



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines


Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>



Henry C. Gray Jr.

ՊԱՏԿԵՐ

ԱՇԽԱՐՀԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Hornan, Gurgen  
Pather astkharkhike. 1899  
ՊԱՏԿԻՐ

# ԱՇԽԱՐԴԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅՈՑ

Ի ՎԵՐԶ ԿՈՅՍ ԺԲ. ԴԱՐՈՒ



ԸՆԴ ԽԵԱՄՈՎ.

Յ. ԳՈՒՐԳԵՆԻ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. ԵՒ ՎԻՄԱԳՐ. Գ. ՊԱՆՏԱՍՏԵԱՆ

Սուլթան Համամ փողոց, քիւ 14

1892

UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES

Grad  
FREN  
589  
BUHR

GRH D  
C R E N  
589  
2 C 10.99

ԱՌ

ՆՈՐԻՆ ՎԱԵՄՈՒԹԻՒՆ

ԲԱՐՍԵՂ ԼՅ. ՀԱԼԱԶԵԱՆ

ՆՈՒԷՐ

ՄԵԽԱՐԱՆԱՑ

ԵԿ

ԵՐԱԽՆՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Ա Ց Ա Տ Ա Տ Ա Տ

ՀՕՐ ԻՒՐՈՅ ԵՒ ՄՈՐ

ՊԵՏՐՈՍԻ ԵՒ ԵՂԻՍԱԲԵԹԻ

ՀԱԼԱԶԵԱՆ

— Ա Զ Դ —

Ա Յ Ս հաւաքածոյն , որ նպատակ ունի առաջի  
առնել Հայոց աշխարհիկ լեզուին արեւմտեան գա-  
ւառաբարբառն՝ ամփոփ եւ այն հանգամանաց մէջ  
զոր ստացած է ի վերջ կոյս դարուս , կը բովանդա-  
կէ գրական եւ գիտնական եւ այլ պէս պէս նիւ-  
րոց վրայ յօրինեալ ընտիր հատուածներ , յատկապէս  
պատրաստած ի ձեռն ժամանակակից ծանօթ գրչաց  
գէք մեծ մասին , որ յօժարամիտ պատասխանելով  
մեր խնդրանաց՝ յանձնած են մեզ մի կամ երկու  
հատուած խնամեալ ոճով եւ բարեեիկ յօրինուածով :  
Իւրաքանչիւր գրիչ ըստ կամ ընտրած է նիւր , եւ  
հետեւած է ոճոյն եւ լեզուական սկզբանց յորս յա-  
րած է ըստ իւր ընտրութեան եւ նաշակին : Գրչաց  
պէսպիսութեամբ եւ նիւրոց զանազանութեամբ  
այս հաւաքածոյն ուրեմն եղած է հանդիսական  
**Պատկեր** տոհմային գրականութեան կամ աօխարհիկ  
մատենագրութեան արդեաց , եւ այժմու աշխարհիա-  
բար լեզուն , գրեթէ իւր ամէն գունով եւ երանգաւ ,  
արձակ եւ ոտանաւոր , պատկերացած է աս իբրեւ  
ի հայելոց :

Այլ մեր դիտաւորութիւնն չէր լոկ ի հանդէս ածել պարզ հաւաքածոյ մը զանազան գրուածոց , որպէս սովոր եղած է ցարդ առ մեզ . — թէ եւ լինէր նշանակելի առաւելութեամբ , այն է՝ գրուածոց նորութեամբ եւ ամբողջական հրատարակութեամբ , առանց ըստ կամս բաղ հանելու հեղինակաց ծանուցեալ գործերէն , եւ այն . — մեր առաջադրութիւնն եղած էր , հին հայերէն լեզուին մատենագրութեան համառօս պատմութեամբն հանդերձ , հարեւանցի տեսութիւն մ'ընել նախ աշխարհիկ բարբառոյ ընթացից վրայ՝ համեմատելով իբր դար մը յառաջ գործածական գրաւոր աշխարհաբան ընդ այժմու գրաւորին , եւ ապա պարզութեամբ առաջի դնել ուղղութիւնն զոր անհրաժեշ կը համարիմք արեւելեան եւ արեւմտեան՝ երկու զիխաւոր գաւառաբարբառոց միութեան զէ՛թ ի մատենագրական լեզուի , ի մի բան՝ ցոյց տալ թէ որո՞վ օրինակաւ հնար է մեզ հասնել այդ ի վաղուց բաղձացեալ վախնանին , շեզուի միութեան եւ կանոնաւորութեան , այլովքն հանդերձ : Ըստ այսմ՝ մեր խորհրդածութիւնք , դիտողութիւնք , նաեւ ինչ ինչ առաջարկութիւնք , պարզուած էն ազգային բանասիրաց եւ գրագիտաց առջեւ առանձինն թաւելուածով որ ի վերջ հաւաքածոյիս :

Հատուածոց զետեղման համար կարգ սահմանած եմք իւրաքանչիւրին առ մեզ յանձնման բուականն ,

առանց զայնս դասաւորելու բա նիւթոց կամ ըստ  
այլ նկատմանց, որ չէր ի դէպ մեր նպատակին :  
**Դարձեալ**, իբրեւ նորութիւն, մէն մի հատուածոյ  
ներեւ դրած եմք յօրինչին ձեռագիր ստորագրու-  
թեան ճիշդ օրինակն, որ կարէ լինել ապահէն հե-  
տաքրքրական ինչ յաչս բնբերցողաց :

Խորին ժնորհակալութիւն կը յայտնեմք մեծարոյ  
գրչաց, որ հանեցան աշխատութիւն յանձն առնուլ  
եւ դիւրացնել մեր այս բազմաբախանձ հրատարա-  
կութիւնն, յորմէ մանաւանդ կարեն օգտիլ մեծապէս  
ազգային նոր սերունդք զարդիս եւ առ յապայս :



# ՊԱՏԿԵՐ

## ԱՇԽԱՐՀԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ



ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐՈՒ

Ա նջղյա գրուածոյ ամէն ազգ , նոյնպէս  
թարգմանութիւնն , իբրեւ արուեստ , ունի  
զիւր առանձին օրէնս , յորմէ եթէ խոտորի , լինի ոչ  
միայն անօգուտ , այլ եւ զզուելի , ինչպէս կը գտնենք  
մեր մատենագրութեան միջին դարերուն թարգմանու-  
թիւններէն շատը : Թարգմանութեան էութենէն է լինել  
հաւատարիմ ոչ միայն լեզուին յորմէ կը թարգմա-  
նուի , այլ եւ այնմ յոր կը թարգմանուի : Այս հա-  
ւատարմութիւնն կամ ճշգութիւնն հարկաւ կը պա-  
հանջէ լի եւ կատարեալ հմտութիւն քերականու-  
թեան , բառից եւ դարձուածոց երկու լեզուաց եւս  
։ մտութիւնն այնպէս կապեալ է հաւատարմութեան  
հետ , որ ուր կը տեսնենք այս վերջինը՝ կրնանք  
հետեւցունել առաջինը :

Յընթացս ութհարիւրամեայ ժամանակին մեր հին դպրութեան , այն է ի Ե. դարէ մինչեւ յժ՛Գ. դար , երեք ժամանակներ եղած են յորս Հայք մտազիր եղան թարգմանութեան մասնաւրապէս յունարէնէ ի հայ . այն է՝ թարգմանիչք մեր ի Ե. դարու , Սիւնեցիք յէ . եւ յԲ. դարու , եւ Վկայասէրն ի ԺԱ.ին : Թողով զՄիւնեցիս որ թէպէտ քաջ յունարէնագէտք , էին բիրտ յունաբան , եւ Վկայասիրի դարուն թարգմանութիւններն որ արդար եւ չեն խոտելիքստ հայերէնին եւս , սակայն հեռի են ի հանգամանաց թարգմանութեան Ա. կիսոյ Ե. դարուն , գանք այս վերջնոյն :

Ուր զհայերէն դպրութենէ են բանք , առանց երկրայութեան անհամեմատ առաւելութեամբ ի վեր են մեր թարգմանչաց՝ մատենագրական երկոց մնացորդք քան յաջորդ դարերու որեւիցէ ծնունդ , թէ յօրինուած թէ՛ թարգմանութիւն : Յիրաւի արժանի են Սահակ եւ Մեսրոպ իւրեանց գործակից աշակերտօք թԱՐԴԻԱՆԻՉ անուան զոր վճռած է տալ նուցա ազգային աւանդութիւնն : Տեսնելու համար հաւաստեաւ եւ գտակաւ զարուեատ թարգմանչութեան նոցա ըստ կրկին գլխոց զոր վերագոյն յիշեցաք , հաւատարմութիւն առ բնագիր լեզուն եւ հաւատարմութիւն առ հայրենին , բաւական է համեմատել ընդ յոյն բնադրին զառաջին գլուխն Ղուկասու աւետարանին , եւ զսկիզբն մեկնութեանն Մատթէի յՈսկեբերանէ : Կը թողունք զթարգմանութիւնս մեկնութեանց Պաւղոսի , Եսայեայ եւ Քրոնիկոնին որ են հրաշակերտք արուեստի թարգմանութեան . կը թողունք եւ զթարգմանութիւնս

Վեցօրէից Բարսղի եւ երեցունց Մակաբայեցւոց որ ,  
իբրեւ ազատ թարգմանութիւնք , հեղինակութիւն են  
մանաւանդ քան թարգմանութիւն :

Ի համեմատել մեր այսպէս որեւիցէ թարգմանու-  
թիւն Ե. դարու ընդ բնագրին , անհնար է չզարմա-  
նալ ընդ հմտութիւն թարգմանչին յունարէնի , եւ  
ընդ առաւելութիւն հայերէնին ճշգութեամբն հան-  
դերձ անհնարին բեղմնաւոր , մինչեւ կարել հատու-  
ցանել բնագրին ընդ միոյ երկուս կամ երիս :

Որպէս զի չկարծուէր թէ առաւելութիւն թարգ-  
մանութեան նոցա յունարէնին է եւ ոչ թարգման-  
չաց հանճարոյն եւ քաջութեան , իբրեւ հսկայ ելա-  
նէ յասպարէզ Եզնիկ իւր ինքնազիր գրուածովն ,  
հանգոյն եւ հաւասար ոչ յոյն հարց բանիբուններուն  
միայն , այլ բուն հելլէն եւ լատին մատենագրաց ,  
իբրեւ արդարեւ հրաշակերտ մատենագրութեան եւ  
ոճոյ : Եզնիկ կը գրէ իբրեւ միւս եւս Բարսեղ եւ  
Ռոկեբերան , իբրեւ Դիմոսթենէս եւ Կիկերոն : Այս-  
պէս կը պարծի մեր մատենագրութիւնն առընթեր  
իւր երկու արեւմտեան դրացի մատենագրութեանց :  
Բայց մեր նիւթն հոս Ե. դարու թարգմանութիւնն է :

Ե. դարէն առ մեզ . հասած թարգմանութիւնք ,  
իբրեւ արդարեւ գործ թարգմանչաց , են 1. Հին եւ  
Նոր կտակարանք , լեզուին կողմանէ հարազատ եւ  
մաքուր հայերէն : Գիրք Հին կտակարանին կը  
բաժնուին ըստ Հրէից՝ երկու . Ա. Օրէնք , այսինքն՝  
Հնգամատեանն որ են զիրք Մովսիսի , եւ կը բո-  
ռնդակեն զիխաւորապէս Հին կտակարանին օրէնըր-  
ութիւնը , եւ Բ. Մարգարէք , մնացեալ մատեանք  
ին կտակարանին , այսպէս կոչուած , իբրեւ գործք

աստուածազդեցիկ (ներչնչեալ) մարդոց, թէպէտ առաջինքն եւս համարուած են նոյնչափ աստուածազդեցիկ։ Այսպէս կ'իմանսար Քրիստոս երբ կ'ըսէ . «Օրէնք եւ Մարգարէք մինչեւ դՅովհաննէս.» եւ այլուր . «Ոչ անցցէ (յովտ մի) յՕրինաց եւ ի Մարգարէց, մինչեւ ամնայն եղիցի .»

Հին Կտակարանն, իրրեւ գրագիտական գործ, կրնայ բաժնուիլ այլազդ եւս, այսինքն՝ 1. Պատմական, 2. Արուեստգիտական, 3. Օրէնսդրական, 4. Խրատական կամ վարդապետական, 5. Բանաստեղծական կամ վիպասանական :

Պատմական են գիրք Ծննդոց, Ելից կէսը, Յեսու, Դատաւորք, Չորեքին գիրք թագաւորաց, Երկու մնացորդք, Եսթեր, գիրք Նէեմեայ եւ Եգրայ :

Արուեստգիտական են, այսինքն արուեստգիտական յօրինուածութեանց վրայ կը խօսին, Ելից, Ղեւտացւոց, Թուոց այն գլուխներն յորս կը նկարագրուին շինուած եւ զարդք վկայութեան խորանին, տապանակին, քահանայից զգեստներուն, եւ ուրիշ արուեստական գործուածոց : Արուեստդիտական են նաեւ Գ. թագաւորութեան Զ.-Ժ. գլուխներն, եւ Բ. Մնացորդաց Բ.-Ե. գլուխներն, յորս կը նկարագրուին Սողոմոնի տաճարին եւ տան շինութիւնք եւ զարդք : Օրէնսդրական են Ելից, Ղեւտացւոց, Թուոց, Երկրորդման օրինաց այն գըլուխներն յորս կ'աւանդուին Մովսիսական օրինաց այլեւայլ պատուէրներն : Խրատական կամ վարդապետական են Հին Կտակարանին շատ մասերն, Առակաց եւ Ժողովողի գիրքը մասնաւորապէս : Բանաստեղծական կամ վիպասանական են, 1. Յոր որ

Է ազդ ինչ դիւցազնական ողբերգութեան լի փիլիսոփայական մտածութիւններով . 2. Սաղմոսք , որ են քնարական երգեր , ծնունդք հոյակապ կրօնական ազդմանց . 3. Մարգարէութիւնք որ գուշակաւոր պատմութիւններ են սքանչելի դոյներով նկարագրուած : Այս գրուածոց մէջ առաջին տեղին ունի Եզեկիելի գիրքը : Գեղեցիկ հովուերգութեան օրինակ են Երգ երգոցն եւ Հռութայ փոքր գիրքը :

Նոր կտակարանը կրնայ բաժնուիլ , 1. Պատմական , 2. Խրատական կամ Վարդապետական եւ 3. Նամակներ : Պատմական մասերն են , Ա. Զորս Աւետարանք եւ Գործք առաքելոց որ վայելուչ պատմագրութեան գեղեցիկ օրինակ է :

Գրեթէ ամբողջ նոր կտակարանն ունի խրատկամ վարդապետութիւն , մանաւանդ Աւետարանք եւ Թուղթք Պաւղոսի :

Ընտիր նամակներ են Կաթողիկէ թուղթք Յակոբայ , Պետրոսի , Յովհաննու եւ Յուղայի . բայց քան գայլ առաւել են իբրև օրինակ նամակի՝ Թուղթք Պաւղոսի առաքելոյն :

Ոճով եւ նիւթով այսպէս զանազանեալ մեծ մատենագրութեան մէջ , որպիսի են Հին եւ Նոր կտակարանք , ապաքէն կը պահանջուէր ընտիր եւ հոյակապ հայէրէն : Բարեբախտութեամբ Հին եւ Նոր կտակարանաց թարգմանութիւնն եղաւ այնպիսի ժամանակ , երբ Հայերէն լեզուն կը գտնուէր յիւր տարին պայծառութեան , եւ թարգմանիչք մեր Սահակ եւ Մեսրոպ իւրեանց աշակերտօք կը փայլեցունէին հայ լեզուին գպրութիւնը :

Սուրբ գրոց հայերէնին համար եւս կրնամք ըսել

գշխոյ հայերէնին , ինչպէս թարգմանութեան կողմանէ կոչած են Եւրոպացի գիտունք մեր թարգմանութիւնը դշխոյ թարգմանութեանց : Կրնայ ըսուիլ իրաւամբ թէ Սուրբ գիրք ի հայերէն թարգմանութեան գոտած է իրեն վայելուչ լեզուն : Եւրոպացի գիտունք վիճելով հմուտ մեր լեզուին պատմութեան որ իւր բարձրութեան եւ անկման դարերն ունի , մեր թարգմանութեան առաւելութեան պատճառ կարծեցին թերեւս թարգմանութեան ճշգութիւնը . սակայն մեք գիտեմք թէ այն առաւելութեան բուն պատճառ լեզուին բարձրութիւնը եւ գեղեցկութիւնն է : Այսմ ապացոյց է Յայտնութեան գրոց թարգմանութիւնը , որ լեզուին անկածութեան պատճառաւ առ այլովք մասսամբք նոր կտակարանին է իբրեւ ապակեղէն ուլն ( սըրչա ) առ աղամանդիւք : Եթէ Սաղմոսք կամ Պաւղոսի թուղթերն էին թարգմանուած հարիւր ամօք յետոյ , կարծեմ հազիւ արժանի պիտի համարուէին ընթերցման , գէթ ոսկեղէն դարուն լեզուին հմուտներուն : Պետքոսի Բ . եւ Յուղայի թուղթերն հասուցած է հայերէն թարգմանութիւնն ի հոյակապ բարձրութիւն զոր չունի բնագիրն :

Ի թարգմանութեան Հին եւ Նոր կտակարանաց հայերէն լեզուն , առանց կորուսանելոյ զիւր հարազատութիւն եւ զհոյակապ բարձրութիւն , կը տեսնուի հասած կատարեալ փիլիսոփայական պարզութեան : Այս պարզութեամբ հայերէնը կը տարրերի ոչ միայն հին արեւմտեան լեզուաց , ինչպէս , յունին եւ լատինին , այլ եւ բնիկ հին հայերէնի ընտանի կարգէն :

Ինչպէս լեզուն ընդհանրապէս , նոյնպէս հայերէնն չէր կարող ի սկզբան միտ դնել քերականութեան եւ ոճոյ . բաւական կը համարէր յայտնել վարկարապի խորհուրդ եւ ազգումն : Քերականութիւնն յետոյ է քան զիզուն , եւ ոչ լեզուն քան զքերականութիւն . ինչպէս ամէն ընական ծնունդ՝ նոյնպէս լեզուն տակաւ կը համնի յարբուն : Մեր լեզուին տիսեղծութեան ժամանակէն չունինք եւ չեինք կը ռնար ունենալ օրինակներ : Միջին զարգացման միայն գրինակներ , առնլով իւր ժամանակին ժողովրդական լեզուէն , կուտայ մեզ Բուզանդայ մատեանն ուրեք ուրեք , երբ կուտայ խօսել ումանց ժողովրդեան ընտանի լեզուին կիրթ ձեւով : Այսպէս զրեթէ առանց քերականութեան ընական ընտանի լեզուի ձեւ ունի Բուզանդայ մատեանն :

Այն պարզ ընտանի լեզուն , զրեթէ առանց քերականութեան եւ ոճոյ , կը գտնենք փոխուած , կամ մանաւանդ կանոնաւորուած , բերուած ի յարդ եւ ի զարդ յերգս վիպասանաց , եւ Ե. դարու մնացորդներէն առ Եզնկայ եւ ի թարգմանութիւնս Հարց , մանաւանդ ի թարգմանութիւնս գործոց Ոսկերեանի , յանուանէ՝ ի մեկնութիւնս Մատթէի , Պաւլոսի թուղթերուն եւ Եսայեայ :

Բնիկ պարզ ընտանի հայերէնին վերջին կարեւոր փոփոխութիւնն եղած է ի թարգմանութեան Հին եւ Նոր կտակարանաց , փոփոխութիւն՝ որ կ'ընէ զհայերէնն ոչ միայն դիւրին եւ գիտնական , այլ եւ կը մերձեցունէ զնա արդի Եւրոպական լեզուաց ըստ պարզութեան եւ ըստ կարգաւորութեան . աւելի պարզ խօսելով՝ այս նոր փոփոխութեամբ հայերէնն

առած է քերականական կամ վերլուծական կարգ :

Ինչպէս կը տեսնենք՝ համեմատելով Հին եւ Նոր կտակարանաց հայերէնն հին ընտանի բնիկ հայերէնին եւ վիպասանաց հայերէնին հետ, այս փոփոխութիւնը քայքայած չէ ամենեւին հայերէնը . քանզի չ'եղծաներ նորա ոչ քերականութիւնը եւ ոչ բառերն, ինչպէս ըրբն յետոյ յունաբանութիւնն եւ լատինաբանութիւնը :

Քերականական կամ վերլուծական կարգն որ արդի Եւրոպական լեզուաց այնպէս յատուկ է՝ մուծուած կ'երեւի հայերէնի մէջ Ասորերէնի ազդեցութեամբ : Արդարեւ Սեմական լեզուաց մէջ որոց գլխաւորն է Եբրայերէնն, կը գտնենք մասնաւորապէս տիրող այս կարգը : Շատ հաւանական է թէ մեր նախնիք յատկապէս ի չնորհս Ս. գրոց տուած են կատարեալ վերլուծական կարգ հայերէնի որ ի բնէ ունէր յարմարութիւն այն կարգն ընդունելու : Կրօնական գրուածներու մէջ մանաւանդ, ինչպէս վարդապետութիւն, խրատ, աղօթք, կ'ընտրեն նախնիք մեր այս կարգը : Առ Բուզանդայ եւ Ագաթանց գեղոսի, որոց առաջնոյն լեզուն է առ հասարակ հին ընտանի ժողովրդական, եւ երկրորդին՝ բարձր ատենական, կը գտնենք գրեթէ միշտ վերլուծական կարգ, ուր նիւթը խրատական է կամ աղօթք :

Եետ թարգմանութեան Հին եւ Նոր կտակարանաց պատու ականագոյն թարգմանութիւնն է թարգմանութիւն մեկնութեանց Ոսկերերանի ի Մատթէոս, ի Թուղթոն Պաւղոսի եւ յԵսայի, ինչպէս նաև Սեբերիանոս անուն Եմնսացւոց եպիսկոպոսի ուրումն ճառերուն թարգմանութիւնը : Ամենեքին սոքա են

ընտիր օրինակ ուսման հայերէն հարազատ լեզուի :

Մեր նախնիք իմաստութեամբ, թերեւս նաեւ  
խորհրդով, ընտրած են տալ ազգին հարազատ հայ  
լեզուաւ Ուսկերերանի գրուածներուն ընտիրներէն :  
Թերեւս այնչափ օգուտ պիտի չմատուցանէին ազգին  
յոյն հեթանոս մատենազրաց, ինչպէս Հոմերոսի,  
Հերոդոտոսի, Քսենոփոնի, Դեմոսթենեսի թարգմա-  
նութիւնք, որչափ մատուցին յոյն հարց, Ուսկերե-  
րանի, Բարսղի, Կիւրղի թարգմանութիւնք :

Այս գրուածք են ընդհանրապէս մեկնութիւնք  
այլ եւ այլ մասանց Ս. զբոց, արդարեւ ինքնին  
ցամաք կրօնական, բայց Ուսկերերանի ճարտար  
գրին այնպիսի նուրբ եւ վայելուչ դարձուածներով  
կ'ընծայեցունէ զնոսա, որ կ'առնուն կատարեալ  
հոետորական գրուածոյ բնութիւն եւ ձեւ . մանաւանդ  
որ Ուսկերերան կը յաւելու իւր մեկնութեանց իւրա-  
քանչիւր ճառին վերջը բարոյական յորդորակներ  
զանազան նիւթոց վրայ, կատարեալ հոետորական  
արուեստիւ : Ուսկերերան է քաջ ատենախօս, ինչպէս  
հմուտ մեկնիչ : Մատթէի մեկնութեան հայերէնն  
ունի 53 ճառ, եւ իւրաքանչիւր ճառ առանձին յորդո-  
րակ այլ եւ այլ բարոյական եւ գործնական կենաց  
վերաբերեալ խրատներով . զոր օրինակ՝ թէ չէ պարու  
հպարտանալ ի նախնիո, խեղկատակութեան եւ ան-  
պարկեշտ թատերաց դէմ, ընդէմ ընչասիրութեան,  
ագահութեան, պագչոտութեան, խրատ ի համբե-  
տութիւն, յողորմածութիւն, եւ ուրիշ կարեւոր  
րաց վրայ, սքանչելի հայերէնիւ :

Պաւղոսի թուղթերուն հայերէնն ունի աւելի քան  
իսուն ճառ լի հանճարեղ խրատներով, անհամեմատ

ընտիր հայերէնս։ Եսայեայ մեկնութիւնն ունի Եսայեաց սքանչելի մարգարէութեան վրայ ընտիր ճառեր, վսեմ ոճով, հայերէնս լեզուին ընտրութեան մասին գրեթէ անսման։

Սեբերիանոսի գիրքն է հաւաքածոյ աստուածաբանական ճառերու, ընտիր ճարտարիսօսութեամբ ունի գեղեցիկ նկարագիրներ Ոսկեբերանի մեկնութեանց հայերէնով։ Հեղինակն է քաջ հռեաոր։

Ոսկեբերանի եւ Սեբերիանոսի թարգմանութիւնք կը թուին հասուն եւ հանդարտ հասակի գործ, հաւանականապէս աշխատութիւն Մեծին Սահակայ։

Ունինք յՈսկեբերանէ նաեւ Յովհաննու աւետարանին վրայ մեկնութիւն, որոյ առաջին երեքտասան ճառք միայն են անստգիւտ գործ թարգմանչաց, թէեւ Մատթէի Պաւղոսի թուղթերուն եւ Եսայեայ մեկնութեան ոճէն տարբեր, ուստի յայտնապէս այլոյ գրչի գործ։ Այս երեքտասան ճառք կարծեցան յոմանց թարգմանեալ ասորերէնէ։ այլ չէ այնպէս։

Եւսեբեայ քրոնիկոնն, այնէ ժամանակագրութիւնն, ինչպէս յայտնի յանուանէն, է համառօտութիւն ընդհանուր ազգաց պատմութեան, ոչ Հրէից միայն, այլ եւ Եգիպտացւոց, Քաղղէացւոց, Յունաց եւ Հռոմայեցւոց։ Հեղինակը կը բերէ խիտ առ խիտ հատակոտորներ հին հեթանոս հեղինակներէ։ Ուստի եւ միւս հարց գրուածներուն պէս չէ լոկ կրօնական կամ վարդապետական։

Թէպէտ մեկնութիւն, բայց գրեթէ մեծաւ մասամբ գիտնական եւ պատմական են Բարսղի Վեցօրեայ արարչութեան եւ Կիւրղի Երուսաղեմացւոյ Կոչումն ընծայութեան կոչուած ճառք։ Բարսղի գը-

բուածն է լի բնական պատմութեան վերաբերեալ  
հարուստ նկարագիրներով . իսկ Կիւրղինն է վար-  
դապետական , եւ ունի գեղեցիկ օրինակներ բնա-  
կան աշխարհէ առնուած :

Ընտիր հայերէն թարգմանութիւններ են Կիւրղի  
Աղեքսանդրացւոյ մեկնութիւնք եւ ճառք Եւագրի ,  
որոց վրայ մասնաւոր տեղեկութիւն չունինք ; վասն  
զի սոքա գեռ ի լոյս ընծայուած չեն տպագրութեամբ:  
Զէ պարտ մոռնալ նաեւ Եւսեբեայ Կեսարացւոյ ե-  
կեղեցական պատմութիւնն , ընտիր հայերէն , թէպէտ  
տարբեր յոճոյ քրոնիկոնին :

Ե . դարու ընտիր թարգմանութեանց ցանկին մէջ  
են նաեւ Ասորի հարց ոմանց , ինչպէս Եփրեմայ եւ  
Զգօնի , մեկնութիւնք եւ ճառք , թէպէտ ոչ ամէն  
գործ որ Եփրեմայ անունը կը կրէ՝ արժանի ընթերց-  
ման նոցա որ կամին լինել մամսագէտք յուսման  
հարազատ հայերէնի :

1835

ՀՀ . Ն . Գարագալան

Որա  
անձ  
ան



ՄԻԶԻՆ ԴԱՐՈՒ ԱՇԽԱՐՀ



Թագուհին քաղաքաց մերկացած էր իւր փառքերէն, ու Անտոնինեանք ջանացեր էին յուշիկ զայն սփոփելու . Լիւրիկեցի կայսերք Արեւմուտքն Արեւելքէն կը բաժնէին Հռոմէական ծովածաւալ պետութիւնը յանդորրու պահելու համար : Յորդանանէն մինչեւ Տիբերեայ գեղնորակ Ջրերն նոր կրօնք մը կը քարոզուէր : Նոր կրօնքին Աստուածը տարբեր էր Կապիտոլիոնի Արամազդէն եւ Նորա անունն Համայնադից մէհենին մէջ չէր տեսներ Հռոմէական ժողովուրդն, արմացած զարմացած : Խանդակառ հոգի մը կայսրութեան գլխաւոր կեղրոններուն մէջ Մարդկութեան (Humanitatem) ԽԵՂԵՑԻ բառն կը հոչակէր ու մատնանիշ կընէր նոր կրօնքին եղբայրական վարդապետութիւնը, զոր Աստուածորդին, Խաչի վերայ բեւեռած, իւր լոյս արեամբ նուկրագործեր էր : Արդէն, Հեթանոս աշխարհի մէջ, Տերինտիանոս, Կիկերոն ու Սենեկա բարձրագոչ հոչակած էին համայնարհիկ գաղափարը, մարդկութիւն,

Քրիստոնէական եկեղեցին հիմնուած էր . ցիրուցան այլազան ժողովուրդք միեւնոյն դաւանանք ունէին : Հոգեւորական դամն ընկերութեան բարձրագոյն պաշտօնը ստանձնած էր, այսինքն դաստիարակութիւնը : Բարոյականի յաղթանակը նիւթականին վերայ հրատարակուած էր :

Այս էր նոր կրօնքին մեծ վարդապետութիւնն։ Ու անսարծաթն ու ընչեղ, մեծ ու փոքր, կոչուած էին մասնակցելու՝ անխտիր՝ Հաղորդութեան խորհրդին։ Ապականեալ աշխարհի ու բարբարոսութեան բիրտ բայց կենսախայտ ընկերութեան միջեւ իմաստուն միջնորդ մը հանդիսացած էր Եկեղեցին ու ծնած խանդաղատանօք՝ արդի ընկերութիւնը։ Հնութիւնն ու բարբարոսութիւն իրարու, հանդիպած էին ու բարբարիկ երկու դար անընդհատ Հռոմէական ամրակուռ պատմէներուն հետ մարտնչելով՝ ուր ուրեմն կը խորտակեն այս ամրութիւնք ու կը հաստատուին կեսարաց երկիրներուն մէջ։ Յաղթօղը պարտելոյն քաղաքակրթութեան գիրկը կը մտնէր։ Հռոմէական աշխարհի կը յաջորդէր Միջին դարը, Աջնին շրջանն, իւր գեղարուեստից ու գեղեցիկ դպրութեանց ինքնատիպ հիանալի արտայայտութեամբ։

Գերմանք եւ սոցա ազգեցութեամբ Սլաւք ըստ մեծի մասին կը փոխեն իրենց բարոյքն ու լեզուն։ Գերմանաց բաժին կիյնան Հռոմէական արեւմտեան գեղագուարճ դաւառք, ուր գեռ կը կայծակէր հին հասարակուրդներու յիշատակը եւ թերեւս հնար լինէր Գերման դաշնակցային կայսրութեան մը կազմուիլը։ Բայց Գերման ժողովուրդք հետզհետէ հեռացան։ Բոյք դաշտագետնին Լոմբարտացիք իտալացի դարձան։ Պիրենեան ցամաքակալզւոյն Վիսիգոթք ու Սուէվք՝ Սպանիացի, ու Փրանկք կընդունին գաղիալան լեզուն ու քաղաքակրթութիւնը։ Եւ հուսկ ապա մանր տէրութեանց կը բաժնուին բարբարիկք։ Անզլօ-Սաքսոնք ի Բրիտանիա 3 Գաղիական ու 4 Գերման տէրութիւն կը կազմեն, եւ անդ գերման լեզուն,

սովորութիւնք ու կրօնք կը պատուաստին Հռոմէականին վրայ : Վանստալք ու Ուստրոգոթք Բերդաբերայ յաղթական սուրին կը հպատակին :

Հին աշխարհի հարաւակողմէն Արաբացիք՝ իրենց կրօնական ու քերթողական աւիւնով՝ կը սփռին Հիմալայայ ստորոտէն մինչեւ յայնկոյս Պիրենեանց : Կը փայլին Արաբական գիտութիւնն , Արաբական արուեստք ու Խոլամական քաղաքակրթութիւնն եւ Ապունազր-Պին-Ճերմատ-էլ-Ֆարաազ , Ապուլ-Գաւափմ-Մանսուր ( Ֆէրտուզի , Դրախտային ) Սա'ատի , Ֆէյիզի , Մուհամմէտ-Իպն-Զաքարիա , Ապու-Ալի-Հիւսէյին-Պին-Ապտ-Ալլահ-Իպն-Սլինա ( Ալիսինա ), Իպն-Ռոշտ ( Ավէրոյէս ) , Ապու-Ֆէրաճ , Իպն-Պանձա , Իպն-Սոֆալ եւ այլք , որք մինչեւ ցարդ գիտական աշխարհի հիացումն կազդեն : Յոյն ու Լատին հանճարներու արտադրութիւնք յԱրաբերէն կը թարգմանուին :

Արեւելեան կայսրութիւնն իւր փառամոլ եւ ցոփ իշխաններով վատթարացեալ ընկերութեան պատկերն ի հանդէս կը բերէր : Թէեւ կը պահէր հին քաղաքակրթութիւնն իւր ծոցոյն մէջ մինչեւ այն ժամանակ յորում արեւմուտք արթնցաւ եւ զանոնք հիւրընկաղեց :

Բիրտ ու բարկասիրտ ասպետաց հոգւոյն մէջ կը ծնանէր այնպիսի արժանապատուութեան զգացում զոր չունէին այնչափ բուռն Յոյնք եւ Հռոմայեցիք : Ականնտինառեան երկիրք եւ Պոհեմիա , Հունդարիտ , Բոլոնիա կը տարամերժին այս ընկերութենէն . իսկ Բէռևաստան գետ բարբարիկ էր եւ Սպանիա Արաբացոց էմիրներուն հպատակ :

Պապութիւնն կիշխէր համակրօն Եւրոպիոյ վերայ,  
կը վարէր ընկերութիւնն ու քաղաքական իշխանու-  
թիւնը կը դողացնէր։ Յարեւելս քրիստոնէութեան  
թշնամնաց դէմ կը մարտնչի ութի խաչակրութեամբ։  
Եւ ի Բիւզանդիոն Լատինական կայսրութիւն մը ու  
ի Սիւրբա աւատական թագաւորներ ու բրինձներ  
(prince) կը կարգէ խաչակրութիւնը։ Արեւմուտք  
մշակեալ, ընչաւէտ ու ճարտարարուեստ Արեւելքի  
հետ հաղորդակցութեան կը մտնէ։ Եւ Վենետիկ ու  
Ճենովա Արեւելքի արտադրութիւնն Արեւմուտքին  
հետ կը փոխանակեն անդուլ գործունէութեամբ։ Պա-  
պութիւնն ոգեսպառ կը լինէր ապա, ու Յափտե-  
նական քաղաքէն յԱլինոն կ'ապաւինի, 70 ամ (գե-  
րութիւն Բարելոնի,) Ֆրանսայի արքունեաց ազգե-  
ցութեան ներքեւ։

Անգիոյ ու Ֆրանսայի միջեւ կը բորբոքէր Հա-  
րիւրամեայ պատերազմն ու Ժան տ'Արք ողջակէզ  
կը լինի։ Գերմանիոյ ծոցէն երկու Պաշտպանողական  
միութիւնք կ'ընծիւղին ու Հելուետական դաշնա-  
կրութիւնը կը հիմնուի Հելուետացի գեղջուկներէ,  
Գուլիէլմոս Թէլի առաջնորդութեամբ։ Եկեղեցւոյ մէջ  
հերձուածներ կը ծագին, Վեկլիֆ ու Ժիւս ար-  
մատական փոփոխութիւններ կը պահանջեն։ Ի Գու-  
թանցա ու ի Պալ եկեղեցական ժողովներ կը գու-  
մարուին հերետիկոսութիւնը բառնալու համար։

Միջնականութիւնը (bourgeoisisie) կը զօրանայ,  
ու կ'ոգեւորի քաղաքային առաքինութիւնը։ Ու  
քաղաքք՝ կենդանի նշանք քաղաքակրթութեան՝ կը  
մառնան կեղրոն բարոյական եւ իմացական զօրու-  
թեանց։

Օսմանցիք կը տիրեն Արեւելեան միջերկրականի  
ու Սեւ ծովու աւազանաց :

Ու Միջին դարն նոր ժամանակաց կը կտակէ այն  
վաեմ նկարագիրն որ Հին աշխարհը նոր աշխարհէն  
կորոշէ :

Դրաբթ 



ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆԸ ԳԱԽԱՌԱՑԻ ԱՂՋԿԱՆՑ ՀԱՄԱՐ



Ինչո՞ւ կաշխատիք գաւառացի աղջիկներուն ուսումունք սորվեցնել, ինչո՞ւ կուզէք նրբացնել ու դժբաղդ ընել զանոնք . դուք շատ գոհ էք ձեր վիճակին :

Այս հարցումը կամ մանաւանդ այս պատասխանը կստանայինք ձմեռը մէկ քանի հայերէ , որոնց կը դիմէինք Ազգանուէր Հայուհեաց պարահանդէսին առթիւ նպաստ մը ինորելու . Եւ սակայն մտքերնուս անգամ չէինք անցներ ետ կենալ մեր գործէն, զոր խղճի պարտքը կը թելադրէր մեզի :

Յետոյ ընկերներս ինսդրեցին ինձմէ որ գրեմ այս խնդրոյն վրայ , եւ ես որ ութը տարուան կենակցութեամբս գաւառի կանանց հետ նոյն իսկ իրենց ընավայրին մէջ քիչ մը բան գիտէի անոնց կեանքէն ու պիտոյքէն , խոստացայ գրել ինչ որ կը մտածէի այս մասին :

Նախ յիշեմ թէ գաւառացի աղջկանց աւանդուած աւսումը առ այժմ այնքան քիչ բան է , որ հազիւ կը նայ բաւել իրենց զատուելու ընտանի անասուններէն , որոնց ապրելու եւ վարուելու կերպերն ու ին ընդհանրապէս , աւելի կատարեալ կազմաւուութեան մը եւ իմացական գերազանց կարողութեան մը պատճառաւ անշուշտ դժբաղդ ըլլալով նոնցմէ . եւ կարծեմ մարդուն ու անասունին նիւ-

թական համահաւասար կացութիւնը ամենէն արդահատելի տեսարանն է, որուն կարենանք հանդիպիլ . հետեւաբար ձեռք տալ քիչ մը վեր բարձրացնելու համար զայն, աղքատին հաց տալէ աւելի մարդասիրական է ըստ իս :

Բարձր դաստիարակութիւն մը կամ տարաշխարհիկ կրթութիւն մը՝ ինչպէս կուգէք, կրնայ մեծառպէս մնասել այդ սկզբնական մարդոց անոնց կեանքին արդի պայմաններուն մէջ. իսկ պէտքին ու միջավայրին համեմատ տրուած ուսումը, ապրելու շատ մը կանոններու վարժութիւնը կազմատէ զանոնք այն նուաստ վիճակէն, ուրկէ պիտի ամշնայինք անտարակոյս, եթէ մէկը մանրամանորին նկարագրէք մեզի :

Գաւառոց մէջ մասնաւորապէս ինծի ցաւ ազդող բանը մաքրութեան պակասը եղած է . այդ ամենակարեւոր ոչինչը, որ բնական պէտք մը դարձած ըլլալուն մեզի՝ ուսումներու կարգը դասելու հոգ չենք տանիր, բացարձակապէս կը պակաի զիւղացոց : Կան որ նախապաշարում մը ունին ինսամուտ մաքրութեան դէմ, եւ իրենց նորածին մանուկները աղտոտ կը թողուն, վախնալով որ Աստուած կը նեղանայ, Աստուծոյ սրտին ծանր կուգայ այդ փոքրիկ մարմնոյն վրայ այդքան գուրգուրալը, զայն պաշտելը, եւ տուներնին տաճարի մը պէս մաքուր պահելը սրբապահութիւն կը համարին :

Գաւառացի աղջկանց ուսում աւանդել՝ ահա՛ այս անտեղի գաղափարները չնջել, անոնց խղճմտանքի պարտքն ու իրաւունքը ճշգել, եւ ուղիղ ու պարզ կեանքի ճամբուն մէջ դնել է զանոնք . եւ ասոնք չեն որ դժբաղդ կընեն մարդը :

Անքնական չէ անշուշտ որ այս նախնական բար-  
ւոքումները քիչ քիչ տանին զանոնք աւելի նուրբ  
աւելի գերազանց գաղափարներու։ Երբ տղու մը  
քալել կը սորվացնենք, ապահով ենք որ մեր պնցած  
ճամբաներէն պիտի քալէ օր մը · ի՞նչ փոյթ, բա-  
ւական է որ իւր ծունդերը բաւական ոյժ առնեն  
զինքը բանելու համար։

Եւ իրաւումք չունինք մենք արգիլելու յառաջա-  
զիմութիւնը որ բնութեան օրէնքն է։ Մարդկու-  
թիւնը աշխարհի մեծ տղան է, իւր ճակատագրին է  
քալել, միշտ քալել։ այր եւ կնոջ մէջ խտիր չը  
դներ բնութիւնը, եւ կուզէ որ երկուքն ալ քալեն։

Կինը ամեն տեղ նոյն է դրեթէ։ միշտ իր եր-  
կրին այրերէն աւելի փափկասիրտ, աւելի ըղձատանջ,  
ունենալով յղկուելու, ազնուանալու յատուկ կակուղ  
խմոր մը, որ քաղաքակրթութեան նրբութեանց մէջ  
թափուելու ընդունակ կընէ զինքը։ Բարակ հոտա-  
ռութիւն մը, որ ճաշակի տեղ կը ծառայէ իր ան-  
մշակ մտքին գերազանց բաները գուշակելու, զա-  
նոնք զգալու եւ անոնց զրկումէն տառապելու հա-  
մար։ Լեռնցի կինն ալ սալօնի կնոջ մը չափ կը  
սիրէ ծաղիկները, կը փնտոէ եւ կը գտնայ իր գաշ-  
տերուն ամենէն գունագեղ, ամենէն անուշահոտ  
տունկերը, որոնց վրայէն այր մը պիտի կոխէր  
անցնէր։ Գեղեցիկ երեւնալու իղձը, պղտիկ պղչ-  
րանքները, երազներով տառապելու միտումը ան-  
մնգիստ կընեն ամեն երկրի եւ ամեն դասակարգի  
ողջիկները Եւային։ Բայց այդ կանացի զգացում-  
երը, ըղձանքը, նոյն իսկ քմահաճոյքները մշա-  
ւելով՝ մարդկային յառաջաղիմութեան օգտակար

ձիրքեր կը դառնան օր մը , վասն զի կարողութիւններ են անոնք , եւ կարողութիւն մը միշտ կրնայ ծառայել բանի մը :

Արդէն բնութիւնը իր բոլոր տարրերով կը նրբանայ , կազնուանայ հետզինետէ . կապիկը մարդ կը դառնայ , եւ մարդը այնքան կը բարձրանայ մտքով , որ իր նախնիքէն տարրեր դասակարգ մը կրնայ կազմել կենդանեաց սանդուխին վրայ : Այս օրէնքը անբան կենդանեաց մէջ ալ կը տեսնուի ամեն օր , եւ քաղաքակրթութիւնը բոյսերուն ու տունկերուն մէջ ալ ի գործ կը դնէ իր ազգեցութիւնը . լեռները , չէնքերը , ճամբայները կը յղկուին , կը շքեղնան , կը գեղազարդուին , եւ պէտք է որ գաւառացի կինը զուրկ մնայ այդ բարեցրջութեան օրէնքէն :

Ի՞նչ շահ , ի՞նչ օգուտ իրեն այդ զրկանքէն . միշտ իր տանը անկիւնը , իր արտերուն ակօսին վերեւ պիտի կրնայ ապրիլ ան , երբ հաղորդակցութեան եւ յարաբերութեան միջոցները կը դիւրանան հետզինետէ , երբ շոգեկառքը քաղաքակրթութեան ամբողջ կենդանի պատկերը կը տանի պարտցնել այդ մոռցուած գիւղերուն խորը . անտարբեր աշքո՞վ պիտի նայի գաւառացի կինը իր կրթուած քրոջը , եւ անոր նմանելու անհանգատութիւնը նո՞ւազ պիտի տառապեցնէ , նուազ դժբաղդ պիտի ընէ զինքը :

Ասկէ զատ , երբ յարաբերութեանց պատճառաւ մտքի մշակութենէն առաջ կսկսին ընդօրինակել կանայք քաղաքակրթեալ ժողովրդոց արտաքին ձեւերը , անոնց զգեստները , անոնց արգուզարդը , անոնց մոլութիւնները , ի՞նչ կըլլայ իրենց տունը , իրենց ընտանիքը :

Սխալ չէ՝ արդեօք կարծել թէ դժբաղդութիւնը ուսմունքէն կարտազրի . մարդկային անյագ սիրտը նոյն իսկ իր վայրենի վիճակին մէջ չունի՝ արդեօք իր փլած յոյսերը , տարտղնած երազները : Իրաւ է որ մտքի զարդացումը նոր տառապանքներ կստեղծէ . այդ նրբազգած հոգւոյն չարչարանքին մէջ սակայն անբացատրելի վայելք մը կայ , ուրկէ զուրկ է հասարակ մարդը : Մենք կը մնանքինք վիշտերով , կապրինք յուզմունքով , եւ մեր հոգւոյ այս լկանքին մէջ պարտքի մը զոհուելու կամ անիրաւութիւն մը կործանելու գաղափարը գերազանց հաճոյք մը կուտայ մեզի . վասն զի մենք չենք հաւատար երջանկութեան , ու կը հալածենք զայն մեր ստուերին ետեւէն վազելու խօլ յամառութեամբ մը , զոր գիտենք թէ չը պիտի յաջողինք բռնել . զբաղում մը , հաճոյք մը , նոյն իսկ վայելք մըն է այդ մեզի համար . մինչդեռ կեանքի կապուած , կեանքի վրայ հաւատք ունեցող միամիտ մարդիկ՝ սպասող , յլազող յուսահատութիւններ ունին պատրանքի մը առջեւ . եւ յոյս մը որ կը խորտակի , հաշիւ մը որ սխալ կելնէ , խուլ , անգութ ցաւերու կը մատնէ զիրենք : Մենք ամեն օր մեր սրտին ու մտքին պզտիկ վէրքերուն հետ խաղալով կը վարժուինք , կընտելանանք ցաւոց հետ , որոնց առջեւէն դատարկ միտքը զարհուրած՝ ետ ետ կը փախչի :

Քաղաքակրթութիւնը դժբաղդութիւն չը բերեր . եթէ չը մեղմացներ , կը սորվեցնէ ղայն մեզի , կը վարժեցնէ անոր , համ մը կուտայ թոյնին զմեզ անով գինովնելու համար , հեշտութիւն մը , զոր կը սիրենք , եւ որ կը կապէ զմեզ մեր ներքին ցաւերուն ,

ինչպէս մայր մը իր հիւանդ զաւկին . ու մեր ամենէն դժբաղդ օրերուն մէջ՝ չենք մտածեր վայրկեան մը լրջօրէն փոխել վիճակնիս լեռան մարդուն հետ , եթէ ուզէ առնել մեր բոլոր տառապանքը մեր երազանքի ու տենչանքի հմայող կարողութեան հետ :

Գոհ ենք ուրեմն մեր վիճակէն . եւ պէտք է փափաքինք որ մեզի պէս ըլլան գաւառացի կիներն ալ , եւ մեզի հետ աւելի առաջ քալեն մինչեւ զէնիթը քաղաքակրթութեան , ուր կը դիմէ ամբողջ մարդկութիւնը :

*Հայոց Այս Թօս Մատուցում*



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցայսօր մարդկային ազգի կինաց ղէպքերն անջնջելի կերպիւ արձանագրուած են : Ամենուրեք կը գտնուին մարդկային գործունէութեան հետքերն . է՛ր երբեմն հողին վրայ կ'երեւէին , եւ հողին ներքեւ այսօր կը յայտնուին : Առ թղթագիր պատմութեան՝ կայ վիմագիր պատմութիւնն . կայ պատմութիւնն ստորերկրեայ , եւ կայ պատմութիւնն ստորերկնեայ , — եթէ կրնայ այսպէս բացարուիլ : Այդու պատճառաւ՝ պատմութեան սահմանն յար կ'ընդարձակի , — որպէս իր նկարագիրն յաւէտ կը փոփոխի : Եւ ո՛չ ազգի մը կրնայ զացուիլ իրաւունքներ պատմութեան . քանզի թուղթերն եթէ լոէին , քարերն յայնժամ պիտ' աղաղակէին . եւ յիշտակարանաց եթէ քարերն ալ բացօթեայ բարձրաբարբառ պատմութիւն՝ ոչ եւս այլ ինչ նախահարց վրայ պատմէին , ճայն մը պիտի լսուէր երկրիս խորէն : — Գործաւորներ , շինութեան մ'առթիւ , կը փորէին հողն . եւ ահա վէմ մը , վիմահատոր մը փորագրեալ կամ քանդակագործեալ , բրիչ հարուածներուն կ'ընդդիմանայ . յափշտակութեան կամ ահաբեկութեան աղաղակ մը կը բանան ործաւորք միաբերան : Կուզայ հնագէտն , երկիւ ածութեամբ կը մօտենայ , եւ ճառագայթում մ'իւր հմաց վրայ : Ի՞նչ էր այդ քարն . արեգական պատու մը . հնագիտին դիմաց ու մտաց ընդմէջէն իւր

ճառագայթք կը տարածուին ընդհանուր պատմութեան վրայ . դիպաց վրայ նոր լոյս կը սփռեն , ու դիմաց կ'ընծայեն նոր բացատրութիւն : Արեգական դէմ ո՞վ կրնայ հայհոյել . ո՞վ կը համարձակի պատմութեան վրայ իշխել :


Պատմութիւն յանցելումն ալ ունեցանք , ներկային մէջ ալ ունինք , ապագային մէջ ալ պիտի ունենանք : Սակայն մեր ներկայ պատմութիւնն այն չէ ինչ որ էր անցեալն , եւ ապագայ պատմութիւնն այն չը պիտի լինի ինչ որ ներկայն է : Ընդհանուր ազգաց պատմութեան մէջ արդէն աստիճանական խաւարում մը տեղի կ'ունենայ : Դիւցազանց համեմատութիւնք եւս քան զեւս կը վերածուին . արիւնն եւս քան զեւս պֆանք կ'ազդէ մարդուն , արիւնն որ այնքան թանձր ու վառ գոյն մ'ունի , արիւնն որ այնքան սքանչելապէս կը գունաւորէր հին պատմաթիւնն . այլ եւս զմարդիկ չը վառեր ու չը սպառազիներ կոյր հաւատքն . ոչ եւս այսօր քաջութեան սահմանն է զէնքն , այլ հանրային կարծեաց յարգանքն : Ապա ուրեմն ոչ եւս այլ պատերազմ , արիւն , աւեր եւ աւար : Լոյս կը պահանջէ նոր մարդն , — եւ ոչ խաւար :

Սակայն ի՞նչ տարօրինակ հակասութիւն կը գործեմ , մէկ կողմանէ պատմութեան մէջ հաստատելով աստիճանական խաւարում եւ միւս կողմանէ մարդկութեան մէջ հաստատելով աստիճանական լուսաւորում : Լաւագոյն չէր միթէ շոյս բառն հաւասարապէս ընդունիլ հին պատմութեան ա՛լ , նոր պատմութեան համար ա՛լ , յայտնելով թէ լոյսն հին պատմութեան սուրէն կուգար մանաւանդ , արեան

վտակներէն, ոսկւոյ եւ արծաթի աւարներէ, մինչ  
նոր պատմութեան կուգայ լոյսն իմացականութենէն՝  
ոյր գործիքներն են գրիչ, կարկին, մանրացոյց,  
հեռաղէտ . լոյսն այսօր կուգայ պատմութեան քըր-  
տանց առուակներէն՝ որովք հողագործք կ'ոռոգեն  
արտերն, ու մելանի վտակներէն՝ զորս կը հեղուն  
գրագէտ ու գիտուն . լոյսն այսօր կուգայ երկրիս  
ծոցէն՝ ուր հնոց մը գտաւ երկրաբանն, եւ երկնից  
բարձունքէն՝ ուր նորանոր լուսագունտեր կը գտնէ  
յար աստեղագէտն :

Այսպէս ահա պիտի լինի յետ այսորիկ պատմու-  
թիւնն : Այսուհետեւ պատմութեան դիւցազունք  
պիտի համարուին մանաւանդ անո՞նք, որ ամենէն  
աւելի լոյս ընդունին, որ ամենէն աւելի լոյս ծա-  
ւալեն : Գտնելու աշխարհներն հատան, այլ գեռ  
որբան աշխարհներ լուսաւորելու . մարդկային ազգի  
բոլոր ցեղերն ալ ճանչցուեցան, այլ գեռ ո՞րքան  
ցեղեր քաղաքակրթելու . ընկերութեան բոլոր խա-  
ւերն ալ ուսումնասիրուեցան, այլ յետին խաւերուն,  
ստուարագոյն խաւերուն մէջ գեռ որքան մթութիւն,  
որքան մերկութիւն, որքան թշուառութիւն նիւթա-  
կան ու բարոյական : Դիւցազն անո՞նք պիտի կոչուին,  
ոյք ընթանան ջահ ի ձեռին, եւ ոչ անո՞նք ոյք ար-  
շաւեն սուր ի ձեռին : Անո՞նք դիւցազն, ոյք՝ բարձր  
իմացականութեամբ ու զրիւք՝ խոնարհ դասերուն  
համակրին, որ գթութեամբ դարմանեն նիւթական  
աղքատութիւնն, ու գիտութեամբ մտաւոր աղքա-  
տութիւնն :

ՄԻՆԱԿ



Տարիներն որոնք ետիս են՝  
Իրենց զուարթութեան դառն յիշատակով  
Զիս կը չարչարեն .  
Տարիներն որոնք առջիս են՝  
Խելագարութեան ահոելի հեռապատկերով  
Զիս կը քարացնեն :

Հին տարիներն՝ որոնց լիալոյս պայծառութիւնն  
Աստիճաննաւ կը նուաղի .  
Նոր տարիներն՝ որոնց դեռաբոյս մթութիւնն  
Տեսդերու սաստկութեան հետ կ'աճի :  
Հին տարիներն, հնագոյններն, ի՞նչ քաղցր կը ժպտին .  
Նոր տարիներն, նորագոյններն, ի՞նչ ծամածոռու-  
թիւններ ունին :

Հին տարիներն իրենց հետ ամեն բան,  
Հին բարի՝ տարիներն անգութ  
Տարին ամեն բան իրենց հետ,  
Ամենքն ու ամեն բան անդարձ յաւիտեան .  
Մայրս, հայրս, եղբայրս .  
Սէրս, յոյսս, հաւատքս :

Նոր տարիներն ոչի՞նչ պիտի բերեն ինծի .  
— Նոր տարակոյմներ պիտի բերեն մտքիս ,  
Նոր յուսախարութիւններ սրտիս ,  
Ու նոր մշուշներ հոգիիս :  
Արագ արագ կուգան՝ որպէս գուժկան .  
Ու յամր յամր կ'երթան ,

Զի ծանրաբեռնեալ միշտ կ'երթան

Նոր տարիներն՝ որոնք հի՞ն են այժմ։

Անկողինները մէկիկ մէկիկ ծրարեցան։

Պնակները մէկիկ մէկիկ վերցան։

Ու ձայները մէկիկ մէկիկ մարեցան։

Ու տունս հիմայ մէկ անկողնեակ։

Ու սեղանս հիմայ մէկ պնակ։

Ու բընա՛ւ կենդանի ձայնի մ'արձագանգ։

Ես կերակուրս կ'ուտեմ, ու կերակուրս զիս կ'ուտէ։

Ես սենեակներս կը պտտիմ, եւ ուրուականք գան-

կիս սենեակները կը պտտին։

Եւ պատերուն վրայ պատանքի պէս ճերմակ՝

Կը պտտին գիրկընդխառն իմ սիրելեացս ստուերները,

Կը պտտին գիրկընդխառն հի՞ն տարիներուն

ստուերները։

Հին բարի տարիներն անգութ


երջանկութեան պայծառաշող պատկերներ

Աչքիս տակ միշտ կը պտտցնեն։

Ու տարիներն որ պիտի գան,

Սեւ սեւ սարսուռներ

Հոգիս մէջ կը պտտցնեն . . .



ՊԱՏԱՆԵԿՈՒԹԵԱՆ ՑԻՇԱՏԱԿՆԵՐ. — ԵՐԱԶ ՄԸ. — ԱՆՑՔ ԸՆԴ  
ԳԱԶԱՆ ԳԱՑԱՆ



Անցելոյն յիշատակներն կը հրահանգեն զմարդ իւր  
ներկայ կենաց մէջ, եւ կը պատրաստեն զնա առ  
յապայս լինելու եւս առաւել զգուշաւոր, շրջանայեաց  
եւ խելամուտ : Եւ կայ արդեօ՞ք ոք՝ որ օգուտ չը  
քաղէ պահ մի իւր առանձին ժամերէն եւ ակնարկ  
մը չձգէ յետկոյս այն զառիվայրին վրայ ուստի  
մազլած էր ի վեր մերթ ի ժպիտ եւ մերթ յարտօսր,  
մերթ առոյդ եւ մերթ տկար, մերթ պաշտպանեալ  
եւ մերթ լկեալ : Հովիւն, որ իւր թափառ կեանքէն  
պարտասեալ եւ խոնջեալ, ծառոյ մը հովանուոյն  
ներքեւ արեգական ճառագայթներէն կը պատսպա-  
րուի ցերեկին՝ իւր անմեղ հօտին հետ կ'որոճայ իւր  
անցեալ կենաց արարքներով, որոց յիշատակներն  
մերթ ժպիտ մը կը բերեն իւր դիմաց վրայ եւ մերթ  
հառաջք մը կը խլեն իւր սիրտէն : Վաճառականն  
որ այնքան վարժ է առեւտրոյ ժխորին, իւր բազ-  
մազբաղ օրերէն կը զիջանի յաճախ մի քանի ժա-  
մեր զոհել՝ իւր անցեալ գործառնութեանց վրայ ակ-  
նարկ մը ձգելու, եւ ըստ այնմ գծելու իւր ապա-  
գայ ուղին : Վերջապէս ամէն դասակարգի մարդ  
իւր մենութեան ժամուց մէջ չվարանիր հարցնել  
իւրովի . «Ի՞նչ ըրի ցարդ», զի առանց այդ հարց-  
ման չպիտի գտնէր մի այլ հարցում թէ «Ի՞նչ պիտի  
քնեմ յայսմետէ» : Անցելոյն յիշատակն կը յարու-

ցանէ ապագայի ինսդիրն . այդ յիշատակ՝ նսեմ թէ փայլուն՝ դաս մ'է անզուգական զոր կ'արժէ սերտել :

Ո՞չ ապաքէն դիւանագիտաց աւետարանն՝ այլ եւ այլ ազգաց պատմութիւնն է , պատմութի՛ւն դարաւոր զոր սերտելով՝ կ'առաջնորդեն միլիոնաւոր ժողովուրդներն . զի փորձն փնտուելու է անցելոյն մէջ :

Անցեալն միշտ քաղցր է որչափ եւս զա խառնաւծ լինի տխուր արկածիւք , քանի որ յիմարութիւնն է ակնկալել յատիս անխառն ապագայի մը :

Մարդկութիւնն որ իւր քաղաքակրթութեան գագաթնակէտն հասած կը համարուի այժմ՝ անձկանօք կը փնտուէ նահապետական օրերն , եւ կը նախանձի իւր նախահարց պարզ , անչուք եւ անպաճոյճ՝ այսու հանդերձ կէս վայրենի կենցաղոյն : Պատանի՞ է , կը փնտուէ իւր ամբողջ մանկութիւն : Երիտասարդուէ , կը փնտուէ իւր ժիր պատանեկութիւն : Ծե՞ր է , կը փնտուէ իւր չափահաս երիտասարդութիւն :

Երիտասարդութեան այժմեան հասակիս մէջ միշտ ժապտելով կը յիշեմ պատանեկութեանս օրերն , թէպէտ եւ դոքա եղած լինին նուազ անդորր եւ բարեկեցիկ . զի ո՞ւր են այն աւիւն եւ եռանդ որ առ ոչինչ զրել կու տային ամէն վտանգ , ո՞ւր է այն ափրտ փափուկ եւ զգայուն որ սոխակին դայլայլկաւ եւ կուսին երգովն անմեղօրէն կը բարախէր , ո՞ւր է այն միտք ողջ որ չէր զիտեր սեթեւեթիւ արտայայտել իւր գաղափարներ : Յայնմետէ երկոտասան տարիներ սահած են , եւ չէ անցած օր մը յորում չիշեմ պատանեկութեանս անմեղ եւ անհոգ օրերն , այլ ոչ անդորր եւ անվրդով :

Ցունուարի ցուրտ գիշեր մը յորում հիւսիսային

բքաբեր քամին ուժգին կը վչէր, վառարանի մը  
ճարճատող խարուկին դիմաց թիկնաթոռի մը մէջ  
թաղեալ կ'երազէի : Գուրգուրացող քնքոյշ ձեռք մը  
նոյն հետայն ուսիս հպելով կը սթափեցնէր զիս իմ  
քաղցր անուրջէն . ամբարձի աչերս եւ տեսայ ըն-  
կերուհիս նազելի որ ժպիտով մը կը վարձատրէր  
քնոյս խանգարումն :

— Քունդ անոյշ , փութաց ըսել ինձ , ի՞նչ երա-  
գեցիր , պատմէ՛ , տեսնեմք :

Համբոյր մը գրոշմելէ յետոյ իւր սպիտակ եւ  
փափուկ ձեռքին՝ նստուցի ընկերուհիս առ ընթեր  
ինձ եւ սկսայ պատմել հետեւեալն .

— 1882 տարւոյ յունիսի երեկոյ մը մեր կարա-  
ւան կը հասնէր Ճանիկու Կումպէթ գիւղին բար-  
ձունքն , որում հանդէպ կը բարձրանայ Գազան Գայ-  
այի ամպածրար գագաթն . վերջապէս հասած էինք  
այդ լերին մօտ , որոյ մասին ընկերացս շռայլած  
չափազանցութիւնք թէ հետաքրքրութիւն եւ թէ  
անձկանք պատճառած էին ինձ : Այո՛ , կը տեսնէի ի  
հեռուստ նորա ծիւնապատ գագաթն որ ճաղատ  
պիսոյ մը նման՝ արեգական ճառագայթից ներքեւ կը  
ցողայր . սակայն կարծեցեալ Ատամասթորն չունէր  
ինչ երեւոյթ սպառնական , եւ ես ընդ երկար դի-  
տելէ յետոյ իւր երկար եւ բարեձեւ հասակ՝ մտայ  
հիւղակն ուր կը գտնուէին ընկերքս ծիծաղելով նո-  
ցա երկշոտութեան վրայ : Ժամ մը հազիւ անցած  
էր , երբ դուրսը լսեցի աղմուկ մը եւ ձայներ որք  
կը գոչէին «Կուգայ , կուգայ» , եւ նոյն հետայն ա-  
չերս յառելով այն կողմն զոր ինձ մատնացոյց կ'ընէին՝  
արդարեւ տեսայ Գազան Գայայի կատարն՝ մշուշ

Եւ ձեան խառնուրդի մէջ ի լիւղ : Այս անգամ անշուշտ հսկայն սթափած էր իւր քունէն բարկացոտ , եւ չէր ներեր , ի տես մեր կարաւանին , զի մարդկային պիղծ ոտքեր կոխոտէին իւր ալեւոր գլուխն : Սոսկացի թ տես այդպիսի յանկարծական կատակի մը , եւ մանաւանդ երբ մտածեցի թէ ի վաղիւ անդր , այդ լերին գագաթն պիտի լինէր գուցէ իմ գերեզման անշուշտ եւ անտապտն , երբ չարաչար մանը բաժնէր զիս յաստեաց հեռի սիրելիներէ եւ բարեկամներէ , Տամն եւ եօթն գարուններ այն ինչ բոլորած էի . այս միջոցիս միտքս բերի ընտանեկան յարկն եւ սիրելի մայրս որ մեկնման պահուն իւր յայնալիճ բաղկօք աքծանելով մատաղ կուրծքս՝ չէր ուզած որ բաժնուիմ իւր գիրգ ծոցէն : Առաջին անգամ յիշեցի այն երեւայական կոյսն որ նախասահմանեալ էր օր մը սրբել ճակատուս քրտինքն եւ հոն դրոշմել մի սուրբ համբոյր : Խուլ պայքար մը տեղի կ'ունենայր յիս . լինե՞լ թէ լինել : Սակայն արժանապատութիւն եւ փառասիրութիւն կը վարէին զիս յառաջ . արդէն հասած էինք Գաղան Գայայի ստորոտն ուր եւ ագանք զիշերն :

Գագան Գայա փոքր Ասիոյ Սէն Պէրնարն է իւր յանկարծական փոթորկաց նմանողութեամբ . սակայն զուրկ այն մարդասիրական հաստատութիւններէն , որք մոլորեալ եւ կիսամեռ ուղեւորն վաղահաս մահէն կ'ապրեցնեն : Զկան նաեւ այն մարդասէր չորտանիք զորս նախախնամական ձեռք մը գոգցես ժտած լինի ազատարարի յատկութեամբք : Գագան Խայայի լերկ եւ ամայի գագաթան վրայ՝ հաւասցեալն իւր պաշտած Աստուծոյն , եւ անհաւատն

իւր չպաշտած (այլ նոյն միջոցին պաշտել խոստացած) Աստուծոյն եւեթ կ'ապաստանի :

Առաւօտուն կանուխ , մինչ արեգակն գայր յերեւան լերանցն ի ժիր , սկսանք Գայան Գայայի զառի վեր կողէն ելնել . միշտ ե՛լ , միշտ վեր , ցուրտն եւս քան զեւս սառուցիչ . բիւր ակունք եւ աղբերակունք զով եւ ականակիտ ջրեր կը բղխեցնեն . թրջելով զրաստից բիրտ սմբակներն եւ ջորեպանաց պինդ տրեխներն : Զորիք կը հեծեն եւ ձիք կը սայթաքին . զառի վերն եւս քան զեւս կը դժուարանայ , եւ այս պահուս ջորեպանս աղու եւ մելամաղձոտ ձայնով եւ լեռնական եղանակաւ կ'երգէ Սիմելայի երգն : Սիմելայ իւր գեղով եւ չնորհով համբաւաւոր աղջիկ մ'է , որոյ կորուստն կ'ողբայ իւր սիրահար : Վաշխառուն նիկողայ կորզած է զնա իւր հօրմէն ի զին նորա պարտուց եւ ի հեճուկս իւր պաղատանաց . իւր սիրահար ի զուր կը կոչէ իւր ընկերներ յօդնութիւն , եւ ապա յուսահատ փոխանակ իւր սիրելոյն ցուրտ հողմութիւն , եւ ապա յուսահատ փոխանակ իւր սիրահար : Կոյս լերանց մէջ իսկ ցոյց կուտայ իւր անգութ եւ ապօքէն զօրութիւն տիրելով անառիկ սիրտերուն իսկ : Այս երգին գոգցես գրաստք նոր ուժով ոգեւորեալ՝ ընդ հուպ հասուցին զմեզ լերին գագաթն : Հնդարձակ սարահարթ մը կը տարածուի աստ , տեղ տեղ ձիւնապատ : Զիւտորք կ'իջնեն նոյնհետայն եւ հետի քայլել կը սկսին ջեռնլոյ՝ համար . եւ մինչ ջորեպանս միամտաբար ինձ ցոյց կուտայ Սեաւ ծովս որ երկու աւուր ճանապարհաւ հեռի է , ես , մոռնալով պահ մը իմ երկիւղներս , կը սկսիմ թըղթատել պատմութեան էջերն : կ'երեւակայեմ տեսա-

նել դեռ Քսենոփոնի Բիբրուց հետքերն եւ լսել նոցա աղաղակն ի տես Եւքսիսեանին « Ծո՛վ , ծո՛վ » : Կը յիշեմ աստանօր Պոնտացւոյն եւ Հռովմայեցւոյն պատերազմներն , եւ լսել կը կարծեմ նոցա զինուց շաշիւնն : Միհրդատ իւր ջոկատներով եւ Լուկուլլոս իւր լէգէոններով քանի՛ քանի՛ անգամներ արդիօք չափուած են այս բարձանց վրայ : Այս պահուս ջորեանացս աղաղակներն կը սթափեցնեն զիս իմ քաղցր խոկմունքէս , եւ կը տեսնեմ ջորի մը որ ձեան մէջ թաղեալ հազիւ իմն կը ճողովրի անդունդն վլորելէ : Ժամ մ'է յորմէ հետէ ձեան վրայէն կը քայլեմք եւ մեր ոտքերն արդէն ընդարմանալ կը տկսին : Հեշտ զառ ի վայրէ մը սակայն կը սկսիմք իշնել եւ արդէն բոլորած եմք Գազան Գայայի գագաթն . վտանգն անցած է այլ եւս :

— . Այս էր տեսած երազդ , ըսաւ ընկերուհիս տիսրած . ի՞նչ անախորժ երազ :

— . Արդարեւ , պատախանեցի , պատկեր տիսուր եւ մնամաղձիկ , այլ յիշատակն՝ քաղցր : Անցելոյն դէպքերն եւ պատահարք , ո՛քան եւ դժպհի եւ խոռվեալ եղած լինին , լաւ դասեր են ապագային համար , զորս ձրի աւանդած է բախտն երկդիմի :

*Գրիգոր Տիգրանի*

ՄՐԲՈՑ ՀՈՒՓՍԻՄԵԱՆՑ ՏՕՆ Ի ՍՈՒՐԲ ԷջՄԻԱՍԻՆ



Զանգակները կը հնչեն քաղցր ներդաշնակութեամբ . երկարօրէն կը հնչեն ինն ձայն զանգակաց : Արձագանգը կը բարձրանայ զանգակատան գըմբէթը , եւ կ'անդրադառնայ խորանին կամարները : Կամարներէն ՚ի վեր կը ծաւալի արձագանգն ընդարձակ հորիզոնին մէջ . Վաղարշապատին , շրջապատին , անտառին , այգեաց , հրապարակին :

Կը սկսին շարժիլ թուշունք , որ թեւածալիկ երամ երամ կ'սպասէին , ծառոց թաւերէն , կտուրներէն , եկեղեցւոյ տանիքէն , գմբեթաց եզերքներէն : Վարժուած էին . կը խառնէին իրենց այլայիկ ձայնիկը զանգակաց դօղանջին :

Ընդհանուր շարժումն կը սկսի : Ուխտաւորք կը հաւաքուին մեծ բակը , խառնիխուռն , գոյնզգոյն իրենց տարագներով . գունդագունդ , սեռով , սերընդով , հասակով , գեղով . ալեւորն ու մանկտին , տղամարդն ու մատղաշ աղջիկն , մայրն ու այրը , գիտունն ու ռամֆկը , դաշտի զաւակն ու քաղքի պարոնը , ամենքն Հայ , ջերմագին եռանդով լի : Կը շարժին ալէծուփ , կը մրմնջեն , եւ իրենց ձայն իբրեւ ձայն ընթացից ջուրց : Զովագին կը չնչէ հովիկն առաւօտուն , շարիշար կ'երեւին դասք քահանայից , կը ծածանին վեղարք արեղայից , կը խշխան ծաղկեայ վերարկուք սրբազնից : Թափօրը կը կազմուի : Սարկաւագունք , դպիրք եւ հարիւրաւորք ձե-

մարանին երգարան ՚ի ձեռին : Կը հնչեն զանգակներ միեւնոյն քաղցրածայնութեամբ , եւ ճեմարանականք կ'երգեն մեղմագին « Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի . . . » Կոմիտաս կաթողիկոսի հոգետաւիդ տաղն ու քնարը :

Կ'ընթանայ թափօրն շքեղ հանդիսաւորութեամբ , անցնելով Տրդատայ դռնէն , վեհարանի հովանեաց ներքեւէն , Վաղարշապատի հրապարակէն , ճեմարանի հոյակապ ճակատուն առջեւէն , պարտիզի քովին , մեծ պողոտայէն մտնելով դաշտի ընդարձակութեան մէջ : Զանգակները կը հնչուին , շարականը կ'երգուի . « Բարբառք երկնաւորք լցին զերկիր . . . » թափօրը կը ստուարանայ հետզհետէ : Այգեգործն , հնձողն , ջրուորն , նախրորդն , հովիւն , գառնարածն , իրենց լաճերն ու աղջիկները միատին կայնած , խորին երկիւղածութեամբ կը խաչակնքեն , գտակները բացած , զմայլած թափօրին կը նային , կրօնից , հաւատալեաց , երգելեաց տպաւորութեան տակ , եւ որոջք եւ գառինք իրենց քաղցր աշերը յառած կը բառաչեն ու կը մայեն : Կ'ընթանայ թափօրն :

Հնձաններուն մօտ ենք : Ահա Շողակաթ . վանքն ու տաճարն : Իւր շուրջ կանանչաթուփ այգեստանք , դալարաւէտ մարդ , եւ հասկաթուռ արտորայք : Օրհնութիւն երկրին . գեղեցկութիւն հովտին , եւ մարդն քանի՛ գեղեցիկ ՚ի մէջ այնքան պարարտութեանց եւ գեղոց : Աստ հաստատուած էր աղագեղն Հոփիսիմէ՛ երեսուն եւ եօթն չքնաղ սուրբ կոյս ընկերօք . աստ երկնային ողկոյզն ՚ի ջ ողկուզաց որթոց . աստի « Հոտ անուշից բուցան ՚ի Քրիստոս . . . » :

Կը յառաջէ թափօրն . Միշտ այգեստանք , միշտ  
արտորայք մեր շուրջն ու առաջ , եւ անդէոց ու  
խաշանց երեմակք , եւ 'ի ձայն , եւ 'ի փայլ , եւ 'ի  
կերպս զանազան հաւք թռուցեալք : Արդարեւ  
« Եղեմ Աստուածատունկ զարդարեալ . . . » : Յափըշ-  
տակութիւն յանկարծ , հիացումն : « Զօրք հրեշտա-  
կաց ընդ մարդկան . . . եւ կանայք 'ի յերկինս զի-  
նաւորք . . . ինն Աստուած ամենազօր զօրութեամբ  
խոնարհեալ տեսանել զնանդէս կուսանացն . . . » :

Հասած ենք հանդիսավայրն : Ահա ասպարէզ  
նահատակ կուսին . հսկայակերտ վկայարանն Սրբոյն  
Հոփիսիմեայ : Հոյակապ գմբէթն արձակեց իւր ցըն-  
ծութեան նշանն . հնչեցին զանգակներ տաճարին ,  
միրագին ոգեւորութեամբ թափօրն մտաւ 'ի տա-  
ճարն . եւ բոլորեցաւ կոմիտառոյ շիրմին շուրջն :  
Անդ լռեցին երգողք . բայց մի սկսալի եղանակ  
լսելի կը լինէր դեռ ընդ երկար . արձագանգն էր  
տաճարին . արձագանգ քնարերգակ ոսկերաց սուրբ  
կաթողիկոսին :

Եւ սկսան պատարագք : Դուրս մատաղները կը  
զենուն , աղաղակ խաշանց : Ներսը բուրումն  
ինկոց , եղանակք դպրաց . « Քրիստոս պատա-  
րագեալ ի միջի մերում , Ալէլուիա » :

Բայց ո՞ւր է սուրբ կոյմն . . . :

Աւագ սեղանոյն տակ դուռ մը կայ բացուած .  
Ներս կը մտնեմ 'ի խոր , խոնաւ , անձուկ անցքէ մը  
ներս , յաջակողմն 'ի ներքոյ սեղանոյն , անուշահո-  
տութեամբ լի վայր . դամբարան մը կայ լուսաթա-  
թախ , խնկաւէտիկ , եւ երեք սրբամեալ անձինք ,  
Ս. Լուսաւորիչ , Ս. Սահակ Պարթեւ եւ Ս. Կոմի-

տաս կ'սպասաւորեն անդ , հսկելով իրենց կնքեալ  
գանձուն : Անդ , այդ մթնաշողին մէջ կը փայլի լու-  
սեղէն թագուհին , Ս. Հռիփսիմէն : Կ'երկրպագեմ :  
Խնկած եմ հողոյն վրայ , փարած եմ շիրմին . . . :  
**Թողէ՞ք զիս այստեղ :**

Կրոստաց,  
Գործոց Եւա :



ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ ԼԵԶՈՒԻ



Ամէն ազգ իւր՝ նախնական, այսինքն բարբարոսիկ վիճակէն աստիճան աստիճան հեռանալով՝ հասած է ա՛յն վիճակին յորում կը գտնուի այսօր։ Մարդկային ցեղին այս աստիճաննաւոր եւ անընդհատ փոփոխութեանց պատճառ՝ իւր պիտոյից եւ կարօտութեանց օրըստօրեայ աճումն է։ շատ նախնական պէտքերն գոհացում կը գտնէին առանց ճգի, առանց խոնջութեան, բնութեան թելաղբած միջոցներով։ սակայն հարկ կը լինէր երբեմն այդ նախնական պէտքերու սահմանէն դուրս ենել. այն ժամանակ մարդիկ կ'ըստիպուէին հնարքներու դիմել։ Այդ հնարքներու ծնունդ տուողն ուրիշ բան չէր, բայց բանաւորութիւնն, որոյ անբաժին ընկեր է խօսողութիւնն. մին մայր է եւ միւսն զաւակ. ինչ որ բանաւորութիւնն կը յղանայ, խօսողութիւնն անմիջապէս ի լոյս կը հանէ զայն։ Աւասիկ այս երկու էական պանչելի յատկութիւններով է որ մարդ խօսուն է եւ յանբաւս կը տարրերի անասուններէ։ Ուրեմն պէտք չկայ ապացուցանելու թէ մարդուս կատարելութեան վիճակին, այսինքն քաղաքակրթութեան առաջին եւ գլխաւոր միջոց լեզուն է. առանց լեզուի կենաց առուտուրն շատ դժուար եւ գրեթէ անկարելի է եւ հաղորդակցութիւնք որ պիտոյ են գիտութեանց ծաւալման եւ արուեստից յառաջադիմութեան՝ բնաւ

տեղի չեն ունենար . եւ այն ժամանակ մարդ՝ մունջ  
եւ անխօս , անասուններէ չտարբերիր :

Հայերն , ինչպէս ուրիշ ազգեր , ունէին լեզու  
մի<sup>(\*)</sup> , որոյ նախնական վիճակն թէպէտ եւ մեզ ան-  
ծանօթ , սակայն մեր նախնեաց թողած նշխարնե-  
րէն դատելով՝ Քրիստոսէ գոնէ 8-10 դար յառաջ  
սկսելով մինչեւ հինգերորդ դարու կէմն՝ կատարեալ,  
ընտիր լեզու մ'էր . եւ այնչափ անզուգական եւ  
սքանչելի յատկութիւններով օժտուած , որ հին եւ  
նոր աշխարհի լեզուններուն գրեթէ ամէնէն կատա-  
րեալն համարել անտեղի չէ : Եւ ահա , այս լեզու  
որ յաւիտենական տեւողութեան արժանի լեզու է ,  
դժբախտաբար շատ շուտ աղաւաղեցաւ . թերեւս  
իւր կատարելութիւններն եւ անզիւտ նրբութիւն-  
ներն եղան պատճառ այնչափ դիւրաւ խանգարուե-  
լուն . ինչպէս նուրբ , ազնիւ անօթ մի որ ամենա-  
թեթեւ արկածէ կը կոտրի , կ'ոչընչանայ :

Ս. Թարգմանչաց երկրորդ աշակերտներուն ձա-  
խող փորձերն<sup>(\*\*)</sup> , որ անշուշտ հեռաւորութեանց  
պատճառաւ , առանց խորհուրդ եւ խրատ խնդրելու  
իրենց վարդապետներէն , յունական փիլիսոփայու-

(\*) Բատ Ա. Հ. Գ. հնչումն խլացուցիչ է . պատճառ . վասն զի գրաբա՞ր է : Յունարէնին և ուրիշ եւրոպական լեզուններու , մանա-  
շունք սպաններէնին գ հնչումներն ինչպէս զիրենք չեն խլացուցած .  
ոմանք :

(\*\*) Այս խնդրոյ վրայ ունինք զրութիւններ զրաբար լեզուաւ ,  
նք եթէ օր մի՝ մասսամբ կամ ամբողջովին լոյս տեսնեն , կրնան  
ւական հետաքրքրական տեղեկութիւններ մաստուցաննել :

թեան գրեանը թարգմանելու ձեռք դարկին , պատ-  
ճառ եղան որ հելլենաբանութիւնն կատարելապէս  
մուշ գտաւ հայ լեզուին մէջ : Այս ենթադրութիւն  
չէ , այլ կատարեալ ստուգութիւն է : Թէպէս եւ  
այդ օտարամուտ խանգարումէն յառաջ կը տեսնենք  
ժամանակին հեղինակներէն մի քանին որ այն սա-  
հուն , պերճ ու ճոխ լեզուն չունին . խանդ , ոյժ ,  
կորով , շքեղութիւն որ լիուլի կը զեղուն ընտիր հե-  
ղինակաց մէջ , կարելի չէ գտնել այդ դասի հեղի-  
նակներու քով : սակայն իրենց անգարդ , անպաճոյն  
պարզութեան մէջ լեզուին իսկութիւնն չեն կորու-  
սած . հայ լեզուի դրոշմն կը պահեն . Չունին զարդ ,  
հրապոյր , փափկութիւն , շքեղութիւն . սակայն  
չունին նաեւ խորթութիւն եւ ոչ իսկ օտարութիւններ :

Միանգամ սկսելէ յետոյ՝ խանգարումը կանգ չա-  
ռաւ , չդադարեցաւ . միշտ յառաջ կ'երթար , միշտ  
դէպ ի խոր անդունդս կորստեան . մանաւանդ այն  
պատճառաւ որ ժամանակին յուզեալ եւ խառնակ  
վիճակն շատ նպաստաւոր էր՝ նոյն միջոցին , ինչպէս  
նաեւ շատ դարեր յետոյ : Տարուէ տարի , ամսէ ա-  
միս եւ գրեթէ օրէ օր՝ լեզուին կերպարանքը կը  
փոխուէր , նորանոր անհամարի խորթութիւններ մուտ  
կը գտնէին , այնպէս որ բոլորովին անձանաչելիք  
( Դաւիթ Անյաղը ) եղած էր լեզուն : Եթէ յաւելումք  
այդ վիճակին վրայ լատինաբանութեան հրէչն , այն  
ժամանակ կարելի չէ ժամանակիս մարդոց երեւա-  
կայել թէ որպիսի՝ այլանդակութեանց բոյն դարձած  
էր հայ լեզուն : Վերջապէս այն ազետալի դարերու  
շրջանին մէջ հետզհետէ խանգարուելով եւ իւրա-

քանչիւր դարու ռամկական լեզուին խառնուելով՝  
եղաւ հայ լեզուն կղկղանք լեզուներու<sup>(\*)</sup> :

ԺԸ. գարու վերջերը գրաբարն սկսաւ քիչ մի  
մշակուելու, երբ Միհթարայ դպրոցը վերջին հա-  
րուածը տուաւ լատինաբանութեան : Պաշտօնական  
( կոնդակ, հրահանգ, հրամանագիր, եւայլն ) գրու-  
թիւններու մէջ՝ ի հնուց հետէ աղճատեալ եւ տգեղ  
գրաբար մի կը տիրէր, ինչպէս այսօր իսկ արձա-  
նագրութիւններէ քաղել եւ տեղեկանալ կարելի է :

Ներկայ դարուս գրեթէ երեք քառորդն անցած էր,  
երբ գրաբարեանց եւ աշխարհաբարեանց վէճերն  
սկսան : Մի կողմանէ գրաբարին դժուարութիւնն որ  
ամէնէն համարձակներն անգամ լքեցուց, ինչպէս  
շատ յայտնի եղաւ վերջին ժամանակներս, եւ միւս  
կողմանէ ռամկօրէնին կարծեցեալ դիւրութիւնն մէտ  
տալ տուին գրեթէ առ հասարակ ռամիկ լեզուին :  
Այս վէճերու մէջ ոչ հիմ կար, ոչ սկզբունք . որով-  
հետեւ մին միւսին խօսքը չէր հասկանար . ոչ մին  
գիտէր իւր պաշտպանած դատն եւ ոչ միւսն :

Գրաբարեանք թէպէտ եւ չեն պնդեր գրաբարն  
իբրեւ ընդհանուր լեզու հաստատել, բայց եւ արդի  
լեզուն այնպէս, ինչպէս է, առանց բարւոքման  
հաստատել չեն ուզմիր եւ մանաւանդ թէ սաստիկ  
հակառակ են : Մէջերնին կան նաեւ արմատական-  
ներ, կամ կարմիր կոչուածներ, որ բացարձակապէս

(\*) Լեզուի մի՛ 14-15 դարու միջոցի մէջ կրած փոփոխութիւն-  
ները փոքրիկ և մի՛ լոկ պատկերով նկարագրել կամ ըմբռնել՝ ղը-  
ժուարին է. բայց մեր գրութեան չափն աւելի երկար պատմութիւն-  
ներ տողել չներեր :

գրաբարին հաստատուիլը կը պահանջեն : «Ի՞նչ նաև հասպաշարումէ , կ'ըսեն , կարծել թէ գրաբար և խօսիլ անկարելի է . եթէ պակասաւոր լեզու լինէր՝ և լաւ , իրաւունք էր այնպէս կարծել : Ի՞նչ դժուար ըրութիւն կայ որ մեր մատաղ տղայք փոխանակ և իշնալ , իշնալ , ֆնանալ , վշալ , պոռալ , խնդալ , «խմել , խաւրել , դրկել ըսելու՝ ուսանին ըսել և իշանել , անկանիլ , ննջել , լուալ , աղաղակել , «ծիծաղիլ , ըւնպել , առաժել , յուղարկել . կամ փու և խանակ ըսելու՝ մօրդ զնա . եղբայրդ սիրե . քրոջդ և ծաղիկը տուր . իիչ մը ջուր քեր . պարտէզ զնա . «դուռը բաց , ուսանին ըսել՝ երթ առ մայր fn . «սիրեա զեղբայր fn . տուր զծաղիկ ֆեռ fn . քեր և սակաւ մի ջուր . երթ ի պարտէզ . բաց զդուռն , եւայլն եւ այլն (\*) :

Աշխարհաբարեանք կ'ուզեն գրաբարն , եթէ կարելի լինէր , աշխարհէ իսկ հանել , բնաշինջ , անհետ ընել , եւ ուսմկական արդի հայերէնն , ինչպէտ որ է , իբրեւ ազգային մատենագրական , ուսումնական եւ արուեստագիտական լեզու հաստատել : Այս

---

(\*) Եթէ լաւ մտաղիր լինինք , կը տեսնենք թէ գրաբարի շէնքն ու կազմուածն ամենեւին չտարբերիր գաղիերէնէն , որ առաջին կանոնաւոր լեզուն է նոր աշխարհի . միայն աս տարբերութիւնն կայ որ գաղիերէնի մէջ անուններու հոլովումն պարզ , այսինքն միօրինակէ , քիչ բացառութեամբ : Այո՛ , բացառութիւններն քիչ են . բայց գրձեալ ու զդագրութեամբ , ոչ հեշմամր , շեղումներն ընդհանուր . կանոնէ՝ բաւական թիւ կը կազմեն : Ի՞նչ է ուրիշն մեր զրիչներուն յիմար և կատաղի սէրն հայերէն անուններու հոլովներն միակերպ վերջաւորութեան վերածելու : Թողունք որ Ծուռք , Գերմանք , Յոյնք բնաւ մտքերնէն չեն անցուներ քերականութիւն փոխել :

Նպատակով այնպիսի հնարքներ ի գործ կը դնեն որ  
ճիշդ նմանութիւն ունի այն մարդոց եպերելի ըն-  
թացքին որ օտարի ագարակը մտած՝ ցիցեր կը տըն-  
կեն գետնին բաւական մեծ մասին վրայ եւ աչքեր-  
նին միշտ սեւեռած կը դիտեն որ չիմանայ տէրն ա-  
գարակին . յետոյ քիչ մ'ալ յառաջ երթալով ցիցերը  
կը քշեն առաջին տեղէն՝ որպէս զի նոր մաս մի եւս  
շահին . եւ այսպէս ահուղողի մէջ եւ միշտ դիտելով  
եւ մեծ զգուշութեամբ աւելի հող շահելու կ'աշխա-  
տին : Ահա , այս հնարքներն ի գործ դրին աշխար-  
հաբարեանք . մերթ քարոզեցին թէ աշխարհաբարն  
այս ինչ դիւրութիւններն , այս ինչ առաւելութիւն-  
ներն ունի . մերթ համոզեցին թէ օրէ օր մեծ յա-  
ռաջադիմութիւններ կը տեսնուին աշխարհաբար գը-  
րութեանց մէջ . մերթ հրապարակ ելած գործերն  
մինչեւ յամպս բարձրացուցին . մերթ-անմիտ , անի-  
մաստ եւ քստմնելի հայհոյութիւն — գրաբարը ծաղ-  
րեցին . վերջապէս ականջներ վարժելով եւ միտքեր  
ընտելանալով՝ ամէն ռք լքեալ խոնջեալ անձնա-  
տուր եղաւ : Աւասիկ այդ փոքրիկ յաղթութիւն-  
ներով հասան աշխարհաբարեանք այն փառաւոր  
օրուան յորում Մասիս լրագիրն կ'աւետէ առա-  
ջի աշխարհ՝ թէ

«Այն ժամանակներէ ի վեր որ շեզուի պէս բան  
«մը միայն ունեինք , մեր լրագրութեան յարատեւ  
«ջանքն եղած է այդ բանը՝ կատարեալ լեզուի մը  
վերածել» : — անշուշտ ի չնորհս անփութութեան  
նոնց որ բողոքելու , ձայն բարձրացընելու մեծա-  
էս իրաւունք ունէին :

Այն ինդիրն թէ երիտասարդութիւնն զրաւած է

այսօր մեր արդի զրականութիւնն , շատ կարեւոր խնդիր է , որոյ մասին յետոյ պիտի խօսինք : Այժմ գանք այն խնդրին թէ լեզուի նման բան մը ի՞նչ-պէս կատարեալ լեզուի վերածուեր է :

Եթէ կատարելութիւն գոյացած է այդ լեզուի մէջ , այն ոչ Մասիսի եւ ոչ Արեւելքի ջանքովն եզած է , այլ ժամանակին յառաջաղիմութեան արդիւնքն է , որ ինչպէս քաղաքակրթութեան պէսապէս ճիւղերուն մէջ , նոյնպէս լեզուի նկատմամբ իւր բարերար ազ-դեցութիւնն գործած է :

Բայց կարեւոր կէտ մի կայ հարցման . — այդ լե-զուն կատարեալ է : Եթէ կատարեալ է՝ լա՛ւ . օ՛ն , յառաջ երթանք , չկասինք . բայց եթէ անկատար է , ինչպէս պիտի տեսնենք , այն ժամանակ զուր է Մա-սիսին պարծանքն եւ անտեղի :

Այն լեզուն որ մահմանեալ է ընդհանուր ազգային լեզու լինելու , պէտք է որ ամէն կատարելութիւնն բովանդակէ . ապա թէ ոչ ընդհանրութենէ չընդու-նուիր եւ կը լինի մասնաւոր գաւառական կամ մա-նաւանդ կուսակցական (խմբակի) լեզու :

Այդ լեզուի թերութիւնները ցոյց տուած է մեր գրաբար գրուածներուն մի մասն եւ առաջարկած է միանգամայն այն բարւոքուններն եւ ուղութիւն-ներն<sup>(\*)</sup> որ անհրաժեշտ է մօւծանել , եթէ կ'ուզենք

(\*) Համառօտ բազուած յիշեալ զբութիւններէն:

Ա. — Անուններու և ածականներու հոլովմանց մէջ հաստատուն կանոնի մի հետեւիլ , որպէս զի էջէ էջ , տողէ տող պէս պէս ձեւեր յառաջ չգան:

Բ. — Զանալ որպէս զի աստիճանաբար մուտ գտնեն նախդիրնե-

որ մեր արեւմտեան բարբառն ընդունելի լինի աշխարհի ամէն կողմ ուր Հայ կայ . ապա թէ ոչ անիւրաւ պահանջում կը լինի մեր կողմանէ՝ ընդունիլ տալ անտաշ ու բիրտ կոթող մի՛ իբրեւ փափուկ , անօսր եւ ազնիւ զարդ շքեղութեան :

Գիտեմ ինչ պիտի առարկեն մեր բարեկամներն : «Մեզ ի՞նչ փոյթ , պիտի ըսեն , ուրիշներու համար . «մեք մեր լեզուն կոկեցինք , զարդարեցինք եւ հըս- «կայաքայլ յառաջ պիտի երթանք գիտութեանց եւ «արուեստից մէջ . ուրիշներն եւս թող կոկեն լե- «զունին եւ յառաջ երթան : Ուուսիոյ , Պարսկաս- «տանի , փոքր Ասիոյ զանազան գաւառներու , Հուն- «գարիոյ , Ծունդանիոյ , Հնդկաստանի եւ Ճավայի «Հայք եթէ կ'ուզեն , թող զարդացընեն իրենց գա- «ւառաբարբառն եւ յառաջ երթան : Բայց հինգ վեց «տեսակ հայերէն մէջ տեղ պիտի ենէ . ի՞նչ փոյթ : «Միթէ լատիններէնէ՝ իտալերէն , գաղիերէն , սպա- «ներէն , ոռումաններէն եւ փորթուկէզ լեզուներն «ելած չե՞ն :

Սիսակ է այդ ըմբռնումն եւ միանգամայն վնասա-

---

րըն լեզուին մէջ . որովհետեւ ճշղութիւնն նախդիրներով կը լինի . Միայն մեր արդի հայերէնն է որ զուրկ է այդ առաւելութենէ զոր ունին ուրիշ ամէն լեզուներ :

Գ. — Բայերուն լծորդութիւնները կանոնաւորելի հաստատականաւ եւ ի ժխտականս :

Դ. — Յարաբերական դերանուններուն զործածութիւնն ընդհանրացնել եւ չնմանցնել խօսքը , Յրբերէնի պէս , մէջէ մէջ պատատած ընդունելութեանց հարիւրկանզնեայ շղթայի . այնպէս որ ճառին մասերն , մին միւսին խառնուած , իմաստին լրումը հուսկ վերշն բառէն կախում ունենայ :

կար : Ստոյդ է՝ այդ լեզուներն ելած են լատիներէնէ, բայց ոչ ազգերն . իւրաքանչիւր ազգ կամ ժողովուրդ իւր միջավայրին , կլիմային , ազգային բնաւորութեան եւ ուրիշ զանազան պարագայից համեմատ փոխուսութիւններ ընելով՝ իրեն սեփհականեր է լատիներէնն : Լեզուն նոյն աղբիւրէ ելած է . բայց զատ են ազգերն ու անկախ : Նո՞յն բանն է միթէ հայերէնին համար . ո՛չ : Լեզու այլազան , տարբեր , բայց ժողովուրդն մի եւ նոյնն է :

Ուրեմն ամէն փոյթ ու ջանք պարտինք ի գործ դնել , որպէս զի ամենափոքր թերութիւն անզամ չգտնուի այդ լեզուի մէջ , եթէ կ'ուզենք ընդհանրութեան լեզու տեսնել . պարտինք կանոնաւորել , այսինքն խիստ , անփոփոխ կանոններու տակ՝ դնել , եւ թերեւս այն ժամանակ ճարտար եւ հմուտ գրագիտաց աշխատանօք եւ հոգածութեամբ օր ըստ օրէ զարգանայ եւ անցնի ի կարգ կատարեալ լեզուի :

Մօտ օրերս լսեցինք ձայներ որ ախորժելի չեն հնչեր մեր ականջներուն : Համբաւաւոր մի բեմէ այնպիսի խօսքեր եւ կարծիքներ կը նետուին ի հրապարակ որ փոխանակ ուղղելու , կանոնաւորելու մեր արդի լեզուն , աւելի զեղծումներն եւ անկանոնութիւնները քաջալերելու կը նպաստեն : Գրաբարը մեռած , թաղուած եւ անպէտ անօգուտ կը քարոզեն այնպիսի անձեր որ շատ լաւ գիտեն թէ արդի լեզուին կեանքը գրաբարն է , եւ թէ կանոնաւորելու համար այդ անտաշ լեզուն՝ ո՛րչափ պէտք ունինք գրաբարին : Այս քարոզներն , այս հրատարակութիւններն ինչ արդիւնք յառաջ կը բերեն , ինչ օգուտ ունին : Գիտէ՞ք ինչ օգուտ ունին . աշխարհա-

բարեանք , որ արդէն թշնամի են գրաբարին , երբ  
այդ անձերու բերնէն լսեն թէ մեռած է այլ եւս  
գրաբարն , կ'ուրախանան , կը հրճուին , թմբուկ կը  
զարնեն , պար կը պարեն եւ — ինչ որ աւելի վը-  
նասակար է — իրենց թիւր շաւղին մէջ կը յարատե-  
ւեն , եւ այն ժամանակ զեղծումներ , խորթութիւն-  
ներ , քմածին ստեղծուածներ ջրհեղեղի պէս կը յոր-  
դեն կը զեղուն ամէն կողմանէ եւ բոլորովին կը  
խեղին զմեզ : — Մենք գիտենք թէ գրաբարն մե-  
ռած է , քարոզելու պէտք չկայ . բայց ամենեւին  
կարծիք չունինք թէ անգործածելի է , աւելորդ է ,  
կամ թէ , ինչպէս քանի մի թեթեւամիտ անձեր  
կարծեցին , վնասակար է : Գրաբարն , թէպէտ չը-  
խօսուելուն պատճառաւ մեռած լեզուներու կարգն  
անցած է , սակայն ինք շատ կենդանի է , շատ ա-  
ռողջ է , շատ առոյգ է եւ կենդանութիւն անգամ  
կը չնորհէ կենդանի կարծուած դիակ լեզուներու :

Լեզու մի որչափ կատարեալ լինի , գիտութեանց  
եւ արուեստից նորանոր անթիւ գաղափարներուն  
առջեւ պակասաւոր եւ անկարող կը գըտնուի . իւր  
մթերաց մէջ չկրնար միշտ գտնել գոհացուցիչ բա-  
ցատրութիւններ , ուստի եւ փոխառութեան կը դի-  
մէ : Անգլիացիք , Գաղիացիք , Գերմանք եւ ուրիշ  
եւրոպական ազգեր այս պարագայից մէջ յունարէնի  
կը դիմն : Նոցա՝ գիտութեանց եւ արուեստից բա-  
ռարանն գրեթէ զուտ յունարէն է : Իսկ մեր Օսման-  
ան հայրենակիցք , որ չնորհիւ Վեհափ . Սուլթա-  
ն , գիտութեանց եւ արուեստից մէջ բաւական յա-  
ջադէմ են այսօր , շատ բնականաբար կը դիմն  
րաբերէն եւ պարսկերէն լեզուներու որ արդէն ի-

բենց լեզուին աղքիւրներն են։ Ուշեմն մեր արդի հայերէնն , թէպէտ ըստ Մասիսի ի ծայր կատարեալութեան հասած , եթէ երբեք նոր գաղափարներ բառցատրելու հարկին մէջ գրանուի , ինչ հնարք պիտի հնարէ , ուր պիտի դիմէ . յունարէնին , արաբերէնին . ոչ երբեք : Բնականաբար իւր արմատին , հին հայերէնին պիտի դիմէ : Մի՛թէ Յոյներն եւս իրենց գրաբարին , այսինքն ելինիշային չե՞ն դիմեր :

Գլխաւորենք ինչ որ բացատրեցինք մինչեւ հիմայ : Մեր արդի լեզուն որ այժմու գրագիտաց կատարեալ կ'երեւայ (վասն զի իրենց ստեղծածն է) , շատ անկատար , շատ պակասաւոր եւ շատ անկանոն լեզու է . եւ աղքային ընդհանուր լեզու լինելու համար՝ գրեթէ ամբողջովին նոր կաղապարէ անցնելու ձուլուելու է : Այդ նորածնութեան գործն գրաբարի միջոցաւ կրնայ արդիւնաւորիլ . թող չահաբեկին աշխարհաբարեանք . մեք չենք ըսեր՝ գրաբարն հաստատուի . այլ արդի ուամկականն կանոնաւորուի , անփոփոխի կանոններ ունենայ , քերականութիւն ունենայ , վերջապէս լեզուի կերպարանք ստանայ : Այն ժամանակ մէջ տեղ կ'ենէ լեզու մի որ գրաբարն չէ , բայց դարձեալ այժմու անկանոն եւ ուամբի լեզուն չէ , այլ ինքնուրոյն ազատ լեզու :

Գանք այժմ այն կարեւոր իննդրին՝ թէ երիտասարդութիւնն գրաւած է այսօր մեր արդի գրականութիւնն :

Նախ՝ երբ երիտասարդութիւնն այդպիսի կարեւոր եւ կենսական գործի մէջ ի գլուխ կ'անցնի , բնականաբար քիչ շատ կասկածելի կը դառնայ գործն . շատ լուրջ չնկատուիր :

Երկրորդ՝ եթէ այդ երիտասարդներն մօտէն ճանաշենք, պիտի տեսնենք թէ շատ մեծ պաշար չունին բարձր կրթութեան, շատ խնամեալ դաստիարակութիւն առած չեն . մանաւանդ հին հայերէնի մէջ՝ որ անհրաժեշտ գործի մի է այսօր, նոցա հրմտութիւնն շատ կը կաղայ . արդէն իրենց գրութիւններուն մէջ՝ աստիքական փափկութեան եւ շատ անգամ իսկ տրամաբանութեան բացակայութիւնն կը մատնէ զիրենք :

Օտար լեզուի մի ուսումն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն եւ 3-4 ութիւններու ստացումն՝ աստիճան մի է միայն կրթութեան, բայց ոչ բարձր կրթութեան : Ըսդհանրապէս այս երիտասարդներուն ուսած օտար լեզուն գաղիերէնն է . բացառութիւն քիչ է ուրիշ լեզուներու նկատմամբ : Եթէ փոյթ ունենային գոնէ գաղիերէն ընտիր մատենագրութեան միայն հետեւելու, անշուշտ մեր մատենագրութեան վրայ ցոլացած պիտի տեսնէինք նորա շքեղ փայլն : Բայց ինչ կը տեսնենք մեք այսօր . բնագիր կամ թարգմանուած վէպ, վիպակ, նորավէպ, գարձեալ վէպ, եւ դարձեալ կրկին վէպ : Մի՛թէ չկան ուսումնական գրեան, չկան պատմա՛յան գործեր, չըկան հնախուզական տեղեկութիւններ, ճանապարհորդութեանց օգտակար եւ զրօսեցուցիչ պատմութիւններ, բնական պատմութեան երեւոյթներու հետաքրքրական նկարագրութիւններ, եւն . եւն . յս ամէն օգտակար հրատարակութիւններն ի մի ողմ թողուած են, եւ բոլոր փոյթ, հոգ, եռանդ, շխատութիւն եւ երկար տքնութիւններ վէպերու նուած են : Աներկայելի է թէ գաղիական մա-

տենագրութիւնն հաւասար է եւրոպական ուրիշ մատենագրութիւններու, եթէ գերազանց չէ . բայց չենք գիտեր՝ այն ազգին անհանդարտ բնաւորութեան եւ բոցավառ երեւակայութեան արդի՛ւնք է թէ ուրիշ պատճառ, կը գտնուին անհատներ որ ի խնդիր նորութեան, համբաւի կամ նիւթական շահու՝ խոտորելով արահետէ, տարակարդ դրութիւններու, անլուր մէթոտներու ձեռք կը գարնեն . Ուստի խումբ մի այդ անձերէն հաստատած են ի գրականութեան դպրոց մի զոր կը կոչեն իրապաշտ, եւ ճիշդ այդ իրապաշտ դրութեան յառած պրկուած բեւեռած են մեր երիտասարդ գրիչներն : Թէ ինչ է այդ դրութիւն, երկարօրէն մեկնել աստ աւելորդ կը թուի մեզ, որովհետեւ մեր նպատակն ուրիշ է : Բաւական է ըսել կարճ ի կարծոյ թէ իրապաշտներու համար ինչ եւ իցէ իրի, ինչ եւ իցէ գործի ազնուութիւնն կամ նուաստութիւնն հաւասար է . նոյն եռանդով, նոյն սաստկութեամբ կը փարին միոյն, ինչպէս կ'ընդգրկին միւմն : Մարդկութեան վսեմագոյն առաւելութիւններն կամ ամենազազիր գարշութիւններն հաւասար մանրակրկիտ խնամով կը ծըրագրութիւնն, վտանգաւոր նկարագրութիւններ, գրգըռիչ պատկերներ եւ անբարոյական քստմնելի զաղրութիւններ բնաւ իրապաշտներու գրիչը չեն կասեցուներ : Այն բնածին ամօթղածութիւնն, որ գրեթէ կը բռնադատէ սքողելու ինչ որ անվայել է տեսութեան կամ լսողութեան, անծանօթ է այդ դպրոցին<sup>(\*)</sup>:

(\*) Այս դրութիւն ունի բնականաբար շատ պաշտպաններ ի Գաղիա . մեր երիտասարդ գրիչներէն անգամ այնպէս զերմ ախոյ-

Բուն գաղիացի երեւելի հեղինակներէ զատ որ  
սաստիկ կը հարուածեն այդ դպրոցին սկզբունքներն ,  
արդէն բոլոր Եւրոպա իւր խիստ վճիռը տուած է .  
այդ դպրոցին ի լոյս հանած գործերէն շատերն

---

եաններ ելած են մէջ տեղ որ անինայ քարկոծել կը մտարերեն ով  
որ այդ դրութիւնը խծրծել յանդղի : Այդ դպրոցին պետն իւր հընա-  
րած դրութիւնը լատագովելու համար շատ փաստեր մէջ տեղ բերած  
է իւր գրութեանց միոյն մէջ : բայց աններելի , անդիմաղրելի՝ և  
ոչ մի փաստ գտանք այդ փաստերուն մէջ : Յիշենք աստ նորա փաս-  
տերէն մին , «կը ներուի , կ'ըսէ , մարդասպանի մի գործած ոնիրն ի  
և լոյս հանել , մանրակրկիտ նկարազբել , ընթերցողաց տշաց առջեւ  
և պարզել , լայնաբար տարածել , վնաս չէ . իսկ այն համարձակ  
և շարժումներն , այն անսովոր ձեւերն , այն զիրկընդիւառն զալա-  
ւումներն որ երկու սիրականներու մէջ տեղի կունենան , ներեալ  
և չէ նկարազբել , այլ պէտք է սրողել ծածկել » . — եւ այս եպե-  
րելի կը համարի , կեղծաւորութիւն կ'անուանէ : Մեք , առանց  
փիլսոփայական խորին քննութեանց դիմելու , կը համարձակինք  
դիմել տալ Զոլաններու՝ Թէ մարդասպանութեան տեսուրանն ատելու-  
թիւն կը յարուցանէ մարդուս սրտին մէջ , նողկանք , զզուանք եւ  
հետեւապէս խորշումն նման զործերէ . մինչդեռ սիրոյ նկարազրու-  
թիւնք կամ ամուսնական յարաբերութիւնք ձզողական ոյժ ունին ,  
կը հրապուրեն , կը բաշեն եւ կը զրգուեն Ծէք այս տարբերութիւն-  
ներն աղէկ կշռած լինէր իրապաշտ դպրոցի պետն , կարելի չէր որ  
այդ փաստն ի ձեռն առնէր իրբեւ զէնք : — Բարոյականութեան  
խնդիրն ի մի կողմ , մեք յիշելով այդ դրութեան մուտն մեք արդի  
աղքատ եւ ողորմելի զրականութեան մէջ՝ իմացնել կ'ուզենք Թէ  
յիշեալ դպրոցին սկզբանց հետևելով մեք զրիչներն շատ անզամներ  
ել , անլոյժ կնճիռներու կը բաղխին եւ նկարազրութեանց մէջ  
ննափոքք , ամենաշնչին մանրամասնութիւնները ծրազելու յամա-  
թեամբ , իրենց լեզուին գեղն ու շքեղութիւնն կը խանգարեն ,  
չեւ երեւմն ծաղրելի լինելու չափ , ինչպէս կը տեսնուի քանի  
որինակներէ որ բաղած հաւաքած ենք զսնազան զրութիւններէ :

կտուավարութեանց կողմանէ դատապարտուած են մէջ տեղէ ժողգրւելու կամ հրոյ ճարտկ լինելու, ուր որ գտնուին . մինչեւ ի վաճառ հանողներն իսկ ծանր տուգանաց ենթարկուած են :

Ինչ որ բացատրեցինք այս վերջին տողերու մէջ դուրս է մեր նպատակէն . աւելի բարոյախօսի կը պատկանի քան բանասիրի . Մեր բուն նպատակն է լեզուին նիւթական կամ մեքենական կազմութեան վրայ խօսիլ . նորա ամբողջութիւնն , անբոնաբարելիութիւնը պաշտպանել , անխախտութիւնը քարոզել . այս է ըստ մեզ կհնասական խնդիր տոհմային լեզուի նկատմամբ :

Այժմ կ'ենթադրենք թէ մեր երիտասարդ գրագէտներէն գո՞նէ ոմանք ձաշակ հանդիսի մէջ հայ լեզուի աղաւաղութեանց մասին գրուածներէն ծանօթութիւն ունին : Ծանր եւ դժուարին սկզբունքներ կամ կանոններ աւանդուած չեն անդ . ամենայն ինչ պարզ է :

Ա. — Հին հայերէն — աղէկ — չգիտցողներուն մատենագրական ասպարէզէն քաշուիլ կը յանձնարարէ<sup>(\*)</sup> : Վասն զի ամէն անձունի , անհեթեթ ածանց կամ բարդութիւն գրաբար չգիտնալէ յառաջ եկած է :

Բ. — Իւրաքանչիւր ոք իւր հաճոյից , քմաց եւ մտացածին գաղափարաց թելադրութեան տակ չզրէ , ինչ որ գրէ . այլ ամենայն մտադրութեամբ , ամե-

---

(\*) Գրաբարն անհրաժեշտ է ոչ գրաբարի համար միայն, այլ մասսաւանդ աշխարհաբարի համար : Հ. Ա. Այսոնեան:

նայն փութով կանոնի հետեւի , քերականական օ-  
րէնքներն յարգէ<sup>(\*)</sup> :

Գ. — Ոչ ոք իւր կողմանէ ինչ եւ է բառ կամ  
բան ստեղծելու — մանաւանդ սխալ ստեղծելու —  
չհամարձակի . այլ քաջ հայերէնազիտի խորհրդին  
գիմէ , եթէ անհրաժեշտ պէտք կայ նոր բառ կամ  
անուն ստեղծելու :

Ահաւասիկ պարզ սկզբունքներ որոց գործադրու-  
թիւնն ամենեւին դժուարութիւն չընծայեր . յօժա-  
րութիւն եւ հաստատուն կամք բաւական են : Սա-  
կայն երբ ի հեճուկս ամէն ազդարարութեանց եւ  
ակնարկութեանց՝ կը տեսնենք թէ դարձեալ նոյն  
սխալ շաւղին մէջ կը յարատեւեն մեր բարեկամներն,  
ի՞նչ կրնանք մտածել . իրաւունք չունի՞նք յամա-  
ռութիւն կոչելու , երբ 4-5 տարիներ անցնելէ յետոյ,  
նոյն աղաւաղութիւնները չոյուած , փայփայուած կը  
տեսնենք , եւ զրեթէ պաշտուած եւ յերկրպագու-  
թիւն բարձրացած : Մի՛թէ ուղղուած է արտասովոր  
որ ամէն օր լրագիրներու մէջ հարիւր անգամ կը  
կրկնուի . նոյնպէս մտատիպար , ապօրինի , ներոյժ ,  
սեղմիրան , մակաբոյժ , հնարովի , մեղրաշուսին ,  
ժամադրավայր . շոգենանն : Իսկ հետզհետէ եւ

(\*) Խւթիւննեան իցէնտիի փուեակներն այս երկրորդ կանոնէն  
չեն ախորժիր . կարգ , չափ , սանձ չեն նաևն նոր . Թշնամի են կանո-  
նաւորութեան . իրենց դրօշնէ անխորհուրդ եւ սանձարձակ յանդըգ-  
ութիւն : Մեր սա կ'ուզենք իմացունել թէ զաղիացի իրապաշտ-  
աերն լեզուն չաղաւաղեցին , կարգ , կոնոն ոտնակոյն չըրին , մեր  
զրիչներուն պէս . մանաւանդ թէ նոցու շատ զրութիւններն օրինակ  
կ'ըծայեն մի սքանչելի և փայլուն զրականութեան :

Նորանոր հնարուած հրաշակերտներուն համար ի՞նչ  
ըսել . — տեսէք մի անգամ , բայց միայն թէ չզար-  
հուրիք . շարենք աստիճանաբար . Նոր ի նոր , ան-  
դադրում , մանկունակ (ծիծաղ) , ուղիսինահոս ,  
հոգեփայփայ , հրաթե (երգ) , բնանուագ(\*) , վեր-  
յուշում , պղնձերփնուած , բայլամերժ (սրունի) ,  
հեռակապոյս (լեռ) , աղուալոյս , վայրենավսեմ ,  
ներազայում , հանրակին , հանոյավաճառ (կին) ,  
պարուիի , միջակորեար (կին) , գանգաջախջախ  
(երկրպագութիւն) , դարպասել կամ դարպաս ընել ,  
եւ այլ անթիւ վիժածներ . ո՛չ — սխալեցանք — գու-  
նագեղ , թրթոռուն բառեր որ գրաբարի անամէջ ,  
հնչուն բառերուն տեղ կը դարբնուին սնաւենջ գրա-  
գէտներու դարբնոցին մէջ : Ի վերջ գրութեանս կը  
նուիրենք բանասիրաց՝ գզրոցիկ մի նորութեանց :

Ի դէպ է աստ քանի մի անճան բացատրութիւն-  
ներու թերի կողմն պարզել , բանալ եւ աշաց առ-  
ջեւ դնել . որովհետեւ ընդհանրապէս այս ինչ կամ  
այն ինչ թերութիւնն ունի ըսել ի վերացական՝  
օգուտ չունի , չազգեր . լաւագոյն կերպն է մատնա-  
նիշ ցուցանել : Կ'ըսենք քանի մի . վասն զի ամե-  
նուն վրայ խօսիլ անհնարին է . կարծենք 5-6 հա-  
զարը կ'անցնին : Բաւական է ի մէջ բերել անմնք  
միայն որ այս վերջին օրեր լոյս տեսան : Ուստի  
սկսինք . Նոր ի նոր . արդէն ունինք նորանոր , եւ  
նորանորէ զատ՝ բուն հարազատ հայ լեզուի յատուկ

---

(\*) Եռւազներ շատ են . արտասուանուագ , հողմանուագ , մին-  
չեւ գորտանուագ :

Առ նոր՝ կրիստոնակ ածականն . ուրեմն ի՞նչ կը նշանակէ այդ նորասիրութիւն : — Անդադրում , լաւագոյն եւ ուղիղ Անդադար : — Մանկունակ . պարզ , ուղիղ եւ գեղեցիկ է Մանկական : — Ուղխինահնոս . նարեկան ոճ , մեղկ , կնատ . առ իմէ՞ չըսել Ուղխահնոս որ ուղիղ է : — Հոգեփայփայ . ամենեւին չփայփայեր հոգիս : — Հրաբեւ երգ . երգն ունի՞ թեւ , եւ թեւ հրեղէ՞ն . գաղիերէն des prières aimées ըսել կարելի է , այսինքն սա՛ իմաստով թէ աղօթք դէպ ի վեր կ'ուղղուին , դէպ յերկինս կը կը թուցին : — Քմանուագ (հովի) . նուազներուն աւելորդն . գաղիերէն՝ souffle capricieux des vents . — Վերյուշում . բարբարոս բառ , գաղիերէնի նիւթական թարգմանութիւն , այսինքն ի վերայ բերել , վերսին կոյել , se souvenir , se rappeler . չեն գիտեր խեղճերն թէ գաղիերէն բառին ու մասնիկն թէ վերնայ՝ կոչել միայն կը նշանակէ , այլ եւս յիշել չնշանակեր . իսկ հայերէնէն եթէ վերցուի վեր մասնիկն , դարձեալ յուշում կը մնայ , այսինքն յուշ ածել , յիշում , յիշատակ : Կարծեմ հայերէնէ զատ՝ գաղիերէն եւս լաւ գիտնալ պէտք է՝ գրական ասպարէզ ենելու համար : — Պղնձերփնուած . փափուկ հնչում . կարծենք հնարողն Ռօսսինիյի աշակերտներէն է : — Քայլամերդ սրունիֆ , խեղճը կ'ուղզէ ըսել . կրոս սրունիֆ , ևկար սրունիֆ : — Հեռակասոյց լեռ : կապոյտ լեռ ի հեռաւորութեան , կամ ի տեստ տեսնուած կապոյտ լեռ : եթէ չորս հինգ ողափարներ մի բառի մէջ ամիսփելու սկսինք , ոմանական կիսականզնեայ բառերն շատ ետ պիտի հնք : — Աղուաշոյս . այսինքն սակաւալոյս կ'ուղզէ

նշանակել . մեր նախնիք որ լեզուին գրեթէ ստեղծողներն են՝ միայն մազ աղուամազ գործածած են . եթէ չափ պահելն աւելորդ զգուշութիւն կը համարուի , այն ժամանակ ըսենք աղջատին՝ աղուաքսակ եւ պակասամտին՝ աղուամիտ . ո՞ւր կը վերջանայ : — Վայրենավսեմ . կ'աղաջենք , գաղիերէն կամ անգղիերէն եւ կամ գերմաներէն համապատասխանող բառն ծանուցանէ մեզ հեղինակն : — Նըրբագայում . ցուրտ եւ գուեհիկ նրբագայումն անբարոյականութեան , կ'ըսէ հեղինակն . — անբարոյականութիւնն շատ գայոււներ ունի . այս ո՞ր տեսակն է : — Հանրակին . արդէն տգեղ բառ մ'է . բայց հանոյավաճառ կին չենք գիտեր ի՞նչ կարգի եւ ի՞նչ ճաշակի կը պատկանի . միայն կը յիշենք մեր մի բարեկամն որ կատակի համար , բայց զուակատակի համար — հրատարակելու անամօթութիւնը չունի — Փաշա-մահալլէսիի տուներուն համար կ'ըսէր թրամվայագուարն տուներ . ի՞նչ տարբերութիւնն ունի հանոյավաճառ կին : — Պյուտի . սոսկում եւ արհաւիրք . չենք գիտեր ի՞նչ ըսել . — Միշակորեար կին . բառ առ բառ՝ Միջակ-կարգի-մարդիկ կին . աւասիկ սքանչելի պտուղ զրաբարն արհամարելու : — Գունգաջախջախ երկրպագութիւն . այսինքն խոնարհ , անկեղծ երկրպագութիւն . անոյշ բառ եւ սքանչելի գաղափար : — Դարպասել (դարպաս ընել) . կարելի է , ուրիշ ամէն բան ներուի . սակայն այս չներուիր : Յանդզնութիւնն մինչեւ ո՞ր աստիճան պիտի հանի :

Միայն բառեր չեն դատապարտելի եւ ընկեցիկ . կան նաեւ խօսքեր կամ պարբերութիւններ , որոնք

օտարոտի տգեղ դրոշմ կրելով հանդերձ՝ դժուարիմաց, կնծոռոտ, բռնազրօսեալ եւ բոլորովին անբնական են, խնչպէս օրինակներէն պիտի տեսնմնք. թէպէտ եւ Մասիս իւր փառաւոր յաղթութեան օրն հռչակած էր՝ թէ Խրին, անհասկնալի ըլլալու ջանիլ որ դեռ մօս ժամանակներու մեր գրողներուն պարծանին էր, ծիծաղելի ըլլալով վերցաւ: — Հարցընենք Մասիսի. եթէ առաջիններուն ոճն ծաղրելի էր, այժմու երիտասարդ գրողներուն ոճն ի՞նչ է: Ի ասորեւ ի տես զրուած պարբերութիւններէն ումանք դժուարիմաց, խրթին եւ մթին լինելէ զատ, շատ անբնական են եւ հայերէնի հոգիէն բոլորովին օտարացած. ումանք վերջին աստիճան կնծուեալ, խառնակ, եւ ըստ օրինաց իրապաշտ զպրոցին; ամենաշնչին մանրամասնութիւններ նկարելու անտեղի ջանքերով բռնազրօսեալ, խորթ կազմուածներ կ'ընծայեն մեզ. իսկ ումանք գիրգ ու գողտրիկ եւ կամ նոր ձեւանալու դիտաւորութիւնն յայտնապէս երեւան կը հանեն: Օրինակներ անհամար են. թիւ ու չափ չունին. մի քանին, շատ վերջիններէն, շատ թարմերէն, բաւական են մեզ:

Ա. — Ժամացոյցը զարկաւ վեց հարտւած դանդաղ եւ ծաւալուն. կը ներէ հեղինակն, այս հայերէն չէ:

Բ. — Մտաւոր ընդարմաղման ծանծաղուտին մէջ հետղնետէ խորասուզուելով... ծանծաղուտ եւ խորասուզուիլ ո՛րչափ մէծ հակասութիւնք են. մեկնութեան պէտք չկայ:

Գ. — Փէշերը ծուիկ ծուիկ կը կախուէին անհամար ցեխացայտքերով աստեղազարդուած: — Ցեխի մնամար ցայտուքներով կիտուած. այնպէս չէ:

Դ. — Թերթատած ճերմակ վարդի թերթք ծփուն .  
— Ճերմակ վարդի թերթերն ըրդած ցիրուցան եղած :

Ե. — Խարտեաշ մազերը զլխուն վերեւ համբարձիկ . — Խարտեաշ մազերն գագաթին վրայ ամիռուփած . — Բացխսիիկի պէս համեղ չէ :

Զ. — Բարիզեան այժմէութեան վրայ լիուլի տեղեակ է . — Բարիզի օրական նորաձեւութեանց ամէն ճիւղին տեղեակ է :

Է. — Ի՞նչ մղձկոտ նկարեղէն երաշխներ , ի՞նչ գունազեղ անծիր արտայայտութիւններ : — Մեկնող ո՞վ է :

Ը. — Զմեռուան հով մը իր բոլոր թոքերը կը պատրուտէր , խաւարին մէջ պտտցրնելով իր խօլական երգին վայրենի քմահաճոյքները : — Բոնազբուեալ :

Թ. — Լանթերնան իր հեշտաթաւալ ճռուողումը կը ճըլ-ըլայ իր մեղմահոս անուշ ձայնալեակներուն հետ մետաղեայ հնչուն խազերու զուարթ ոստուատումը տանելով : — Երաժշտութենէ չենք հասկանար :

Ժ. — Վերէն , լուսինը , միշտ պայծառ ու զուարթ , գիրուկ դեղին այտերը լուսաշող , աչքերը խոշոր խոշոր բացուած , ահազին լայն բերանով կը յօրանջէ , կարծես կը խնդայ , անհոգ ու չարաճճի ծիծաղով մը : — Բոնի ծիծաղի դէմ՝ բռնի ծիծաղ :

ԺԱ. — Լուսին կար այդ գիշեր , խոշոր լուսին մը ուռճալիր կատարելութեամբ՝ որ իր արծաթ գանկը զենիթին աստեղացան մակերեսին վրայ կը դլորէր : Ուռճալիր կատարելութիւն ! պքանչելի է . ի՞նչ պաղ ու տափակ է լիալուսին :

ԺԲ. — Փտութիւնը որ կըսկսի , դագաղին մթու-

թեան մէջ միս մինակ, կը ձանձրանայ . — Ո՞ւր էք,  
ի՞րապաշտներ :

ԺԴ. — Այն հոգեկան վայրկեաններուն յորս սիրազեղ զգացումներ մերկապարանոց կը փոխանակուէին, եւ երկուքնին միմնանց նայելէ արբշիռ ու համբուրաբաղձ հրայրքով առլցեալ, զգլմիչ յափրանաց կը մատնուէին լուսնկայի դիւթահմայ պաղպաջման ներքեւ : — Գանձ որ պահել պէտք է հողին տակ :

ԺԴ. — Որչափ ժամանակ մնացի այսպէս թմրած, կէս քուն վիճակի մէջ, չեմ գիտեր, բայց յանկարծ սթափեցայ հառաջանքէ մը որ իր մէջ պոռալու անսանձ տենչ մը ունէր, սրտի անգունդներէն դուրս պոռթկացած ու իր մէջ թերելով աւերակ, ջարդուփշուր սրտի մը սփոփանքը : — Անիմաստ փքանք :

ԺԵ. — Մոլեգնօրէն տապըլտկելով տժգոյն զայրոյթի մը մէջ որ կը ծնէր այդ անդիմադրելի անկարողութենէն, ջիղերու ծայրայեղ գերագրգութեամբ մը ամբողջ մարմինս թրթռագին, երեւակայութիւնս խոլ ու հիւանդագին ձգտման մը մէջ պրկուած, եզական, ահեղ, անբնական բաներ զգալու, տեսնելու, ընելու իղձով մը տոչորելով, ամուլ մնացած բոլոր այդ ճիգերուն կուտակումին տակ ընկճուած, ինչ ընելիքս չգիտէի, յիմարութեան եւ հիւանդութեան ընդմիջակաց վիճակի մը մէջ, անկարող ստեղծելու եւ հասկնալու, անկարող նոյն իսկ քնանաւ, հրավառ կոպերս այնչափ չոր զգալով որչափ տքս թանձրացած : — Արժանի մրցանակի :

Աւասիկ ձեզ հայերէն խօսքեր, կամ Մասիսի տւատած գրականութեան ընտիր կտորներ, այս-

ինքն Զ—Զ—Կ—Փ . . . եան ընկերութեան արտադրոյթներ :

Գիտենք բաւական երկարեցան մեր խօսքերն սակայն այլազգ գործել կարելի չէր . մեզ համար անգին եւ յանհունս թանկագին նիւթոյ վրայ էր ինողին . ոչ միայն երկար խօսակցութիւններ , այլ նաև շատ խիստ աշխատութիւններ , տքնութիւն , հոգ , տառապանք եւ ամէն տեսակ նեղութիւն յանձն առնուլ՝ մեզ պարտք էր նուիրական , երբ ծանր վտանգի մէջ կը տեսնէինք մեր լեզուն : Այո՛ , լեզուն վտանգի մէջ էր , եւ զեռ այոօր վտանգ կայ . վասնգի մեր երիտասարդ գրիչներն կատաղաբար յարձակած են մեր արդի լեզուին վրայ եւ կացին ի ձեռին կը ջանան կտրել , կոտրել եւ անխնայ ջախջախել զայն , իբրեւ թէ իրենց ստացուածքն , իրենց սեփիական ինչքն լինէր : Կը կարծեն թէ լեզու մի՛ հինգ վեց հոգւոյ քմածին , ցնորական գաղափարներուն խաղալիկ է , եւ թէ ներեալ է փոփոխել զայն , օտար ձեւ , օտար գոյն տալ , վեր ի վայր շրջել , առանց ըմբռնելու թէ ի՞նչ է լեզուի ծուծն ու հոգին՝ եւ այդ գաղափարներէ դրդեալ մեծ մեծ եւ այլանդակ նորութիւններու յախուռն ձեռք կը զարնեն : Մեք ուրիշ տեղ(\*) յայտնած ենք թէ քա-

(\*) Գիտեմ թէ հակառակորդն մեր զայրացին յոյժ եւ աղաց զակ բարձեալ ասացեն . Զի այդշափ տաղնապիք , Էր այդշափ վըրդովիեալ էր , առ իմէ զուայր , զրչէր եւ ընդվայր բարբանջէր . զի փոյթ է ձեզ զոնց մերմէ եւ զմատենազրութենէ : Մեր բազ զիտեմք մատենազրել . . . եւ զարմացողը անթիւ են մեր : — Այսպիսեաց տամբ պատասխանի . Բարեկամք , մի այնչափ սուրսյր , մի յախուռն արշաւէք : Մեզ փոյթ է եւ կարի մեծ փոյթ զգարգացմանէ արդիք

Նի որ ազգարարութիւն, բողոք, դիմադրութիւն չտեսնեն իրենց դէմ՝ այդ գրականութեան մրողներն, անտարակոյս է թէ իրենց ապականիչ քանդիչ գործին մէջ յառաջ պիտի երթան :

Այն առաջարկութիւնն որ եղաւ մեզ բարեկամի մի կողմանէ արդի հայերէն լեզուաւ գրութիւն մի հրատարակելու՝ շատ պատեհ առիթ էր եւ փութացինք յօժարակամ ընդունելու . վասն զի սոյն գրութիւն պատրուակ մի, առիթ մի էր բողոք բառնալու եւ ամբոխին հասկանալի լեզուաւ մէջ տեղ դնելու պարզելու քանի մի թեթեւամիտ ու ճամարտակ գրագէտներու շահատակութիւններն, որ տիրել կը ճգնին լեզուին եւ մղել տանիլ թիւր եւ անել շափողներու մէջ :

Արդարեւ ծանր էր մեզ՝ գործ, զբաղում ի մի կողմ թողուկ եւ գէզ մի գրուածներ խուզել, որու-

---

հայերէն լեզուի, քանզի յետ խափանելոյ հնոյն, չիք մեր այլ լեզու . եւ եթէ բողոքէմք զոնոյ ձերմէ և զմատենազրութենէ զոր արկանէք ի հրապարակ, այն իրաւունք են մեր. զի հայ մատենազրութիւնն չէ ձեր միայն, այլ մեր եւս է : ինչ մի յորում է եւ մեր մասն հասարակ՝ ոչ կամիմք եւ ոչ կարեմք Թողուկ ձեզ աւերել ասլականել ըստ կամի եւ ըստ քմաց իրերւ Թէ ձեր միայն ստացուած իցէ Երկրորդ անգամ՝ մի ինչ պարծիք Թէ զարմացողք եւ գովիչք բազում են ձեր . . . Միթէ արժիցն ինչ զարմանք եւ դրուատիք խուժանին: Մինչդեռ տգէտքն զարմացեալ ապշեալ հային ի ձեզ, Թարութեալ ի կողմն ուրեք Արգոս՝ կայ եւ զիտէ զձեզ. աչք նորա ի ձեզ առեալ են . . . բան զվարձուն զոր կորգել հնարիք ի խուժանէն, ոչ իշուիցն արդեօք առաւել արհամարհանքն Արգոսի եւ ծաղրն նորա . . . ո՞հ, ծաղրն որ սպանանէ :

Ճաշակ Ոսկեղէն Դպրութեան :

նել, մերթ յաջ արշաւել, մերթ ի ձախ յարձակիլ, մերթ մին յանդիմանել, մերթ միւսն վիրաւորել. սակայն առաւել եւս ծանր, մանաւանդ թէ անհանգուրժելի ցաւ էր՝ լեզուն այնչափ թշնամանուած, անարգուած եւ ցեխերու մէջ թաւալած տեսնել եւ չբողոքել : Գիտենք, մեր ազդարարութիւններն ու բողոքներն ազգեցութիւն չպիտի ունենան մեր երիտասարդ գրիչներուն որոշման վրայ՝ կասեցունելու համար զիրենք այդ աղետալի ընթացքէն : Միայն կ'ուզենք բարեկամական խրատ տալ, յորդորել որ՝ իրենք իրենց կողմանէ, լուրջ կերպով, անկողմնակալ եւ ձեռն ի սրտի՝ ուսումնասիրեն լեզուներու բնութիւնն եւ յատկութիւններն, մանաւանդ իրենց մայրենի լեզուին բնութիւնն, հոգին . քննեն տեսնեն թէ ի՞նչ կայ լեզուի մի մէջ որ անփոփոխ, անշարժ, անդրդուելի է, եւ ի՞նչ՝ զոր հնարաւոր է փոխել եւ ի լաւն շրջել. մաղեն զտեն օտարութիւններն որ կը սպրդին, եւ ընտիր նուրբ ճաշակի թելադրութեանց միայն մտադիր՝ լեզուն անեղծ, անվթար պահելու հոգ տանին . զգուշանան ողջամիտ դասին քննադատութիւններէն, նաեւ ծալլէն, եւ մանաւանդ ապագայ սերնդոց դատաստանէն :

ԲԱՌԱՐԱՆ

ՑԱՌԱԶԱԲԱՆ



Կը նուիրենք բանասիրաց բառարան մի փոքրիկ որ շատ զուարթութիւն ու ծաղր պիտի հայթայթէ . այս՝, զուարթութիւն ու ծաղր որ ամենէ ծանր եւ

ամենէ խոհեմ մարդու անդամ անհրաժեշտ են . վասն զի կենաց դառն վայրկեաններն՝ թեթեւ եւ անմեղ զբօսանքներէ ընդհատուելով՝ պարտին երբեմն երբեմն մեղմանալ :

Այս բառարանս որ կրնայ շարունակուիլ յաւիտեանս , քաղուած է աստի անտի . կարգադրութեան նկատմամբ՝ հարկ էր այբուբենի կարգաւ ներկայացընել . բայց մեք խառն դրութիւն մի ընտրեցինք , որով իւրաքանչիւր բառ իւր տեսակին մօտ կը գետեղուի , սխալ՝ սխալի քով , խորթի քով եւ ծաղրելի՝ ծաղրելոյ քով :

Իւրաքանչիւր բառ՝ ինչպէս յայտնի է , կամ ածական է , կամ գոյական եւ կամ բայ . — գոյական եւ ածական միատեղ՝ առանց փակագծի՝ անտեղութիւն , անպատեհութիւն , գաղափարաց անյարմարութիւն կը նշանակէ :



## Ա Ն Կ Ա Ն Ո Ն

## Ա Ն Տ Ե Ղ Ի

|                           |                 |
|---------------------------|-----------------|
| Մշտնջենի.                 | Հեշտագդեցիկ.    |
| Մաքրենի (զգայականութիւն). | Գովանի (փափաք). |
| Ծաւալունութիւն.           | Նուրբանուրբ.    |
| Ոիրւնօրէն.                | Հրուտ (աչք).    |
| Ծաղրելիօրէն.              | Զգայնոտ.        |
| Ջաձգօրէն.                 | Խոհանք.         |
| Պտածնօրէն.                | Խոնջէնք.        |
| Իգեվին.                   | Ջարթանք.        |
| Սովին.                    | Ցնծատեղի.       |
| Ղճմտօրէն.                 | Եիրմաստան :     |
| Ինովային (տատանում) :     |                 |

ԱՆԻՄԱՍ

|                       |                   |
|-----------------------|-------------------|
| Հրազդակ (կայծակ).     | Գրգռնոյշ.         |
| Բոցաշուրթն (համբոյք). | Ժպտանոյշ.         |
| Հեղեւունոյժ.          | Գերարծուի (հողի): |
| Կծուակիծ:             |                   |

**ԱՆԳՈՐԾԱԾԵԼԻ**, բայց ի հեճուկս ընտիր ճաշակի՞  
բիւր անգամ գործածուած.

|         |          |
|---------|----------|
| Խնձիղ.  | Աղկաղկ.  |
| Կայտիռ: | Շառայլը: |

Խ Ո Ր Յ

|   |  |
|---|--|
| Մոլետատան (ալիք).                             | Գեղերփել.  |
| Մարտագոռ.                                     | Մելանոյշ (տիրութիւն) .                               |
| Ժպտունակ (դէմք).                              | Յորդացայտում.  |
| Տիրունակ.                                     | Խնկաէտում.   |
| Երփնազարզմանակ.                               | Տարրաբաղկացում.                                      |
| Համբուրամաշ (աջ).                             | Ճնաժամային (պրկում ձեռաց).                           |
| Գեղարուրիկ.                                   | Խնքնախորհիլ.   |
| Երկնաբուրիկ.                                  | Գալերթել.  |
| Սիրատարիկի.                                   | Մնդրազօծել.  |
| Սիրատարիփուն.                                 | Մեղմուծել.   |
| Արտայատագուրիկ.                               | Ճոխապանծ (ապարանք).                                  |
| Բուրսմանաւէտ.                                 | Երփնազեղութիւն.                                      |
| Կայթատօն. (կայթել՝ կաբաւելու<br>տեղ).         | Երփնաճոխութիւն.                                      |
| Պարզունակ (քարոզ).                            | Երփներանգում.  |
| Խոստմալից (պուրակ).                           | Կանզնազեղ (հասակ).                                   |
| Ներհայեցութիւն.                               | Թարմազեղ (փունջ).                                    |
| Մտասեւեռութիւն.                               | Տարփատենչ.   |
| Սեւեռամտածում.                                | Տարփատենդ էակ.                                       |
| Գեղապատեհ (զուգաղիպութիւն).                   | Շնորհաղու (կերպարանք).                               |
| Փթթինազարդութիւն (նարեկ-<br>եան անհամութիւն). | Սոսկոսեւ (խորհօւրդ) երթեմն<br>նաեւ՝ հոգ չէ, սեփ սեւ. |
| Արտաղրոյթ.                                    | Սաղապամեւ (ծուխ).                                    |
|   | Աշնասաղարթ տերեւներ. մին-                            |

|                                     |                                     |
|-------------------------------------|-------------------------------------|
| <b>Ժանեկազմարդել .</b>              | <b>անգամայն ախալ .</b>              |
| <b>Մարդարտազարդել , եւն , եւն .</b> | <b>Հեղեղսասատ արտասուբ .</b>        |
| <b>Արտասուահոսել .</b>              | <b>Այրամբթիռ . (քնար) .</b>         |
| <b>Ախտափարակել .</b>                | <b>Կաթնալսնզ (կոհակ) .</b>          |
| <b>Կապտորակել .</b>                 | <b>Վիրապերախ .</b>                  |
| <b>Արեւերփնել .</b>                 | <b>Արբեցամեռ . . . .</b>            |
| <b>Մնջերգել .</b>                   | <b>Հեղատրոփ (սիրտ) .</b>            |
| <b>Մափողունել .</b>                 | <b>Ցոփուհի .</b>                    |
| <b>Յօդահայիլ .</b>                  | <b>Թաթաւուչ . (հրշափ կը ծիծաղի՝</b> |
| <b>Թելսկաբուիլ .</b>                | <b>վայելուչ) .</b>                  |
| <b>Մկնաթափել .</b>                  | <b>Դաժանանսին :</b>                 |
| <b>Գոնազեղել .</b>                  |                                     |

### Խ Ո Ր Թ Ե Ւ Կ Ո Շ

|                       |                                |
|-----------------------|--------------------------------|
| <b>Բազմաբազիկ .</b>   | <b>Սրտայօշօշ .</b>             |
| <b>Տիրահունչ .</b>    | <b>Սոսկավիթխոսր .</b>          |
| <b>Վայրենաշառաչ .</b> | <b>Փիրուն գոհունակութիւն :</b> |

### Ս Խ Ա Լ

|                                      |   |
|--------------------------------------|---|
| <b>Տերեւներուն կանաչ Մաղարք-</b>     | <b>Սեթեւեթ շարժում .</b>                |
| <b>ները .</b>                        | <b>Ազօտ սարսափ .</b>                    |
| <b>Լիուլի ծաղկունք (այսինքն՝ բա-</b> | <b>ձապուկ միտք .</b>                    |
| <b>զում) .</b>                       | <b>Կաչուն փայլ (շաքարեղէններու) .</b>   |
| <b>Հինաւուրց ծառ .</b>               | <b>Դալկուն (ճակատ) .</b>                |
| <b>Կնային .</b>                      | <b>Խօլ (բոյս) . խօլ . . . ամեն բան,</b> |
| <b>Սողունային .</b>                  | <b>երրեմն եւս խել խօլ :</b>             |

### Ծ Ա Ղ Ր Ե Լ Ի

|                                    |                                      |
|------------------------------------|--------------------------------------|
| <b>Օդակարիսու սրունք (այսինքն՝</b> | <b>Գիշելսգուարճ (հելվաճի, շէքէր-</b> |
| <b>կախեալ սրունք) .</b>            | <b>ճի, մահալլէպիճի, եւն.) :</b>      |
| <b>Մեծաժիոր խօսակցութիւն .</b>     | <b>Գմածին տաղաւար (այսինքն,</b>      |
| <b>Փռչտուն բարեւ (այսինքն՝ հա-</b> | <b>վրան՝ որոյ զարդարանքն</b>         |
| <b>մեւանցի ողջոյն) .</b>           | <b>տարօրինակ են).</b>                |
| <b>Շոնդայից ժխոր (Մագիստրոս-</b>   | <b>Նշայափայլ (շապիկ) .</b>           |
| <b>եան ճաշակ) .</b>                | <b>Միամիտ զմբէթ.</b>                 |

Տարածուն (անձնաւորութիւն)։ Ծալլապատիկ բազմիլ։  
(այսինքն հանրածանօթ, համբա-  
ւաւոր, հռչակաւոր)։

### Յ Ի Մ Ա Ր Ա Կ Ա Ն

|                       |   |
|-----------------------|---|
| Փշուր խոհեր.          | Շառաչաձայն բաղիսել (անձրեի).                |
| Թանկերգային շուրջպար. | Ամէնափոր ցնծուհի (շատ գէր<br>Տիրաւոչ երգել։ |

### Օ Տ Ա Ր

Դրողում (կէս հայ՝ կէս գաղիական)։

### Ց Ա Խ Ե Լ Ո Ւ Ա Ծ

|          |                |
|----------|----------------|
| Թանկերգ. | Ձայնանուագ.    |
| Քայլերգ. | Մելանուագ.     |
| Համերգ.  | Սիրանուագ.     |
| Սիրերգ.  | Քմանուագ.      |
| Զօներգ.  | Արտասուանուագ. |
| Սուերգ.  | Գորտանուագ:    |
| Խօլերգ.  |                |
| Մեներգ.  |                |

Այսչափ երգերով եւ այսչափ նուազներով Հայոց  
արդի լեզուն ճոխ լինելէ զատ, անհամեմատ կեր-  
պով ներդաշնակ եւս է։

### Վ Ե Բ Ռ Ջ Ա Բ Ա Ն

Ի տես այդ հաւաքածոյի՝ կը դողայ մարդ, կը  
սարսափի, կը քստմնի, սարսուռ կ'անցնի անդամ-  
ներէն եւ գրեթէ զգացած դառնութեան հետ խառն՝  
սուրբ բարկութիւն մի կը համակէ հոգին։ Ո՞ւր է,  
կը խորհի ինքնիրեն, այն ազնիւ շքեղ ու փառաւոր

լեզուն, եւ ո՞ւր այժմու մրոտ, աղտոտ ու գարշահոտ լեզուն. ո՞ւր այն հին հարազատ, բնական եւ գեղեցիկ պարզութիւնն, եւ ո՞ւր այսօրուան անհամ, անիմաստ, կոչտ ու խառնակ խորթութիւններն. Այս իրար մերժող զբութիւններն, այս իրարու հակառակ ուղղութիւններն յիրաւի տեղի կուտան տիսուր եւ վհատեցուցիչ խորհրդածութեանց, եւ մարդ կը գոչէ ի խոր սրտէ. Երանի՛ թէ Երեմիա մարդարէ Հայ լեզուի վրայ ողբար իւր ողբերն, քան թէ Երուսաղեմի վրայ:

Մ. Կ. Անդրեաս



ՀԱՄԲԵՐԷ ԶԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՆ



Անձնասիրութիւնը կը վնատոէ գովութիւն, կը սրտմտի, կը զայրանայ պարսաւանաց դէմ. իսկ արդար եւ ճշմարիտ առաջինին կը գործէ, ոչ՝ որպէս զի մարդիկ տեսնեն, լսն եւ ծափահարեն, այլ՝ որպէս զի պարտքը կատարած ըլլալու ներքին խոր խաղաղութիւնը վայելի. Արդարեւ փափաքելի էր՝ որ մարդոց չար լեզուէն անվաս մնայինք. անցանք իրենց գովութիւններէն, գոնէ խիզճ ունենային ու չբանբասէին. բայց, ի՞նչ օգուտ, այս այսպէս է. մարդոց չարախօսութենէն եւ անիրաւ քննադատութենէն գերծանել անկարելի բան է:

Ստուգիւ, առաջինութիւնն ամենուս առ հասարակ յարգելի է, զգացմանց ազնուութիւնն ամենէս անխտիր պաշտելի եւ իննկելի է. միշտ իրարու կ'ըսեմք եւ կը գրեմք. — Ի՞նչ ազնիւ բան է կրից յաղթանակել, թշնամոյն չարախօսութեանց համբերել, հեշտութիւն եւ հանգիստ արհամարհել, պարտուց մէջ հաւատարիմ լինել, բաղդի այլեւայլ լեզափոխմանց մէջ սիրաը միօրինակ անվրդուլ բռնել: — Բայց երբ մէկն համարձակի մատով ցոյց տալ եւ ըսել. Ահաւասիկ մարդ՝ որոյ զգացմունքներն շատ ազնիւ են, գիտէ քաջաբար տեղի տալ անարժան կրից, համբերատար եւ ժուժկալ հոգի ունի, գովութիւն եւ պարսաւ հաւասարապէս անկարեւոր կը դատի, արի եւ տոկուն մարդ է, ոչ երբեմն ի յաջու-

ղութեան իւրում յախորտ եւ ինքնահաւան էր , եւ  
ոչ այժմ ի ձախողութեան վատ է եւ թոյլ , — չեմք  
հաւատար : Եթէ ցոյց տրուած անձին գովելի յատ-  
կութիւններն շատ պայծառ են , կամ շատ կենդանի  
նկարազբեց՝ ով որ գովեց , յայնժամ ճշմարիտ խօ-  
սելուն վերայ կը կասկածիմք , կրկին եւ կրկին ձան-  
ձրացնելու աստիճան կը հարցունեմք . իրա՞ն կ'լսես ,  
իրա՞ն տեսար . մինչդեռ ըստ օրինաց եղբայրսիրու-  
թեան՝ որ դիւրաւ չ'հաւատար չարին եւ չարախօսին ,  
եւ մանաւանդ բարւոյն երեւոյթն անգամ հաճելի  
կը համարի , պարտական էինք փութապէս հաւատա-  
լու : Ո՛չ այսչափ , ձեռքի տակէ կ'աշխատիմք՝ որ  
հակառակ վկայութիւններ երեւան բերեմք եւ պատ-  
ճառ ունենամք գովուած անձը պարուաելու : Երբ  
վերջապէս չ'յաջողիմք , այլ ակն յայտնի ապացոյց-  
ներ ճնշեն , արդեամբ հաստատեն եւ զգալապէս  
շօշափել տան գործն եւ գործողին արժէքին վրայ  
գոռալով խօսին մեր խղճին , յայնժամ կը փոխեմք  
տեսարանը , գործը կ'ընդունիմք՝ գործովը կը մեր-  
ժեմք , նպատակին վրայ մուր կը քսեմք , մինչդեռ  
խոհեւութեան պարզ կանոնը կը պահանջէ մնգմէ՝  
որ ինչպէս տեսանք՝ այնպէս զատեմք . իսկ նպա-  
տակի համար զրդեալ խորհրդոց վրայ դատաստան  
ընել ծածկագիտին Աստուծոյ յանձնեմք . դի նպա-  
տակ եւ խորհուրդ քննել եւ ստոյգ գիտնալ թէ ինչ  
կ'անցնի չ'անցնիր մարդուն սրտին եւ երիկամանց  
մէջ՝ Աստուծոյ միայն պահեալ է , որ սրտագիտու-  
թեամբ կը ճանչէ ամենուն իսկական արժէքը . իսկ  
մարդիկ յայսմ միշտ միթին եւ անել շաւիդ կը քա-  
լեն , իւրաքանչիւր որպէս եւ կամի՝ մէկը միւսէն

հեորի եւ հակառակ զիծեր կը բռնեն, զիրար չեն հասկանար, չեն համաձայնիր, վէճը վէճ կը մնայ:

Ի՞նչ եւ ո՛քան կրնաս բարի եւ բարեգործ լինել, եղի՛ր . չարախօսին բերան բռնել անկարելի է . ընդէ՞ր . զի մարդիկ ի մտի կամ ի գաղափարականին կը յարգեն առաքինութիւնը, բայց գործողը կ'ատեն, կ'արհամարհեն: Դու քո անձնական փորձովդ եւ ստուգութեամբ որքան պնդես եւ աղաղակես՝ թէ սա մարդն առաքինի է, միշտ հակառակորդ մը պիտի գտնես ըսող՝ թէ Ո՛չ, ան գէշ մարդ է, ո՛չ. «Մե՛ք զիտեմի՞ զի այրե այն մեղաւոր է»: Յովհ. Թ. 24: Եթէ մօրէ կոյր ծնած մէկուն աչք եւ լոյս պարզեւես, տակաւին հաւատալի չես, դարձեալ բարի մարդ չես. այլ կամ միջոցներդ քննադատելի են, բեկեղգերուղներ ունիս օժանդակ՝ որ զայն քեզ գործել տուին . կամ նպատակդ բարի չէ, զի շաբաթը ըլպահելու գայթակղութիւնը գործեցիր:

Արդ, որովհետեւ չարախօսութենէ զերծ մնալ անկարելի է, ինչպէս ամէն մանրամասնութեամբ Ա. Յովհաննու իններորդ գլուխը կը պատմէ, կը պատուիրեմ քեզ՝ որ գործես ինչ որ պարտքդ է գործել . մի՛ վնտոեր գովութիւն, այլ մանսաւանդ սպասէ որ այլք չարախօսեն եւ դու համբերես :

ՈՅՔ Կ'ԸԼԼԱՆ ԱՆԿՐՕՆ



Ստոյգ է որ աշխարհի վրայ այժմ եւ ասկէց յառաջ մեր հարց օրերն ալ գտնուած են անկրօններ . բայց որպէս շատ չեն կրնար լինել այնպիսի արտաքոյ կարգի չնորհալիններ՝ որոց հաւատքը եւ բարոյական քաջութիւնը ամենոււս հիացումը եւ սէրը գրաւէ , նոյնպէս ալ իսկապէս անկրօններն կարծուածին չափ բազմաթիւ եղած չեն :

Քրիստոսի եկեղեցին այն անդաստանն է՝ որոյ մէջ որո՞ն մինչեւ ի ժամանակ հնձոց պիտի գտնուի . սա որպէս գերազանց քրիստոսեաններուն վրայ կը ցնծայ՝ իսկապէս անկրօններուն վրայ եւս պիտի տրտմի : Կարծեցեալ անկրօններն են՝ որ բազմաթիւ են . շատերն իրենք կ'ըսեն իրենց համար թէ կրօնք չունին : Այսպիսեաց հետ վիճարանութեան բոնուին անտեղի է , ասոնց վրայ ապացուցիւ երթալ աւելորդ է . այլ ինչ որ են իրապէս՝ երեւան հանելն բաւական է , առակեալ ագռաւին նման փոխառեալ փետուրները փետտուելուն պէս՝ ներքեւը պիտի տեսնուի մարդ մը կամ անբարոյական կամ տգէտ կամ մնապարծ :

Մինչեւ հիմայ աշխարհի վրայ չէ տեսնուած մէկը՝ որ առաջ կրօնքին վրայ տարակոյսներ անկանին նաքը եւ յետոյ մեղանչէ կրօնքին դէմ . ցորչափ ուրկեշտ է մարդ , հաւատքի վերաբերեալ բաներէ ու պատկառի , բանականութեան ազգած իրատնեւն կ'անսայ , կրօնքին պատուէրները կատարելու

դժուարութեանց համեստութեամբ կը տանի եւ կը  
կատարէ . իսկ բարքն աւրուելուն պէս կ'սկսանի  
կրօնքին մէջ երկբայելի մասեր գտնել , ի նմա մարդ-  
կային մտքի եւ բնական կարգի ներհակութիւններ  
նշմարել . կ'ամաչէ անբարոյական եմ , անկարգ եմ ,  
մողաց մէջ մինչեւ պարանց թաղուած եմ ըսելու՝  
անդրօն եմ կ'ըսէ : Այսպիսեաց սիրտը միշտ զրդուման  
մէջ լինելով՝ քաջութիւն չի մնար վրանին , կրօնքին  
սպառնացած յաւիտենական երկիւղները մռքերնէն  
չեն կրնար նեսել , ի ծածուկ սարսափանար կը մնան .  
իսկ արտաքուստ իրենք զիրենք համարձակ ցոյց  
տալ կ'ուզեն , կ'երգմն եւ կը կանչեն կրօնք չ'կայ ,  
սովոր կրօնքներն շինծու բաներ են , ուսմին ահա-  
բեկելու համար նարուած են եւ այլն : Այսպէս  
կ'ընեն մութէն վախցողները , զիրենք սրտուելու-  
համար խաղ կը կանչեն , երգոր պատահի մութի մէջ  
քալել : Եւ ի՞նչպէս կիրքերն իրենց օգնութեան  
չ'կոչեն զերկմտութիւնն . ներսէն բանականութիւն  
եւ խղճմտանք՝ գուրսէն կրօնք եւ տիեզերական  
դաւանութիւն շարունակ ուժրակոծելու պէս կը  
զարնեն սիրտը . հարկ է այս յարձակումը վանել .  
կրօնքին ճշմարտութիւններն անմարելի բոցի պէս  
կը խանձեն եւ կը մաշեն պաշտած եւ երկրպագած  
կիրքերը . պէտք է , հիմնաւոր թէ անհիմն , որ եւ է  
համոզում մը ստեղծել՝ թէ այս ճշմարտութիւնները  
թէպէտ ահոելի՝ սակայն շինծու են , իրականութիւն  
չ'ունին : Այո՛ , անկրօնութիւն կամ կրօնի ճշմար-  
տութեանց վրայ երկբայիլ միայն եւ միայն բարուց  
անկարգութեան բերք է : Մարդուս մտքէն անհուն  
կարողութեան եւ սարսափելի արդարութեան գա-

պատիարները ջնջել անկարեցի է . զի առանց այս գաղափարաց բանականութիւն չի մնար տիեզերքի մէջ :

Եթէ կրօնքը մի միայն վերացական մի իմաստաւիրութիւն լինէր , բոլոր բախնդակ խորհուրդներ միայն պարանակէր , գործնական մը պահանջազ նշամարտութիւններ չ'ունենար , հաւատացեալ զինմելու համար բաւական սեպուէր տեսական համոզումը , մէկ հատ անհաւատ չէր կարելի տեսնել : Յանցանքը կրօնքին է որ գործնականներ կը պահանջէ , չ'գործադրողին ալ պատուհասի սպառնալիք կ'ընէ . ասոր համար մեր կարծեցեալ անկրօնն ալ՝ ըստ որում կրից թելադրութիւններն անսանձ վայելելու սովորած է , ինքովնք քաջալերելու համար կը պարտաւորի դաւանիլ թէ այս կեանքէն անդին բան չ'կայ , յարսութիւն մեռելոցը սուտ է , հոգւոյ անմահութիւն ըստածն առանցել է : Իրաւունք ունին . զի պարտուց շուծը թօթափելու համար հաւատոյ լուծը թօթվելու է . թող կրօնքը չ'հալածէ դանբարոյականը , որպէս զի սա ալ զինքը չ'հալածէ :

Կրօնից ճշմարտութիւններն որ դարաւոր են և տիեզերական եւ մեծ իմաստուններէ ընդունելի եղած եւ քարոզուած՝ սրիկայ մարդոց բանը չէ հերքել . արտաքոյ կարգի տաղանդ պէտք է՝ որ դարաւոր եղելութեանց բոլոր պարագայները քննած , բոլոր ազգաց զարդապետութիւնները բաղդատած , մարդկային հոգւոյ բոլոր խորութիւնը տեսած եւ ուղիղ եղրակցութիւն մը կազմած ըլլայ , ինչ որ անկարելի է : Անկրօն եմք ըսողներուն մտքին մօտեցիր , եւ ահա պիտի տեսնես՝ որ բոլոր զիտցածնին տարակուսէ անդին չ'անցնիր , սովորական եւ ուամիկ կարծիքներ՝ որոց ոչ

հիմը կայ, ոչ սկզբունք եւ ոչ հետեւանք . թեթեւաբարոյ եւ ծանծաղամիտ արարածներ՝ որոց բերանն ուրիշ փաստեր չ'կան, այլ միայն ասկէց անկէց լսուած խօսքեր, լզուած առարկութիւններ, սերտուած ծեքաբանութիւններ . գոնէ տարակուսելու չափ խելք կենար զլուխնին . բնաւ երբեք . զի աարակուսելն տարակուսանաց մէջ մնալու համար չէ՛, այլ դէպ ի ճշմարտութիւն ամենէն ապահով միջոցն է, զոր իմաստունք կը գործածեն սուտէն զգուշանալու ճշմարտին պատահելու համար: Մեր անկրօններն տգէտ եւ մտամոլար մարդիկ են, որոց խնայելի է մինչեւ իսկ անկրօն լինելու բարակամտութեան համբաւը : Ասոնք երբ օրհասի մերձենան, առանց ապացուցի ամէն կարծիք եւ տարակոյս մէկ կողմ թողլով՝ այլ եւս համոզում չեն մուրար, այլ միսիթարութիւն, եւ աստուածային անյիշաչարութիւնը կ'ուզեն ողպեկ:

Այսօր այս ժամանակիս մէջ, յորում մեծաւ մասամբ բարքերն ապականեալ եւ սրտերն ուռած են, անկրօն եմք ըսողներ անշուշտ պիտի գտնուին . երեկի դպրոցական տղայն կ'ուզէ հասարակ մահկանացուներէն վեր բան մը կարծուիլ . զիրենք զիտնական համարել ուզողներ կ'ուզեն ցոյց տալ՝ թէ հասարակաց դաւանութեան եւ հասարակ ընբռնմանց մէջ չեն կրնար թոչիլ, կրօնքն իրենեւ հասարակ զիտելիք իրենց տաղանդին չյարմարիր, հասարակ ամբոխին հետ քով քովի կալով չեն կրնար ծնրադրել առաջի անհուն էութեանն Աստուծոյ, եւ իրենց ձեռքերը բանալով պաղատիլ. « Աստուած իմ, ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից . . . զճանապարհու քո, Տէ՛ր, ցոյց ինձ եւ զշաւիդս քո ուսո՛ ինձ : »

Սակայն, ընթերցող, մի հաւատար այս մնապարծ չնշին արարածոց . սուտ են, բարոյական չունին, անկարգութիւն եւ արտառոց վարքերնին սրտերնին խանդարած է՝ պատճառն այն է : Այս չքոտիներն լսեր կամ կարդացեր են՝ թէ այս ոք կամ այն ոք երեւելի գիտնականն, որ աշխարհի մէջ մեծ գիտնականի համբաւ ունէր, անհաւատ է եղեր, իրենք ալ անհաւատութիւն ձեւացունել կ'ուզեն՝ որ գիտուն համբաւուին եւ անհաւատ համբաւեալ գիտնականին համբաւոյն բաժնեկից լինին : Ողորմելի՛ արարածներ, չ'գիտեն թէ կերպ մը գինովներ են՝ որ ձեռք անցածը կը նետեն կը կոտրեն :

Ո՛չ անկրօն կը մնայ եւ ոչ անկրօնութիւն, եթէ վերցունես մարդոց սրտէն բարուց աղտեղութիւններն, եթէ փարատես տպիտութիւնն, եթէ բժշկես մնապարծութիւնն :

ԴՐԱՅ Կ. ԿՈՉԱՐ  
ՀԱՐԴ ԼԵՒԺԻ



ԳՈՒՅԾ ԿԱՆԱՆՑ ՄԷջ



Գույթը, որ ամենէն զօրաւոր կապն է մարդս իւր Արարյին մօտեցնող, մեծ առնչութիւն ունի կարծէք կանացի բնաւորութեան հետ, որով յագուրդ կուտայ նաև իւր բազմազեղուն սրամին. դժար անուշերին, ներել անկեալին, մշակել խոպան մաքեր, կրթել սերունդներ, ի՞նչ աւելի հմայիչ պարագաներն ունք, որոնք կինն կը վերացնեն թւր բարոյական ամենէն բարձր աստիճանին :

Անշուշտ գույթը պէտք է սկսի խնդրվինքէն. անձը նուիրել ընտանեաց երջանկութեան, ամէն գանուղութեամբ լաւ կրթութիւն տալ զաւակներուն, ինչ առաջին պանծալի օրինակն ըլլալ անոնց, սովորական կանանց գործը չէ : Բայց երբ կին մը ունի իւր պէտքէն աւելին, կը զատուի ամբոխէն դիրքով եւ կարողութեամբ, պարտք մ'ունի կարծեմ առ ընկերութիւնն՝ մօտենալով խոնարհներուն, երբ անոնք չեն կրնար մօտենալ իրեն :

Այդպէս կ'ընեն եղեր մեր հայ տիկնայք տարիներ առաջ, երբ ի միտ բերենք մէկ քանի նշանաւոր կիներ, որոնց յիշատակն այնչափ վառ մնացած է մեր մտքին մէջ :

Թողունք Սրբուհի Մայրապետը, որ ամենախոնարհ աստիճանի մէջ ծնելով՝ էջ մը գրաւած է մեր արդի պատմութեան մէջ . յիշեմք անցողակի

յաւերժայիշատակն Տիկին Նազը Վահան, որ միացը՝  
նեղով ողորմածութիւնն ուսումնասիրութեան՝ Օր-  
թոգիւղի մէջ կը հիմնէ Հայ Տիկնանց առաջին ըն-  
կերութիւնն «Աղքատափնամ» միանդամայն. ուս-  
ման գաղափարը տարտամ կերպիւ ըմբռնալ ժողո-  
վրագեան մէջ գայն արծագծելով՝ կը հիմնէ օրիորդաց  
առաջին կարեւոր վարժարանն Ս. Հոփփափմեանց  
նուիրեալ: Աջակից ունի իրեն մի քանի ազնուա-  
մբու ընկերուհիներ, եւ այդ Տիկնայք անձամբ կը  
հակին կարօտեալներուն պէտքին, վարժարանին յա-  
ռաջդիմութեան, նախախնամութիւնն կ'ըլլան ամ-  
բողջ գիւղին: Եւ երբ Տիկին Վահան կ'օտխաղուի  
թեքա հասաւատուիլ, միշտ կ'այցելէ իւր սիրելի վար-  
ժարանն:

Կը յիշեմ ձմեռ օր մը հակառակ ձիւնին եկած  
էր թերայէն. հարցուցին թէ ի՞նչպէս յաջողած  
էր քայլել. «Չսահելու համար, ըսաւ ինդտավ,  
չախայ մուճակներ հագայ կօշկներուս վրայէն».  
Եւ մենք մեր տղայական միասնութեամբ ընտ-  
կան կը գտնէինք իւր անձնուիրութիւն: Տա-  
րիներ վերջ ալ ցնծութեամբ ծափահարեց Դը-  
պրոցասէր Տիկնանց ընկերութեան հիմնադրութիւնն,  
որ իւր մէկ քանի սանուհեաց գործն է. օգտակար  
դասեց գայն եւ ընդունեց Ատենապետի պաշտօնը,  
դոր վարեց մինչեւ մահը:

Այժմ կ'առարկեն շատեր թէ անձնական այնչափ  
ծախքեր ունին՝ որ ոչինչ բան մը միայն կրնան  
ընել կարօտեալներուն. իրաւ ալ հեշտ չէ միշտ  
զրոյդութիւն ընել կարենալ բան մ'ընելու հա-  
մար. մէկ զգեստը չիմնել դոր օրինակ, ինչպէս

ծանօթ տիկին մը , որբ աղջկան մը օժիտին մասնակցելու համար , եւայլն , եւայլն . նոյն տիկինն ուրիշ առթիւ մ'ալ մերժած է իւր ունեցած մէկ թանկագին մագաղաթ Աստուածաշունչը ձեռքէ հանել խոշոր գումարի մը փոխարէն , եւ վերջը ձրիաբար նուիրած է զայն կարեւոր կրթարանի մը , իւր մեռած մէկ բարեկամին զաւկին կրթութեան համար :

Երջանիկ կնոջ համար հաճոյք մ'է գոգցես աւելորդ ժամանակը վատնել բարի գործերու . բայց երբ դժբաղդութիւնը ծանրանայ կնոջ վրայ , մին ամուսինը ողբայ , միւսը զաւակը , ի՞նչ կուզէք որ ընեն , եթէ իրենց սուզը չբարձրացնեն առ Աստուած , նուիրելով անձերնին հանրութեան օգտին :

Կը յիշեմ չնաշխարհիկ կին մը , Վսեմաշուք Տիկին Եբրոս Գարաքէհեայ Երամեան , բարերարն իւր ամբողջ գերդաստանին , որ իւր ծախիւք ուսանողներ դրկած է յեւրոպա , նշանաւոր անհատներ հասուցած է , բժիշկներ որք հռչակ հանած են ժամանակին . իւր մէկ մանչ զաւակը կը մեռնի . կը թունաւորուի իւր չքնաղ կեանքը . բայց չի կքիր . կ'օրնէ Աստուծոյ կամքը , եւ աւելի եռանդեամբ իւր սիրելի բարեգործութեանց կը կառչի . մեծափարթամ է . բայց մինչեւ այն ժամանակ առատ առատ տուածը բաւ չի համարիր . ինքզինքը կուտայ աշխատութեան . ձեռագործներ կը շինէ , կը ծախսէ սուղ գիներով . կ'առնեն իւր թանկագին ձեռքէն . բայց չի գոհանար . կ'ուզէ աւելին ընել . կը ճանչնայ Հիւանդանոցի հոգաբարձութիւնը . Տիկնանց ինամակա-

լութիւն մը կը կազմէ . ինքն է հոգին . ժամերով կ'այցելէ Աղջին տունն . գիշեր կ'անցունէ հոն իբր ուխտատեղի մը : Ի՞նչ չի կրնար գործել խելացի կին մը որ գերազանցապէս բարի է եւ բարձր յրջանակի մէջ ծնած : Անձամբ կը հսկէ անոնց պէտքերուն . իւր ապարանքին մէկ մասն արուեստանոցի կը վերածէ . հոն կը ձեւուին , կը կարգադրուին զգեստները , կոկիկ մաքուր գործեր , որոնք հազնողը օրհնութիւն մրայն ունի շրթանցը վրայ : Կաղանդ է . պտուղ , անուշեղէն կը տեղան . ընտանեաց մէկ անդամին տօնախմբութիւնն է , տօն մ'ալ հոն կ'ըլլայ , տօն ցնծութեան եւ գոնունակութեան այդ անտէրներուն համար , որք մայր գտած են : Յուղմամբ կը յիշեմ մանկութեանս այս յիշատակը . օր մը միասին էի . Երոպա կը մեկնէր . մնաք բարով ըսելու կ'երթար իւր որդիգիրներուն . միոքա ուրիշ բան չէ մնացած այդ այցելութենէն , բայց եթէ ինքը , սեւազգեստ այլ ժպտուն , գեղեցիկ հրեշտակի մը հանգոյն , մէն մի հիւանդի մսարին մօտենալով՝ մէյմէկ նուէր կը սահեցներ անոնց ձեռքը , յուսաւիր գողտրիկ խօսքեր ուղղելով մէն մրոյն :

Տարիներ վերջ , կրկին այցելութեան գացած էինք Հիւանդանոցը , այժմու նորակառոյց շէնքը , հսկայ գործ մը միւսին քով , անվերջանալի լոյս սրահներ , ճերմակ անկողիններ , փառաւոր սանդուղներ . բան մը սակայն կարծէք կը պակսէր հոն ինձ համար , կնոջ մը գուրգուրանքը : Երբեմն հիւանդ այլ ուրախ դէմքեր դիմաւորեցին զմեզ , որք յուսալից կ'պասէին այդ այցելութեան . այժմ տիսուր արձաններու նման մարդեր , նստած կամ պառկած , կարծէք նե-

դանալով մող կը նայէին , իբր թէ ըսել ու գէին . Ի՞նչ  
կայ հետաքրքրական մեր թշուառութեան մէջ . եւ  
խրդ մը ունեցանք անպէտ տեղ զիրենք նեղել-  
նուս համար :

Արդեօք տակաւ առ տակաւ կը ջնջուի՞ն մեր մէջնու  
այդ բարի աւանդութիւնք . հիմայ նոյնչափ հազուառ  
զիւտ են այդ կարգի պքանչելի տիկնայք որչափ տ-  
ռաջ , երբ ճշմարիտ դաստիարակութիւնք պէտք էր  
բազմացնել նոցա թիւը :

Տիւրիֆ Մինաս



ՀԻՆ ՅՈՒՆԱՍՏԵՆԻ ԴԵՐԸ



Եթէ կ'ուղէք փայլուն օրինակ մը բարոյական ուժով գերազանցութեան ի վերայ նիւթական գորութեան, առէք հին Ելլադան, այն երկիրն որ փոքր էր այնքան եւ, եւս առաւել, ի վոքր մատունս կոտրակեալ, եւ քան զոր սակայն չեղաւ աշխարհ մը մեծագոյն։ Շատ աւելի կանուխ փայլեցան Եգիպտաս, Ասորեստան, եւ Վետայք երգուեցան ի Հնդիկս. այդ սակայն ո՛չ մին հասաւ այն քաղաքակրթութեան բարձրութեան ուր բացառիկ շողիւնով ճառագայթեց Յունաստան, իւր ճանանչները սփառելով յընդհանուր եւ արձակերով դայնա ժամանակաց խորութեան մէջն մինչ առ մեղ։ Յունաստան իւր կրօնաքն ունէր, օրպէս այդ աղդք ունէին իւրեանցն. մանաւանդ թէ յաշն Յունին ամէն ինչ կրօնական, աստուածայնն էր, երկինքն ու երկիրն, ծովն ու ցամաքն, հունձքերն անդաստանաց ու աստղերն՝ այդ հունձք երկնային գաշտաց. բայց իւր քուրմնը ո՛չ երգեք կրազմեցին կղերական կազմակերպեալ մի մարմին՝ հոգիներու տիրապետութեան սանձն ի բոյն ունենալու իրաւոնքը պահանջող, եւ կրօնային դաւանութիւնք ո՛չ երգեք ձեւն առին նուիրական անապահանակի։ Այս պարագայ մեծ նշանակութիւն ունի իրրեւ յանական հանճարոյն զարդարման պատճառներէն մին։ Այսու ի պղբանէ աղաւաօրէն իմաստասիրեցին իւր իմաստունք եւ

փիլիսոփայք . այնու թաղէս , Եմպետոկղէս , Պիւ-  
թագոր , Դեմոկրիտ , Անաքսագոր , Սոկրատ , Պղա-  
տոն , Արիստոտէլ , Զենոն , Եպիկուր եւ այլք , հե-  
տեւելով մի միայն իրենց մտաց ներշնչումներուն ,  
ջանացին բացատրել իրաց սկիզբն , զԱստուած ,  
մարդկային բնութիւնն , պարտականութիւնն , բարին  
եւ երջանկութիւնը : Ու գիտենք թէ Յունական  
խմաստութիւնն ի՞նչ մեծ դեր կատարած է մարդ-  
կային ազգի քաղաքակրթութեան գործոյն մէջ : Նա  
ծնունդ տուաւ գիտութեանց՝ բանալով անծանօթին  
գնալու ճանապարհն , նա ցրուեց տակաւ կրօնական  
անհեթեթ գաղափարներ , նա դաստիարակեց մարդ-  
կային սիրտն ուսանելով եւ ուսուցանելով կամաց օ-  
րէնքներն որք կը կոչուին Բարոյական . նա վերջա-  
պէս պատրաստեց գետինն քրիստոնէութեան գահա-  
կալութեանն համար : Բացէ՛ք զեռ այսօր իսկ Հոմերը ,  
Եսքիլէսը , Սոփոկլէսը , Պղատոնը , Քսենոփոնը , Ա-  
րիստոտէլը , Դեմոսթէնը , եւ պիտի գտնէք բարոյա-  
կան այնպիսի վճրոներ որք իրենց բարձրութեամբ  
արժանի են զրուելու Աւետարանի վսեմագոյն պա-  
տուէրներուն առընթեր : Սոփոկլէս ըսել կուտար  
Անտիգոնի՝ թէ «Գրեալ օրէնքներէ վեր կան անդիր  
օրէնքներ — խզմի աստուածադիր օրէնքներն — որոց  
մանաւանդ հնազանդել պարտի մարդ » . եւ դարձեալ՝  
« Սիրելու համար եղած եմ ես , եւ ո՛չ ատելու » :

Այսպէս Հելլէն իմաստասիրութեան վսեմ գաղա-  
փարներ հիանալի բացատրութիւն մը կ'առնուին  
Ելլագայի մատենագրաց գործերուն մէջ , որք ժո-  
ղովրդեան խաւերուն մէջ կ'երթային սփոել զայնա :  
Յունական մատենագրութիւնն . ո՛հ , ի՞նչ դիւթու-

թիւն, ի՞նչ գանձ, ի՞նչ հրաշալիք: — Որպէս ժայռի  
մը կողէն ցայտելով աղբիւր մ'ինքնաբուղին՝ կար-  
կաջածայն կը հոսի, վայր, կը պտտի դաշտաց վրայ,  
առնլով ձեւեր զանազան, աստ յօրինելով լճակ ա-  
կանակիտ, անդ օձապոյտ սողոսկելով, հեռուն  
կազմելով ջրվէժ մը լուսափրփուր, շառաչուն, նոյն-  
պէս բանաստեղծութիւնն ինքնաբեր բղխեցաւ այս  
օժտեալ ժողովրդի հոգիէն եւ ձեւն զգեցցաւ այլ եւ  
այլ քերթողական սեռերու: Դիւցազներգութիւնը,  
(éroporé) իբրեւ ընդարձակ մոգական հայելի, ցոլա-  
ցուց զիւցազնական ժամանակաց բարքն իւրեանց  
պարզութեան, միամտութեան եւ ոչ անմասն յազ-  
նուութենէ բրտութեանը մէջ: Քնարերգութիւնն  
երգեց նուեիրական բագնաց շուրջն, ընտանեկան  
վառարանին ու սեղանին առջեւ, նստաւ գովասան  
ազգային հանդիսից մէջ, մրմնջեց հեշտութենէ կամ  
վշտէ հառաջող սրտին մրմունչներն: Ողբերգութիւնն  
բակբոսեան տօներն դարձուց իմացական աշխարհա-  
խումբ խրախճանութեանց, եւ կատակերգութիւնն  
կամնեց բարոյականի եւ աշխարհավարութեան մի  
եղական դասաբեմ, ուր ծաղրն, իմաստութիւնն ու  
բանաստեղծութիւնն յիրեար խառնուեցան մարդոց  
հոգիները զուարճացնելու եւ միանդամայն հրահան-  
գելու համար: Իւր փառաւոր կեանքն անմահացնել  
կ'ուզէր այս ժողովուրդն, ու ահա՛ Պատմութիւնը  
կը ծնանէր: Ժողովուրդները կառավարող ճշմարիտ  
զօրութիւնը կը փնտուէր, ու ահա՛ Պերճախօսու-  
թիւնը կը գտնէր: Կը խորհէր տիեզերքին վրայ, մեծ  
առեղծուած, եւ կը խորհէր մարդոյն վրայ, առեղ-  
ծուած ո՛չ նուազ մեծ, եւ ահա՛ իմաստասիրու-

թիւնը կ'ատեղծէր : Եւ բանաստեղծութեան եւ արշակի այս սեռոք շուտով իւրեանց կառարելութեան գէնդիթը կը համնէին , եւ Պառնասոսի գագաթան վրայ կը կազմուէր այլապէս վեհ աստուածներու — իմացականութեան աստուածոց — կաճառ մ'ուր մեծափառ կը բազմէին Հռմեր , Հեսիոդ , Պինգար , Հերոդոտ , Եպիգի , Սոփոկլէս , Եւրիպիդէս , Պերիկղէս , Սոկրատ , Արխտոփիան , Թուկիդիտէս , Պատոն , Քանոփիոն , Արխտոտոտ , Դեմոսթէն , Եսքինէս , Թէոկրիտ , Ղուկիանոս . — արդարեւ ակումբ աստուածախումբ , որ կը շարունակէ ընդունիլ մարդկային ազդի պաշտամունքն , երբ արդէն դարերէ հետէ լուռ ու թափուր է Ռլիմպոս : Գեղեցին սիրովն տոգորեալ ու արբեցեալ այս ժողովուրդն , մանաւանդ Աթենացին ի նմա , որ յոյն սեռի եղական ձրից բարձրագոյն ներկայացուցիչն եղաւ , բացատրեց գեղեցիկը նաեւ աչքի խօսող ձեւերու տակ . Յոյն Գեղեցիկ-Դպրութեանց արժանաւոր քոյր հանդիսացան Յոյն Գեղարուեստք : Փիղիամներ եւ Պրաքսիտէլներ յուսահատեցուցին յետագայ դարուց արձանագործներն . Ապեղէս եւ Զեւքսիս լեզու տուին գոյնին , եւ Տիմոթէս՝ աղեաց . — իսկ Պարթենոն , իւր աւերակաց մէջ իսկ վեհաշուք , կը կանգնի ցայսօր Ակրոպղի բարձանց վրայ իւրեւ վիմատառումն մարդկային հանճարոյ վսեմ մի խորհրդոյն , իւրեւ վիմեղէն քերթութիւն մի , հեշտացուցիչ աչաց եւ հոգւոյ :

Այս պանծալի քաղաքակրթութիւն սահմանափակ չմնաց յԵլլադա . նորա գաղթականութիւնք , նորա արշաւանք , նորա գրագէտք ու արուեստագէտք սփուցին զայն ընդ աշխարհ . բոլոր Արեւելք յոյնա-

ցաւ. իւր աստուածներն նոյնացուց յոյն աստուածոց, եւ Հելլէն ճարտարաց անդրբներն կանգնեց իւր մեհենից մէջ . իբրեւ գերազանց լեզու բանականութեան եւ երեւակայութեան , սովորեցաւ ու խօսեցաւ հելլենարէնն : Իսկ յոյն գրականութեան եւ արտեստից վարպետք բացին օգտախնդիր ու դրական Հռովմայեցւոյն առջեւ իմացական կեանքի հորիզոնն , ու գրին գրիչն ու գրոցն ու քնարը նորա բիրս ձեռներուն մէջ , որք զէն միայն կրել սովոր էին : Խոչ որ Ֆուվմէական քաղաքակրթութիւն կ'անուանեմք՝ արժիոնք է յունին նմանողութոան , յոյն դաստիարակութեան . եւ այն մեծ աղղեցութիւն զոր այդ քաղաքակրթութիւն ունեցաւ զԱրեւմուտս դաստիարակելու մասին՝ կը բղխի գարձեալ յոյն հանձարաց անսպա՛ռ աղբիւրէն : Այդ աղբիւր , յետ Վերածնութեամբ (Renaissance) յառաջ բերած նորաժամկի փթթմանն , կը շարունակէ կազմել ազնուացընել ամէն ուստանող նոր սերնդեան գրական ճաշակն ու բարոյական զգայութիւնն , եւ , ցորչափ գեղեցիկն հրապուրէ մարդկային հոգիներն , պիտի հրաւիրէ միշտ մտքերն գալ ըմպել իւր զմայլարար կէնսաւէտ այլիքէն :

ԽԱՂԱՂՈՒՑԻՒՆ



Երբ տաճարէն դուրս կ'ելնէի , գլխուս մէջ դեռ  
կը հնչէր վսեմագոյն երգը Քրիստոնեայ Եկեղեցւոյ ,  
«Փա՛ռք ի բարձունս Աստուծոյ , եւ յերկիր խաղա-  
ղութիւն , ի մարդիկ հաճութիւն . . . » : Ու չէր այն  
արձագանգ մը պարզապէս երգեցիկ մանկանց պարի  
մը կամ մի քանի քահանայից ձայնին , այլ մնծ , լայն ,  
խոր , բազմերանգ երգի մը որ ամբողջ ժողովրդեանն  
է , ուր ամէն հասակ ու դասակ եւ սեռ կը խառնեն  
իրենց ձայները , ուր կը լսուին մատաղ հոգիներու  
զուարթաջինջ աւաշքն , առոյգ կուրծքերու կենսա-  
յորդ չեշտերն , կենսամաշ ոգուց քողալօտ բարբառ-  
քըն , վշտարեկ սրտերու հառաջոտ խագերն , ամէնքն  
կազմելով ամբողջութիւն մը մի քիչ խառնածայն ,  
այլ եւ չես զիտեր ինչպիսի ներդաշնակութիւն , որոյ  
ոչ մի երգահան գտած է գաղտնիքն , ներդաշնակու-  
թիւն մը գերազանցապէս մարդկային , յինքեան բե-  
րող համաձոյլ զամէն աստիճաններն մարդկային արդի  
ձայնաշարին , երբ զանազան տարիքի ու տրամա-  
դրութեան մէջ կը թրթուայ տեսլականի շնչոյն տակ :

Ամենուրեք ժողովուրդը միաբերան կ'երգէ այս  
երգը մեր Եկեղեցւոյ մէջ , ու Աղօթագիրքն ալ այդ-  
պէս կը պատուիրէ . եւ այս բան կ'ընէ զայն ովկի-  
անուսաղօթք մը , աղօթք մը մթամած անդունդ-  
ներէ ենող ու լուսացայտ կատարներէ սլացող , ան-  
ծիր տարածութեան մը մէջ գոռացող ու ծաւալող ,

որ երբ կ'աւարտի՝ անհունութեան մէջ կարծես կը  
մարփի, ո՞հ, ո՞չ, անհունութեան մէջ կարծես կը շա-  
րունակուի արձագանդէ յարձագանգ, աշխարհէ յաշ-  
խարհ։ Ու չպիտի ուզէի երբեք, ո՞րքան յառաջիւ-  
մութիւն ալ ընէր սրբազան երաժշտութեան ար-  
ուեսող մեր մէջ, որ փախուէր այդ եզանակն, վեն,  
ծանր, տարածուն, որ կը պնդէ ամէն վաճակերուն  
վրայ, կը խոկայ ամէն բառերուն վրայ, որ ոգեզից  
կ'ուսի, կը հարթանայ խաղաղագին ու մերթ եւս  
կը խորանայ ներքնասոյզ, — ո՞չ միայն վասն զի հնու-  
թեան նուիրական դրոշմբ կը կրէ այն, այլ զի եւ  
կատարեալ է, ըստ իս, բացատրելու համար համա-  
խումբ ժողովրդեան մը հոգւոյն հիացումն ու դի-  
մումն առ գերագոյն էակն, իզձքն առ տեսլականն,  
ծարաւն Աբգարութեան եւ Սրբաթեան, — այսինքն  
ամէն ինչ որ այդ գերագանց երգին բառերը կ'ար-  
տայայտեն իրենց մէջ։

Հրեշտակներն են, ըստ խորհրդաւոր աւանդու-  
թեան Աւետարանին, որ երգեցին անոր առաջին  
բառերն — ո՞հ, այն բառերն — երբ իւր փրկչին  
ծնունդն աւետեցին աշխարհ։ Ու այդ առաջին բա-  
ռերն համաշխարհական խաղաղութեան, համահաճ  
մարդկութեան մ'ինչ երանաւէտ հորիզոն կը պար-  
զեն մտաց առջեւ։ Ի՞նչ տեսլականն, ինչպիսի՝ գիրկ-  
ընդիմանում երկնից ու երկրի, ի՞նչ դար ոսկեղի-  
նիկ որ պիտի ծնէր՝ ըստ հրեշտակային աւետեց-  
ոյդ մեծ ծննդեան հետ . . . .

Այլ ահա՛ իննեւտասանն դարեր անցան այդ աւետալի  
մէն յիտոյ, ու գեռ ո՞չ ոլորէ է կատարեալ խա-  
ղութիւնը։ Տաճարներ կանգնեցան Յիսուսի ան-

ուան, խաչը տիեզերական գործի մը դարձաւ պաշտաման, մարդոցմէ հարիւրաւոր միլիոններ աշակերաւցան Աւետարանին, եւ դեռ չկատարուեցաւ այդ խոստումն երկնային։ Վէճն ու կոփւն ընտանեաց մէջ է, ժողովրդոց մէջ է, ի՞նչ կ'ըսեմ. քըրիստոնեայ եկեղեցեաց ընդմէջ է։ Ատելութիւն, նախանձ, չարակամութիւն դեռ կը տիրեն մարդոց մեծ մասի սրտին։ հոս այր ու կին մահու չափ թշնամի են իրարու. անդին եղբայր եղբօր դէմ, որդին հօր դէմ կը յառնէ։ Դեռ մին կերակրովք ու ըմպելեօք կը յղփանայ աստ, մինչ անդին ուրիշ մը, աղիքները քաղցէն գալարուն, ցաւազին կամ մոլեգին ակնարկներ կը նետէ լիառատ սեղանին։ Հոս կաղնեայ թաւշապատ արծաթազարդ դագաղի մը մէջ կը թաղուի մէկու մը դիակը. հոն ցուրտին տակ անտուն անանդերձ կը դողդղայ աղքատի մը խեղճուկ մարմինը կենդանի։

Ու պատերա՞զմը, բանակներու ընդհարումն, ի ձայն փողոյ եւ թմբկի այդ արշա՞ւն ի սպանդ. ի՞նչ է այդ։ Տիեզերական խաղաղութեան աւետումէն այսքան դար յետոյ, դեռ ցայսօր, արիւնային միջազգային պայքարաց ոգին ատելութի՛ւն ու հե՛ռ կը փչէ ժողովրդոց մէջ, դեռ՝ միմեանց մահուն ծարաւի՛ կը ճակատեցնէ զանոնք յաճախ դէմ առ դէմ, դեռ արենաբոյր դափնիք ցանկութեան առարկայ են ու հպարտութեան առիթ, եւ այս նոյն իոկ քաղաքակրթութեան յառաջապահ եւրոպեան ազգաց մէջ։ Խաղաղութիւնն իրենց մէջ առաւել կամ նուար տեւական զինադուլ մը կը համարուի դեռ — խաղաղութիւն սպառազէն։ Գիտութեան յառաջդիմու-

թիւնք կը ծառայեն իրենց կատարելագործելու սպան-  
ման , աւերման անօթներ : Աւ երբ շատ սպաննած ,  
շատ այրած , շատ արցունք հոսեցուցած , շատ մայ-  
քեր անզաւակած , շատ կիներ այրիացուցած , շատ  
մանուկներ որբացուցած ու շատ դաշտեր կոխոտած  
չորցուցած են , յաղթական փառագոչ դէ տէօմներ  
ունին առ «բանակաց Առոտուածն» վերասլացիկ , որ-  
պէս 1631 ին Դիլլի՝ Մակտէպուրկի արիւնով ու  
կրակով կարմիր աւերակաց վրայ — տարօրինակ  
ծիրանի փառաց — յետ քառասուն հազար կեանքեր  
մահու եւ չորս հազար տուներ բոցերու մատնելու :  
Նորագոյն օրինակներ չեն պակսիր դժբախտաբար ,  
եթէ ուգեմք :

\* \* \*

Այս ամէնն ի՞նչ կ'ապացուցանէ . — թէ մարդն  
անընդունակ է ընկերային համակրութեանց , էակ  
մը եսամոլ , ոխերիմ իւր նմանին , ատելու հա-  
մար ստեղծուած մանաւանդ քան սիրելու : Կան  
արդարեւ մարդիկ որք այսպէս կը խորհին , ու ի-  
մաստաէրներ ալ : Անգղիացին Հոպպս «մարդը  
մարդուն գայլ<sup>(1)</sup>» կը կոչէ . Լա Ռոշֆուքո մարդոց  
ամէն գործերուն միակ շարժառիթ անձնասիրու-  
թիւնը . կը դնէ . իսկ սոսկալին ժողէֆ տը Մէսդու կը  
հաստատէ կոտորածի տիեղերական անողոք օրէնք  
մ'որոյ համեմատ բոլոր ապրող էակները կարգաւ  
զիրար կը ջնջեն , եւ որուն հպատակ կը դնէ նոյն իսկ

---

(1) Homo homini lupus.

մարդը : «Ամենուն վերեւ մարդը կայ , կ'ըսէ , որոյ  
աւերիչ ձեռքը ոչինչ կը խնայէ յամենացնէ որ կ'ապ-  
րի : » Նա կ'սպաննէ սնանելու , հագումլու , զար-  
գարուելու , յաբճակելու , իւր անձը պաշտպանելու ,  
ուսնելու , զբօննլու , ու նոյն իսկ սպաննելու հա-  
մար : «Իսկ ի՞նքը — կը հարցնէ — որ զամէնքը կը  
ջնջէ , ինքն ուսկի՞ց պիտի ջնջուի . » — Կը պատաս-  
խանէ . «Իրմէ՛ . մարդո՛ւն յանձնուած է փողոտել  
զմարդը : » Ոխերիմ հակառակասիրութիւնն ա'յնքան  
հիմն է , ըստ այսպիսեաց , մարդկային բնութեան ,  
որ մարդուն զբօսանկներն իսկ պայքարներ են : Թէ  
չպատերազմի՝ կը զուարձանայ կեղծ պատերազմներ  
հնարելով , որպիսիք են մրցական հանդէսք , կառար-  
շաւք , ձիարշաւք , նաւարշաւք , թղթախաղք , եւ  
այլք . եւ , ըստ Ռուսոյի որ կ'ուրանայ մարդուն  
ընկերական բնազգներն եւ ընկերութիւնն արուես-  
տական բան մը կը համարի , մարդկային ակումբնե-  
րու մեծագոյն հաճոյքն է բամբասանքը , չարախո-  
սութիւնը : Այսպէս ուրեմն պատերազմի վիճակն է  
ու պիտի մնայ բնական վիճակն մարդկային ազգին ,  
ու խաղաղութիւնն եւ հաճութիւնն ի մարդիկ հակա-  
ռաթիւննե՞ր մեր բնութեան , անիրանալի իդէախնե՞ր :

\* \* \*

Ո՛չ , ո՛չ , ո՛չ : Մարդն ի բնէ ընկերական էակ է .  
ո՛չ ուրեք տեսնուած կամ աւանդաբար յիշատակ-  
ուած է Ռուսոյի նախնական մենակեցիկ մարդը .  
ճգնաւորներն , անսապատականներն , մոնազներն ալ  
— բացառութիւնք ըստ ինքեան — ընկերութենէ՛  
զուրա կ'ելնեն , դարձեալ մի՛շտ անոր վրայ խորհե-

Հոգ կամ անոր բարւոյն համար խորհելու . նպատակաւ , անոր կարծիքին ու համարման ակնղէտ : Բացարձակ մարդատեցութիւն մը հրէշային բան մը պիտի ըլլար : Հոգեբանական օրէնք մ'է համակրութիւնը , եւ գութն առ նմանն ընդածին յոյզ մը մարդկային սրտին : Անձնասիրութիւնը կայ անշուշտ ու չի կինար ջրլալ . բայց անոր քով , առաւել կամ նուազ զարգացեալ , կայ նաեւ այլաժիրութիւնը , ընտանեաց , տոնմին , նմանին սիրոյ զգացումն : Նմանին սիրոյն մէջ , կ'ըօնն , անձին ոէրը կայ , այլոյ բարւոյն հետամտութեան մէջ ալ եսին բարւոյն առողղակի հոգածութիւնն : Այդպէս իսկ ըլլայ , մարդկային բնութեան ազնուութեան մէկ նշանը չէ ուրեմն կարենալ իւր անձը սիրել ընկերին սիրոյն մէջէն : Բայց ընկերային կինաց այն տիսուր , այն քառմնեցուցիչ երեւո՞յթք որոց վրայ քիչ մը յառաջ խօսեցանք , բայց գտութի՞ւնք , անիրաւութի՞ւնք , եղեռո՞ւնք , պատերազմո՞ւնք . . . :

ԱՌ , այո՛ , աղոնք կան . ահա՛ ինչ որ արտասուելի է ու մերթ վհատեցուցիչ . բայց դոքա կ'ապացուցանեն միայն մարդկային բարոյականութեան անկատար վիճակին , այլ ո՛չ նորա կասարելազորժման անընդունակութիւնն : Բարեցրջութեան օրինաց ենթակայ է բարոյական աշխարհն ալ . վայրագ եսութենէ մը սկսած է մարդն ու տակաւ կ'երթայ , կը սարձրանայ ի սէր , յանձնուիրութիւն : Եթէ տառաւին տւելի հեռ կայ քան սէր , աւելի կուտոյ տենչ քան հաշտութեան , այս ցոյց կուտայ թէ դեռ բարդոց մեծ մասին սրտին մէջ մութ ու մոնչող սութիւնն է առաւելակիու : Բայց տակաւ պիտի


յաղթուի այն , սիրով դաստիարակուի , բարեխսառ-  
նուի , քաղցրանայ : Ազնուագունին անձուեկն ունի  
մարդկութիւնն . բարոյական տեսլական մը կը ձգէ  
զինքն անդուլ՝ չարագունից վրայ իսկ ի գործ զնե-  
լով իւր հրապոյր : Հետ զհետէ բարձրագոյն բարոյ-  
ականութիւնն մը քարոզեցին կրօնքներն ու փի-  
լիստիայութիւնք : Մովսեսի օրէնքը սէրն արենակ-  
ցին կը սահմանէր . Յիսուս վերցուց ցանկը , եւ ո՛չ  
միայն պատուիրեց նմանեաց սէրն առհասարակ՝ երբ  
վեասակար չեն մեզ , այլ եւ երբ մեր ատեցողքն են,  
մեր թշնամիքն : Ի Հնդկաստան Բրահմանութիւնը  
ժողովրդեան զանազան դասուց անհաւասարութիւնը  
կը քարոզէր նոյն իսկ Բրահմայէ՝ հաստատեալ .  
Բրահմանք նորա բերնէն ելած էին , պատերազմիկք՝  
նորա բազկէն , արուեստաւորք՝ նորա երանէն , գե-  
րիք՝ նորա ոտքէն . Բուդզա անխտրութիւն ու սէր  
ուսուց : Արիստոտէլ կ'արդարացնէ գերութիւնը .  
Ստոյիկեանք կ'ըսեն . « Մարդը նուիրական բան է  
մարդուն համար <sup>1</sup> »: « Գերինե՞ր , կ'աղաղակէ Սենեկա .  
ըսէ՛ մանաւանդ մարդեր , ըսէ՛ ընկերներ , ըսէ՛ գե-  
րեկիցներ : » Զենոնով յաղաքն (cité) կ'ընզլայնուէր  
մարդկութեան : Կրօնային ու իմաստասիրական այս  
տակաւ զարգացուն տեսլականք մարդկային բարուց  
աստիճանական բարւոքման արդիւնքն ու պատճառքն  
եղած են միանգամայն : Զարիքներու տեսարանին  
առջեւ , ո՛չ , կարելի չէ սակայն անտես ընել իրացեալ  
բարիքն , որոյ գումարը պիտի երթայ անշուշտ աճե-

(1) Homo res sacra homini.

լով : — Պատերազմունք , թէ եւ առաւել մարդասապան ,  
նուազած են համեմատաբար . Խաղաղութեան Համա-  
ժողովք կը գումարին . գործաւորին հացի խնդիրն  
ընդհանուր ուշազրութիւն կը գրաւէ . աղքատախնամ ,  
հիւանդախնամ , որբախնամ հաստատութեանց թիւը  
կ'առաւելու , ու պարելով ալ կը խորհինք տնանկին  
ու տգիտին վրայ :

Այո՛ , մարդկութիւնն իդճն ունի խաղաղութեան  
ու եղբայրութեան դարուն , որոյ ծագումն ի զուր  
չերգուեցաւ երկնից մէջ՝ երբ փրկիչը կը ծնէր : Քանի  
որ ծնեալը մնձնայ առաւել , այսինքն Յիսուսի վար-  
դապետութեան ոգին , որ գութ ու ներողութիւն է  
համակ , առ այն պիտի բարձրանայ գամ քան զգամ  
սիրակարօտ մարդկութիւնը :

Ահա է՛ր ժողովուրդը , միահամուռ , մելամաղձոտ  
այլ յուսավառ , կ'երգէ վսեմագոյն երգը . « Փա՛ռք ի  
բարձունս Աստուծոյ , եւ յերկիր խաղաղութիւն , ի  
մարդիկ հաճութիւն . . . . »



ԿԻՆԸ ԱՆԿԱԽ

Գաղափարաց նորանոր արտայարութեանց կարգին մէջ, կարժէ նաեւ յառաջ նետել կնոջ, ընկերութեան մէջ, յարաբերական կացութեան խնդիրը թէպէտ ուս յաճախ ծեծուած, ուսկայն միշտ անլուծելի մնարու դաստավարուած է, գէթ ներկային մէջ. սակայն եւ այնարէս, որքան այդ խնդիրը դրուի սեղանի վրայ, որքան աւելի լինի նիւթ վիճաբանութեանց, այնքան օգտակար, այնքան արդատաւոր կը լինի, հասարակաց առջեւ պարզելով թեր ու դէմ կարծիքներ, կամաց կամաց պատռելով՝ նախապաշարման թանձր քողը եւ ճշմարտութիւնը բացայացու վեր հանելով։ Որքան մարդիկ ապրին, որքան աշխարհ տեւէ, պահպանողական տարրը չը պիտի դադրի գոյութիւն ունենալէ. ամենէն տրամադրանական ճշմարտութեան հակառակ իսկ՝ չը պիտի դադրի այդ տարրը իր սովորական պայքարը մղելու. այդ իրողութիւնը կը տեսնուի ամեն կարգի, ամեն տարագի խնդրոց մէջ։ Հակառակութեան այդ ողին տարակոյս չըկայ թէ շատ օգտակար է՝ անուղղակի եղանակաւ օգնելով գաղափարաց ճշգրիտ եւ վերջնական սահմանը հաստատելու բանակուներու, բանավէճերու առիթներ կընծայէ հետապնդմամբ նախահայրական անդրդուելի աւանդութեանց. միտքերը կը սրէ, խորհուրդներ կը յղացընէ եւ այսու պատճառ կը լինի տալու նոր ճշմարտութեան մը՝ իր վերջնական ձեւը, գծելու նոր

ծրագիրը եւ հաստատելու գորաւոր հիման մը վրայ կենօսական կարեւորութիւն ունեցող ընկերական խնդիրներ : Ասոնց մէջն է , զիսաւորաբար , կոտր կացութեան հարցը մարդկութեան առջեւ . վիճաւ բանութիւնները կը շարունակեն , պայքարը կը սաստեանայ , այլ հաճութեամբ կը տեսնուի թէ , ամեն անգամուն , կինը կը յաջողի բան մը խղիլ ի նպաստ իր ազատագյութեան : Եթէ աչքի առջեւ ունենանք այն բանավէճերու նախնական եւ այժմու վիճակը , եթէ նկատի առնունք այն մեծ քայլը զոր կինն ըրած է այդ միջոցին մէջ , այն օգուտները զորս քաղած է նու , իր անկախութեան դատին ի նպաստ կօրդած յարթանակները , տարակուսի երբէք աեղի չը մնար թէ կինը սահմանուած է ի մօտոյ իր վերջին յաղթութիւնը տանիլ եւ մարդուն քով բազմիլ հաւասար օրինական ուժով եւ զայթիլ մի եւ նոյն առանձնաշնորհումները :

Մայտայի հրատարակման ժամանակ այս խնդիրը յուզուեցաւ մեր մէջ նաեւ : Հեղինակուհին կը պաշտպանէր իր դատը լոյս տալով նաեւ ուրիշ երկու գործեր :

Էրագրութիւնը զբաղեցաւ այն ատեն այդ խընդուով . այլ , ինչպէս ամեն բան , այս կարեւոր հարցն ալ շուագոցուեցաւ , չունենալով գօրաւոր գրիջներու ռդնութիւնը . կենթադրուէր թէ Սիրանոյշի հեղինակուհին , ինք իր գրչովը , հրապարակ եղնէր եւ ճակատ ճակատի իր փետրին ծայրովը , իր դատին պաշտպանման համար թափէր ամբողջ ուժը , շահէր զայն եւ յաջողութեան ու փառաց մէջ միայն հանգիստը որոնէր . այլ հակառակը պիտի գործէր

նա . կարծես իր երրեակ գործերը սպառեցին , ջլատեցին զայն . քաշուած իր ամբափակ դղեակին մէջ , գոդ զզջացած երկերուն վրայ , հեռուէն հեռու ականջը կուտար հասարակութեան մէջ շրջագայած ձայներու , որք երբենն իրեն ալ չէին հասներ . կատարեալ ընդարմացման մէջ ինկած՝ կարելի է մոռցած էր իսկ իր աշխատութիւնները :

Խնչո՞ւ առաջին շարժումը եւ վերջին դադարումը : Ահա՝ կրկին այս խնդիրը ատեան կը բերուի : Աղջկանց մտաւորական զարգացման խնդիրը , ամուսնական կեանքին մէջ , կապուած է սերտօրէն կնոջ՝ ընկերութեան մէջ գրաւելիք տեղւոյն հետ : Զարմանալի կերեւի թէ դաստիարակութիւնը , որով օժտել կը փափաքուի մեր աղջիկները , — ապագային համար անտարակոյս , — ունի իւր հակառակորդները . իւր ջատագովներուն մէջ կը գտնուի նաեւ դատափետողները : Այդ խնդիրը այնքան բացորոշ , մեկին է որ ատոր հակառակողներն իսկ չը պիտի ուզէին կամ չը պիտի կրնային յարատեւել իրենց հետապնդման մէջ : Պղտորութեան առաջին վայրկենին արտայայտուած գաղափար մը պէտք չէ ունենայ իր նշանակութիւնը . երեւակայոտ կամ բուռն տրամադրութեան մը ներքեւ՝ թղթին վրայ նետուած բառերը պէտք չեն արծարծել բանակուի մը . ատոր օրինակները հազարներով կը տեսնենք այսօր Եւրոպական արդի գրականութեան մէջ :

Ընդունելով աղջկանց մտաւորական կրթութեան անհրաժեշտ ստիպողականութիւնը , որու առաւելութիւնը , ապա , ամուսնական կեանքի մէջ զգալի կը մնի , ըմբռնելով այն օգուտները զորս պէտք էր

վայելել երիտասարդութեան մէջ համբարած պտուղ-ներէն , — հեգնութիւն մը չէ՝ միթէ այն անձուկ ու սեղմ շրջափակը՝ որու մէջ նա կը դառնայ , սահմա-նափակ եւ անկարող :

Քաղաքակրթութիւնը , իր քայլափոխական յա-ռաջադիմութեան մէջ , բարւոքած է կնոջ վիճակը , որ աստիճանաբար բարձրացած է եւ կը զրաւէ ըն-տանեկան յարկին մէջ գլխաւոր տեղ մը : Արդի կա-լանդրին չը մոռնար , ամեն առթի մէջ , մեծարանք-ներ , պատիւներ , չնորհներ ընծայել կնոջ : Շողոմա-րար եւ զրուատիչ բառեր մոռցնել կուտան նմա իր ստորակարգ վիճակը : Անգամ մը , սակայն , լրջօրէն դիտենք թէ քաղաքակրթութեան անոր չնորհած բարիքները ո՞րքան անբանական են : Անոր ընկերու-թեանց մէջ բռնած տեղը ո՞րքան երկրորդական եւ անորոշ , իր առանձնաշնորհումները ո՞րքան չա-փուած եւ աննշան , իր օրինական ձայնը ո՞րքան կարծ եւ նուաղուն , իրեն եղած պատիւները ո՞րքան հեգնական , ենթադրել տալով միայն տկարութեան դաղափարը :

Ահա՝ այդ թիւր գաղափարն է որ կինը ձգած է իր երկրորդական վիճակին մէջ : Այնքան կրկնած են իրեն թէ նա տկար է՝ որ վերջապէս հաւատացած ու անտրտունջ կը կրէ իր լուծը : Հակառակ ամեն ազատութեան , զոր առ երեւոյթս կը վայելէ կինը , հակառակ իր շարժմանց ու ընթացքին անկախու-թեան , կինը տակաւին մարդուն գերիշան զօրու-թեան հպատակ է , թէպէտ այդ գերութիւնը իրեն ծանր չըգար . այդ ստորակարգ վիճակին այնքան վարժուած է որ թերեւս պիտի կորսնցնէր իր ուղ-

դութիւնը, եթէ երասանակներն իրեն ձեռքը ձգուէր.  
սակայն եւ այնպէս մարդկութեան ապագայ պատ-  
մութեան առջեւ, նկատի առնելով դարուս յառաջա-  
դէմ վիճակը, ծիծաղելի բան մը պիտի երեւի կնոջ ար-  
դի ստորակարգութիւնը : Շատ բառերու չը կարօտիր  
բացատրելու համար կնոջ իրական դրութիւնը .  
բնականն է թէ նոքա ամենչն աւելի պարտին զգալ,  
հակառակ ամեն նախապաշարմանց, իրենց խուսա-  
փուկ եւ անհաստատ կացութիւնը : Խնդիրը չը կա-  
յանար աւելի զայր հաստատելուն՝ քան զանոնք այդ  
վիճակին դուրս հանելուն մէջ :

Կինը իրօ՞ք տկար է : Ահա՝ ամենակարեւոր հարցը :  
Մտաւ.որաբար եւ ուղեղային կազմուածով հաստա-  
տուած է թէ երբէք չեն տարբերիր այրերէ . եթէ  
զանազանութիւն մը կայ, այն ոլ միայն իրենց հաւ-  
սար զարգացման չենթարկուին է, որով ստուար  
մեծամասնութիւն մը անմշակ մտօք, կամ թեթեւ  
մը կրթեալ, դատապարտուած են գրաւելու երկրոր-  
դական տեղը : Արդէն ամեն ուրեք քաղաքակրթ-  
աշխարհէ ընդունուած են, եւ այդ ալ կենդանի փոր-  
ծերով, կնոջ մտացին ամեն ազգի ընդունակութիւնը  
եւ ուղեղային զարգացման յարմարութիւնները . կը  
մնայ դիտաւոր առարկութիւնը, որ է կնոջ ֆիզի-  
քական տկարութեան խնդիրը : Այս տկարութեան  
գաղափարը արդիւնքն է գլխաւորաբար քարերէ ի վեր  
մեղ աւանդուած նախապաշարմանց, որք ծնունդ  
առած են այն հին ժամանակները, երբ կինը՝ դղեակ-  
ներու մէջ փակուած՝ ֆիզիքական ամեն մարզանք-  
ներէ հեռի, թուլութեան մէջ մեծցած, բնականաբար  
տկար ըլլալէ զատ ուրիշ բան մը չէր կրնար լինել .

Իւր կազմուածքին արտաքին երեւայթը կը նպաստէր այդ եղանակ կրթութեան, որուն հետեւութիւնն եղաւ հետզհետէ տարածել կինն անաշխատ վիճակին մէջ պահելու լոելեայն օրէնքն, — օրէնք՝ որ գայն իրօք տիգարացնելու պատճառ եղաւ։ Արդ, ամեն տեսակ նախապաշարմունք մէկ կողմ նետելով, եթէ նկատի առնունք կինն՝ առանձին՝ հանգէպ իւր ֆիզիքական կազմուածին, ի՞նչ պիտի տեսնենք։ Այս խնդրովն մէջ ամենէն աւելի լոյս տուղղը պիտի լինի կենդանի օրինակը։ Ուստի ուզդակի եթէ դիմենք փորձառութեան օգնութեան, սա գիշաւոր իրողութիւնը երեւան պիտի գայ թէ, Փիզիքակէս տկար չըլլալէ զատ, համահաւասար զօրութիւն ունի եւ ոչ մէկ կերպիւ մարդէն ետ կը մնայ իր մարմնական ռժին շնորհիւ։ Հեռանանք քաղաքակիրթ երկիրներու կեդրոնէն . երթանք հոն ուր մարդն, իրը ազնիւ էակ, դատապարտուած է անգործութեան, եւ կինն, իրը անազնիւ էակ, կը կրէ ամբողջ աշխատութիւնը իր չարքաշ ուսերուն վրայ . մինչեւ այս օրերս դեռ աեղի կունհնան այսպիսի՝ աշխարհի ծանօթ իրողութիւններ։ Ասոնք չե՞ն խօսուն ապացույցներ կնոջ զօրութեան մասին . իսկ եթէ անսատուններն ալ դիտելու չափ ներողամտութիւնն ունենանք, ալ աւելի փայլուն կերպիւ չը հաստատուիր այս յայտնի իրողութիւնը։ Անասնոց մէջ էզը երբէք չունի կախում արուէն . էզը այնքան զգրաւոր եւ թերեւս աւելի գործօն է քան արաւն. բնական պատմութիւնը զայն հազար օրինակներով կապացուցանէ։ Ասոնք չե՞ն համոզիչ փատուեր թէ, երբ քաջութիւն անենանք կնոջ առջեւ պարզելու իրենց զօրութեան

զանազան ձեւերը, երբ արթնցնենք զանոնք իրենց գարաւոր քունէն, երբ թօթափենք անոնցմէ նախապաշարման քողը, պիտի կարող ըլլան ընտանեաց յարկերու մէջ լինել աւելի բան մը քան տան խոհարարուհին, կամ զաւակաց դայեակն ու ստնտուն. աւելի բարձր մարդուն համահաւասար զիրք մը գրաւեն հոն, միացնելով իրենց աշխատութեան արդիւնքը ամուսնոյն ճգանց ու քրտանց պտղին. հաւասար ուժերով կենաց պայքարը մղեն, փոխանակ էրիկ մարդուն միայն թողլու այդ պայքարին տքնութիւններն ու դժուարութիւնները: Ամուսնոյն աշխատութեանց մասնակցին, ջանան տալ նմա մեծագոյն օգնութիւնն որ է թեթեւցնել տքնութեանց բեռը, փոխանակ լինելու արգելիչ տարր մը, յառաջդիմութեան խափանարար մը: Նարժմանց ազատութիւննեւ զրաղմանց նուազութիւնը պիտի մղեն այն ատեն ամուսինը մեծագոյն ձեռնարկներու. կնոջ ազատութեան բաժինը պիտի նպաստէ բարոյապէս եւ նիւթապէս ընտանեկան յարկին բարձրացման, փոխանակ սպառիչ տարր մը լինելու, կինը պիտի ըլլայ արտադրիչ մարմին մը:

Ասոնք այնքան յայտնի ճշմարիտ իրողութիւններ են՝ որ երբէք չեն կարօտիր մեկնութեանց. այս առաւելութիւններն այնքան օգտակար եւ երկու կողմանց այնքան աչքի կը զարնեն, որ զարմանալի կ'երեւի աւանդական սովորութեանց հետեւութիւնը: Այդ փոփոխութիւնը չը կրնար անտարակոյս լինել անմիջական եղանակաւ. այդ վարժութիւնը, նոյն իսկ կանանց համար, տարիներու օգնութեան կը կարօտի: Էական կէտն այն է թէ ընդունուի սա

սկզբունքն՝ թէ կինն եւս սահմանեալ է սատարել ամուսնոյն ամեն եղանակաւ, թէ անոր դերը պէտք չէ միայն լինել տան մատակարարութիւնն, որ ամենանձուկ զբաղմունքն է կանանց, թէ նոքա արժանի են բուն իսկ իրենց մտային աշխատութեան, գրաւել մարդուն հետ ընկերութեան մէջ հաւասար վայրը, մի եւնոյն աստիճանաւ եւ մի եւնոյն չափով։

Այդ սկզբան վրայ պէտք է ապա հիմնուիլ կանանց այդ վիճակը պատրաստող դասախարակութիւնը։ Աղջիկները կրթուելու չեն հարեւանցի եղանակաւ մի միայն ամուսնանալու համար, զոր եւրոպացի հեղինակ մը կոչած է միակ կանանց պաշտօնն։ Փոխանակ կրթութեան եւ ուսման սահմանը փակելու, աւելի զայն ընդարձակելու է։ Ազատ մտային կըրթութեան միացնելու է մարմնական կրթութիւնը։ Նախապաշարման արդիւնքն եղող կարդ մը անպէտ ու ժամանակ գրաւող աշխատութիւններ վերցնելու է, ինչպէս է դաշնակի նման սովորական դարձած երաժշտութիւն մը սոլյեցնել անոնց որք՝ ի բնէ անընդունակ՝ կապառեն իրենց թանկագին ժամերը մեքենական վարժութիւններով, առանց արդիւնք մը արտադրելու մինչեւ այն օրը, յորում ամուսին մը գայ եւ ծիծաղ մը նետէ իրենց բազմավաստակ ապարդիւն կեանքին վրայ։ Որքան մտցուի անկախութիւն եւ ճշմարիո աղատագրութիւն իգական սեռի դաստիարակութեան մէջ, այնքան աւելի բարձրացուցած կըլլայ մարդ կնոջ վարկը, կանուխէն վարժեցնելով զայն ինքնաճանաչութեան եւ ինքնարաւականութեան կարեւոր տնտեսական ու իմաստասիրական սկզբունքին։ Աղջիկը չը պիտի սպասէ

այն ատեն ընդունայն դժուարահաճ ամռանոյ մը  
գալատեան . ինք պիտի բաւէ ինքզինքին . ամօթխա-  
ծութեան նախապաշարեալ քողը պիտի պատռէ եւ  
թոշամիտ ներողամտութիւնը պիտի տարածէ իր  
անսապառ օգուտները մարդկութեան ամենակարեւոր  
մի մասին վրայ : Ամուսնութիւնն յայնժամ յաճա-  
խագէպ իրողութիւն մը պիտի լինի . Հացի ինդիրը  
չը պիտի կասեցնէ էրիկ մարդն ընտրելու իրեն ըն-  
կերակից մը , որ պիտի բերէ միասին նոր ուժեր  
ընտանիքի մը հաստատման համար : Կնոջ իր վրայ  
ունեցած վստահութիւնը պիտի աւելցնէ իր կա-  
րողութիւնը . նոր սերնդեան մը առջեւ կենդանի օ-  
րինակը պիտի լինի աշխատութեան : Քաղաքակրթիչ  
այն ազգեցութիւնը զոր կը վերագրեն , այնքան իրա-  
ւամբ , կանանց՝ պիտի աճի , պիտի կրկնապատկի ,  
եւ հաւանական է թէ կնոջ նոր գործառնութեանց  
չնորհիւ՝ մարդկութեան վիճակն եւս բարւոքի թէ՝  
բարոյապէս թէ՝ նիւթապէս :

Միշել Յանձնական



ԿՈՒՍՈՒԹԻՒՆ



Հին հեթանոսութեան իմաստուններէն շատերը ամուրի ապրեցան, եւ յայտնի է թէ ասոնք կուսութիւնը պատուական կը համարէին՝ ամէն ժամանակի եւ ամէն քաղաքի ժողովուրդք՝ կուսութեան ազնուութեան վերայ զգացումն ունեցան։ Հին ատենաներն վերին դասակարգի քուրմերն եւ քրմուհիներն, որ անմիջապէս երկնից հետ կարծեցեալ յարաբերութեանց զոգցես պաշտօնն ունենալ կը պնդէին, մեծաւ մասսամբ առանձին ըլլալու էին, եւ այս ուխտը զրժելը ամենամեծ ամօթ էր։ Աստուծոյ նուիրեալ զոհերն անգամ դեռ հորթ չունեցող երինջ ըլլալ որոշուած էր, եւ որ աւելին է՝ վիպասանութեանց մէջ բանաստեղծութեան ոգին զարթուցանող ամենաքաղցր ձեւն կուսութեան անուան վերապահեալ էր, զոր Աստղկան եւ Աթենաս հանճարոյ եւ իմաստութեան աստուածուհոյն կուտային։

Ուրիշ հանգամանաց նկատմամբ մտածուելով ալ կուսութիւնն ոչ նուազ սիրելի եւ պատուական է։ բնութեան եռապետութեան, այն է չնորհաց, կատարելութեան եւ գեղեցկութեան, սիրահար բանաստեղծութիւնն՝ երիտասարդութեան կրքերը ամոքելու համար հնարած ձեւերովն կուսութիւնը նուիրական եւ սիրելի կ'ընծայէ մեզ։ Ո՞վ կը տապակուսի՛ թէ գրեթէ դար մը յառաջ մինաստաննետ մէջ միաբանեալ միայնակեցաց խումբը, իբրեւ փեթակի ժրաջան մեղուաց, առաքինութեան սուրբ

ճաղիկներով երկնաւոր մեղր չէին շիներ : Կուսու-  
թեան վերայ Եկեղեցւոյ վարդապետք ճառեր յօրի-  
նած են . բայց առաւելապէս նորա ազնուութիւնն  
մարդուս վրայ կը փայլի : Այո՛, Եկեղեցւոյ մի ճշմարիտ  
վարդապետ կրուտութիւնը կ'անուանէ «Զերծ յամե-  
նայն արատոյ», եւ ցոյց կուտար թէ նորա անհոգ  
հանգարաւութիւնն եւ անարէկած : խաղաղութիւնը  
որդա՞փ . պատուականն է քան գամումնական վիճակի  
վայրիկնական հեշտութիւնը . կը մէ նու կուսանաց .  
«Համեստ ամօթիսածութիւնը ձեր այտերը ներկելով  
գեղեցիկս յոյժ զձեզ կը փայլեցնէ . մարդկային տե-  
սութենէ իբրև առանձին վարդեր հրաժարուած՝  
յասպարէդ կ'իջնաք երթեմն գեղեցկաւթեան ստոյգ  
արժէքը ցուցնելու, ո՞չ զմարմնոյ, այժառաջինութեան  
գեղեցկաւթիւնը, այն որ ո՞չ հիւանդաւթեամբ կ'եղա-  
ծանի, ո՞չ զառամելով կը թարշամի եւ ոչ ալ մահ-  
ուամբ կ'ապականի :»

Կուսութիւնն ի մարդ բարձր հանգամանք մը  
կ'առնաւ . սրափն կրքու ալէկոծութեանց ենթակայ  
ըլլալով՝ եթէ տոկայ, այն առեն է որ երկնաւոր է  
այն . Ինչ որ հրեշտակը բնութեամբ ունի՝ առաքինի  
կայս ողի մը առաքինաւթեամբ կ'ունենայ : Կրօնա-  
կամաց մէջ կուսութիւնը մարդասիրական ձեւ մը  
կ'առնու, որոնք կիրքերնին մահացնելով եւ անձնա-  
կան հոգ եւ շահ մէկ կողմ թժողով՝ անզգաղ ընկե-  
րական օգտի նաբաստաւոր ըրարու կը պարտպին :  
Ո՞վ կրնայ ժխտել այս ճշմարտութիւնը, քանի որ  
կուսութեամբ կը գանէ հոգին իւր բնական հան-  
գերձեալ . վիճակը, յորում ի յաւիտեանս պիտի  
բերելը :

Գուշանքան սրբութեան՝ առաջել աստիւածային  
պաշտամանց մէջ ունեցած հարկաւորութեան հա-  
մար կ'ըսէ Պղածոն . «Իրաց Ցշմարդին գաղղափառն  
Աժառուած է , եւ մենք պէտք է աշխատինք եւ ջա-  
նանք յամնայն զօրութենչ անոր նմանիլ : » Աս-  
տուծոյ սեղանոյն պաշտօնեամերն ուրիշներէն աւելի  
պարտական են Անոր նմանելու : Այո՛ , Աստուծոյ  
սեղանոյն անձնամատոյցներէն , կրօնաւորէն կ'ըսեմ ,  
հրեշտակատիպ սուաքինութիւն կը պահանջուի : Կրօ-  
նաւորին հոգին պէտք է ըլլայ անտրատ արեւուն  
ճառագայթից նման . ի մէջ Աստուծոյ եւ մարդկան  
միջնորդ մը լինելով , մեծ իմաստութեամբ եւ առա-  
քինութեամբ խոհեմացեալ՝ խաղաղութեան եւ հո-  
գեւոր բերկրանաց պաշտօնն անթերի կատարէ եւ  
թշուառաց կարեկցի : Իսկ եթէ միայն ի զրունս մե-  
ծամեծաց յաճախէ , եւ լինտաննեկան շնորհազուրկ  
յարաքերութեանց ենթարկուի , լինկերական կենաց  
մէջ իւր կրօնական զգացումն ուրանայ , այն ատեն  
է որ հոգւով եւ մարմնով կորստեան կը դատապար-  
տուի իբր զրուժան եւ դաւաճան իւր պատուոյն եւ  
հաւատոյն : Այլ սակայն ինչպէս որ զիւրին է ար-  
դար ըլլալը , եւ զրեթէ անհնարին սուրբ ըլլալը ,  
այսպէս կուսական սուրբ վիճակ անխտիր առ հա-  
սարակ ամէն մարդու վիրածանուած չէ :

Կուսութիւնն առաքինութիւն մ'է , եւ առաքինի  
ըլլալէ աւելի մեծ բան չկայ աշխարհիս մէջ . առա-  
քինութիւնը մարդկային կատարելութեան ազնուա-  
գոյն վիճակն է , եւ այս վիճակին համնելու համար  
է որ շատեր կուսութիւնն լինտրած են «Վասն ար-  
քայութեան երկնից» : Վերջապէս նացեալ կուսու-

թիւնն որքան եւ դրուպտեցաւ աստուածային բեր-  
նով, այլ սակայն, ցոյց տալու համար թէ կուսու-  
թիւնը դիւրատար վիճակ մը չէ, մի եւ նոյն աստուա-  
ծային բերանն է՝ որ միանգամայն կը յաւելու. «Որ  
կարողն է տանել՝ տարցի : »

Եղիշ Ժ. Գայդարիս



ԼԵԶՈՒ ԵՒ ԿՐՈՆ

— աղջութեան —

Ահա՛ւասիկ երկու զօրաւոր տարրեր , որք աղջի  
մի գոյութիւնն դարուց ի դարս հաստատուն կը  
կը պահեն :

Թողով ուրիշ ազգաց վերայ խորհրդածելն , մեր  
Հայ ազգի համար՝ այս երկու տարրերն ստուգապէս  
եղած են դարուց ի դարս տոհմային շարունակու-  
թիւնն պահպանողք :

Լեզուն կրնայ աղաւաղիլ ի բերանս հասարակաց ,  
կամ գործածութենէ դադարիլ . բայց կրօնն յայնժամ  
կը հասանէ նմա յօգնութիւն , պահած ունելով զայն  
իւր պաշտամանց մէջ անփոփոխ՝ որպէս ընդունած  
էր իւր սկզբնաւորութենէն :

Այսպէս , Հայ ազգի լեզուն մինչգեռ ի վտանգի  
ենթարկուել է ժողովրդեան յաշխարհէ յաշխարհ  
գաղթականութեան պատճառաւ , Հայ կրօնը զայն  
անկրուստ պահել է իւր մէջ՝ նովաւ միայն կատա-  
րելով աստուածային պաշտամանց օրհներգութիւնքն .  
այնպէս որ՝ ժողովուրդն օտար լեզուներով խօսած  
ժամանակ՝ կարող եղած է այդ պաշտամանց չնորհիւ  
հասկանալ զայն , եւ իրրեւ սրբազնացեալ լեզու  
սիրել եւ պաշտել , եւ նովաւ աղօթել եւ յարաբե-  
րիլ առ իւր Ստեղծողն :

Ուրեմն մի միայն լեզուն պակսեցունելով եւ կամ  
արգելել ջանալով չէ՝ կարելի ժողովուրդն հանել  
վտարել իւր աղջային շրջանակէն . քանզի իւր կրօ-

նից մէջ ունի զայն եւ կը վայելէ : Իսկ երբ կը փոխուի կրօնն եւ կ'պյլայլի , եւ կամ կը պատուաստի օտար կրօնի հետ , այն ատեն լեզուն ի սպառ կ'անհետի այն ժողովրդէն , եւ լեզուի կորատեան հետ կը դադրի եւ կ'անհետանայ տոհմային անուան շարունակութիւնն :

Օրինակներ շատ կրն այս բոլոր ասացուածոց . բայց մեք կ'եղրակացունեմք թէ Հայ ազգի համար Հայ լեզուն անկորուստ պիտի մնայ այնչափ , որչափ իւր Հայ կրօնն կամ Հայ-եկեղեցին կը մնայ անիտատոր եւ անսայիթաք , իւր նախնեաց բովանդակ աւանդութեամբք . քանզի Հայոց եկեղեցին է Աւանդառտուն ճշմարիտ Թիրատոնէութեան եւ ազգայնութեան :

Այդ կրօնն է՝ որ Հայ լեզուի ամենահին ժամանակաց նշաններն պահպանելով , քրիստոնէութեամբ վերանորոգած եւ սրբագրծած է զայն Հայ զրի պիտօնվի , եւ Աստուածաշունչ մատենին՝ Հին եւ Նոր կասկարանաց ոքանչելի թարգմանութեամբն , այլովքն հանդերձ :

Այդ կրօնն է՝ որ այդ հնագարեան հոյակապ լեզուն կ'ուսուցանէ ժողովրդեան , քաղցր եւ հեշտալուր հնչեցունելով նոցա պրտին եւ մաքին աստուածային խորհրդակառարութեանց եւ փառարանութեանց ներգաշնակ Շարականներն եւ պրտուոչ Մազմանքներն :

Այսպիսի աստուածախօս լեզուի դէմ կամեցան սմանք ի մերայնոց ամբարտակ կանգնել եւ խափանել , եւ մինչեւ իսկ գտնուեցան որք մեռեալ լեզու համարելով թաղել զայն մուսացութեան անդունդի

մէջ . բայց ապա իւրեանց սխալմունքն ճանաչելով՝ վերադարձան յուղղութիւն , համոզուած լինելով՝ թէ կենդանի' է եւ պիտի մնայ Հայ կրօնն , եւ նովաւ կենդանի մնացած է եւ պիտի մնայ ի սպառ Հայ լեզուն :

Այժ իսկ կը գտնուին ոմանք ի նորահաս երիտասարդաց՝ որք զանձինս Աշխարհաբարեան կը կոչեն , եւ մերթ ընդ մերթ կը կրկնեն գրաբարի մեռելութիւնն . բայց սոքա եւս ի զուր ընդդէմ խթանի կ'աքացեն . անչուշտ պիտի դառնան ի զգաստութիւն՝ համոզուելով իրենց առջեւէ գնացողների նման՝ թէ անհնարին եւ անկարելի է Հայոց սրբազն լեզուն բառնալ ի միջոյ , առանց արհամարհելու զկրօնն սուրբ . եւ նա որ կ'արհամարհէ զմին կամ զմիւն՝ նա չէ ճշմարիտ հայ :

Ապաքէն ճշմարիտ Հայոց կը մնայ կրթել իւրեանց զաւակունքն Հայ կրօնիւ եւ Հայ լեզուաւ , զրաբար լեզուաւ .

Վ. Հ. Փ. Ա. Թ. Ա.



ԲԱՂՋԱՆՔ

Առ նե

\*\*\*

Նորեկ գարնան թարմ ու դալար  
Պուրակներէն , թուփերէն ,  
Այգուն ցօզով ողողեալ յար  
Վարդի թերթեր թող բերեն .  
Թող փետուրնե՛ր բերեն ինձ տան  
Զինջ աղաւնոյ , տատրակի ,  
Թիթուանց թեւե՛ր օդատատան ,  
Զիւն փրփուրնե՛ր առուակի .  
Փետուր , փրփուր , վարդ , թիթուան թեւ .  
Թո՛ղ խառնըւին , ձեւ առնուն ,  
Եւ կազմնն գողար է՛ջ մը թեթեւ  
Թուղթ՝ ուր գըրեմ Գու անուն . . . .


\* \*

Թո՛ղ Դըրախտի ծաղիկներէն  
Քաղեն մի փունջ մանուշակ  
Հըրեշտակներն , եւ ինձ բերեն  
Քիչ մ'ալ նեկտար անուշակ .  
Եւ Նախամօր ըստեանց կաթէն  
Կաթիլ մ'ինձ տան եւ մի քիչ  
Իր արտասուաց անճա՛ռ շիթէն ,  
— Երկրի ցաւոց ամոքիչ . —

Արցունք կուսին , կաթ ու նեկտար  
Մանուշակի գոյն առնուն ,  
Կազմն մելան մը , սրբատար ,  
Որով գըրեմ Քու անուն . . . :

\* \* \*

Եւ թող երթան լեռնէն , դաշտէն ,  
Անտառներէն թանձր ու թաւ ,  
Ուր երգելով զիրար պաշտեն  
Թռչունք անկեղծ եւ անդաւ ,  
Երթան բերեն ինձ բոյն ու թառ  
Սարեակներու , սոխակի ,  
Եւ անսնյմով կազմն կիթառ  
Նուրբ , հեշտաձայն կրկնակի ,  
Որուն վըրայ ես , հէք պըւէտ ,  
Խանդով մանվերջ եւ անհուն ,  
Ծըմա՞ն երգեմ յերգ սիրաւէտ ,  
Ո՞վ Սէր իմ Սէր , Քու անուն . . . :



ՀԱՅ ԱՐՁԻԿԸ

Շատ հին բան մ'ըսած պիտի ըլլայի, եթէ ըսէիր  
թէ աղջկանց դաստիարակութիւնն ընկերական կազ-  
մակերպութեան էական տարրն է, եւ էմէ Մարթէն  
գուցէ ետ առնէր իւր յայտնած ճշմաքառութիւնը,  
եթէ պիտնար թէ ո՛րքան հաղար անդամներ ըսած  
են իրեն պէս՝ թէ կին մը պատրաստելը ազգ մը  
կրթել է :

Հետեւարար պարապ ջանքեր չպիտի ընեմ հաս-  
տատելու համար կմոջ գերին մեծութիւնը, ոչ միայն  
քաղաքակրթեալ աշխարհին մէջ, այլ նոյն խակ վայ-  
րենիներուն :

Ո՞վ է որ մանկան առաջին քայլերուն կ'առաջ-  
նորդէ, ցոյց կուտայ անոր գուրգուրանքով թէ ո՛ր  
բաները պէտք է ընել ու ո՛ր բաներէն պէտք է  
զգուշանալ. — կինը, կամ աւելի ճիշդ խօսելով՝ մարդ-  
կային երրորդ սեռը, մայրը՝ սիրոյ վսեմ զաւակը,  
կնոջ նուիրագործումը :

Քամի որ կոչուած է կինն այսքան մեծ, այսքան  
սուրբ պաշտօն մը կատարելու, ի՞նչպէս պարտին  
զինքն օժտել, ի՞նչ բան կրնայ անոր օգտակար  
ըլլալ եւ հայ կնոջ մէջ ի՞նչ է որ կը պակսի մա-  
նաւանդ : Ահա՝ նախ այս կէտերը քննենք :

Եւ հարկ չկայ որ տրամաբանօրէն լուծելու հետա-  
մտինք այսքան պարզ, այսքան ակներեւ ինդիր մը :

Կնոջ համար ուսումը պէջուած է . նախընտրելի չէ՝  
անմշակ անուս մայրեր պատրաստել :

Երբ ուսումն անհրաժեշտ կը նկատուի արանց, կարելի՞ քան է թէ կինն որ անսնց ընկերը պիտի ըլլայ, անկմակ ու տգէտ, աղախնայ կամ, աւելի՞ գէշ, քաշ նի որ փայլուն սինեակներու մէջ իսկ պիտի փայլի, սիրուն դարդի մը դերը լնու. ո՛չ, այդ ստութիւնը ծաղր մ'է բանականութեան գէմ. զի ոչ մէկ բան կինայ ապացուցանել թէ կինը պարտի ապաւշ հիացող մ'ըլլալ իւր գիտուն ամսանոյն, ինքն որ այրերէն տարգեր գողով հանգերձ՝ հաւասար ըլլայու գոմին յատկութիւններն ունի, երբ իրողութիւնք պայ եւս առեղծուած չեն նկասեր կնոջ այդ ձկառւմը :

Մանաւանդ որ ուսումն մարգի գարգացունն է եւ վազաժամ փարձառութեան գաղտնիքներն ունի. արգ, ինչօք կինն որ, եթէ ոչ դրամ շահելու, գէ՛թ իւր զգու և ակը գագափարակելու մասին գերազանց կարեւորաթիւն ունի, ուսմիշի գաղափարներու, նախապաշտամանց, տգիսութեան միջնորդատին մէջ մոծցնէ իւեղճ փոքրը, որ զայխարհ պիտի լեցնէ, որ ձնող ապագայն է:

Ընդհակառակն, ուսումնը պէտք է կնոջ համար. զի պին է որ բարգաւաճ պիտք մը պատրաստելով՝ կը ներշնչէ պրտին միամսդամ ընդ միշտ լաւագոյն զգացումներ :

Եւ այդ ճշդութեան անըմբոնողութենէն յառաջ եկած է սակագի դժուարեհութիւնն մը. պայքարը կը ծնի. կնոջ ի՞նչ պէտք, կը գոշեն, ուսումնը :

Եւ կարծեմ ուսումնը տուողն ալ ձնողքը չէր, եւ ինչ որ նա տապու էր, կրթութիւնն էր, սկսեալ առաջին ճիշերուն հետ, որ պարտ էր աճել եւ աիրուն ներգաշնակութիւն մը կազմել ուսման հետ զոր դպրոցէն քազած էր :

Եւ ահա կոիւն ուսման եւ կրթութեան մէջ. Զի երբ մտքին հետ սիրտն ալ չի կրթուիր, չեն վանուիր ան-կէ ստացական կամ ընածին թերութիւններն, միտքն ու սիրտն իրենց հաւասարակշռութիւնը կորպընցը-ներով յառաջ կուգան շատ մը հետեւութիւններ, եւ վախճանն կ'ըլլայ աղետարեր :

Ուստի կին մը որ միայն բեղուն միտք մ'ունի, սուր երեւակայութիւն, սահուն ու հմտալից խօ-սակցութիւն, կրնայ փայլիլ սրահի մը կամ ընկե-րութեան մը մէջ, նոյն իսկ սքանչացողներ զանել իւր շուրջը, հիացողներ իւր տաղանդին վրայ . այլ իւր տան մէջ, իւր ընտանեաց քով, կրնայ նսեմա-նալ իւր թերութիւններով: Զի այլ է ուսում, այլ է կրթութիւն. մին տան մը զարդն է, իսկ միւան՝ հիմը. երբ հիմը հաստատ չէ, չէնքը խարխով է եւ վր-տանգաւոր :

Ո՞րքան կարեւոր եւ օգտակար պիտի ըլլայ վար-ժարանաց մէջ բարոյախօսութեան եւ տնտեսագի-տութեան դասախօսութիւնը, որոցմով աղջիկն ոչ միայն դպրոցին՝ այլ եւ ապագային տան մէջ պար-տաճանաչութիւնը կ'ըմբռնէ, քանի որ իւրաքանչիւր աղգ ունի իւր որոշեալ ընթացքն դաստիարակու-թեան. մին իւր լրջութեամբ, միւան իւր տնտեսա-գիտութեամբ, ուրիշ մը իւր ընկերականութեամբ զիրար կը գերազանցեն, մինչ հայուն յատկանին է հետեւութիւն, նմանութիւն որ կեղծ է. կեղեւն, ոսկեզօծ շրջանակն միայն օրինակուած է, եւ հիմ-նական գոյութիւն չունի :

Եւ որովհետեւ մեր ընտանեկան կազմակերպու-թիւնն ունի շատ մը թերութիւններ, աղջիկն իւր

Գորքը տարիքէն այդ թունաւոր շրջանակի ազդեցութեան տակ կը անանի, կ'աճի, եւ երբ ծառն կ'արմատանայ, անկարելի է գրեթէ ուղղել զայն :

Տղուն վախը ազդեր են ամէն բանի . հուրիսերով, սաղայէներով շրջապատեր են զինքը . իղձերը կատարեր են միշտ՝ երբ պզտիկ էր, ու հիմայ . . . ըսեր են իրեն թէ շատ խելացի է, ու ծներ է իւր մէջ յաւակնութիւնը. գովեր են զինքն որ դրացի աղքատին հետ չի տեսնուիր, երես կը դարձնէ. իրեն քով բամբասանքը շուայլեր են, այդ շաղախը չարութեան, մարդու չհաւնելու ու գձուձ հաշիւներու . իրեն արգիլեր են որ երեկոյին հայրիկին բուն եղելութիւնը պատմէ՝ այլ փոխելով զայն, եւ ստութեան վարժեցուցեր են զինքը : Աղտոտ խօսակցութիւններ, զազիր հայհոյանք, այր եւ կնոջ լկտի վէճեր չեն խնայեր իւր մատղաշ հասակին . եւ հիմայ ձեռքը վկայական մը տուեր են, անցագիր նոր աշխարհի մէջ, իշխանավայի՛լ յաղթանակ :

Ու այդ վկայագրին շուրջ գուրգուրանք մը, յարգանք մը կը յածի . շրջանակի մէջ պիտի պահուի, ոսկեզօծ շրջանակ . որոշուած է :

Այցելու չի մնար որ չտեսնէ այդ վկայագիրը, զոր աղջիկն, ամօթխած, մօրը հրաւիրին վրայ կ'երթայ բերել իւր սենեկէն . Գովեստ ամէն կողմէ, ծիծաղելի տարափ մը դիւթիչ խօսքերու, որոց մէջ խեղճ աղջիկը կ'ուռի :

Հայրը ամէն տեղ, ուր որ մտնէ, կը խօսի իւր հանճարեղ եւ զիտնական աղջկան վրայ, զոր վերջին հանդիսին օրը մարդ չէ մնացեր որ եռանդագին չծափահարէ :

Յաւայի իրողութիւնն այս է :

Ծփացուժ ամէն կողմանէ . նոր շրջադպետա միշ կամ թանկադիմն նուէքը մը կուտայ հայրը . իսկ մայրը, ասմինի կին մ'ընդհանրապէս , չ'ուզեր որ իւր ուստումնական աղջիկը տան գործերուն խառնուի . խեղճն արդէն յոգնած է եւ այնքան գրքնը ունի դորս պիտի կարդայ :

Աւ յաւակնութիւնն կը շոյսէի այդ միամիտ էամիմն մէջ . քանի մ'օրէն պիտի նոզկայ մօրմէն որ այնքան տգէտ է ու չ'ըմբռներ իւր վեհ ու բարձր գաղափարները :

Իչ , ապրած միջավայրը շատ գձուծ է . ուսումը քանի մը տարուան մէջ շահուած՝ զինքն արժանի կ'ընէ ամենէն նշանակելի բաներուն . առան մութին մէջ պիտի նսեմանայ եւ պիտի խամրի հանճարը . . . տիմար համարումէն ծնած այդ հանճարը :

Որո՞ւն է յանշանքը . ուսմէն :

Եւ վարժարանէն նոր ելած՝ խոչոր խոչոր դղեակներու մէջ հմայուած կ'ապրի աղջիկը :

Տեմնելու էք զինքը : Եթէ գիտէք զրուանել իւր յատկութիւններն կամ ստեղծել զանոնք , եւ իւր մուրացկան միրտը փայփայելու արուեստն ոնիք , հաւատացէք , զձեզ շատ համակրելի պիտի գտնէ , ըլլաք այր կամ կին , եւ ամէն տեղ երկնից մէջ պիտի պարզացնէ զձեզ :

Այս փոյթեռանդ ոգեւորութիւնը չի դանդաղիր բարեկամուհի մը գտնելու , տարեկից , համախնն , եւ երկուքն ալ զիրար պիտի պաշտեն , մէկտեղ պիտի թզթակցին , ցմրուր ըմպնլով մտերմութեան բաժակը : Եւ սակայն օր մ'ալ յանկարծ խզումն բարեկամու-

թեան, զի փորձով տեսնուած է թէ բարեկամութիւնն երկու կանանց մէջ չի կինար մշտառեւ ըլլալ :

Այլ եւս շփացած աղջիկն իւր կամքերն ունի, իւր քմահաճոյքները պէտք է անպատճառ կատարուին. եւ երբ մայրը փոքր ընդդիմութիւն մ'ընէ եւ իւր փորձառութեամբն արգիշէ այս կամ այն բաղձանքն աղջկան, կը յանդիմանուի կը նախառուի իրոք ուժիկ կին, զի այլ եւս այն աղջիկը չէ համեստ ու երկչու :

Դժբաղդաբար բարեկեցիկ դասուն մէջ աւելի կը նշմարուին այս օրինակներն : Միայն արտաքին հրապուրիչ ցոլքով մը կը փայփին . իսկ տան մէջ . . .

Աղջիկը տան մէջ պէտք է, անկէ դուրս զարդ մ'է : Ի՞նչ տգեղ բան մը պիտի ըլլար, եթէ նոյն իսկ ամենէն սիրուն ծաղիկները բուսնէին հողի մը վրայ, տռանց կարգի, խառն ի խուռն, մացառներուն քով, առանց ածուի եւ ցանկի :

Ճշմարտապէտ ուսեալ եւ դաստիարակեալ կին մը չափորի արհամարիէ անշուշտ ամստեսագիտութիւնն, եւ գայն իւր ամին մանրամամնութեամբք գիտնալն իրեն պարտականութիւն պիտի համարի՝ գտնելով անոր մէջ հաճոյք եւ գոհութիւն, ինչ որ ուրիշները կը վիստուն պանակքութեան եւ վնասակար ժամանցնեցու մէջ :



ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆ ԱՆՔՈՆԱՑԷ Ի ԲԻՒԶԱՆԴԻՈՆ



Աղրիական ծովուն վրայ գեղեցկանիստ դրիւք կառուցեալ է Անքոնա . քաղաքիս հարաւակողմն՝ ի բարձրաւանդակի՝ դէպ ի յերկինս կը սլանայ Սըրբունոյ կուսին նուիրեալ մայր եկեղեցին , ուր կը յաճախեն բազմութիւնք բարեպաշտ հաւատացելոց ուխտի համար . հոն է խնդրակատար Աստուածածնի հրաշագործ հին պատկերն , որուն կենդանի հայեցուածքն եւ սքանչելի գծագրութիւնը յիրաւի մեծ գարմանք եւ ապշութիւն կ'ազդեն այցելուաց :

Հոսկից է որ ներկայ տարւոյս յուլիսի վերջերն իտալական Ընդհանուր նաւարկութեան ընկերութեան Սոլունիոյ շոգենաւով ճամբայ ելանք դէպ ի կոստանդնուպոլիս : Երեկոյեան դէմ մեկնեցանք հրախային մնդմաշունչ հողմով . քանի մը ժամ յետոյ գիշերուան մութը ցամաքին հետ գիրկընդխառն փարելով՝ կամաց կամաց անտես ըրաւ մեր աչքէն իտալիոյ չքնազ երկիրը : Ամբողջ գիշերն հանդարտ օդով ու ծովով նաւարկելով Հանդրին յանդունդս , երկրորդ առաւօտը կանուխ հանդիպեցանք Թրէմիթի կղզեաց խմբին , ուր կը գտնուին յանցաւորաց եւ պատժապարտից բանտերը : Ժամ մը հազիւ հոս կեցանք , եւ շարունակեցինք ճամբորդութիւննիս դէպ ի Պարի . ուր հասանք ընդ երեկս , Անքոնայէն մեկնելնէս գրիթէ օր մը ետքը : Սոյն վաճառաշահ քաղաքը հետզհետէ մեծ կարեւորու-

թիւն կ'ստանայ , եւ տարուէ տարի շէննալու վրայ է . ծովէն զիտելով զայն՝ կարծես թէ դեռ վերջերս աւարտած է քաղաքին շինութիւնը , այնքան տները կոկիկ ու նորակառոյց կ'երեւին . քարուկիր շինուածոց գեղեցիկ շարք մը կարգաւ կը շրջապատէ ծովեղերքը . իսկ գիշերը լուսերու մէջ կը շողշողայ Պարի :

Խաւար էր ծովուն ու երկնքին երեսն , եւ նոր լուսինն ամչկոտ դէմքով հազիւ իւր մահիկեղջիւրները ցուցընելու կը համարձակէր հորիզոնին վրայ , երբ Պարիէն ճամբայ ելանք Պրինտիզի երթալու համար : Եօթը ժամ նաւարկելով՝ առտուն կանուխ յառաջ քան զծագել արեգական մտանք քաղքիս ընդարձակ նաւահանգիստն , որ Աղրիսականին ափանց վրայ առաջին եւ գլխաւոր կեղրոնն է , ուրկից կը մեկնին կանոնաւորապէս դէպ ի հարաւ եւ յարեւելս իտալիոյ թղթատարական շոգենաւք . նոյնպէս Հնդկաստան գնացող անգլիական սուրհանդակութեան արագընթաց շոգենաւերն իրենց մեկնման կէտն ըրած են զՊրինտիզի : Ամբողջ օրն հոս անցուցինք , եւ յաջորդ առաւօտն ճամբայ ինկնալով՝ տասուերկու ժամէն հասանք ի Գորֆու . տեղացիք առհասարակ այս կղզին ծաղիկ առայինութեան կը յորջորջեն . բայց չեմ գիտեր թէ ի՞նչ աստիճան կը ճշգրտի բնակչացս վրայ այս առածք : Քիչ ժամանակ հոն մնալով՝ սկսանք դէպ ի հարաւ յառաջ ընթանալ . Յոնիական ծովուն մարդարտագեղ կղզեաց ներսիդիէն կ'անցնինք . ծովը խիստ հանդարտ է , իբր թէ լճակի մը մէջ կը նաւարկենք . եւ այնչափ մօտէն կը քերենք սոյն կղզեաց կանաչաղարդ եղերքէն՝ որ

կարծես թէ սակաւաբնակ տեղեացս մարդոց հետ  
մնաք բարովի փոփոխակի ողջոյն մը տալ կը փա-  
փաքինք : Ահա հեռուն յաջակողմն արեւելածաղիկն  
Զանթէ , իւր անուշահոտ կիտրոններուն եւ լիմոն-  
ներուն անտառակներով զարդարուած . ահաւասիկ  
մեր մօտն իթակէ եւ կեփալոնիա կղզիք , որոց իւ-  
րաքանչիւրին հրաժեշտ տալով կը հեռանանք :

Գիշեր է , եւ լուսնկային աղօտածածանչ լուսովն  
հանդարտաքայլ եւ արշաւասոյր կը դիմենք յառաջ  
ի հարաւ կոյս . հեռուանց կը նշմարենք մեր ձախա-  
կողմն ինաստութեան գոյնագոյն փարոսը . աւելի  
յառաջանալով կը մօտենանք Մաքաբանի ահազնա-  
տեսիլ հրուանդանին , ծանօթ իւր վաղեմի ճգնաւո-  
րին խղիկով . անոր արեւելեան կողմը կը կանգնի  
Ս. Հրեշտակի ոչ նուազ երկիւղալից սարաւանդը :  
Յիրաւի քստմնելի ահուդող մը կը պատէ կը պաշարէ  
հոսկից անցուղարձ ընող ճանապարհորդը . եւ երբ  
ողջամբ զերծած կը զգայ ինքզինքն այս փորձան-  
քաւոր ջրերէն՝ այն ատեն հանդիստ շունչ առնուկ  
կը սկսի , գոգցես իմն վերակենցաղեալ . Կէս գիշերուան  
մօտ էր՝ երբոր Մաթաբանի դիմացէն կը կտրէինք  
կ'անցնէինք ծովը . յանկարծ այն քաղցրաշունչ եւ  
յաջողակ հողմը մրրկայոյգ բռնութեամբ մնզի հա-  
կառակ փչել սկսաւ . քունէս ցատկեցի , արթնցայ .  
ա՛լ անհնար եղաւ մինչեւ առաւօտ աչքս գոցել .  
մերթ եւրակիկլոնն՝ արեւելեան-հիւսիսային քամին՝  
ամենայն սաստկութեամբ կը չնչէր , այնպէս որ կը  
մոնչէին եւ կը ճարճատէին ճոպանք կայմից , եւ  
մերթ կը դաղրէր կարծես ուժաբեկ . բայց վայրկեան  
մը յետոյ աւելի բուռն ուժգնութեամբ կը շաչէր կը

շառաչէր՝ ամէն ճիզ թափելով՝ զմեզ յետս մղելու համար . դիւրին է երեւակայել՝ թէ սոյնպիսի փքոցուոյց ծովը ի՞նչպէս իւր լեռնակուտակ ալեօքը կը բախէր եւ կը հարուածէր մեր նաւն , որ կոհակաւէտ մկանանց մէջ խաղալիկ դարձած էր : Երբեմն կը վերանայինք կը բարձրանայինք ի վերայ վէտ վէտ կոհակաց եւ երբեմն խորասոյզ կ'ըլլայինք յանդունզա , եւ ջուրք բազումք անցանէին մեր զլխուն վրայէն . այսպէս մինչեւ առտու երերածուփ ալեաց մէջ ծածանելին տատանելին յետոյ , երթալով դէպ ի ցամաք մօտեցանք , եւ ծովն ալ իւր յառաջուան վայրագութիւնը մնդմացնելով առ սակաւ սակաւ զիջաւ : Արեւն իւր մարը մտնելու վրայ էր՝ երբ կոխեցինք Պիրէոնի անքոյթ նաւահանգիստը :

Նորէն գիշերանց մնկնեցանք աստի , եւ Սնդրոս կղզւոյն քովէն քերելով՝ մտանք Արքիապեղագոս ծովն , զոր սաստկաշունչ հիւսիսին ծփալից ալեօք սպիտակացուցած եւ վեր ի վայր յուզած խոռված էր . քսան ժամու չափ սաստիկ ծովածփանք կրեցինք , այնպէս որ մեր շոգենաւը գոգցես ուժասպառ եւ պարտասեալ՝ հազիւ թէ փրփրադէղ կոհակները դանդաղաքայլ ընթացքով կրնար ճեղքել : Մէկէն խոր գիշերուան մէջ խաղաղաւէտ հանդարտութիւն մը տիրեց . որովհետեւ արդէն իսկ հասած էինք Դարդանելի նեղուցը , ուր անվրդով կը նաւարկէինք :

Յաջորդ առտուն մտանք Մարմարայի ծովն , որ կարծես լայնածաւալ լի մը կերպարանքն ունէր . առջեւնիս կանգուն կեցած էր Մարմարա կղզին , որուն քովէն անցանք՝ մեր աջակողմը թողլով զայն :

Երբ գրեթէ աներեւոյթ եղաւ այն յաչաց մերոց , ահա  
գեղապանծ եւ աննմանն Բիւզանդիոն՝ մարգարիտն  
արեւելից՝ երեւցաւ մեր զիմացը , ուր հասանք ող-  
ջամբ յետ եօթնօրեայ ճանապարհորդութեան :

Յաշիանէն ջ. մ. բայցած



ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆ

Ճշմարտութեան վրայ շատ անգամ խօսուած է եւ կարեւոր իսկ է որ խօսուի : Ճշմարտութեան ուսամամբ մարդն կարող է ազատի ստութեան ստրկութենէն , տգիտութեան նախապաշարումն , մոլութեան գերութենէն , մնապաշտութեան վտանգն . եւ սորա համար է որ ճշմարտութեան վարդապետն ասած է . «Եւ ծանիջիք զճշմարտութիւնն , եւ ճշշմարտութիւնն ազատեացէ զծեզ : » (Յով. Բ. 32)

Ճշմարտութեան վրայ անհամար ճառեր , քարոզներ եւ մելնութիւններ յօրինուած են , գրքեր հրատարակուած են , եւ կարող ենք ասել թէ ճշմարտութիւնն է մարդկային ազգի իղձն , փափաքն , ուխտն , յոյսն , աղսղակն դարուց ի դարս :

Ճշմարտութիւնն է որ մի եւ նոյն բանալեաւ կը բանայ մտաց առջեւ գիտութեան դրներն եւ սրտի առջեւ՝ բարձրութեան գանձերն . Տգիտութիւնն ու ստութիւնն կը թշուառացնեն զմեզ . միայն ճշմարտութիւնն է որ կարող է հարստացնել . քանզի ճշմարտութեան մի այլ անունն է երջանկութիւն :

Եթէ մենք փակենք մեր աչքերն եւ չկամննանք տեսնել ճշմարտութիւնն , ճշմարտութիւնն կը տեսնէ զմեզ , կը դատէ եւ նոր քատաստանին ու արդարութեան մէջ կը փայլի բովանդակ , կը հոչակուի եւ կը փառաւորուի եւ յանկարծ յերեւան կը դայ իբրեւ շանթ փայլատակեալ : Մարդն կարող է միայն ուրանալ ճշմարտութիւնն . իսկ եղծանել չնջել՝ ոչ

երբեք . Եւ արդէն պիտի չկարենայ միշտ ուրանալ :

Մարդկութիւնն , ընկերականութիւնն կը սնանին եւ կ'ապրին ճշմարտութեան յիշատակաւ : Ճշմարտութիւնն մի աջ է , որ կը պահէ ընկերականութիւնն ամբողջական ապականութենէ եւ քայլայմանէ : Ճշմարտութեան պաշտպանքն եւ հակառակորդն իրարու կ'ընդհարին , եւ սակայն ճշմարտութիւնն հզօրագոյն է իւր հակառակորդներէն , զի կը նուածէ զնոսա . հզօրագոյն է իւր պաշտպաններէն , զի կ'անցանէ քան զնոսա :

Բանաստեղծներն եւ չափաբաններն , ի ձայն թմբկի եւ տաւղի , կը հոչակեն թէ ճշմարտութիւնն թեւաւոր է եւ արագընթաց . սակայն ճշմարտութիւնն չունի բնաւ այդ խրոխա ձեւն : Նորա ընթացքն հաստատ է , բայց ո՛չ առանց խոշընդուներու : Նորա յաղթանակներն ապահով են , բայց յամբ եւ համդարտ : Ստութիւնն թէ եւ թեւաւոր է , բայց միշտ իւր վախճանն անստոյգ : Հոմերոսի վսեմախոն այլաբանութեան մէջ՝ Աղօրին կաղ նկարագրուած է , իսկ թշնամանին՝ արագաքայլ . բայց երկոքեան միասին կը հասնին յոտս գահոյից Արամազդայ : Այսպէս կարող ենք ասել ճշմարտութեան համար , աշխարհիս մէջ ուր կը բնակինք . զի ճշմարտութիւնն է որ կը կաղայ , եւ ստութիւնն է որ թեւեր ունի . սակայն կաղ ճշմարտութիւնն կը յառաջէ քան թեւաւոր ստութիւնն : Ճշմարտութեան հակառակորդքինքեանք իսկ զարմացած են չատ անգամ՝ թէ ինչպէս ճշմարտութիւնն , ընդ երկար հալածուելէն զինի , դարձեալ տեղ կը գրաւէ ըմբռատներու մտաց եւ վարուց մէջ : Միշտ խիստ եղած է նոցա՝ ընդդէմ խթանի աքացել :

Պէտք է հոչակել ճշմարտութիւնն . պէտք է հրաւէր իսկ կարդալ հակառակորդաց , որ խօսին . պէտք չէ ասել — Լուեցէք . այլ պէտք է ասել — Խօսեցէք : Ճշմարտութեան ամենամեծ թշնամիքն նոքա են սրգ կ'արգելուն մարդուն՝ յայտնել իւր համոզումն , իւր դաւանութիւն : Այսպիսեաց համար է որ կ'ասէ Պօղոս Առաքեալն . «Ճշմարտութիւնն գերի կը պահեն անիրաւութեան մէջ» : Ով որ կը կարծէ թէ լուսթիւնն խաղաղութիւն է եւ մահն՝ կարգաւորութիւն , շատ կը սխալի : Մտութիւնն միակ մոլութիւնն է՝ որուն սեղան չկանգնեցին ի հսումն . քանզի սեղանն սրտին մէջ էր : Արդարեւ կան ժամանակներ որ պէտք է խնայել ճշմարտութիւնն . զի՞նա մի մարգարիտ է . բայց հարկ անհրաժեշտ է զանազանել սոյն յարգական լուսթիւնն՝ կեղծելէն , թագուցանելէն : Այսպիսի լուսթիւնն մի բարբառ է , եւ մենք այսու ոչ թէ կ'ուրանանք ճշմարտութիւնն , քաւ լիցի , այլ կը զգուշանանք ենթարկել զայն անարգանաց : Պաշտպանութիւնն մեր անձին համար չէ' , այլ ճշմարտութեան :

Մարդն ստեղծուած է զԱստուած փառաբանելու համար , եւ ամենէն մեծ փառաբանութիւնն է վկայ լինել ճշմարտութեան : Աստուած փառաւորեալ է ինքնին . բայց մարդն Յաւիտենական Արեգական հայելին է , որոյ մէջ պիտի ցոլանայ , պիտի ճառապաղյթի եւ շողշողայ բովանդակ : Ճշմարտութիւնն հոչակելն պէտք է լինի մարդուս ամէն գործոց հոգին եւ շարժառիթն , ամէն խօսից շնորհն եւ վայելչութիւնն :

Ինչ որ է օդն՝ բոցոյն համար , նոյն է հոչակելն ,

իսոստովանելն՝ ճշմարտութեան համար . Բաղմա-  
պատկեցէք , որչափ կամիք , այրելի նիւթն . հուրն  
չի բոցավառիր բնաւ . կը շիջանի , եթէ զանաք օդն :  
Պարարեցէք ձեր փաստերով , որչափ կամիք , կոյր  
համոզումն . օդոյ բացակայութիւնն կամ այսպէս ա-  
սել՝ լոռութիւնն կը շիջուցանէ զայն առ տակաւ :  
Ուրեմն պէտք է սիրել ճշմարտութիւնն :

ՍՈՎՈՒ ՎԵՐԱՑ .



Երկինքն պարզ է , ծովն խաղաղ . շոգենաւն կը  
սրանայ , եւ ես կը խորհիմ : Կը խորհիմ , եւ Աստու-  
ծոյ երեք մնծ սքանչելիքներն կը ներկայանան ա-  
չացս եւ մտացս տեսարանին . — վերեւէն Երկինք ,  
ներքեւէն Մով եւ երկուակին միջավայրին մէջ՝ ես ,  
Մարդու : Երկինքն անհուն եւ անեզր . ծովն լայնա-  
տարր . իսկ ես՝ մարմնով սահմանաւոր եւ հոգւով  
անսահման , ծովին ընդարձակ եւ երկինքէն բարձր :  
Ընդարձակ եւ բարձր եմ ես , այո՛ , հոգւով . վասն զի  
սոյն վայրկենիս կը թափանցեմ ծովուն խորքն եւ  
կը քննեմ ու կը զատեմ . սրտովս կը բարձրանամ  
երկինք , մթնոլորտն կը ճեղքեմ , ամպերու եւ սառ-  
նամանեաց գաւառներէն կ'անցնիմ , եւ երկնակա-  
մարի ամննավերին բարձրութենէն կ'ամփոփեմ մը-  
տացս մէջ բոլոր տիեզերքն , երկինք եւ երկիր ,  
ծով եւ ցամաք եւ համայն արարչութիւնն : Այս  
ամննէն յետոյ կը խօսիմ . աեւ բնութեան արարչին

հետ . կ'աղօթեմ , նորա կատարելութեանց եւ մեծութեան վերայ կը խորհիմ , կը մտածեմ եւ կը սքանչանամ :

ի՞նչ անհունութիւն եւ ի՞նչ սքանչելիք :

Կ'ամպոտի երկինք , կը մրգկի օդն , կ'ալէկոծի ծովն , մարմինս կը սարսի եւ կը տատանի . սակայն հոգիս անսասան է : Բայց միթէ հոգիս սասանմունք չունի՞ . միթէ հոգիս չ'ալէկոծիր . Այո՛ , կը սասանի եւ կ'ալէկոծի . բայց իւր ալէկոծութիւնն անկախ է ծովու ալէկոծութենէն եւ տիեզերաց սասանու դժն :

Հոգիս կ'ալէկոծի նաեւ ցամաքի վերայ , նաև այն ժամանակ՝ երբ երկինքն խաղաղ է , երկիրն՝ ծիծառաժպիտ եւ բովանդակ բնութիւնն՝ անդորր : Խնչէ՞ն է հոգւոյս ալէկոծութիւնն . — խղճիս վրդովմունքէն եւ սրտիս անհանգատութենէն : Այո՛ , իմ հոգիս եւս մի անհուն ծովէ , որ երբեմն կը խաղաղի եւ երբեմն կ'ալէկոծի . իմ սիրտս մի անեզր երկնակամար է , որ երբեմն կը մթագնի եւ կը փոթորկի , եւ երբեմն արեգակնազարդ եւ աստեղազարդ կը շողջողայ : Միտքս մի արագահաս նաւ է , որ մի ակնթարթի մէջ իւր խորհրդածութեան բոլոր բեռներով կը սրանցայ եւ կը չափէ Ովկիանոսներու անհուն տարածութիւնն : Այսպիսի մտախոհութեանց մէջ կը զգամ եւ՝ թէ ո՛րչափ մեծ ստեղծած է զիս իմ Արարիչն քայց կը զգամ նոյնպէս՝ թէ ո՛րչափ կարող եմ նուաստանալ , եթէ մոռանամ արարչապարգեւ կոչումնս եւ արժանաւորութիւնս :

Թո՛ղ փոթորկի ծովն , թո՛ղ որոտայ երկինքն . չեմ սասանիր ես , եթէ կամիմ : Բայց թո՛ղ ժպտի համայն բնութիւնն . ես կը սասանիմ , եթէ կամքս

կորուսած եմ։ Ահազին ծովն կարող չէ զիս ընկղմնել եւ անունս անհետացնել։ բայց ես կարող եմ մոռացութեան մէջ թաղել իմ կեանքս եւ յիշատակս։

Այս տեղեն կը գուշակեմ ահա՝ թէ ո՛րչափ մեծ եմ եւ հզօր, այնչափ անզօր եմ եւ տկար. մեծ եմ հոգւովս եւ տկար՝ մարմնովս։ Կը գուշակեմ թէ Արարիչն է որ մեծ եւ հզօր ստեղծած է զիս, եւ ես եմ՝ որ կը տկարացնեմ զիս։ Հետեւապէս կ'իմաստափրեմ՝ որ ես Աստուծով միայն կարող եմ մեծ եւ հզօր մնալ. Աստուծով միայն կարող եմ տիեզերաց իշխել, ծովն քննել, երկինքն զննել, ցամաքն չափել եւ սահմանաւոր մարմնովս՝ անսահման կեանք ունենալ։ Ի՞նչ է անդուդախոր ծովն Աստուծոյ առջեւ, եթէ ո՛չ կաթիլ մի ի գուլէ։ Ի՞նչ է անեզր երկինքն, եթէ ո՛չ մի մագաղաթ, զոր աստուած երբ կամի՝ կը գալարէ։ Բայց ո՛չ ապաքէն եւ ես Աստուծոյ պատկերն ու նմանութիւնն ունիմ։

Արդ, ո՛վ Արարիչ, մեծութեան եւ զօրութեան մէջ պահէ՛ զիս. մը՝ թողուր ծովու պէս ալէկոծիլ, երկնից պէս փոթորկիլ, երկրի պէս ցամաքիլ եւ գիշերուան պէս խաւարիլ։

Դիտեմ ես եւ կը խոստովանիմ՝ որ Գեզմով միայն մեծ եմ ես եւ հզօր. Գեզմով միայն ինչ եմ ես. իսկ առանց ՔՈ՛ ՈՉԻՆՉ :

Տիգրան Արքա  
Հայոց առաջարքական գործադիր

ԳԻՐՔ ԾՆՆԴԵԱՆ ՑԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՄԻ, ՈՐԴԻՈՅ ԴԱՒԹԻ,  
ՈՐԴԻՈՅ ԱԲՐԱՀԱՄՈՒ,



Մարդ փափաք ունի լիակատար երջանկութեան ,  
այսինքն միշտ ապրելու եւ ամեն բան գիտնալու  
եւ վայելելու : Այլ սակայն որքան եւ գործադրէ իւր  
ոյժն ու խելք , որքան եւ ձգտի երջանկութեան ,  
կարելի չէ զայն գտնել աշխարհիս մէջ : Մարդկային  
սրտի մէջ եղած այս փափաքէն կարելի է համոզուիլ՝  
թէ մարդ միանգամ համեն առած է երջանկութեան ,  
ուստի արդ իսկ բուռն անձուկ կը զգայ առ այն , եւ  
թէ Աստուծոյ եւ իւր մէջ բան մը պատահած է , ո-  
րով մարդկային գեղեցիկ շէնքն ու աշխարհու աւեր  
մը կրած են :

Մարդուս անհուն փափաքաւ երջանկութեան  
ձկաելէն կը հետեւի՝ թէ նա նախանձած է երբեմն  
աստուածային փառաց , որոյ հետքը կամ նշաններն  
են որ կան իւր մէջ տակաւին , եւ թէ այդ երջան-  
կութենէն զրկուած է նախանձու այդ մեղիլ գոր-  
ծելուն համար :

Այլ է՞ր նախանձիլ . — Աստուած չուզելով որ իր  
այս արարածն միւսներուն պէս լինի մեքենական  
արարած , ուստի իրմէն բան մը չնորհեց . «Եւ  
փշեաց յերեսո նորա չունչ կենդանի , » այսինքն  
խորհելու գործելու անհուն փափաքը , զոր մարդ չա-  
րաչար գործածեց . չըրաւ զայն որ Աստուծոյ կամքին

համաձայն էր . ըրաւ՝ որ հակառակն էր :

Մինչ այս շնորհօք գիտեր թէ ինքն է արարած , արարիչ լինելու ձկտեցաւ . շնորհեցաւ թէ Աստուծոյ կարելի էր մարդանալ՝ յայտնուելով մարդուն , այլ ոչ երբեք մարդուն աստուածանալ . այսինքն մարդկային մտքի լոյսն աստուածային շնորհք էր , եւ ոչ ուրիշ բան , աստուածային մէկ ճառագայթն էր . այս էր որով մարդն «Եղեւ հոգի կենդանի : »

Արդարեւ մարդ ի ոկզբան թէ եւ ստեղծուած ու օժտուած էր գերազոյն շնորհօք , այլ սակայն ունենալու էր բան մըն ալ , որ զինքն Արարչէն տարբերէր . աստուածային հրաման մը կամ պայման մը ա՛սի յիշեցնէր մարդուն՝ թէ ինքն արարած է , հպատակ է իրմէ վեր մէկու մը , Աստուծոյ՝ Եթէ այսպիսի պատուէր մը չըլլար , եւ մարդն անսահման ապրէր , ամէն բան գիտնար ու վայելէր , յայնժում ի՞նչ բանով պիտի տարբերէին Աստուած եւ մարդ իրարմէ : Ուրեմն մարդն արդիլուելու էր , կամ որ աւելի ճիշդն է՝ զրկուելու էր բանէ մը , որպէս զի կապուէր Աստուծոյ հետ երկիւղախառն սիրով :

Եթէ մարդն այս կապը խզէր , այսինքն դադրէր երկիւղէ եւ սէրէ , պիտի կրէր իւր այս մեղքին պատիժը , մա՞հը , քանի որ աստուածայլ բնութեան մէկ հանգամանքն էր արդարութիւնը : Այս որովհետեւ աստուածային բնութեան միւս հանգամանքն ալ կար , գթութիւնը , ուստի սա յոյսը պիտի աւանդուէր մարդուն՝ թէ երջանկութիւնն , որոյ համն առած էր միանգամ , պիտի գտնէր վերստին . ահա այս էր մած խորհուրդը :

Մարդ մեղանչելուն համար պատժուած էր . միայն թէ որովհետեւ պատիժը մեղքին համեմատութեամբ էր , ուստի տակաւին պիտի ապրէր : Սակայն որքան անիծուած մարդն անիծուած երկրիս մէջ ինքզինքը տնտեսէր իմաստութեան չնորհօք եւ ինքզինքը կառավարէր արդարութեան օրինօք , այլ միշտ ապրելու եւ ամեն բան գիտնալու եւ վայելելու՝ այս երեք փափաքներ , այսինքն լիալիտար երջանկութեան մը յոյսը պիտի ունենար անխախտ եւ միշտ : Արդ , եթէ այս յոյսն ի դերեւ պիտի ենէր , ուրեմն մարդ խարուած էր Աստուծմէ , եւ թէ Աստուած իւր այս գեղեցիկ , հոգւով եւ մարմնով միանգամայն գեղեցիկ արարածը տառապելու նախասահմանած է միայն :

Եւ զի կարելի չէ ենթաղրել թէ զմարդ Աստուած կը խարէ , եւ կարելի չէ կարծել թէ նա , որ բարի է , իւր արարածին չարակրութենէն հաճոյք զգայ , ուրեմն առ մարդն յայտնութեան մը պէտք կար , որպէս զի նա անյուսահատ սպասէր , հաւատալով թէ ստեղծուած էր , ոչ թէ մեռնելու , այլ ապրելու համար . զի եթէ պիտի մեռնէր , Աստուծմէ՝ մարդուս սրտին մէջ անմահութեան՝ միշտ ապրելու յոյսը զրուելուն պէտք չկար : Նոյնպէս եթէ պիտի տառապէր , եթէ տկարութենէ եւ տգիտութենէ պիտի ջախջախուէր , ուրեմն ի զուր իւր սրտին մէջ կը կրէր երջանկութեան մը յոյս :

Բայց մարդ միշտ պիտի չապրէր աշխարհիս մէջ եւ ոչ պիտի գիտնար ու վայելէր ամէն բան , քանի որ մեղի գործած էր եւ պատժուած : Նախ այդ մեղքէն սրբուելու էր , զի այդ մեղաց քաւութեան

պէտքը կար, եւ յետոյ մարդ պէտք էր որ կրէր փոփոխութիւն մը, ոչ այս աշխարհիս մէջ, քանզի աշխարհս ալ մարդուն հետ անիծուած էր. պէտք էր որ հին աշխարհս ալ վերջանար հին մարդուն հետ։ Մեռնելովը մարդ իւր մնղքին պատիժը կը կրէր, այս էր արդարութիւնը. ապաշաւելովն իւր մնղաց քաւութիւնը պիտի գտնէր, այս էր գթութիւնը։ Արդարութիւն եւ զթութիւն ահա այսպէս զմարդն ու աշխարհ պիտի ենթարկէին փոփոխութեան մը, այսինքն աստուածային գթութիւնն ապաշաւող մարդուն նոր աշխարհ մը պիտի չնորհէր, եւ արդարութիւնը փրկուած մարդուն նոր կեանք մը պիտի պարգեւէր, կեանք լիովի երջանկութեան։

Այլ այդ փոփոխութիւնը կրելու համար նախ մարդ Աստուծոյ հետ հաշտուելու էր. բայց ի՞նչպէս կարելի էր այդ, քանի որ մարդկային բնութիւնն էր մեղապարտ։ Նա իւր կամքէն, կարիքէն ու կիրքէն մղուելով մնղք դորձելու վիճակին ենթարկուած էր։ Կամքէն մղուած մարդն ամէն բան ունենալու, կարիքէն մղուած մարդն ամէն բան վայելելու եւ կիրքէն մղուած մարդն ամէն բան խորտակելու, եւ երբեմն ինքոյնքն անգամ, մոլեղին ունի հակամիւտութիւն։ Արդ քանի որ մարդն է այսպէս մնղօք վարակուած, ուրեմն մէկլը պէտք էր որ նախ զմարդը իւր մնղքէն սրբէր եւ յետոյ հաշտեցնէր Աստուծոյ հետ։

Այլ սա, որ այս պաշտօնն ու գործ պիտի ստանձնէր, մնղք ունենալու չէր ամենեւին, որպէս զի օրինակաւ անձին սրբութեան մնղաց մարմինը մահուամբ թաղելով վերածէր փառաց մարմնոյ։

Մարդկային այս արդար արիւնը միայն պիտի սրբէր մարդկային մեղսապարտ բնութիւնը, եւ հին մարդն այսպէս թէ պիտի վերանորոգուէր եւ թէ պիտի տեղափոխուէր, այսինքն նոր մարդ պիտի լինէր նոր աշխարհի մը մէջ :

Այլ սա, որպէս զի այս բանն ընէր, հարկ էր որ կրէր մարդկային բնութիւնն ամբողջովին, առանց որոյ անհնար էր յարաբերութեան մտնել մարդուն հետ : Նաեւ կրելու էր միանգամայն աստուածային բնութիւնն ամբողջ, առանց որոյ անհնար էր մարդկային փրկութեան գործը կատարել : Ուրեմն սա լինելու էր այնքան բարձր, որդի Աստուծոյ, որ կարող լինէր պարգեւել մարդուն աստուածայինը, փրկութեան չնորհքը, եւ այնքան խոնարհ, որդի մարդոյ, որ կարող լինէր տալ Աստուծոյ, մարդկայինը, փրկութեան գոհը, որով կը ջնջուէր մեղքը յանուն գթութեան եւ կը խորտակուէր մահը յանուն արդարութեան : Եւ ահա այսպէս կը ճշմարտէր «Եւ բանն մարմին եղեւ» հրաշափառ վարդապետութիւնը եւ կը լուծուէր Մեծ-խորհուրդը, որոյ աւետիսն առաջին մարդն Աստուծմէ եւ նահապետք առաջին մարդէն առնլով պահպանեցին ընդ երկար, սոյն յուսով ապրելով եւ սոյն հաւատով ննջելով :

Այլ որովհետեւ մարդկային ազգն ի ծագս աշխարհի պիտի ծաւալէր, ուստի թանկագին սոյն աւանդն օր մը հարկ էր յանձնել այնպիտոյ մը, որոյ հաւատքն արժանի ընէր զինքն այս չնորհին, եւ որոյ ցեղն այս աւանդին պահպանութեան պաշտօնն ստանձնէր : Ահա այս էր կոյզումն Աբրահամու եւ ընտրութիւնն իսրայելի :

Այս ցեղէն կը ծագէր ահա Աստղն Յակոբայ, որ  
լուսով պիտի ողողէր աշխարհս, եւ պիտի հաստա-  
տէր թէ մարդիկ միշտ պիտի ապրին եւ գիտնան ու  
վայելեն ամէն բան, եթէ հաւատան չնորհաց եւ  
ճշմարտութեան, որ պարզեւեցաւ աշխարհի ի ձեռն  
Յիսուսի Քրիստոսի, որ էր որդի Դաւթի, որդի  
Աբրահամու :

Համաձայն Հ. Թէր Միհայլու



ՓՈՔՐԸ ՄԵԾԻՆ ՔՈՎ



Լերան մը գրլուխ կանգնած կը դիտեմ .  
Ճակատը կուտամ բարձանց հովին դէմ .  
Եւ նայուածս աղու չորս կողմըս թափառ  
Մովին՝ ամպոց մէջ լողայ հեշտաբար :

Այսարհ հիմայ մեծ , հիմայ լայն անծիր  
Կ'երեւի աչքիս . եւ , անշարժ , ցան ցիր ,  
Իրերն աշխարհիս՝ որ գամուած մընան ,  
Կ'ապշեցընեն զիս , ահե՛ղ են այնքան :

Թոյլ ամպերը հոծ կառչած երկընքին՝  
Կարծես ծովուն մէջ պիտի թափթըփին ,  
Եւ լեռն ու հողեր , դէպ ի ծով հակած ,  
Հա՛ , պիտի սուզին ծալքին մէջ ալեաց :

Ու ես , մարդը , խե՞նդ , որ խըրոխտակար  
Կը նայիմ չորս զիս , բնութեան մեծափառ ,  
Որ չի տեսներ զիս , այլ , ապուշ — վրսեմ ,  
Մեծ — մարդուն համար երազոց է սեմ :

Բայց առանձին եմ . ա՛հ , կը սոսկամ ես .  
Այս լուռ մեծութեան մէջ իմ հոգին վէս  
Ինչո՞ւ կը զգայ փոքր , ու սեւ գաղափարք  
Կը մարեն մարդուն՝ որ ես եմ՝ վեհ փառք :

Ինչո՞ւ մընչող հովն , ալիք գողացող ,  
Ժայռերն որ կարծես կը շարժեն այս հող ,  
Զիս ահով լընուն , եւ պաղ մէկ սարսուռ  
Կը ծակծըկէ զիս խայթերով սուր սուր :

Մութը կը կոխէ . գիշերուան ըստուերք  
իմ գոռող եսիս կուտան խոր խոր վէրք .  
Եւ սեւ ուրուականք ալ զիս կը պատեն . . .  
Սակայն ի՞նչ գործով հոս եմ այս ատեն :  
Կարծես թանձր ըստուեր մ'աշխարհի չափ մեծ ,  
Զոր մութին մէջ ծովս ումպօվ մը փըղձկեց ,  
Կըոնսակըս կեցած՝ զիս ժայռերէն վար  
Պիտի գըլորէ , վրհից մէջ խաւար :

Ո՛րքան պըզտիկ եմ , եւ ո՛րքան գըձուձ . . .  
Սոսկմանըս մէջ վատ որով զիս լրցուց  
Բընութիւնը մեծ , կը մըտածեմ ցարդ՝  
Ո՛րքան պըզտիկ եմ , այլ ո՛րքան հըպարտ :

Տիեզերքին մէջ հիւլէ մ'անպիտան ,  
Մարդն որ ձըգտի միշտ անծայր մնծութեան ,  
Անպին պէս շըրջուն , հովին պէս մոլար ,  
Ո՛րքան պզտիկ է , եւ ո՛րքան յիմար . . .

ԱՅՍՈՒ

Այս է կեանքն , աւա՛ղ . քըմահաճոյքին  
Թեւերէն կախուած , ինչպէս որ ուժգին  
Նաւազը կախուի կայմէն ծովամոյն ,  
Յոյսին կը յառենք մեր աչքը տըմոյն :

Հազիւ կը հիւսես տենչանք մը թեթեւ ,  
Ու կուտաս անոր գոյներ , բոց կամ թեւ ,  
Եւ զեռ սըրտիդ մէջ , մայր ծոցը տենչիդ ,  
Սաղմն այդ կը մեռնի , վիժո՛ւմ ցաւառիթ :

Լոյս մը , կայծիկ մը կը տեսնես հեռուն .  
Դէպ ի հոն կ'երթաս յոյսերով զեղուն .  
Ու հով մը յանկարծ կը մարէ այդ լոյս .  
Մութին մէջ մընաս . հըմայքն , ա՞հ , չէ կոյս .  
Կին մը կը սիրես . գեղեցիկ է նայ .  
Աշերուն նըման աչք մը դեռ չըկայ .  
Բայց սիրոյ կաթը զոր սիրոն է ցայտեր՝  
Բերնիդ մէջ ժահր է զոր կը ծրծես դեռ :  
Այս է . մութին մէջ խարիսափում անվերջ ,  
Խղձերու փրշում ժայոի մը դէմ պերճ .  
Կեանքն՝ ուռոած արցունք . բայց չէ՞ որ ժըպտին  
Ետեւը յաճախ արցունք պահուըտին . . . :

ԱՆՃԷԼԻՒՍԸ

Ոստախիտ ծառի մը շուքին տակը նստած էի ,  
Երեկոյ մը :

Քոլս մարդ չի կար , մօտերս ոլ ոչ ոք . առանձին  
էի , եթէ երբեք առանձնութիւն է մնալ խոհերու եւ  
զգացմանց հետ մինակ , որք անծանօթին անիւնե-  
րուն վրայէն կը թաւալին՝ անհունին ծայրը գտնելու  
խելառ նկրտումով :

Ինձ համար բարեկամներ են անոնք , որոց հետ կը  
խօսակցիմ ու կը յուզուիմ միասեղ . բարեկամներ  
են՝ զորս ուզածիդ նման կը ստեղծես , քենէ մաս մը՝  
ինչպէս զաւակներդ , եւ կը ծրարես էութիւնդ ա-  
նոնց թեւերուն ու թռիչներուն մէջ :

Նոյն պահուն, արեւմուտն, ամէն ժամանակէ աւելի գեղեցիկ, հետզհետէ աշքիս առջեւ կը նկարուէր տիտանի վրձիններու տակ՝ ոյք չէին երեւեր :

Այդ կենդանի մահուան մէջ, որուն պատանքը խաւարն է եւ գերեզմանն ալ՝ աներեւոյթը, կայ թարմութիւն մը հեշտանքի, որ կը թունայ ու կը տարածուի, եւ ճառագայթի մը պէս կը սահի աչերու կպչող մութիւն մէջ :

Մինչեւ հորիզոնը, ծովին զուարթ երեսը կը փըռուէր վէտավէտուն ժափաններով, որ օղակ օղակի մէջ կը մղուէին ու կը կորսուէին, հեռո՛ւն, հորիզոնին անշարժութեանը մէջ :

Բամբակ ու ճերմակ ամպիկներ, կապուտին մէջ մեղկաբար ցրուած, որք, կ'ըսես, հիմայ ծովին վրայ պիտի թափիթը իսուրձ խուրձ. եւ կարմրիկ, որպէս թէ ցանկութեան ծողին մէջ շիկնած թանձր ու խոշոր ցոլքեր, գիշերուան հրդեհին բոցին պէս ալիք ալիք, կը կախուէին երկնից կողերէն ու կը հակէին՝ իրենց թեթեւ ծիուն շղարչներն իրարուքսելով գէպի հորիզոնն, ուր արեւը վերջին նայուածքի մը մէջ կը հալէր կը հատնէր :

Վերջին . . . : Այս բառն ինձ սոսկում կուտայ . սպառնալիք մ'որ ուժգին թեւերէս կը բռնէ ու կը տանի դիս անդունդին եղերքը՝ զոր վերջին կ'ամսուանէ, եւ ուստի կը տեսնեմ որ վարն ոչնչութիւն ճիւաղը՝ բացած իւր անեզր բերանները՝ լափելու վրայ է ինչ որ վերջացաւ արդէն : Եւ երբ կը մտածեմ թէ օր մ'ալ իմ նայուածքս, իմ հառաջանքիս, իմ ծիծաղիս համար վերջին պիտի ըսեն, կ'ուխտեմ, տկարութեանս բոլոր ուժովը կ'ուխտեմ փախչիլ

անկէց , վերջինէն , որ այնքան մօտ է ոչնչին . . . :

Եւ սպառումի , անհետացման գաղափարը կը ծնի ուղեղիս մէջ , ուր տարակոյաը , նողկանքը , սարսափըն եւ ուրիշ կեանքի խայթող ու հիւծող անասուններ կը վիստան , ինչպէս փտած ու նեխած պտուզին մէջ խառն ի խուռն որդեր :

Ճիշդ նոյն վայրկենին , թռչուն մը զիսուս վրայէն կ'անցնի , եւ կը սլանայ բարձրերն երկնքի . ի'նչ սիրուն բան ճեղքել ողը , պատոել զայն , օղն , որ կ'ընկճէ զքեզ , ուսերուդ վրայ կը նստի : Ակնարկս երբ անոր թռիչին կը հետեւէր , ցնորքի մը տաք ճաճանչին պէս որ յանկարծ պատրանքի սառնակոյտին վրայ կը թափի՝ ինքնիրեն , յակամայս իմ , գետին ինկաւ , ու նշմարեց հոն երկու ոտներս , օձի պէս գալարուած մարմնոյս , զոր հողին վրայէն քիչ մը վերջ նորէն պիտի քաշկըստէին , իմ երկու ոտներս . մինչդեռ թռչունն , ոյր թեւերն երկնի ճանբայն ընտրած էին , խոլ երազանք մ'ունէր վերէն դիտելու աշխարհն եւ մարդուն վրայ նետելու ծիրտերու մէջ ծալլուած արհամարհանք մը :

Յետոյ , կը դառնամ , թմբրութենէ արթնցածի պէս խոնջ , ու կը դիտեմ նոր հիացումով արեւն որ քիչ քիչ կը ցածնայ եւ կը մարի հորիզոնին մէջ , ինչպէս ճրագին լոյսը կը նոււազի սաստկաշունչ հովի մը թեւերուն մէջ :

Ու արեւմուտքի այս ամէնս պատկերները՝ բնութեան , այն մեծ ու մի եկեղեցւոյն , միօրինակյուշարարն են առ մարդն , որ , երեկոյէ երեկոյ , կը կարդայ այդ վաեմ խոնարհումին ու շիջումին մէջ պատմութիւնը կեանքին , որ հեգնութեան նախատինքը

Կը սրակէ մարդկութեան ցնորատանջ գլխուն վրայ :

Արեւն որ ալ չերեւիր՝ վայելքն է կարճատեւ որ  
կը լմննայ, յոյմն է, վաղուան յոյմն, որ կը նորոգուի,  
եւ կեանքն է, չէին կեանքին քով ակնթարթի մը  
հիւլէն, ում յոյաբն ու հաճոյքին շղթայները կա-  
պած են մարդն, այն մեծ յիմա՛րը . . .

\* \* \*

Մառերուն մէջէն, ուր ալ հովիկը դադրեցուցած  
է իւր դանդաղ եւ մրմնջասոյլ հեծեծանքը, կը լսուի  
եղանակ մը զոր՝ մարդուն ձեռաց տակ՝ տարրեր  
գործիներ կը նուագեն հեշտալուր ներդաշնակու-  
թեամբ մը :

Մտիկ կ'ընեմ. յափշտակում մը կը լափէ հոգիս .  
եւ բան մը, վշտի պէս սեւցնող մուխ մը, կամ  
տարօրինակ յոյսի մը սպառումին պէս տարտամ բան  
մը կը լրլկէ զիս օձ - տանջանքին պիրկ գալարում-  
ներուն մէջ :

Վալսը տիկրագին զուարթութեամբ կը հնչէ, ո-  
րորումի եւ տոփանքի անուրջներու մէջ մարմթե-  
լով. եւ ձայնի անոր ոստոսաները, թրթռումները  
թախծալից, եւ մեղմասահ անոր թռիչներն օդա-  
տոյր կուգան կը դպչին ելեկտրաբար սրտիս ծալքե-  
րուն, ուրկէց յառաջ կուգայ երաժշտութիւն մը  
լացի որ կ'ողողէ ներս, հեծկլտանքի՝ որ կը խեղ-  
դուի կուրծքիս տակը, սրտիս բաբախումներուն մէջ-  
տեղ, եւ զգայնութեան տառապանքի մը՝ սիրոյ,  
մահուան ու փառաց տառապանքին :

Վերջալոյան ո՛րքան հմայիչ է հիմայ : Վճիռ ջինջ  
կապոյտն երկնքին կը շիկնի ամօթխած . հէ՛ք սի-

բուհի , որ տարփածուին լքանքին վրայ կը խորհի ,  
առանձին կը տեսնէ զինքը հսկայ բնութեան մէջ ,  
եւ տիսրութիւնը , վիշտը , մինակ տիրելու երկիւղը  
կը կարմրցնեն իւր համեստունակ ճակատն՝ որ ա-  
րեւուն հետքերն ի վար կը ծոփ . պահ մը յետոյ ,  
պիտի հազնի օգաւորի քողը , զոր քառոսին խաւար-  
ները կը պատրաստեն իրեն համար , մինչեւ որ թե-  
րեւս իւր տարփածուն վիթխարի գայ նորէն համ-  
րուրէ՝ արշալոյամին մէջէն՝ իւր պաղած դէմքը :

\* \* \*

Դժբախտ սիրոյ այս խղճալի տեսարանին առջեւ  
յուզուած՝ աչերս կը դարձնեմ դէպ այն կողմն ուր  
տակաւին տիսուր տիսուր , յարափոփոխ շեշտերով ,  
կը թրթույ այն վալսը :

Նոյն հետայն , աղջիկ մը , ճերմակ մետաքսներու  
մէջ փաթթուած , ժանեակներով ու ժապաւէններով  
զարդարուած , գեղեցիկ , յանկարծ աղջամուղջը ծա-  
կող լոյսի մը ցոլացմունքին պէս կախարդիչ , իմ  
նայուածքիս բոցերուն մէջ կը լողայ :

Հոն նստած էր , ինքն ալ ծառի մը տակ , եւ կ'ուն-  
կընդրէր վալսին :

Երազողի մը մելամաղձութիւնը կը ստուերէր ա-  
նոր տժգոյն դէմքը . եւ աչե՛րը , որք միայն ծովուն  
ու երկնից կը նային , չփոթ , կարծես նոյն իսկ ի-  
րենց փայլէն ու գեղէն շացած , վարանո՞տ . . . .

Եւ սրտիկս տրոփուն , կը մոռնամ ծովն ու վեր-  
ջալոյսն , ու կը միրճիմ այն աչերուն մէջ , ուր կը  
խորհէի թէ մեռնիլն ո՞րքան անոյշ է արդեօք . նայ-  
էին թո՛ղ անոնք մէյ մ'ինձ , ու թո՛ղ կայծ մ'իյնար

անոնցմէ հոգւոյս մէջ , եւ բռնկէի , այդ կայծին ան-  
հունութեան մէջ , որ բեկորն էր այդ հրեշտակի ա-  
չերուն , մոխի՛ր դառնայի . . .

\* \* \*

Ըղձանքիս գինովութիւնը կը խառնակէ զգայնու-  
թիւնս , ու կը մոլիմ վերացմանս մէջ :

Եւ մինչդեռ բոլորտիքս հանդարտութիւն մը կայ  
որ կը նայի , կ'երազէ , ու կ'ապրի մանաւանդ , իմ  
մէջս փոթորիկը կ'ուռի , ոգեգարքի պէս նշուլիկ մը  
կը պղպղայ , եւ այնպէս կը զգամ որ էութիւնս , սեղ-  
մուած , լայնցած հիւանդ մարմնոյս կեղեւին մէջ ,  
դուրս պիտի ժայթքի :

Վերջալոյսն արդէն մութին ստուերներուն հետ  
կը շփոթուի կամաց կամաց . եւ աղջիկը , հոն է դեռ ,  
անշա՛րժ , անժակիտ :

Յարդանքի պէս բան մը կը զողդղայ այդ հրեշ-  
տակին շուրջն , ոյր երկնային գեղեցկութեան մէջ  
յաւէտ կը թաղուի սիրոս :

Վալոր , ձայնի հիւծման մը մէջ , կը նուաղի ,  
հուրիխներ կը պարեն երեւակայութեանս մէջ , զոր այդ  
սիրուն երաժշտութիւնը գգուած ու գրգուած է :

\* \* \*

Հեռուէ՞ն , խորունկէն թաւալող հզօր արձագանդ  
մը կը սթափէ զիս . հնչակի ողբերգ մը , որ , լոռու-  
թիւնը ճեղքելով՝ խոնաւ սարսուաներու մէջ կը  
ծալէ խաղաղ օդը :

Անձէլի՛ւսը , զոր պատկառանքով կը լսէն վերջա-  
լուակին ամենէն վերջին շողերը :

Մառաստանին դիցուհին, հաւատքի շողլողումի  
մը մէջ, գետին կը խոնարհեցնէ իւր նայուածներն՝  
որ արցունքի նման կը փայլին, ու կը փափսայ:

Տաճարին մէջն ալ, սիւներուն քով ծնրադրած,  
հաւատացեալներն երեկոյեան աղօթքը կ'ընեն:

Ու ե՛ս մինակ, ապուշի ակնարկներ կ'ուղղեմ  
բոլորտիքս . . . :



ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵԱՆՔԻՆ



Զկայ կեանք մը այնքան քաղցր , այնքան բաղ-ձալի , ինչպէս դպրոցական կեանքը . . . Ա.մեն մարդ իր չափահասութեան տարիքին մէջ , մինչ աշխարհային գործոց տաժանելի հոգերովը դբաղած , եւ իրական կեանքի մշտական պայքարներէն է յոնած , տիրագին , աչքն արցունքով լի , յաճախ կը յիշէ այն անդորր , գողտրիկ ու սիրելի ժամերը՝ զորս անցուցել է դպրոցական գրասեղաններու վրայ , իր սիրական ընկերներուն քովիկը . . .

Մինչ մենք ալ դեռ դպրոցական էինք , հանգուցեալ Սրբուհի մայրապետն օր մը մեր վարժարանը այցելեց . ճաշի ժամանակ էր . սեղանատունը թուաւ , եւ իր մայրական գորովալի ակնարկներէն մին նետելով տղապոց վրայ՝ հաւաչեց եւ թաւաւ . «Երանի ձեզ , զաւակնե՛րս , ա՛խ . . . ա՞ւր են այն ժամանակները՝ յորս ես ալ քպրոցական էի . . . »

Ուրեմն ի՞նչ հմայիչ քաղցրութիւններ ունենալու է դպրոցի կեանքը , քանի որ այն արի եւ սուրբ կինը , որոց մայրը , վշտացելոց միսիթարիչը , որ այլոց համար զայխարհ եւ իր անձին գոյութիւնն իսկ մոռցել էր , չէր կրցած մոռնալ սակայն զայս խաղաղ կեանք , եւ ցաւելով կը յիշէր թէ կորսընցուցե՛լ էր զայն . . .

Կոյս ամեն տեսակ աշխարհային զբաղումներէ եւ հոգերէ , դպրոցական կեանքը կը սահի մեղմիկ մի-

այն գերքերու , գոիչի եւ թուղթի վրայ . . . : Ի՞նչ գողտրիկ յուզումներ ունի յինքեան , ի՞նչ անմեղ փառասիրութիւններ , երբ դասասուն գովեստ մը կը չնորհէ լաւ պատրաստուած դասի համար . երբ պարգեւաբայխութեան հանդիսին , կէցցէներու եւ ծափերու միջեւ յաղթապանծ , կը մերձենայ առնուլ իր ջանից եւ վաստակոց մրցանակները . . . : Ասոնք դպրոցական կեանքի ուրախութիւններն են , սո՛ւրբ ուրախութիւններ , զորս մարդ երբէք չէ կարող զգալ դպրոցէն դուրս , աշխարհի մէջ տարած մեծամեծ յաղթանակներովն իսկ . զի ասոնք այնպիսի ուրախութիւններ են՝ որ երկինքէն կուգան . . . :

Դպրոցը տեսակ մը պատնէշ է աշխարհային ապականութեանց դէմ . անմեղութեան ապատանն է . հոն է որ ուսանողը , հեռի աշխարհի ժխորէն եւ աղմուկէն , ինքզինքը համակ կը նուիրէ ուսման . հոն վիտքը միշտ կը գործէ , եւ ուսանելու տենչը միայն կ'իշխէ տղաւն հոգւոյն ու սրտին վրայ . դպրոցը մի սրբարտն է , այս պատճառաւ իր չնորհած ուրախութիւններն ալ տո՛ւրբ են . . . :

Աշխարհի մէջ կառարեալ երջանկութիւն չկայ կ'ըսեն . Մովսէս ինդրել է քայն Աստուծմէ իր մէկ սիրելի Խարայելացւոյն համար . ստկայն Աստուծ մերժել է անոր ինդիրն ըսելով . Այնպիսի բան մը կ'ուզես որ , Մովսէս' , ես չե՛մ ստեղծած . . . :

Կերեւայ թէ այն ատենը դպրոցներ չկան եղեր . վասն զի Մովսէս դպրոցական կեանքը ճանչցած պիտի ըլլար , եւ կատարեալ երջանկութիւնը փոխանակ աշխարհի մէջ վնտաելու , դպրոցին մէջ պիտի փընտոէր . դպրոցէն դուրս կեանքի ամեն ուրախու-

Թիւններն միշտ վիշտ մը կը ծածկեն իրենց տակ :

Ուսանողն՝ որ կը թողու վարժարանն ուսումնաւարտ ըլլալէ ետքը, ուրախ եւ տխուր է միանգամայն . ուրախ, վասնզի բան սովորել է . տխուր, վասնզի յաւէ՛տ պիտի թողու այն նուիրական ու սիրելի յարկը՝ որ զինքն այնքան ժամանակ ընդունել էր, ուր իր մանկութեան զուարթ եւ անմեղ տարիները սահել էին . . . յաւէտ պիտի բամնուի իր ուսուցիչներէն, իր երկրորդ ծնողքէն՝ որ իր միտքը մշակեր, եւ սիրտն ու հոգին ազնուացուցել էին : Տիրութիւնն շատ աւելի մնծ է քան ուրախութիւնն :

Եւ այս առաջին մնծ վիշտը ուսանողի մը կեանքին մէջ՝ ետքէն գալիք վիշտերուն կարապետն է . եւ տղան կարծես բնազդմամբ կը զգայ զայս, կը զգայ թէ դպրոցին մէջ անցուցած օրերն իր կենաց միակ երջանկագոյն օրերն են . . . ահա թէ ինչո՞ւ այնքան արցունք կը թափէ՝ չուզելով դուրս ելլել դպրոցէն . կ'ուզէ հոն անցունել իր բոլոր կեանքը, չբամնուի՛լ իրեն բարոյապէս կեանք տուողներէն, չբամնուի՛լ իր ընկերներէն՝ զորս կը սիրէ անհուն սիրով, որք միմիթարել էին զինքն իր դպրոցական անյաջողութեանց մէջ, որք քաջալերել էին զինքն իր յաջողութեանց մէջ . թողո՛վ այդ սիրելի բարեկամները՝ որոց հետ միայն համակրութեան եւ գաղափարաց մերձեցման կապով կապուած էր, եւ ոչ թէ շահախնդրութեան, երկիւղի կամ որ եւ իցէ նպատակի կապով, որոյ խզիլը այնքան դիւրին է :

Այո՛ . . . կան մարդիկ՝ որ բարեկամութեան դիմակն անցուցած իրենց երեսը՝ շահու միջոց,

Նպատակի կէտ կ'ընեն զայն, եւ կը պղծեն այդ  
սուրբ անունն՝ իրենց գծուծ զգացմանց խաղալիքն  
ընելով։

Անհուն վիճ մը կայ ճշմարիտ բարեկամութեան  
եւ առերեւոյթ բարեկամութեան միջեւ . . . : Ճշ-  
մարիտ բարեկամը գանձ մըն է, երկնից մէկ գերա-  
գոյն պարգեն է մարդոց տրուած, որ կեանքի վրշ-  
տաց թիւը թեթեւցնելու եւ զայն տանելի ընելու  
կ'օգնէ :

Արդարեւ ո՞վ երբէք չի սփոփուիր, երբ ճշմարիտ  
բարեկամի մը հոգւոյն մէջ կը թափէ մասամբ իր  
հոգւոյն լեղին, եւ նորա կուրծքին վրայ իր աշաց  
արցունքներ . . . անոր մխիթարական սիրալիր խօս-  
քերն իսկոյն կը չորցնեն զայնս, եւ արցունքին վաղ  
կը յաջորդէ ժապիտը, . . .

Ճշմարիտ բարեկամն, Աստուծոյ այդ մե՛ծ պար-  
գեւն ալ, ո՞չ ապաքէն դպրոցին մէջ կրնանք գտնել  
դիւրաւ . . . ո՞չ ապաքէն ի մանկութենէ, երբ սիր-  
տը դեռ կոյս է աշխարհային գծուծ հաշիներէ  
եւ ապականութիւններէ. դպրոցական գրասե-  
ղաններու վրայ ծնունդ առած բարեկամութիւնը  
միշտ տեւական, հաստատուն եւ անկեղծ կ'ըլլայ .  
ասկից զատ ցմահ կ'ամրապնդեն նորա կապերը դպր-  
ոցական կեանքի քաղցր, անմեղ եւ անմոռանալի  
յիշատակները . . . այո՛ . . . անմոռանալի՛ . . . ժամա-  
նակը թերեւս կարենայ ջնջել օր մը կեանքի ամեն  
յիշատակները . սակայն դպրոցի յիշատակները, որ  
երանութեան, անմեղութեան եւ սիրոյ յիշատակներ  
են, երբէ՛ք . . . երբէ՛ք չի կրնար խլել մեր մտքէն ու  
սրտէն . . .

Ուսանողներ, դուք որ դպրոցի կենսատու մըթ-  
նոլորտին մէջ կ'ապրիք դեռ, լաւ զիսացէք ձեր ան-  
գին օրերուն յարգը . միշտ յիշեցէք թէ կեանքի գե-  
ղեցկագոյն եւ ի տրտմութենսէ անխառն օրերը ձեր  
ուսանողի օրերն են . վայելեցէք զանոնք, եւ գիտ-  
ցէք թէ դպրոցէն դուրս կատարեալ երջանկութիւն  
չկա'յ բնաւ . . . .

Տառի . Թ. Գետեմունք



ԲԱՄԲԱՍԱՆՔԸ



Բամբասանքը սովորական մոլութիւն մ'է ամէն խաւերու մէջ . ընտանեկան շրջանակին , ինչպէս նաև աշխարհի մէջ . արբուն հասակի , ինչպէս ծերութեան մէջ . սկիզբն անիրաւ եւ հետեւանքը՝ կարի վնասակար . կանխաւ զբնենք նոր սերունդը , մանաւանդ իգական սեռը , չարախօսութեան ստուարաթիւ հրապուրանաց դէմ :

Բամբասանքը , որ այլոց նկատմամբ գիտցուած եւ կամ ենթադրուած չարախօսութիւն մ'է , յոորի եւ զզուելի բնաւորութեան մը դրոշմն է : Արդարեւ բամբասողին նպատակը միշտ ուրիշին վնաս հասցնել չէ . բայց որովհետեւ իրական վնաս մը կը ծագի ասկից , ապա ուրիշմն յաչս ամենեցուն անախորժ երեւոյթ մը կ'ունենայ բամբասանքը , ա'յնքան անախորժ , որքան չենք կրնար հաւատալ թէ բամբասողն անխորհրդաբար կը խօսի : Ա.—գաղտնապահութիւնը բամբասանաց տենչ կը ներշնչէ մարդու . սակայն այս մոլութեան կիրառութիւնն անխորհուրդ եւ ակամայ չըլլար : Արդ , այն որ պարկեշտ կեանքի մը վրայ գէշ մտածումներ կամ անզգուշութեամբ անխորհեմ խօսքեր կը մտարերէ՝ ոչ միայն թեթեւակի պախարակելի է , այլ նաև յանցաւոր : Մայրենի լաւ դաստիարակութիւն ընդունած աղջիկը մը՝ դուն ուրեք կ'իյնայ այս մոլութեան մէջ . ա'յն ատեն երբ , օրինակի համար , անակնկալ պատճառաւ մը , կամ

մօրը բացակայութեամբ եւ հիւանդութեամբ, եւ կամ ինքն անփոյթ ազգականի մը տունը գտնուելով՝ առ ժամանակ մի մայրական հսկողութեան ուղիղ եւ լաւ գծուած ճամբէն շեղի, յայնժամ այլոց նմանելու փափաքէն կը յափշտակուի, եւ զայլս օրինակելու վտանգին կ'ենթարկուի :

Եթէ լաւ խորհինք, բաց ի բամբասանքէն ո՛չ մէկ թերութիւն այնքան ներհակ չէ կրօնական պատուէրներուն . ի՞նչ կ'ըսէ Աւետարանի բարոյականը . — Պարտինք ամէնքը եղբայր նկատել . առաջին քարիլ մենք կը նկատենք մեր ընկերոջ . վասն զի մենք ալ պարսաւէ զերծ մնալու ապահովութիւնը չունինք, եւ թէ ի վնաս մեր նմանեաց արտասանեալ ամէնք բառ կ'ենթարկէ զմեզ աստուածային բարկութեան : Բամբասող աղջիկ մը, մինչեւ իսկ ճշմարտութիւնն ալ խօսի, թող որ շատ անգամ իւր բամբասանաց ճշգութիւնն ալ ստուգած չէ, աստուածային օրէնքը զրժած կ'ըլլայ, եւ խիստ դատաստանի ներքեւ կ'իինայ :

Երբեմն կ'ըսեն . « Ի՞նչ վնաս ունին ընտանեկան ազատ խօսակցութիւններն որոց նիւթը խօսուած միջոցին կը ցնդի, եւ կամ աշխարհ արդէն առ ոչինչ կը զրէ իւր սովորական փուծ խօսակցութիւնները, եւ կամ բաւական է որ սուտ բան մը չհնարեմ, յանցաւո՞ր կ'ըլլամ ճշմարտութիւնը վկայելով, զիցուք թէ այս ճշմարտութիւնն ալ մէկուն վնասէ : » Ասոնք չնչին եւ խեղճ փաստեր են . բամբասանքը կը վնասէ ուրիշին, եւ ոչ ոք իրաւունք ունի ուրիշին վնասելու : Շատ սխալ է սա մտածումը՝ թէ բամբասանքը կ'անհետանայ առանց հետք մ'իսկ

թողու. ո՛չ, գէշ լեզուի մը հարուածներն աւելի խոր վէրքեր կը բանան քան պողովատեայ սուրի մը հարուածները : Մայր մը պէտք է կանուխէն զգուշացնէ իւր աղջիկն այս թերութիւնէն, եւ հաւատարմօրէն ցոյց տայ անոր չարախօսութիւնն իւր զգուելի գոյներովը, ըստ որում կանանց սեպհական վիճակն առաւել կը մօտեցնէ զանոնք այս թերութիւնն ըստանալու վտանգին . զի կանայք, արանց նման, չունին շարժուն կեանք եւ արտաքին գործոց զրադում, այլ ընդհակառակն՝ տանը մէջ պահուած, նստողական աշխատութեամբք զբաղեալ են, որք կը կատարուին բազմոցի մը անկիւնը կամ կրակարանի մը շուրջը . Ի կանայս խօսակցութեան նիւթերն անսպառ չեն . ընտանեկան գործերէ ու սովորական խօսքերէ վերջը խօսակցութիւնը տակաւ կը դառնայ դէպ ի այլոց գործերը, այլոց յայտնի կամ կարծեցեալ թերութիւնները, այլոց անկարգութիւնները . կը սկսին այս հոսանքին տալ ինքզինքնին մտերմական շրջանակին մէջ, եւ ահա կը տեսնես որ անուշադրութեամբ շրջանակը կ'ընդլայնեն . մտերմական խօսակցութիւնը կ'ըլլայ հրապարակային, եւ հուսկ ուրեմն՝ անզգալապէս կը սովորին ուրիշին համբաւն աղարտելու մտածման : (Բացառութիւնները միշտ յարգանաց արժանի են . այս անուրանալի է : )

Բամբասանք յառաջ բերող այս զօրաւոր պատճառին աւելցուր նաեւ կանանց ուրիշ թերութեանց տպաւորութիւնը . զոր օրինակ, աշխատութիւն շրսիրող աղջիկ մը կ'ուղէ չարախօսութեանց մէջ զըտնել զբաղում մը՝ զոր չուզեր գտնել ուսման եւ կամ առտնին գործոց մէջ : Անգործութիւնը ձան-

ձրոյթ կը բերէ իրեն, բամբասանքն որ կծու ու սասա-  
տիկ համ մ'ունի՝ կը խթէ կ'արթնցնէ զինքը։ Կին  
մը՝ որ իւր չարախօսութեանց համար ուգիշներէն  
շողոքորթուելու դժբաղդութիւնն ունի, կին մը՝ ու-  
րուն անձնափրութիւնը կը մնանի գովեստներով,  
անխտիր մատուցուած իւր խօսած բարւոյն եւ չա-  
րին համար, այն կինն ապահովապէս այլոց գովեստը  
խելու եւ ի վնաս այլոց զբօնլու փորձութեան մէջ  
կ'ինայ։ Յիշենք հոս Աղկեստեսի<sup>1</sup> բարկութիւնը  
Մարդատեացի գեղեցիկ կատակերգութեան մէջ.  
երբ գերակատարներէն մին կ'ըսէ իրեն՝ թէ բամ-  
բասանքի համար զգացած զայրոյթը Սէլիմէնին<sup>2</sup>  
ուղղէ եւ ոչ թէ անոր ծաղրաբանութիւններէն  
զուարծացողներուն, Աղկեստէս կը պատախանէ ազ-  
դու կերպով.

«Ո՛չ, դուք ձեր ներողամիտ ծիծաղներով ծնունդ  
տուիք անոր կծու չարախօսութեանց։ Սէլիմէնին  
երգիծական բնաւորութիւնը ձեր շողոքորթութեան  
մեղապարտ խունկովը կը մնանի, եւ անոր ծաղրե-  
լու տենչը գոհացում չպիտի գտնէր, եթէ տեսնէր  
որ իւր ծաղրաբանութիւնը չէք քաջալերեր, չէք  
ծափահարեր։»

Բաց աստի, նմանելու փափաքն ալ բամբասանք  
կը թելադրէ։ Ամենէն կանոնաւոր տան մէջ ան-  
գաղտնապահ այցելուներ կը պատահին. գեռահաս  
աղջիկ մ'այս կամ այն բացակայ անձին նկատմամբ  
եղած բամբասանաց ներկայ գտնուելով կը սո-

(1) Մոլիէոի մարդատեաց կատակերգութեան զլիսաւոր մէկ անձն։

(2) Տիպար գեղեցիկ, պէտող եւ բամբասաող կնոշ։

վորի այդ արհամարհելի ունակութեան եւ չի զգար այցելուաց յոռի վարմունքն ու անիրաւ խօսքերը :

Անզգալարար ինքն ալ կը համոզուի՝ թէ այս կերպ խօսակցութիւնն աշխարհի մէջ ընդունուած ձեւ մ'է , եւ թէ մարդս զայդ չմշակելով՝ անտարբեր կամ տղէտ կ'ըլլայ : Այս համոզումը կը դորանայ աղջկան մտաց մէջ . ինչ որ մենք կը նախընտրէինք արգիլել , մեր զաւակն անմիջական ազդեցութենէ եւ սիրելի անձէ մը կ'ընդունի . իրաւ է որ աշխարհի սովորութիւնն եւ բարուց մնջկութիւնը կը քաջալերեն չարախօսութիւնը , սակայն բամբասող ճանչցուած անձն աղէտ մը կը նկատուի : Ըստհանուր առմամբ քաղաքավարական ընդունելութիւն կ'ըլլայ բամբասողին . կը փայփայեն , վասն զի կը վախնան անկէ , միով բանիւ կը չողոքորթեն զայն : Իսկ գալով աղջըկան մը՝ սա շատ չի կրնար վստահիլ այս խեղճ եւ չնչին առաւելութեան : Աւելին այլոց հակակրութիւնը կը շարժէ իւր դէմ քան երկիւղը : Իրը վեասակար անձ կը վախնան անկէ . բայց որովհետեւ հասակաւ մեծ չէ , ակնածանօք չեն վարուիր անոր հետ : Թողովնք որ մեր զաւակն այս տիսուր ճակատադրին մատնուի :

Տակաւին ուրիշ հետեւանքներ ալ ունի չարախօսութիւնը : Բամբասողին խօսքերէն վիրաւորեալ եւ վեասեալ անձինք , առաջին տպաւորութենէն վերջն ալ , չեն կորսնցներ առ յաւէտ իրենց ընդունած չարեաց յիշատակը : Ասկից ծագում կ'առնուն մշտատեւ եւ անհաշտ ոխեր եւ վաղ կամ անագան ողբալ կուտան իրեն՝ իւր անխոհեմութեանց վրայ : Իւր յարուցոն կասկածներն եւ իւր պատճառած գժտութիւններն իւր

դէմ կ'ելեն : Ինքն որ պախարակելի մոլութեամբն առաջ ուրիշները կը հալածէր , այժմինքը կ'ըլլայ զո՞ն այն ոխակալութեանց՝ զոր իւր վրայ հրաւիրեց լեզուին հարուածներովն ու յարձակումներովը . այն ատեն , բաց ի մօրմէն եւ իրեններէն , ամէնքն անտարբեր կը լինին չարախօս աղջկան կրած նուաստութեանց վրայ , եւ ոչ ոք կ'արգահատի անոր վրայ :

Զարախօսութեան բուռն հակումն ամենամեծ վրանգ կը սպառնայ . կը վարէ չարախօսը թերութենէ ի մոլութիւն , եւ մոլութենէ յոճիր : Թէ ի՞նչպէս . — Նախ կը սկսի ականջէ ըսել ինչ որ գիտէ ուրիշին վրայ գէշ . քիչ վերջը՝ աւելի համարձակօրէն ընդարձակ շրջանակի մը մէջ , ժողովոյ մէջ : Ժամանակ մը վերջը , եթէ ճշմարտութիւնը՝ այսինքն իրողութիւնը խիստ թեթեւ է եւ խայթիչ հանգամանք չունի , առանց շրջահայեցութեան կը յաւելու անմեղ յաւելուածներ , որք սակայն տարբեր կերպարանք մը կուտան իրողութեան : Այսպէս տակաւ նկը սկսի գիւրութեամբ գտնել , հնարել պարագայներ , նոր գոյներ՝ իւր պատմածն աւելի շողշողուն ընծայելու համար յաշս ամենեցուն , փոյթ չէ թէ վեասակար ըլլայ : Ահա այսպէս ստախօսութիւնը կ'ըլլայ օժանդակ չարախօսութեան . եւ որքան այս աղտոտ օժանդակը զօրանայ , սոսկալի մոլութիւն մը՝ որոյ գործերն ոճիրներ են , սեւ զրպարտութիւնն ըսել կ'ուզեմ , այնքան կը բարձրացնէ եւ ցոյց կուտայ իւր թունալից գլուխը : Ալ այնուհետեւ աղջիկը կորսուած է . այլ եւո չպիտի ունենայ իւր հառակի առաքինութիւնները , այլ զզուելի կանխահասութիւն մը պիտի ստանայ :

Ուրեմն չարախօսութեան տիտուր հետեւանքները թո՛ղ չվրիպին մարց հեռատեսութենէն : Մայր մը թո՛ղ կշռէ իւր բերնէն ելած խօսքերը , չարտասանէ քնառ բառ մը՝ որ նմանի բամբասանքի եւ կամ ակնարկէ մէկուն նկատմամբ չարախօսութիւն մը : Զեմ ըսեր թէ իւր աղջկաններկայութեան՝ պախարակելի իրողութիւն մը չյիշէ բնաւին որո՛ւն նկատմամբ որ ըլլայ : Ո՛չ , ասիկա թէ խօսակցութիւնը կը գրժուարացնէ եւ թէ արգելք կ'ըլլայ մօր մը , ի հաստատութիւն բարոյական դասի մը , օգտակար օրինակ մը տալու . Բայց սա կարելի եւ կարեւոր է որ երբեք մէկուն գործած թերութիւնը չպատմէ գոհութեան ժամանակ մը , յաղթական զրուցուածքով եւ կամ կարեկցական այնպիսի շեշտով մը՝ որ միայն շրթանց վրայ կը տեսնուի . ասոնք ամէնքը նշան են չարախօսութեան եւ չարութեան : Այլ չափաւորութիւն՝ լեզուի մէջ , սէր՝ բացատրութեանց մէջ : Այսու աղջիկը կը սովորի մօր պէս խօսիլ , անոր նման դատել , կ'ուսանի քողարկել եւ ինչ որ աւելի լաւ է ստուերին մէջ թողուլ . կ'ուսանի անկեղծօրէն արգահատիլ մոլորեալներուն վրայ , խորշիլ այն ամէն մտերմական խօսակցութիւններէ՝ որք վնասուց պատճառ կ'ըլլան :

Մի միայն բարի օրինակն բաւ չէ . բարի խրատներ ալ պէտք է տալ : Իրաւ է որ գործնական դասն ամենէն զօրաւորն է , բայց առիթները կը յապաղին . Տայր մը առիթներ ստեղծելու է չարախօսութեան ոռի վիճակը զաւկին ցոյց տալու համար . դիտել տալու է զաւկին հետեւեալ երկու պարագայներն . տաջին՝ ըսելով . «Երբ դու , զաւակս , մէկը կը բամ-

բասես, այն անձը կը պատրաստուի քեզ բարիք ընել . երկրորդ՝ գու տամն հոգւոյ գաղտուկ անախորժ պատմութիւն մը կ'ընեա մէկու մը վրայօք . եթէ այդ անձերէն մէկը կամ երկու չն անդաղանապահութեամբ ելլեն խօսին բալոր աշխարհի, եւ լոտի թէ դո՛ւ ես այս պատմութեան հեղինակը . մտնաւանդ եթէ իրոզութեան վերայ յաւելուածներ աղբարդած ես, չե՞ս շառագունիր, կը հանդուրժե՞ս այս նուաստութեան՝ որ է լրումն ամօթոյ :

Եթէ դժուարին թուի քեզ, ո՛վ մայր, այս թերաւթիւնը ընացինջ ընել զաւկիդ վրայէն, քանզի այս կամ այն վնասակար ընկերութեանց մէջ կը գտնուի, մի՛ դեգեւիր, լածէ՛ խարոյն, խզէ՛ առանց ցառ ըզդաղու ամէն յարաբերութիւն չարախօս մարզոցմէ՛, քաղաքավարութեամբ հեռացուր այսպիսիները քու ընտանեկան յարկէդ, կամ պարզապէս անոնց ըսէ՛ ինչ որ քու մայրական շահդ եւ աղջկանդ ապագային շահը կը հրամայէ քեզ յայտարարել : Հեռացուր զաւակիդ ամէն մոլորեցուցիչ ազդեցութիւններէ, եւ տպահով եղիր որ բարի մարզոց համակրութիւնն ու հաւանութիւնը պիտի ստանաս : Աղջիկդ զրկուելով բամբառանաց անօւնդէն, եւ ի բաց թողլով այս մօլութեամբ այլոց համոյ երեւելու խորհուրդը, լախն խորհրդածութեամբ պիտի բանայ աչքերն, եւ աեսնելով այս զգուելի մոլութեան անդունդը՝ պատռաւոր կերպով յետս պիտի ընկրկի :



ԱՆՀՈՒՆԱՊԷՍ ՓԱՔՐԵՐԸ

Ո՞րքան ահարեկիչ են տարափոխիկ հիւանդութիւնք եւ ո՞րքան առաւել՝ համաճարակք : Ասոնց գործած նախնիբիներուն ի տես երեմնի մարդկութիւնն շատ տկար զգալով ինքզինքը՝ պատուհաս կը համարէր զանոնք զորս մերթ կ'առաքէր Երկինք զայրանալով ընդդէմ մարդկային ամբարշտութեան : Առողջապահութիւնն ամսգամ . — եւ առողջապահութիւնը գոյութիւն ունեցած է շատ հին ժամանակներէ ի վեր գէթ ժողովրոց ոմանց մէջ, ինչպէս առ Քաղղէացիս, յԵղիպատոս, ի Պարսկաստան, յետոյ առ Յոյնս եւ առ Հոռվմայեցիս . — անզօր մնացած էր համաճարակներու հանդէպ, իր կանոններն ու յորդորներն յօդս կը ցնդէին սպառող շունչերու, շիջանուտ նայուածքներու առջեւ . զոհերը կը համրուէին հարիւներով, հազարներով : Որովհետեւ այդ հիւանդութեանց բնութիւնն երկար ատեն գաղտնի մնաց, եւ մարդկային միտքը չկրցաւ թափանցել անոնց փոխանցման ու ծաւալման պատճառներուն :

Բայց ահա Փասթէօր, Ֆրանսացի տիեզերահոչակ իմունը, հիմնեց իր զբութիւնը . միքրոպէտան դպրոցը հաստատեց, եւ հորիզոնը յանհունս ընդլայնեցաւ . այլ եւս գաղտնիք չմնաց . տարափոխիկներու եւ համաճարակներու առանձին առանձին բնութիւնները

եւ անոնց փոխանցման ու յառաջխաղացման պատճառները գտնուեցան . առողջապահութիւնն ալ իր վերջին կերպարանքն ստացաւ , եւ իր կանոններն վճռական եղան : Ալ ամէն ոք կը կարծէ տեսնել ու չօշափել իր թշնամին որ մինչեւ ցարդ անտեսանելի ոգի մ'էր , բայց այսօր , իբր նիւթեղէն ինչ , մանրադէտի տակ կ'ամփոփուի . ամէն ուշադրութիւն անհունապէս փոքրերու գարձած է . զանոնք չտեսնողն անգամ կը կասկածի թէ կրնայ պաշարուած ըլլալ անոնցմէ եւ ըստ այնմ կը զինուի , կը ջանայ ինք-զինքը պաշտպանել . եւ եթէ յաղթուի իսկ , իր սըխալը ճանչած է :

Սյս անհունապէս փոքրերը շատ տեսակ կ'ըլլան , ձեւով , մեծութեամբ ու ընութեամբ իրարմէ տարբեր գործարանաւորութիւններ , որ ընդհանուր առմամբ միջրոպ կ'ըսուին եւ որք պարագային համեմատ պասիլ , պարբէրի , վիպրիոն եւայլ անուններով կը զանազանին : Սյս մանրադիտային էակներն , որոց ամէնչն մեծերը  $\frac{1}{300}$  հազարորդամէթիւն աւելի չեն , այնքան պարզ գործարանաւորութիւն մ'ունին՝ որ անոնց բոյս թէ կենդանի լինելը տակաւին անորոշ կը մնայ :

Միքրոպներէն կան որ բարեխառնութեան 00ի եւ 1000ի միջեւ կրնան զիմանալ . բայց ամէնքն ալ 00ի մէջ կը դադրին բազմանալէ . այս է պատճառն որ ցուրտը միքրոպային հիւանդութեանց վրայ բարերար աղեցութիւն կ'ընէ : Միքրոպի ո՛չ մէկ տեսակն 1500 է վեր բարեխառնութեան չի կրնար զիմանալ ու կը տարբաղադրուի , կը ջնջուի . ուրեմն պէտք է որ միքրոպ պարունակող ջուրը , կաթն եւ

այլ հեղուկներ 1000 է վեր տաքցուին գործածութեան դրուելէ առաջ : 200 ի եւ 370 ի միջեւ շատ արագ կ'ըլլայ միքրոպներու աճումն ու բազմացումը :

Ինքնարուխ ծնմամբ չէ որ կը բազմանան այս էակները , ո՛չ . Փասթէօր ջրեց ինքնարուխ ծնման վարդապետութիւնը . ափօնմերով կը բազմանան եւ այս կերպով կը մօտին մամուռներու , սունկերու : Բայց միքրոպներու իւրաքանչիւր տեսակը իրեն յարմար միջավայրն ունի բազմանալու համար : Եթէ միքրոպները միշտ յարմար միջավայրի մէջ գտնուէին , ինչ որ կարելի չէ , բազմացումն ահագին համեմատութիւններ պիտի առնէր : Քո՞ գերմանացի զիտունը հաշուած է որ , եթէ միքրոպ մը միջին հաշուով մէկ ժամէն կարենար երկուքի վերածուիլ , երեք օրուան մէջ 47 եռիլիոնի պիտի համնէր թիւն , իսկ ծանրութիւնը՝ 7  $\frac{1}{2}$  միլիոն հազարակրամի . հինգ օր պիտի բաւէր որ պաքթէրի մը ովկիանուին պարունակութիւնը լեցունելու չափ բազմանար :

Ախտաբանական տեսակէտով միքրոպներն երկու կարգի կը բաժնուին , ախտածին միքրոպներ ու անտարբեր միքրոպներ : Վերջինք անվաս են առողջութեան , միայն խմորումներ ու փառութիւններ կը պատճառեն . իսկ առաջինք զանազան ախտերու ծնունդ կուտան : Այս երկու տեսակներն ալ մի եւ նոյն տեղերը կը գտնուին , երեք ահագին ընդունարաններու մէջ որք են ջուրը . օդը եւ հողը : Քաղաքներու մէջ ամէն աղտեղութիւն կը թափուի գետի , ծովու մէջ , հողուն վրայ , կամ կը ցնդի օդին

մէջ։ Այս երեք ընդունարաններուն մէջ է որ կը գոյանան, կ'ապրին ու կ'աճին միքրոպիները։ մմկք ալ այդ երեք տեղերուն մէջ պիտի քննենք զանանք։

Զուրը կրնայ պարունակել միքրոպիներ որք հոն գործելու ազատ ասպարէզ կը գտնեն, եւ եթէ այդ միջավայրն իրենց յարմարի, անսահման կերպով կը շատնան։ Համաձարակներու ծաւալումն ամէնէն աւելի ըմպելի ջուրին միջոցաւ կ'ըլլայ։ ասոր ապացոյց սա ունինք թէ գետափնեայ քաղաքներու մէջ համաձարակը կարգաւ կը յառաջնայ։

Զուրը ջրային ըմպելիներու տիպարն է։ կը ծառայէ ծառաւն անցունելու, մորթին ու թոքերուն ջրային զատուցումները փոխարինելու, արթւնը չափաւոր հեղուկութեան մէջ պահելու։ Այսփափ բազմակողմանի դեր մը կատարելու համար՝ յուրը պէտք է որ քիմիական եւ բնախօսական կարգ մը պայմաններ գոհացնէ։ Քիմիապէս՝ ըմպելի ջուրը պէտք է բաղադրուած ըլլայ թթուածնէ ու ջրածնէ։ նաեւ պէտք է լուծեալ ունենայ օդ ու կարգ մ'ալ հանքային նիւթեր, որք մեր ուրիշ տեսակ մննդոց բաղադրութեան մէջ ալ կան, ինչպէս են սիլիս, փոսփրաաներ, ածխատներ, ազօրատներ, ծծմբատներ, քլօրումներ, պրօմումներ, եօտումներ, որք աղանդիւթ ունին կիրը, սոտիումը, փոթասիումը, երկաթը, մանեէղիումը, եւայլն։ Բնախօսապէս՝ ըմպելի ջուրը պէտք է որ մաքրութեան այն աստիճանին մէջ գտնուի որ ձկանց, թուլամորթներու ու այլ կարգի կենդանեաց ինչ ինչ աեսակներուն բնակութեան, ինչպէս նաեւ բուսոց ինչ ինչ տեսակներուն իր մէջ տճելուն յարմարի։

Գտնուած ջուրերուն մէջ ամէնէն առողջարարն աղբիւրին բերնէն առնուածն է . այսպիսի ջուր մը ըմպելի ըլլալու ամէն պայմաններն ունենալով հանգերձ բնաւ միքրոպ չի պարունակեր . բայց ջուր մ'իր աղբիւրէն հեռու ո'քան մնայ օդին դիմացը կամ հոսի հողուն երեսէն , այնքան կը շատնան իր մէջ միքրոպք եւ ջուրը կը կորանցնէ իր ազնուութենէն : Գետերուն ջուրին գալով , որովհետեւ քաղաքներու աղտեղութիւնք հոն կը թափուին , աւելի ապականեալ պէտք է ըլլայ այն :

Ամէն տարի ճախնային տեղեր եւ խոնաւ հողերու . մէջ կը ծնին , կը մեռնին ու կը խճողութն անհամար բոյսեր ու կենդանիներ , եղէդ , մասուռ , որդ , ենթիւզուար , եւայն : Զմեռը ցուրտը կ'արգելու ասոնց խմորումք . բայց երբ ամառը գայ , փուռթիւնը կը սկսի ու կը տեսէ մինչեւ տաքերուն վերջը . այս փառութեան պատճառ են անտարբեր միքրոպներն , որք անհամենմատ կը բազմանան հոն եւ կը բազմացընեն նաեւ ուրիշ տեսակ միքրոպներ , ախտածինները : Այս խմորումներէն վնասակար կազեր ալ կ'ելնեն որք գարշահոտութիւն կը բուրեն . բայց ասոնք չեն ճահճի մը վտանգները , այլ այն միքրոպները զորս հովը կը վերցնէ այն տեղերէն ու կը ցրուէ ամէն կողմ . ասոնք կ'ըստակն ճախնային միազմներ : Այսպիսի տեղեր ճահճատենդ կը պատահի . բայց ըստ տեղւոյ եւ պարագայի կը պատճառին նաեւ ժանտատենդ , քոլերա , ժանտամահ եւ այլ համաճարակներ : Ուրեմն ամենէն վտանգաւոր ջուրը ճահճիննէ , որ արգէն չի խմափիր իր պղտորութեան ու գարշահոտութեան պատճառաւ :

Զուր մը որոյ մէն մի խորանարդ հարիւրամէթրին մէջ մի քանի պաքթէրի հազիւ կը գտնուի՝ անշուշտ նուազ կասկածելի է քան այն ջուրն որ այդ պաքթէրիներէն հազարներով ունի։ Ուրեմն ջուրէն կասկածուած գտանգը կ'ածի պարունակած միքրոպներուն թուոյն համեմատութեամբ։

Երբ ջուր մը կը ցամքի, հովը կը վերցնէ հոն չորցած միքրոպներն, որ օդոյ մէջ կ'առկախին կամ կ'իյնան հողու վրայ, զգեստի եւ այլ տուարկաններու վրայ, ջուրերու մէջ։ Միքրոպք օդոյ մէջ չեն կրնար բազմանալ ու անգործ են. բայց երբ ջրոյ մէջ կամ խոնսաւ տեղ մ'իյնան, հոն կը վերակախն ապրիլ ու բազմանալ։

Օդը միջնորդ մ'է. հեռաւոր տեղերն ու մարդերը իրարու հետ յարաքերութեան մէջ կը դնէ, գրեթէ իրարու հետ չօշափման մէջ կը պահէ զանոնք մի եւ նոյն միջավայր մը կազմելով ամէնուն համար. ուստի օդոյ հոսանքներ շատ դիւրաւ կը փոխադրեն հիւանդութիւնները տեղէ տեղ։

Եթէ ջուրը մարտողութեան խողովակի ճամբով մեր ներաը կը մտցնէ միքրոպներն, օդը նոյնը կ'ընէ թռքերու ճամբով։ Շնչելի օդը 20 առ հարիւր թըթուածնէ եւ 80 առ հարիւր աղօդէ բաղկացեալ ըլլալով՝ կրնայ պարունակել նաեւ ջրոյ շոգի, ածխային թթու եւ այլ կագեր աննշան քանակութեամբ, նաեւ փոշիներ։ Փոշիներն հանքային ու գործարանաւոր մարմնոց բեկորներ են. բայց հոն կան նաեւ միքրոպներ որ օդին ապականութեան զիսաւոր տարրը կը կազմն։ Այս միքրոպներ ճահիճներու, սպանդանոցի, գերեզմանոցի, կոյանոցի եւ այլ աղտեղութեանց մէջ

գոյացեալ ըլլալով՝ օդին մէջ բարձրացած են հովերու միջոցաւ եւ երկու կարգերուն ալ կը վերաբերին, այսինքն ախտածիններէ ու անտարբերներէ կը բաղկանան : Օդն ցորքան պարունակէ զանոնք՝ անշընչելի, վնասակար կը համարուի . որովհետեւ այսպիսի օդ մը արիւնը կը թունաւորէ, մինչդեռ մաքուր օդն արիւնը պիտի մաքրէր :

Գետնի հողն, մանաւանդ քաղաքներու մէջ, ահագին քանակութեամբ միքրոպ կը պարունակէ, մինչդեռ դաշտերու, գիւղերու հողը չատ աւելի մաքուր է : Հող մը ուր առաջին անգամ երկրագործին արօրը կը միսուի կամ որ մարդկային քայլերու հարուածները կ'ընդունի, այն օրէն կը սկսի ապականիլ, միքրոպներու բնակարան դառնալ . ա'լ անկից վերջը հետզհետէ կ'իջնէ մաքրութեան աստիճաններէն : Հողուն միքրոպներէն մնծ մասն առողջութեան անվնաս են, այսինքն թէ անտարբեր միքրոպներ ըլլալով խմորում եւ փտութիւն միայն կը պատճառեն . ասոր ապացոյց, եթէ վէրքի մը վրայ քիչ մը հող դրուի, կպցուի, վէրքը ծանր վիճակ կ'առնու, մինչեւ իսկ փտախտի կը դառնայ :

Կը մնայ քննել թէ միքրոպներու արշաւանքէն ու ազդեցութենէն պաշտպանուելու համար, ի՞նչ միջոցներ հնարուած են յորմէ հետէ իրաց բնութիւնն երեւան ելած է : Հիւանդութեանց փոխանցումն երկու կերպով կ'ըլլայ, անմիջական տարափոխում եւ միջնորդաւոր տարափոխում : Անմիջական տարափոխումն առողջին ու հիւանդին իրարու չօշափուելովն, միոյն վիրուսին միւսէն ծծուելովն, արեան մէջ անցնելովն կը լինի . իսկ միջնորդաւոր տարա-

փախումը կը լինի օդի , ջուրի , զգեստի , կարասեաց եւ այլ առարկայներու միջոցաւ , որք հիւանդին թափած միքրոպներն կը կրեն :

Զուրը մաքրելու համար երեք միջոց կայ , մզել , եռացնել ու թորել : Մզելով ջուրը՝ անոր մէջէն պղտորութեան պատճառները կրնանք բառնալ . այն ատեն ջուրը պիտի ըլլայ վճիռ ու մաքուր : Բայց համաճարակներու ատեն մզելը բաւական չէ . պէտք է եռացնել կամ թորել ջուրը , որպէս զի անկէ խոյս տան վնասակար կազերն եւ ջնջուին միքրոպները . բայց խմելէ առաջ այսպիսի ջուր մը պէտք է շքթեցնել մի քանի վայրկեան , որպէս զի օդ լուծուի հոն :

Շրջափակեալ օդը մաքրելու համար հնարած են հովահարութիւնը , որոյ միջոցաւ օդը կը նորոգուի . բայց համաճարակներու ատեն պէտք է զայն հականեխել :

Հականեխել կը նշանակէ օդէն , տան մէջէն , սենեակին պատերէն , զգեստներէն , կարասիներէն , ի մի բան հիւանդին կամ անոր շունչին հետ չօշափիման դրուած ո եւ է նիւթերէ ջնջել վնասակար կազերն եւ միքրոպներն որովք նեխաւորեալ են : Հականեխական եւ հակափտական կոչուող գեղեր բաղադրած են այս նպատակին համար . առաջինք կը ջնջեն կամ կը ծածկեն փտութենէ կամ ուրիշ պատճառաւ արտադրուած գէշ հոտերը . իսկ վերջինք աւելին կ'ընեն , գործարանաւոր մարմնոց տարբաղադրուիլը կ'արգելուն : Հնարած են էրիւվ անուն կազմած մը , որոյ միջոցաւ կը հականեխեն վարակեալ զգեստ , կարասի եւ այլ առարկայներ : Համաճարակներու ատեն

լաւ միջոց մ'է դարձեալ վարակեալներն առանձնացընել . այս բանիո համար քառանթէն , առողջապահական շղթայ , եւ այն կը հաստատեն :

Բայց մեծագոյն գիւտ մ'է պատուաստը , որոյ վրայ մեծ յոյս դրուած է ապագային համար . ասոր միջոցաւ տարափոխիկներու դէմ մարդն եւ կենդամնիք պիտի պաշտպանուին : Պատուաստը ձէննըր անգլիացին գործածեց առաջին անգամ ծախկախտին դէմ պաշտպանելու համար մարդը . բայց յետոյ Փասթէօր նոր մէթոս մ'երեւակայեց որ շատ բանաւոր է : Միքրոպները մասնաւոր պայմանի մէջ մշակելով , այսինքն զանոնք տարբեր միջավայրի մէջ փոխադրելով , կը բարեցրջէ զանոնք . այն ատեն անոնց ազդուութիւնը կը մեղմանայ առանց ձեւական փոփոխման . այսպէս պատրաստուած միքրոպները պատուաստի միջոցաւ ներմուծելով մարդուս կամ կենդանեաց մարմնոյն մէջ՝ զանոնք տոկուն եւ անյաղթելի կ'ընէ այլ եւս մահացու միքրոպներուն դէմ : Այս մէթոսը Փասթէօր գործադրեց ածխախտի ու շնախտի համար եւ յաջողեցաւ :

Արդ , գտնուելէ ետքը հիւանդութեանց տարափոխման պատճառը , անշուշտ պիտի գտնուին հետզհետէ անոնց դէմ պաշտպանուելու եւ վարակեալն հիմնովին բժշկելու միջոցներն ալ : Այսօր ունինք պատուաստը , հականեխականներն ու հակափտականները , որք թէեւ տակաւին թերի , սակայն յոյս կուտան կատարելագործուելու : Միւս կողմէն առողջապահութիւնն աւելի ազդուապէս պիտի կատարէ իր նախախնամական դերը , իր բարերար կանոններով ու յորդորներով ի զգուշութիւն հրաւիրե-

լով միշտ զմեզ։ Անգամ մը որ գիտութիւնը յաջողի  
սանձել միքրոպը, ալ ո՞վ կը մտածէ ժանտախտը,  
քոլերան, հիւծախտը, կեղծմաշկը, կարմրախտը.  
մեր ամրակուռ մարմինն այդ անհունապէս փոքրե-  
րուն մառախուղին մէջ պիտի շրջի աներկիւղ ու  
անտարբեր։



ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ



Խորհրդածութիւնն պաշտպանողական օրինաց օգտիցն ու վը-  
նասուց վրայ . — Նախաձեռնութեանց կարեւորութիւնն յա-  
ռաջդիմութեանց նկատմամբ :

Վերջին դարում քաղաքական տնտեսագէտք ա-  
զատ փոխանակութեան առաւելութիւնքն այնչափ  
ճարտարօրէն ջատագոված են , որ անոր վրայ պահ  
մը տարակուսիլն իսկ ներելի չէ :

Հարկաւ երկրի մը մէջ ուր առատ ցորեան չի  
բումնիր , կամ այգիի անյարմար կիմայի մը տակ ,  
պէտք չկայ օտար արտադրութեանց դէմ մաքսային  
պատուար մը յարուցանել , որպէս զի տեղացի երկրա-  
գործն կամ այցեպանը կարենայ մրցիլ օտարին հետ :

Անշուշտ լաւագոյն է որ ազատ փոխանակութեամբ  
դրացի երկիրներու ցորեանն ու գինին գնէ նոյն  
ժողովուրդն աժան գնով , եւ փոխարէն վաճառէ  
անոնց ինչ որ ինքը կրնայ արտադրել առատօրէն ,  
հունձ կամ բոյս եւ կամ ձեռագործ :

Այս վարդապետութիւնն այնչափ արմատացեալ  
էր տնտեսագիտաց սրտին մէջ , որ ասկէց քսան եւ  
հինգ տարի առաջ հակառակը մտածելն ծայրայեղ  
տղիտութիւն կը համարուէր :

Սակայն Ֆռանքօ-Գերման պատերազմէն վերջ ,  
Գաղիա՝ Թիէոի նախաձեռնութեամբ՝ առաջին փոր-

ձըն ըրաւ պաշտպանողական օրինաց դիմելու, եւ անով յաջողեցաւ իւր խանգարեալ ելմտացոյցը ճշգել:

Գաղիա վերջերն սկսաւ տուժել իւր այդ օրէնքէն քաղած օգուտը . վասն զի դրացի ազգերն , օրինակէն օգուտելով , սկսան իրենք եւս պաշտպանել իրենց արտադրիչներն , որով զանազան արուեստք ծնան Գերմանիոյ եւ Աւստրիոյ մէջ :

Ուուսիա զանազան արտաքին արտադրութեանց դէմ մաքսը կրկնապատկեց ու քառապատկեց հետ ըզհետէ . եւ այսպիսեաւ յաջողեցաւ , իւր լայնածաւալ երկրին մէջ , արուեստից ծաղկելուն օժանդակել իրապէս . որոյ օգուտն լիուլի կը վայելէ այսօր Ուուժ ժողովուրդն , թէ եւ անշուշտ , անթիւ պարագայից մէջ , զրկուեցան աժան գներով օտարի արտադրութիւնքը վայելելէ . բայց ի հարկէ այսպիսի ժամանակաւոր զրկանք մը կ'արժէր արուեստից Ուուսիոյ մէջ ծագումն . սակայն եթէ այդ պատուարն մշտատեւ լինի , անշուշտ ժողովրդոց ստուար բազմութեան շահն մատուարներու օգտին զոհուած կը լինի :

Վերջապէս Ամերիկա եւս պէտք կը զգայ Եւրոպիոյ ճարտարարուեստից դէմ զոները դարձնելու , մասածելով թերեւս որ , եթէ Եւրոպա Ամերիկայի ցորենին պէտք ունենայ , չի կրնար արդելք գնել նուրա ներմուծմանն , վասն զի ցորենի զրկանքը կենսական իննդիր է ամէն ժողովրդոց համար , նա մանաւանդ Գաղիա արդէն ըրաւ ինչ որ կարելիութեան սահմանը կը ներէր :

Ամերիկայի հաստատած արդի մաքսային զրութիւնն իմաստութիւն է թէ չէ , յառաջիկայն միայն պիտի կարենայ որոշել . վասն զի կարծիքներն այս մասին շատ բաժնուած են :

Ինչ որ ստոյգ է, այն է որ տգէտ ժողովուրդ մը՝  
աղու պէս ըստ ամենայնի պաշտպանութեան կարօտ  
ու արժանի է. սակայն երկրի մը անյարմար մէկ  
գործը պաշտպանողական օրինօք ծաղկեցնելու  
տքնիլն իմաստութիւն չէ. վասն զի, ինչպէս ըս-  
ուեցաւ, ընդհանուրին շահը մասնաւորներու կը գոհ-  
ուի, եւ բաց անտի, եթէ ամէն կառավարութիւն  
նոյնն ընէ, ժողովուրդը կը զրկուին աղատ փոխա-  
նակութեան առաւելութիւններէն։ Այս սկզբան ճշշ-  
մարտութիւնն աւելի դիւրաւ կ'ըմբռնէ ոք. օրի-  
նակն աւելի սահմանափակելով մտածենք պահ մը  
որ, եթէ մարդս պարտաւորէր իւր ամէն պիտոյքն  
անձամբ հոգալ, այսինքն՝ իրեն պէտք եղած ցորե-  
նըն ալ ինք ցանէր, կօշիկն ալ ինք կարէր, եւն.  
ի՞նչ կ'ըլլար լիճակնիս։

Հակառակ Գաւղիոյ, Ռուսիոյ եւ Ամերիկայի  
ըրածներուն, Գերմանիոյ արդի ուշիմ կայսրն, տես-  
նելով որ իւր ժողովուրդն ըստ ամենայնի կրնայ ա-  
ռաւելութեամբ մրցիլ դրացի ազգաց հետ, վերջին  
օրերս նախաձեռնութիւն ստանձնեց՝ մաքսային  
պատուարներուն առաջին հարուածը տալ։ — Մաք-  
սային դաշնադրութեամբք կէս առ կէս գիներն ի  
շեցուց. Պիլմարքի պաշտպանողական զրութիւնը  
քանդեց, որպէս զի նոյն ազատութիւնը գտնէ ինքն  
ալ դրացիներէն, եւ Գերմանք կարենան դիւրաւ-  
յաջ եւ յանեակ զրկել իրենց թէ՛ հողային բերքին  
աւելորդ մասն եւ թէ ճարտարարուեստից բիւրաւոր  
արտադրութիւնքը։

Գերմանիոյ մէջ մեծ ուրախութիւն պատճառեց  
այս նոր առեւտրական յաղթանակն, եւ կը յուսան

մեծ օգուտ քաղել ներկայ դրութենէն . եւ ո՞վ չի գիտեր թէ նախ Անգղիացիք եւ ապա Պէլժք իրենց հարստութիւնն ազատ փոխանակութեան կը պարտին մեծապէս :

Նախաձեռնութիւնք ազգաց միակ յառաջդիմութեան միջոցն եւ նոյն իսկ անհատական հարստութեանց ալ յորդ աղբիւրներէն գերագոյնն են :

Ամերիկացիք նախաձեռնութեանց մէջ ամենէն վեր են . եւ բացարձակապէս իրենց յանդուգն բընաւորութեան կը պարտին այն տարօրինակ յառաջադիմութիւնն եւ այն հսկայ փարթամութիւնն , որուն տիրացած են այսօր :

Սրեւելքի մէջ մասնաւորապէս Հայքս քաջ օրինակող եմք . բայց նախաձեռնութենէ յոյժ կ'երկընչիմք : — Ստոյգ է որ պարագայից քերմամիմք ձեռնարկութեանց վարժութիւնը կորսնցուցած եմք , եւ կամ տւելի ճիշդ է ըսել թէ չեմք ստացած զայն , այլ պէտք է միշտ յիշեմք այն առածն որ կ'ըսէ թէ բան մը վառանգի դնել չուզողը բան մը չի կրնար շահիլ :

Ընկերական ոգին կատարելապէս կը պակսի մեր մէջէն , որով անկարող կ'ըլլամք քիչ շատ վտանգաւոր երեւցող գործերու հաւաքաբար ձեռնարկելու , թէ եւ զիտնալու է որ ամենէն շահաւոր գործերն վտանգաւոր կարծուածներուն մէջէն կրնան ծագիլ :

Յոռեւտեսութիւնն պոլսեցի դրամագլխի տիրոջ օրէնք դարձած է : Քիչ անգամ կը պատահի որ , երբ պոլսեցի դրամատիրոջ նոր գործ մ'առաջարկուի , յափշտակուի նա այդ գործին առաւելութեանց վրայ մտածելով . այլ ընդհակառակն միշտ յոռեւտես կ'ըլլայ , եւ միջոց մը կը զտնէ իսկ իւր խղճին առջեւ

մերժումն արդարացնելու : Հոս դարձեալ կը կրկնեմ  
թէ այս ընթացքով հետզհետէ պիտի տկարանամք :  
Պէտք է որ ընկերական գործառնութեանց վարժիմք ,  
եւ փոքրագին բաժիններով բազմաթիւ ընկերութիւն-  
ներ ստեղծեմք՝ մեր սովորականէն դուրս գործոց ձեռ-  
նարկելու համար , որոց զիսաւորագոյնք պէտք է լի-  
նին ո՛չ թէ առեւտրական , այլ մշակական գործք , եւ  
ճարտարարուեատից վերաբերեալ գործառնութիւնք .  
սոցա հետ կը կապակցին անասուն մնուցանել , կա-  
րագի , պանիրի , գինուոյ գործարաններ հաստատել ,  
որք ո՛չ մենաչնորհի եւ ոչ ալ այնչափ մաքսացին  
պաշտպանողականութեանց կը կարօտին . եւ եթէ  
այսպիսի գործեր կանոնաւորապէս յառաջ տարուին ,  
եթէ մէկ ձեռնարկն կորուստ ընէ , երկրորդն ու եր-  
րորդը անտարակոյս պիտի շահին , ըստ առեւտրա-  
կան տրամաբանութեան :

Ներկայ դրութեան մէջ առաւելութիւն մ'ալ կայ ,  
այն է որ հաստատուելիք ընկերութիւնք բնակա-  
նարար քիչ շատ աժան հողի տէր պիտի լինին , եւ  
մեծ յոյս կայ որ մօտակայ ապագայի մէջ հողի գինն  
անհամեմատ կերպիւ բարձրանայ . վասն զի Տաճկաս-  
տանի բարեբեր հողին աժանութիւնն որ եւ է տեղ  
օրինակը չունի :

Վերոգրեալ համոզումներս , որ անշուշտ մեր մն-  
ջէն շատերուն եւս է , այլ եւս կարելի չէ այսօր  
իբր պարզ վարդապետութիւն նկատել :



ԼԵԶՈՒԱՔՆՆԱԿԱՆ



Հայ գրականութեան պատմութիւնն (1) ուշի ուշով ուսումնասիրուելով կը տեսնուի որ թէ՛ Յաքեթական (Հնդ-Եւրոպական) եւ թէ՛ Սեմական բարբառները (dialecte) միապէս, եթէ ոչ հաւասարապէս, ազգած են մեր լեզուին կազմակերպութեանը վրայ . առաջինը՝ Պարսիկ եւ Յոյն մատենագիրութեան, իսկ երկրորդն Ասորեսին միջոցաւ :

Աշխարհագրական դրից, քաղաքական կացութեան եւ այլ տոհմային եւ կրօնական հանգամանաց բերմամբ, թերեւս եւ անդր-պատմական ծագման մը վերբերութեամբ, պարսիկ տարրը միշտ գերակշռութիւն ունեցած կ'երեւի այս յօրինուածութեան մէջ :

Իրաւ է որ հելլենամոլն եւ հելլենաբանն Խորենացին որ, «Ոչ դանդաղի զբոլոր իսկ զՅոյնս մայր կամ դայեակ ասել իմաստից, » յոյն մատենագրութիւնն ալ առընթեր կը զնէ պարսկին, եւ զերկոսին իսկ զուգակշիռ եւ զուգընթաց ցուցնել կը նկրտի . «Քանզի, » կըսէ, մեր նախնեաց անիմաստասէր բարքը պարսաւելով, «գտանին եւ միջոցք լքեալ պատերազմացն, եւ զիր Պարսից եւ Յունաց, որովք այժմ գիւղից եւ գաւառաց եւս եւ իւրաքանչիւր տանց առանձնականութեանց եւ հանուրց հակառակութեանց եւ դաշանց այժմ առ մեզ գտանին անբաւ զրուցաց մատեանք . . . .»

(1) Ոչ դասագրբերը :

Բայց եւ այնպէս դժուարին է հաւատալ որ , նախ քան զՔրիստոնէական մեծ շարժումն , ծանօթ եղած լինի յոյն լեզուն մնրայնոց , ուր , զսորին հակառակն , կը տեսնենք որ , մինչեւ իսկ յետ քրիստոնէութեան , ասորի լեզուաւ կը կատարուէին եկեղեցական պաշտամունք , եւ ոչ թէ յոյն , ինչպէս կը վկայէ Փարագեցին :

« Քանզի հոգացեալ յարաժամ տրտմէր երանելի այրն Մաշթոց , » կ'ըսէ , « տեսանելով զմնծաջան ծախս մանկանցն . . . աշխարհիս , որք բազում թոշակօք եւ հեռագնաց ճանապարհօք եւ բազմաժամանակեայ դեգերմամբք մաշէին զաւուրս իւրեանց ի զըպրոցս ասորի զիտութեան : Քանզի պաշօնն եկեղեցւոյ եւ կարդացմունիք գրոց ասորի ուսմամբ վարեկին ի վանորայս եւ յեկեղեցիս . . . ժողովրդոց , յորմէ ոչինչ էին կարող լսել եւ օգտել ժողովուրդքն այսպիսի մեծ աշխարհի , յանլըութենէ լեզուին ասորուց : »

Եւ թէպէտ ինքն Մեսրովզ « Ի տիս մանկութեան իւրոյ ուսեալ էր զդպրութիւն յոյն , » (1) սակայն եւ այնպէս աթութայից փոխատրութեան մեծ գործոյն մէջ դարձեալ Մեծին Սահակայ օժանդակութեանը կը կարօտէր ևսէպ հարցմամբ եւ ուսանելով ի նմանէ զաթութայիցն գաղափար , ըստ անսայթաքութեան յունին : Վասն զի ոչ լինէին բաւական ի վճարել անսիսալ ուղղակի՝ առանց առաջնորդելոյ . նոցա սրբոյ հայրապետին Սահակայ , որ յոյժ առ-

---

(1) Նոյն՝ անդ :

լցեալ անցուցանէր վարժիւք զբազում գիտնովք  
Յունաց » (1) :

Բաց աստի , նոյն իսկ թարգմանութեան հոյակապ  
եւ տաժանակիր աշխատութեան մէջ մնծագոյն եւ  
երեւելի մասը դարձեալ Ս. Սահակին կը ձգէ Փար-  
պեցին : « Երանելին Մաշթոյ եւ որ ընդ նմա պա-  
տուական քահանայք էին , » կ'ըսէ , «ոչ զօրէին համար-  
ձակել յայսպիսի սաստիկ եւ կարեւոր գործ , թարգ-  
մանել գիրս ի յոյն լեզուոյն . ի հայ բարբառ . վասն  
զի ոչ ինչ էին այնպէս տեղեակ գիտնապէս հրա-  
հանգի յունարէն ուսման :

Արդ , եթէ մի մեծ եւ բովանդակ աշխարհի մէջ  
մի քանի անձինք եւեթ ունէին յունական հմտու-  
թիւն , եւ անոնց մէջ ալ մին միայն « Կատարելա-  
պէս հմուտ երգողական տառիցն (2) եւ հոետորական  
յորդասաց յայտնաբանութեան , » եւն . ( Դ. Փ. )  
յայտնի է որ ժողովորդն , այսինքն՝ ազգին լրու-  
թիւնն անճաշակ եւ անգէտ էր այն ուսման :

Նա զի , ի թարգմանելն Սահակայ զՍ. Գիրս , ա-  
սորի բնագրին վրայ աշխատեցաւ ի սկզբան՝ յոյն  
օրինակ չգտնուելուն . ինչպէս այս մասին ալ բա-  
ցորոշ կ'ըսէ Փարպեցին որ , յետ պատմելոյ զդարձ  
Մեսրովպայ յԱղուանից աշխարհնէ՝ կը յաւելու .  
« Գտանէ զՄեծն Սահակ թարգմանութեան պարա-  
պեալ յասորւոյն՝ յոչ լինելոյ յունին :

Ի դարման այս բացակայութեան յոյն ձեռագրաց ,

(1) Նոյն՝ անդ :

(2) Հելլէն բանաստեղծութեան եւ տաղաչափութեան կ'ակնարկէ անշուշտ , եւ զՀոմերի եւ այլ հելլէն հրաշակերտից խորին հմտու-  
թիւնը կ'իմանայ :

Խորենացին Մերուժանայ հրընկեցութիւնը յառաջ կը բերէ . « Քանզի նախ ի Մերուժանայ այրեալ լինէին ընդհանուր աշխարհիս յոյն գիրք : » Այլ մեզ աւելի հաւանական կը թուի նոյն պատմագրին յառաջ բերած միւս պատճառը՝ թէ « Ի բաժանել զ . . . Հայոց չտային Պարսիկ վերակացուքն յոյն ուսանել դպրութիւն ուսմեք յիւրեանց մասին , այլ միայն ասորի : »

Յորմէ կը հետեւի թէ ոչ միայն ընդհանուր եւ բացարձակ էր յոյն լեզուի անգիտութիւնն առ մերազնեայս , այլ եւ մասնաւոր փոյթ եւ նպատակ կար զայն խափանելու , հեռացնելու կամ բնաւ իսկ մերժելու : Զայս կը հաստատէ նաեւ Մերուժանայ ի հուր դատելն զյոյն գիրս :

Որ ինչ եւ իցէ , պատմութեան ուղղութենէն սա եղակացութիւններն ինքնին կը բղիմին .

1. Թէ ի հնումն , այսինքն՝ նախ քան զմուտն քրիստոնէութեան , երբ գեռ կրօնական խարութիւնք հին ընկերութիւնը քայքայած՝ անջատած չէին , հին Արքական լեզուն , Հնդիկ եւ Զանդիկ եւ ապա Պարսիկ ձեւոց տակ , իւր իշխանութիւնը կը տարածէր եւ կը պահէր բոլոր ցեղական հատուածոց կամ հատուածեալ ցեղից մէջ : Եւ , թէ իրբեւ արեանառու կամ մերձաւորագոյն քան զայլս , եւ թէ իրբեւ սահմանակակից , բնակակից , մննդակից եւ նոյն եւ նման այլ ամենայն հանգամանօք , բնական էր որ Հայ ժողովուրդն , աւելի քան զայլս կրէր եւ պահէր այն հին Արքական նախնւոյն տիպն եւ կերպարանքն եւ ընդհանուր ազդեցութիւնն իւր լեզուին մէջ :

Վասն որոյ բնաւ ամենեւին զարմանալու տեղի  
չկայ՝ թէ Պարսից եւ Հայոց մէջ այսափ հա-  
սարակ եզրեր կը գտնուին, որոց թիւը, խուզար-  
կութեամբ, աւելի եւս պիտի բազմանայ մնշուշտ ·  
ուր, ընդ հակառակն, ո՛չ միայն զարմանալի՝ այլ եւ  
ցաւալի պիտի լինէր, եթէ արդարեւ զուրկ գտնուէ-  
ինք լեզուական այս առջնչութեան ծանօթութենէն,  
որ ցեղագրական (éthnographique) պատմութեան  
այնչափ մեծ լոյս կը ծագէ :

2. Թէ Գրիստոնէութեան հետ կը սկսի նաև Ա-  
սորի դպրութիւնը մուտ գտնել առ մեզ, այսինքն՝  
ի Լուսաւորչէ եւ այսր մինչեւ ի Մեծն Ներսէս, մա-  
նաւանդ մինչեւ ի Սահակ :

3. Թէ Ս. Գրոց թարգմանութենէն քիչ յառաջ,  
եւ մանաւանդ անոր հետ, կը սկսի յոյն դպրութիւնն  
ալ ծանօթանալ մերայնոց եւ խոր եւ անջընճելի  
կնիք մը դրոշմել Հայ գրականութեան վրայ :

Այս է, ըստ մեր իմացուածոյ, այս եռամասնեայ  
տարերաց իւրաքանչիւրին դերը, դիրքն եւ ժամա-  
նակը, ցորչափ կը զօրէ եւ կը ներէ ճշդել պատմու-  
թիւնը :

Սրդ մեք, ի բաց թողլով այժմ ասորի եւ յոյն տա-  
րերքն, իբրեւ օտար մեր նիւթոյ, պարսիկ տարրին  
վրայ պիտի ամփոփենք մեր յառաջիկայ հակիրճ  
տեսութիւնը :

Սակայն եւ այնպէս, բանասիրական հայեցուածով,  
պարսիկ լեզուի մշակութեան կարեւորութիւնն ի  
վեր հանելու համար, անհրաժեշտ թուեցաւ մեզ վերի  
պատմական բացատրութիւնը :

Քանզի արդարեւ, ինչպէս ի վեր անդր յիշեցինք,

պատմական եւ նախապատմական սերու առնչութեամբ մը կապուած են հայ եւ պարսիկ լեզուները . եւ թէ այս ընտանութեան յայտնի նշաններէն մեծ մասը քողարկած եւ անհետացուցած է ժամանակը , կան եւ կը նշմարուին տակաւին ոչ սակաւ հետքեր , որոց առաջնորդութեամբ այդ հեռաւոր անցելոյն վերոտնել անկարելի չէ :

Ասոնք են այն հասարակ բառերն որք մեր եւ Պարսից լեզուին մէջ կը գտնուին , որք ոչ ի մէնջ անոնց անցած եւ անոնցմէ մեզ անցած են , ինչպէս ոմանք կը կը կարծեն տակաւին , այլ մի եւ նոյն հեռաւոր հասարակ բունէ մ'ընձիւղուելով , փոքր ինչ կերպարանափոխութեամբ , թէ՝ նոցա եւ թէ մեր լեզուին մէջ անցած են եւ մեռեալ անցեալի մը կենդանի վկայներն են այսօր :

Վասն որոյ , այս հասարակ եղերաց համեմատութեան մէջ , Պարսից արդի հնչումը մեզ համեմատութեան չափ առնուլ՝ սխալ է . զի , յընթացս դարուց , Պարսիկ ազգն իւր հնչումը զգալապէս մեղմացուցած եւ ի հնոյն , ի թաւ Զանդէ , բաւական հեռացած եւ խոտորած կ'երեւի : Թէ եւ այս մասին ալ կանոնաւոր միօրինակութիւն չտեսանք անոնց մէջ . զի այլապէս կը հնչէ Խորասանցին , այլ՝ Շիրազցին եւ այլ թէհրանցին : Ուստի բանաւոր կը թուի կարծել՝ թէ մեր հնչունք կը պատասխանեն աւելի հին պարսկականին , Բէհլէվիին , Տէրիին կամ լաւ եւս Զանդին : Նոյն իսկ ուսեալ եւ հմուտ պարսիկք , որոց հետ բազում անգամ առիթ ունեցած ենք խօսելու , կ'ընդունին այս հաւանականութիւնը :

Եւ արդի պարսիկ հնչմամբ կ'իմանանք ո'չ թէ մեր՝

Տաճկաստանցւոց բերնին մէջ ծռած ծեքած պարսկերէնը , այլ նոյն իսկ Պարսից սեփական արտասանութիւնն , որ կարի տարրեր է ի մերայնոյն եւ ոչ երբէք այնքան խրթնացած օտարացած յիսկականէն , որպէս է մերս :

Զի ուր մեք կ'ըսեմք նուրբ՝ լերկ եւ թեթեւ ձայնիւ ճէք , կիւգրէն , նոքա կը հնչեն կօգրէն . եւ մեր օչէ յեարկեահը նոցա բերնին մէջ կը լսուի յարկահ , մեր պարզ օ՛նը նոքա կը հնչեն աօ՛ն կամ առնեն , եւն . :

Այս պատճառաւ , լեզուագիտական համեմատութեան մէջ , օրինաց կարդ անցած է մանաւանդ ձայնաւոր տառից բնաւ ուշադրութիւն չընծայել . զի չիք ինչ այնպէս անհաստատ եւ անկայուն որչափ անոնց արտասանութիւնը . Եւ հնութիւնն ալ կարեւորութիւն տուած չերեւիր ասոնց . քանզի ահա շատ մը հին լեզուներ որոց մէջ ձայնաւոր տառ անդամ չի գտնուիր : Լոկ բաղաձայններն են որ կուտան բառին յօրինուածը եւ իբր կմական են անոր :

Ի՞նչ զարմանք ձայնական հնչմանց համար , ուր կը տեսնենք որ նոյն իսկ բաղաձայններն ազգէ յազգ եւ լեզուէ ի լեզու եւ աշխարհէ յաշխարհ , դարուց հոլովմամբ , այնպիսի փոփոխութիւններ կրած են եւ այնպիսի մութ եւ քողարքեալ ձշերու տակ կը ներկայանան՝ որ բազում դժուարութեամբ եւ շրջահայեցութեամբ հազիւ հնարաւոր կը լինի իսկն եւ ստոյգը գտնել :

Այս տեսութեամբ մարթ է երևք կարդ որոշել բառից .

Առաջին կարգն յորում համեմատելի բառերն այն-

չափ պարզ, մերկ եւ մեկին են՝ որ ամենեւին դը-  
ժուարութիւն չի կրուիր անոնց խնամութիւնը՝ մեր-  
ձաւորութիւնն ըմբռնել եւ հաստատել, զոր եւ հա-  
սարակ աշքերն ալ կրնան նշմարել եւ որոշել. զոր.  
հազար = ար, հեզար. — խրատ = ճշ, խիրէս. —  
խոստովան = նաշտահ, խիւսթիւվան. եւն.:

Երկրորդ կարգի բառերն են անոնք որք թէ եւ ձե-  
ւով ննչմամբ եւ այլ ինչ ինչ հանգամանօք բաւա-  
կան հեռացած կ'երեւին իրարմէ, այլ որոց նոյնու-  
թիւնը նմանօրինակ դիպաց առաջնորդութեամբ եւ  
խելամտութեամբ գարծեալ կը գտնուի եւ կը հաս-  
տատուի. զոր. կծանել, որոյ համապատասխանող  
բառն է պրս. ձայշ, կեզիյտէն, յորում բաց ի ձայնա-  
կան փոփոխութենէ, զ բաղաձայնն ալ կը տեսնենք  
որ ծի փոխուած է. Այսպէս է նաեւ գանձ որ  
է չէ, կենան — եւ գոյն = նոր, կիւն :

Երրորդ կարգ մ'ալ կայ յորում բառերն այնքան  
հեռացած եւ օտարացած են իրարմէ որ անոնց մէջ,  
ոչ թէ նոյնութեան, այլ նմանութեան նշոյլ մը  
գտնելու համար բաւական յամառ կամեցողութիւն եւ  
շատ մեղկ յօժարութիւն պէտք է. Այս կարգին մէջ,  
յիրաւի, անստուգութիւնը ծայրէ ի ծայր կը տիրէ. Ամենայն ինչ խախուտ եւ ամենայն ինչ սահուն է  
անդ: Աւագուտ անսապատ մը ուր ոտից կոռւան  
բնաւ չկայ. կամ ապառաժուտ լպիրծ ափափայք,  
ուստի ամէն վայրկենին վտանգ ի վերայ կայ ան-  
դուզն ի վար գարահոսելու: Ուր, վերջապէս, ա-  
ռանց պատկերի խօսելով, թուիք եւ կարծիք, հա-  
ւանականութիւնք եւ ենթադրութիւնք այնքան  
խոնեալ խճողեալ զիրեար կը մղեն՝ որ կարծեցեալ

ստուգութիւնն իսկ երկրայելի կը մնայ, եւ միտք ,  
ի կամն հողմոց , իբրեւ յՈվկիան , տարութերեալ կը  
տատանին :

Դժուար է զգոյշ կալ այս վտանգէն որ լեզուա-  
քըննականին մէջ բռնազրօսութիւն կ'ըսուի , եւ որ  
եթէ քիչ մ'աւելի ստիպաւ եւ փութով յառաջ մը-  
զուի՞ մինչեւ ի տղայականն կը զառածի : Բազում  
լուրջ եւ յանձնարարելի հեղինակք գայթած ինկած  
են , դժբաղդաբար , այս վտանգին մէջ , յորմէ սա-  
կաւուց բաժին է զերծ մնալ :

Մեք , չվստահելով մեր լուսոյն , փոխանակ այս  
խաւարամած անդնդոց մէջ առ խարխափ գնալու ,  
նախընտրեցինք բնաւ իսկ չյանդնիլ մատչիլ այս  
սահմաններուն , այլ արքունի արահետ պողոտայն  
մեզ ճանապարհ եւ առաջնորդ բռնեցինք , յորում  
երկիւղ չկայ բնաւ ո'չ մոլորելու ո'չ սայթաքելու :

Ուստի մեր որոշած երկրորդ կարգին մէջ կու-  
գան կը խմբուին մեր ի քնին առած բոլոր բառերը ,  
որոց վրայ ըստ կարի ջանացած եմք որ երկրայու-  
թեան նշոյլ չկենայ :

Երրորդ կարգն , այսինքն մոլորաշաւիդ ուղին ,  
ընտրած է մեր վաղամեռիկ ողբացեալ բարեկամ Հ .  
Սէրվիշեանը , որ թէեւ քանի մը համարձակ քայ-  
լեր առած է , այլ ընդհանրապէս դժուար է հետե-  
ւիլ նմա . զի բազում ուրեք այնպիսի առապարաց  
մէջ կը խրի , ուր ինքն իսկ ելք եւ շաւիդ որոնել կը  
թուի :

Յընթացս գործոյս առիթ պիտի ունենամք նշա-  
նակել մի քանին այս դժուարութեանց :

Արդ , ահաւասիկ բառից այն դուզնաքեայ պաշա-

ըս զոր մերթ ընդ մերթ պատահաբար ժողոված էինք ,  
եւ որոց թէպէտ շատ աւելի էր թիւը , այլ մեք ի-  
րաւունք չհամարելով այլոց վաստակը մեզ սեփա-  
կանել , խնամով ի բաց թողած եմք ամէն այն բա-  
ռերը զորս տեսեր եմք թէ , յառաջ քան զմեզ , գտած  
նշանակած է բանասէր Յակոր Տիւզեան՝ քաղելով  
Պալատցի բարեյիշատակ Գէորգ դպիր Տ. Յովհան-  
նէսեանի պարսկահայ մեծահատոր Բառարանէն :

Նոյնպէս ի բաց ձգած եմք նաեւ զանոնք որք Հ.  
Տէրվիշեանի գործոյն մէջ կը գտնուին , եւ որոց մա-  
սին համամիտ եմք իրեն :

I. Ածուխ = չէ ազիխ , զոր մարթ է նաեւ հըն-  
չել ազոխ , ազուխ , եւն . ձայնաւորը հաստատուն  
օրէնք չունենալով , ինչպէս յիշեցինք :

Գալով զի փոխուելուն ի ծ , սա ալ հազուադէպ  
չէ , ինչպէս վերը օրինակաւ մը ցուցուցինք . մեր-  
ձաւոր բաղաձայնից մէջ շատ անգամ կը տեսնուի  
այս , որպիսիք են լծորդ ըսուած տառերը :

Սոյն օրինօք եղած են նաեւ ծունկն եւ ծունր =  
քաջ՝ զունի , յայ՝ զանու , եւ ծեր = յ՝ զէր :

Արդ՝ չէ ազիխ կը նշանակէ , ըստ Գէորգայ դպիրի,  
հօտեցեալ (յօտեալ) այրելի ճիւղք որթոյ . » յորմէ  
բանաւոր կը թուի ենթագրել թէ ամէն կարգի այ-  
րելի փայտերու ալ տարածուած է իմաստը , մա-  
նաւանդ մասնաւորապէս պատրաստուածներուն որք  
ածուխ են :

Քանի որ մի մայր գաղափարէն (որթ) կը մեկ-  
նուի իբրեւ չուսկէտ , անհաւանական չէ կարծելը  
թէ որթոյ մի այլ մասէն՝ բերքէն ալ ձեւացած լինի  
ազոխը : Այսպիսի պէսպիսութիւնք ցանցառ չեն :

Հ. Տէրվիշեան ag , ang , անծ , արմատներ կը գտնէ , որոց քոլ կը շարէ նաեւ նողիկ անզա՛րա . ազ-նի . լտ . ig-nis , լիթ . anglis , եւն . , որոցմէ ուղիղ գծով կ'իջեցնէ մեր ածուխը :

2. Ամուսին = ժայռ , ամուսնի , իբր համասուն , համասնունդ , մննդակից , զի այսու անուամբ կը յորջորջեն զիրար կանայք որ ընդ միում առն կը բնակին : Դաղափարին մէջ փոքր ինչ փոփոխութիւն մտնելով , որ անօրինակ չէ , առն եւ կնոջ սեփականուած է առ մեզ այս ձահնը :

Հ. Տէրվիշեանը հոս սին արմատին վրայ չս , չնորօս . չե-նեօս , սունեա , սավա , եւն . , եւն . կուտակելով՝ երկա՛ր եւ դժուարամարս վարդապետութիւն մը կ'ընէ :

3. Ակաստան  $\left. \begin{array}{l} \\ \text{յԱկաստանի կալ} \end{array} \right\}$  = հաշե՛ա ակիշրեն , հաշե՛ա ակիսրեն , որ կը նշանակէ յապահովի լինել :

4. Ապաստան = հաշե՛ա ապիշրեն , թաքուցանել՝ ծածկել՝ պահել :

Յիրաւի ապաստան լինել կամ ապաստանել ու նեք կը նշանակէ ապաստինել , այսինքն դիմել ումեք որպէս զի հովանաւորէ՝ պահէ՝ թաքուցանէ կամ , յընդարձակ միտս , օգնէ՝ պաշտպանէ :

Տե՛ս նաեւ , նոյն արմատէն , յափշտակել :

5. Ակիշ = կիշ՝ ակիշ = կարթաձեւ կեռ երկաթ :

6. Ապար  $\left. \begin{array}{l} \\ \text{Սպար} \end{array} \right\}$  = չ- իսիկէր , չ- սիկէր , վահան , մկունդ , յորմէ սպարապես , եւն :

7. Աստառ = չ- ասրէր , նոյնիմաստ :

8. Ատր = ճ- ատէր , ճ- ագէր , ճ- ազիւր , հուր :

Հայերէնի մէջ այս աւր արմատին միայնակ դրածառածը չկայ, այլ բարդութեանց եւ ածանցմանց մէջ կ'երեւի . ինչպէս, աւրագոյն, աւրական, աւրաշեկ, աւրորակ, եւս եւ աւրուշան :

Եղան թուք լինել նաև մեր այր (իմ) արմատը, զի հ եւ Տ ասոփից վորխաղրութիւնը յաճախտագէպ եւ գրեթէ միօրինակ է, ինչպէս այլ առթիւ պիտի տեսնենք : Որով կարի պատշաճապէս կը զուգակցին աւր եւ այր արմատներն, որոց նշանակութիւնը մի եւ նոյն է :

Զարժա՞նք որ Հ. Տէրվշեան այսպիսի պարզ եւ բանաւոր մեկնութիւնը թողլով դարձեալ անյարիր ենթաղրութեանց կը դիմէ ապացուցանելու թէ աւերը եկամտուա է առ մեզ առանց ո՛ եւ է առնչութեան ընդ այր ի, եւ թէ սա հայաբուն բառ մ'է, որոյ ծագումը կը փնտուէ զգիտեմ ո՛ր լեզուի ունի արմատին մէջ : Այլ որովհետեւ Դ տառն ի տագնապի կը դնէ զինք, կը վարէ՝ կը վանէ զայն իբրեւ ոչ-արմատական տարր, այլ լոկ մասնիկ համարելով, « Որու առջեւ կրնար, կ'ըսէ, զիւրաւ ատամնականն իյնալ, ինչպէս արդեամբք հանդիպած է երբեմն » : Եւ այս ճշմարտութեան ալ անսուտ վկայ կը կոչէ ե-rեf, ե-rես, ե-rաշս, նախաւոր գեւերը, « որք աներկայապէս րեf-f, srե-u, րրաշ-s, էին ի սկզբան » :

Բարի յօժարութենէն աւելի բան մը պէտք է առնց մէջ ո՛ եւ է առնչութեան, կամ իւր սիրած բառով աղերսի կապ մը նշամարելու համար :

9. Արդիւնք = ա, արս, որ կը նշանակէ ալիւր ցորենոյ՝ գարւոյ, եւն . ուր հայ . արդ արմատը, որ

միայնակ գործածուած չէ ուրեք , արդիւնք ձեւի տակ կը յիշեցնէ մայր գաղափարը , ընդհանրացնելով զայն եւ հողային բոլոր բերոց եւ բարեաց տարածելով :

Ունինք նաեւ արդու , չափ ինչ ցորենոյ՝ ալիւրի , եւն . որ նոյնպէս այս արմատէն եւ իմաստէն սերեալ կ'երեւի :

10. Արճիճ = յաճա արզիյզ = անագ , մազիկ :

11. Բաստեռն = յաս դիսթէր = անկողին :

12. Գէշ = թերեւս յ՛ ժէծ եւ չ՛ ժէճ = թիւր :

13. Գրաւել = քրօնա կիրեվկյտէն , որ նոյն է նշանակութեամբ :

Հ. Տէրվիշեան այս բառին հնդիկ եւ զանդիկ արմատները լաւ կը գտնէ . բայց նքր կիրիփթէն ին դէմ հանելով կը սխալի . զի այլ է նքր ին նշանակութիւնն եւ այլ՝ նաև ին :

14. Գրտակ հրէտ , հացի տեսակ մը :

15. Դահլիճ = մակար սկիլիյզ :

16. Երանգ = տար րէնկ :

17. Զբօս(նում) = յայտ սիւփուզ եւ յայտ սիւփուժ , ձայնոյս սիւփուզիյտէնէն որ յամել ուրեք , կասիլ , գանդաղիլ , դեգերիլ , եւն . կը նշանակէ : Յիրաւի զբօսնուլն ալ ուրիշ բան չէ , յընդարձակ միտու :

18. Թանկ = տար թէնկ = ծանր բեռ եւ հազուագիւտ ինչ :

19. Թոշակ = տար թուշէ = պաշար ճանապարհի , պարէն :

20. Լախտ = տար լախր :

21. Լկամ — բար լիկեամ :

22. Խաւար = մարդ խավեր , զոր ոմանք արեւելք  
եւ այլք արեւմուտք կ'իմանան , եւ յայս միտս կ'ը-  
սուի նաեւ աջակ խավենս , աջակ խավենսի : Մտիցն  
արեւու եւ խաւարի առնչութիւնն ակներեւ է . զի  
մին ծնունդ կուտայ միւսոյն :

23. Խնդալ = աճ խենտ եւ խնդան խենտան :

24. Կապէն } = նակ կեապիյն , նիշեանի ժա-  
մանակ առն կողմանէ կնոջ խոտացուած գին ար-  
ծաթոյ առ Մահմետականս :

25. Կարագ = օք ֆերէ :

26. Կենդանի = աճ զինտէ :

Հ. Տէրփիւեան դարձեալ երկար պտոյտ մը կ'ընէ ,  
մեկնելու այս բառը : Հնդ. ջի , ջիվ , հնդ. ջի , հպ.  
ջիվ,նպ. հայէ զիյաթէն , հոլ . ժիզի . լտ. vivere (?)  
էն կը բերէ կը կազմէ կե-ալ , կե-նդանի , կե-նցաղ :

27. Կուժ = կուզ կիուզէ :

28. Համախոհ = հմուա հեմ-խահ :

29. Համար = հմար :

30. Համապատիւ = հմա հեմ-փա կամ հեմ-  
փայէ : Տես եւ պատիւ :

31. Համողել = ամոզն ամոզիյտէն եւ ունակ ա-  
մուխրէն , որք կը նշանակեն ուսանիլ եւ ուսուցա-  
նել : Եւ համողելն ալ բնականաբար ուսուցանելով  
կը լինի : Յորմէ :

32. Համողկեր = ամոզկար ամոզկեար , հրահան-  
գիչ :

33. Հանապազ , իբր համապազ = հմա հեմ-  
պազ , բարդեալ ի բառիցդ և հեմէ (համայն , ամե-  
նայն) եւ չկ անգամ : Որպէս կան նաեւ նշամ հե-

մեջեպ, ամէն գիշեր եւ յօրակ հեմերուզ, ամէն օր :

Հոս դարձեալ կը զատուի մեզմէ Հ. Տէրվիշեան, որ  
Վեռա, սանսկրիտ, լտ. յոյն, գոթացի եւն. մէջ բե-  
րմով՝ sana, senex, հմէրա, sin-ista, sin-teino-  
էն կը ճնի հանել հայերէն նախ հին ը, (որպէս զի  
հնութեան՝ ծերութեան իմաստը շօշափէ .) յետոյ  
հանին, եւ ապա հանապազր որ ոչ իմաստիւ եւ ոչ  
ձայնիւ մերձաւորութիւն մ'ունի յիշեալ բառից հետ:

34. Հանգոյն՝ իբր համազոյն = ճրկե հեմկիուն :

35. Հանձար խցա հինձար, ճանապարհ արտուղի,  
եւս եւ գնալ ընդ կարճ եւ ընդ կտրուկ ճանապարհ :  
Որով կը մեկնուի, ընդլայնմամբ իմաստի, հանձարոյ  
հնարիմացութիւնն որ, արդարեւ, ամենէն կարճ եւ  
կտրուկ եղանակաւ կը տնօրինէ եւ կը վարէ, մինչ  
հասարակ միտքերն հետեւակ միջոցներով շատա-  
ցեալ կը տկարանան :

36. Հաստ — յորմէ հաստատեմ, հաստեմ, եւն .  
որք իրենց համազօրն ունին իբառս տա հէսք,  
տս հէսքէն, տստան հէսքան, որք կը նշանակեն  
ստեղծել, առնել եւս եւ ամրապնդել, նստուցանել,  
ագուցանել եւն : Հ. Տէրվիշեան հոս դարձեալ հե-  
ռաւոր աղքիւրներու կը դիմէ եւ արարչութեան գա-  
ղափարէն հեռանալով՝ ամրութեան, պնդութեան  
աւելի կը յարի :

Սակայն հայերէնի մէջ հաստատելը ինքնին իսկ  
ստեղծելու՝ յօրինելու գաղափարին մօտ է, եւ յայս  
միտս գործածուած ալ է :

37. Հարազատ . Հ. Տէրվիշեան կը մեկնէ զայս այժք  
գերզենտով . թէեւ հաւանականութենէ հեռի չէ,  
բայց սովորական կիրառութենէն քիչ մը կը հեռա-

նոյ իմաստով : Զի հարազացը՝ հայերէնի մէջ աւելի եղբայր եւ նոյն հօրմէ եղած եղբայրներ կը նշանաւ կէ , մինչդեռ այժմը յատկապէս որդի կը նշանաւ կէ :

Վասն որոյ ոչ նուռազ բանաւոր կը թուի մեղ պարզ գել բառն այս ձեւով . իբր հա(j)r-ա-զատ , այսինքն հայր-ա-ծին : Քանզի այս զատ , որ ծին՝ ծնունդ կը նշանաւ կէ , առանց այլայլութեան , ուրիշ տեղ այլ գործածուած կայ ի նոյն միտս , այսինքն պայազատ պարզեալ ըստ տարազաւ պայ-ա-զատ կամ՝ թաւ հնչմամբ՝ թէկ-ա-զատ , կը ներկայացնէ ամբողջութեամբ այս թէկ-զատէ կամ պիյ-զատէ բառը որ պայ-ազատ ըսել է :

38. Ճիշդ , ըստ իւր սովորութեան ջրհեղեղին դարձեալ կը սկսի Հ. Տէրվիշեան եւ , իբրեւ ի Բարելոն , հսդիկը՝ զանդիկը եւն . ի հանդէս հանելի յետայ , կը գտնէ զփտեմ որ լեզուաւ կի-kin , զոր կը զիմազրէ հայ . յինի , յորմէ կը հանէ ֆն-ն-ել , « իբր յին-յին-ել » կ'ըսէ . յետոյ կ'անցնի լատինին , յորմէ կ'առնու զաէ-ս-օ , զաէ-ր-օ (իմնդրել) , եւ հուսկապա կը հետեւցնէ մեր ճիշդը եւ ճշմարիտը :

Մեր միւս պատուական բարեկամն , Տ. Յովհ. Հիւնքեարպէյէնտին ալ լտ . յուստուէն կը բերէ այս բառը , եւ իբրեւ յատուկ անուն Յուստոս ձեւ մ'ալ ունինք Ա. Գրոց մէջ , կ'ըսէ , յապացոյց :

Տ. Հիւնք . Հօր դաւանութիւնը զփտեմք , որ մեր նախնիք լատիներէնի ալ հմտութիւն ունէին , կ'ըսէ , եւ իւր այս կարծիքը , առ ի չգոյէ պատմական հասառատութեան , մի քանի բառից վերլուծութեան վրայ կը հիմնէ , որոց վրայ լատինական ծագում կը նշմարէ :

Տկար ենթագրութիւն :

Քանզի մեր նախնիք , նախ քան գՔրիստոնէութիւն , Հռովմայեցւոց հետ պարզ քաղաքական ծանօթութենէ մ'աւելի ո' եւ է կապ՝ առնչութիւն՝ յարաբերութիւն ունեցած չեն : Եւ առաջի աչաց բերելով այն ժամանակի երթեւեկութեանց եւ փոխադրութեանց անհարին դժուարութիւնը , եւ տեղեաց եւ աշխարհաց անհուն հեռաւորութիւնը , եւ բարուց եւ կրօնից ահազին խտրութիւնը , անհար էր որ մեր հիւսիսաբնակ նախնիք իտալիոյ ջերին կլիմային մերձենալու մղուէին :

Յետ Քրիստոնէութեան , կամ զոյգ ընդնմին , Լուսաւորչի Հռովմ գնացած ըլլալու զրոյց մը կար որ աւանդաբար կը յիշուէր , եւ դաշանց քուղը անուն անոօ՞ անոպայ եւ անհեթեթ գրութիւն մ'ալ իրպ վաւերագիր ի հաստատութիւն կը բերուէր : Բայց լուսահոգի Շահնազարեան բազմարդիւն վարդապետը մեծ դժուարութիւն չկրեց պատմական անհերքելի փաստիւք խախտել՝ ցրել այդ աւանդութիւնը եւ յօշ յօշ պատառել , յօդս ցնդել այդ զառանցական թուղթը : Որով եւ այդ թիւր եւ մոլար կարծիքն ալ իսպառ բարձաւ ի միջոյ :

Գիտենք որ թարգմանչաց խմբէն գնացողներ եղան Հռովմ . բայց ինչպէս եւ ի՞նչ առթիւ , լսենք զԱսրենացին :

« Նաւել յԵլլադա կամելով , յԻտալիա բռնութեամբ անկաք հողմոց , եւ ողջունեալ ի հանգիստ Սրբոյն Պետրոսի եւ Պաւղոսի , ոչ բազում ի Հռովմայեցւոցն կացեալ քաղաքի , անցանելով ընդ Ելլադա յԱստիկէ , սակաւ ինչ մնացաք յԱթէնս : Եւ ի կատարման ձմերայնոյն՝ դէմ եղեալ ի Բիւզանդիոն

ելամնել, փափաքելով մերոց հայրենեացն» :

Ուր յայտնի կը տեսնուի թէ ո՛չ թէ զիտմամբ եւ ուսումնական մասնաւոր նպատակաւ մը հանդիպած են Հռովմ, այլ պատահմամբ եւ օդոց աններողութեան պատճառաւ ակամայ հոն ինկած են, որ եւ ժամանակի կորուստ մ'էր իրենց համար, իրենք որ կը փութային ժամ յառաջ յիւրան վերադառնալ : Ուստի շամելով անդ երկար՝ առաջին առթիւ եւ դիւրութեամբ յԵլլադա անցան :

Տեղի չկայ ուրեմն կարծելու թէ Հռովմէական լեզուի եւ հրահանգաց ո՛ եւ է պէտք եւ կարօտութիւն մը զգացած լինին մերայինք ի թարգմանել զԱ. Դիրս : Մինչդեռ հաւանական է ենթադրել թէ, թէպէտ եւ Եօթանասնից վրայ ըրին հայ թարգմանութիւնը, Երրայեցի բնագրին ալ մասամբ ծանօթութիւն ունեցան . գէթ զայս կ'ակնարկէ Խորենացոյն մի այլ խօսքը որ, մթութեամբն հանդերձ, դարձեալ քաւական հաստատական է :

Քանզի յետ պատմելոյ յԵղեսացւոց քաղաք հասնելն, կը յաւելու . «Թեթեւեակի ընդ խորս դիւանին նաւեալ՝ անցաք ի սուրբ տեղիսն երկրպագել, եւ մնալ վայրկեան ի Պաղեստինացւոց հրահանգ» :

Արդ, ի՞նչ էին այս հրահանգք Պաղեստինացւոց ի Ս. Երկրի, այսինքն՝ Հրէական կեղրոնի մը մէջ : Յոյն լեզուի մշակութեան համար բնական չէր որ ի Պաղեստին յամէին, ուր. Աղեքսանդրիա, իբրեւ նոր Աթէնք, մեծապանծ կը խրոխտար եւ համայն աշխարհի լուսաւորութեան վառարանն հանդիսացած էր, ուր եւ մերայինք կատարելագործած էին իրենց ու-

սումն , «ի լեզու պանծալի , ի ստոյգ յօդանալով ճեմարանին վերաբանութեան» :

Յայտնի է որ Երբայեցի լեզուին հրահանգաց կ'ակնարդիէ աստ պատմիչը : Եւ եթէ լեզուի խոր եւ բռնանդակ հմտութիւն ալ չենթադրուի , որոյ համար շատ ժամանակ ունեցած չեն , գէթ տեղական հանգամանաց եւ այլ պիտանի հրահանգաց զիտուոր ծանօթութիւնըն անհրաժեշտ էին եւ մեծապէս պիտի սատարէին իրենց առաջազրած մեծ գործոյն :

Ինչ որ ալ լինի , զամանալով բռն մեր նիւթայն , կ'ըսեմք թէ Ս. Գրոց թարգմանութեան մէջ եւ հարուստ խակ գարեր , յետ այնորդիկ , լատին լեզուն մեր լեզուին վրայ բնաւ . ո՛ր եւ է ազգեցութիւն ունեցած չէ եւ չէր ալ կրնար ունենալ :

Վասն որոյ բացէ ի բաց մերժելով այս կարծիքը , որով եւ ի Տ. Հիւնք . Զօրմէ առաջարկեալ յուտս բառը , մեք ամենայն վստահութեամբ եւ համարձակութեամբ կ'առաջարկեմք պարսիկ շահ նիւսր արմատը՝ իննդրուած ճիշդ բառին համազօր :

Յիրաւի նիւսրը կը նշանակէ քննել՝ զննել՝ խընդրել՝ (եւ հետ զնետէ աստիճանաբար լայնելովիմաստին ) ասուգել՝ ի վերայ կալ՝ հասու լինել , որով եւ օրինակին եւ նախատիպին մէջ կեցած նոյնութիւնն ի վեր հանել :

Ո՞չ ապաքէն այս է նաեւ հայերէն ճիշդ՝ նշեկը բառին իմաստը :

Եթէ , արդարեւ , ուշագրութեամբ նայուի այս բառին կիրառութեանը , պիտի տեսնուի որ , ո՛ւր ուրեք սր գործածուած է , յայտնի կամ լուելեայն , միշտ քննութեան՝ զննութեան՝ հետազօտութեան

գաղափար մ' ընդ իւր կը բերէ եւ կը պատասխանէ զազ. exakte բառին. մինչդեռ նշանարիթը բացարձակ առմամբ բանի մը գոյ կամ անգոյ, կամ անզի տնեցած կամ չունեցած ըլլալը կը ցուցնէ եւ կը պատասխանէ vraie ին :

Մեր միտքն առելի որոշ եւ յառակ բացարձեղու համար ըստնք միանդամայն՝ թէ նիշդը սիսալին կամ թիւրին հակառակն է . իսկ նշանարիթը՝ սուտին :

Մինչդեռ լու. justusը ասանց ոչ միոյն եւ ոչ միւս սայն կը պատասխանէ . այլ ուղղութեան՝ արդարութեան գաղափարը կուտայ եւ équitable ի, légitime ի կը պատասխանէ եւ, իբր այս . կը հակառակի անիրաւուրեան :

Գալով Ա. Գրոց մէջ գործածուած Յուստոս յատուկ անուան, սա բնաւ յապացոյց չի կրնար ծառայել առաջիկայ գառին : Առ առաւելն տա՛ կրնայ ապացուցանել՝ թէ ի հումն Հռովմայեցւոց եւ հոռժ մայեցի Հրէից մէջ ալ սովորութիւն էր, որպէս զարդիս, բարուց յայտարար հասարակ անուններն իբրեւ յատուկ եւ սեփական մակդիր կամ պատուանուն գործածել եւ յորջորջել : Եւ Ա. Գրոց ակնարկեալ համարին մէջ ուր կը կարուանք . «Եւ կացուցին երկու քՅովսէփ՝ որում Բարսարայն կոչէին, որ անուանեցաւն Յուստոս, եւ զՄատաթիւ» (Գործ. Ա. 23), Յովսեփայ ուղղութիւնն եւ արդարութիւնը կը հոչակուի, մանաւանդ այն Յուստոս մակդիրով որ առաջի ժողովրդեանն վայելած յարգանաց՝ վստահութեան եւ համարման արտաքին յայտարար նշանն էր : Վասն այնորիկ բուն իւր Յովսէփ անունն ալ պիսեթէ խափանելով անոր տեղ անցած էր :

Հայ թարգմանչաց համար դժուար չէր այս բառը հայերէն համազօր բառով մը թարգմանել, զոր օրինակ ուղիղ կամ արդար . ինչպէս բազում ուրեք կը տեսնենք թէ ըրած են, որդի Յեմենայ ըսելով փոխանակ Բենիամինի, եւն : Այլ մեր գերիմաստ թարգմանիչք աւելի զգուշաւոր երկիւղածութեամբ մը բուն իսկ Յուստոս լատին ձայնը եւ յորջորջումը պահել նախընտրեր են՝ աւելի հաւատարիմ մնալու համար յոյն բնագրին որ նոյնպէս 'Իօնտօս Կ'ըսէ, առանց թարգմանելու . եւ անտի եւ այսր հին եւ նոր բոլոր թարգմանիչք պահած են այս ձայնը :

Ուստի կարծել թէ մեք միայն Յուստոս ձեւ մը ունիմք լատինին համազօր՝ սխալ է :

Համոզում գոյացնելու չափ ճշդուեցաւ, կարծեմ, առաջարկեալ բառը :

Իսկ ճշգրիտ եւ ճշմարիտը, ձեւոյն եւ կազմութեան նայելով, ճիշդ էն չատ հեռի չեն թէ եւ, ինչպէս Հ. Տէրվիշեան Կ'ընդունի, սակայն մեք, աներկրայ վերլուծութեան մը յանգած չըլլալով՝ լաւ կը համարինք անգիտութիւն խոստովանել, քան վարկարապի ենթադրութեանց մէջ ընկղմել :

Ցիշե՞նք արդեօք հոս դարձեալ Տ. Հիւնք. Զօր կարծիքը որ ճշգրիտին վրայ լատին եւ յունական՝ եւ ճշմարիտին վրայ ալ լատին եւ պարակերէնի խառնուրդ մը կը տեսնէ : Առաջնոյն մէջ սկզբնական երկու գիրը միայն լատինական է, Կ'ըսէ, իսկ մնացածը յոյն քրիտէ (դատաւոր .) երկրորդին մէջ ալ առաջինն սկզբնատառ ճն միայն լատին՝ միւս մնացած շմարիտն ալ պարսիկ նարեւ եւ նաւաշ շիւմարիյէն էն կը համարի, որոց նշանակութեանը մէջ

յունարէն օրթօծօչօց գաղափարը կը գտնէ :

Այս մասին յիշեալ մեծարոյ բանասէրն երկար վարդապետութիւն մ'ալ կը գնէ . բայց , մեզ համար , հիմն արդէն խախուտ ըլլալուն՝ զանց ըրինք :

Արդ , մեկնելու այս լայն եւ արձակ կերպին մէջ , ուր սեղմիչ նկատողութեամբք նեղուելու՝ կասելու ժնաւ տեղի չկայ , մի գիրը լատինէն , երկու տառը յոյնէն , վանկ մը զանդիկէն եւ մասնիկ մ'ալ սանսկրիտէն եւն . բերելով վերլուծելու եւ մեկնելու , այլ եւս գժուարութիւն չի մնար :

Այլ թէ ուղիղ եւ բանաւո՞ր է այս մեթուր . — այն ուրիշ խնդիր է :

Թողով ուրեմն զայր , շարունակենք մեք մեր համեմատական զննութիւնը :

39 . Մարգարիտ = հայր միւրվարիյս :

40 . Յափշտակել = հայր ապիշրէն : Հ . Սէրվիշեան հնդիկ ապ եւ զանդ . ափ արմատները կը ցուցնէ հասանել՝ կապտել նշանակութեամբ : Ուստի մեր բառը բայցեալ պարսիկ հայր ապիշրէնին լաւ կը պատախանէ , թէ՛ ըստ ձեւոյ եւ թէ՛ ըստ նշանակութեան որ , ինչպէս վերն ապատանի առթիւ տեսանք , թաքուցանել՝ պահել կը նշանակէ եւ , յայս միտս , ճահողապէս կը պատշաճի նաեւ մեր յափշտակելին իմաստին . քանզի ծածկել՝ թաքուցանելու մէջ կապտել՝ կողոպտելու գաղափարն ալ կը պարունակէ : Պարզապէս իմաստի մերձաւորութեան ինդիր մ'է այս որ երկու ձայնից ալ միապէս ծնունդ տուած է :

41 . Յետկար = հայ եատկեար , յիշատակ , յիշեցուցիչ : Արդարեւ յետկար որ պաշտօնական թուղթ

կամ վաւերական դիր ըսել է, կարի յարմարապէս կը զատառիսանէ յիշելիք կամ յիշեցուցիչ իմաստին, զի սովորական գործառնութեանց մէջ այսպիսի վաւերական թուղթք (հիմնէթ) յառաջ կը բերուին որք զամնայն վէճ կը բառնան, յիշեցնելով եւ առաջի բերելով եղելութեան ամէն պարագայներն եւ հանդամանքը :

42. Նախ = տա նիւխիւսք, սկիզբն՝ առաջին :

43. Նման = նաև նիւմուն, այս նիւմունէ, և նիւմա, որք նաև նիւմուտէն բայցն կը ծագին եւ կը նշանակեն ցուցանել, ցոյց, օրինակ, նման, հանգոյն :

Լսենք հիմա Հ. Տէրվիշեանը .

« Ma, man չափել, ձեւել, համեմատել, հնոր եւ զնդ. մա՛, յուն. սէրու չափ, սիմօս նմանող, բարակի, լատ. տէ-տիօր չափել, հայ. ման, որմէ և նախորիւ (?) և-ման, ասկէ նմանել . դարձեալ մաս-ն եւ ամի՞ս ս սահմանատառով (?) , եւ մասք » :

Այս մաս արմատէն կը բերէ նաեւ իմանալ, իմացայ, իմաստ, միտք :

Եւս եւ մնալ, մնացորդ, մնացուած, մնանել, մանուած, մանեակ, վերջապէս ուր ուրեք որ մասի կամ միի հոտ եւ նշմարանք կայ :

44. Նշխար = شخوار նիշխար, նիշխար եւ նշխոր նիշխուր = 1. որոճալ, 2. մնացորդ՝ մաս՝ կտոր՝ հատուած, եւն : Այս երկրորդ առմամբ կը գործածուի մեր մէջ :

45. Շահասպրամ = مام شاه اسپه շահ շափերմ, տեսակ մը ոեհան որ կ'ըսուի նաեւ շահսքր շահիսփերմ եւն :

45. Շայեկան = Տական շայկեան , բազում՝ առատ , եւ առ մեզ շահաւոր՝ օգտակար՝ պարզաբեր՝ արդիւնաւոր , եւ յայս միաս՝ փոքր ինչ տարածութեամբ իմաստի , առատ՝ գեղուն՝ լի . «Քանզի երկիր՝ որ ըմպիցէ զանձրեւ բազում անզամ եկեալ ի վերայ նորա , եւ ծնանիցի արդիւնս շայեկանս նոցա վասն որոյ գործեցին . . . Եթր. Զ. 7. ուր առատութեան գաղափարն ակներեւ է :

47. Շապիկ = Ք շեպի , ագանելիք գիշերոյ կամ որ եւ է ծածկոյթ : Եթէ այս ձեւը ծանօթ լինէր Հ. Տէրվիշեանի , փոխանակ վարանելու՝ պիտի վճռէր տիրապէս , քանի որ այնքան մօտ գնացած էր :

48. Շտապ = Տեպ շիրապ :

49. Պայազատ = Ակնա պէյզատ կամ ակնա պէյզատ (<sup>4</sup>) .

50. Պարիշտ = Տէ փերկոր : Մեր մէջ այս արմատը բարդութեանց եւ ածանցմանց մէջ միայն գործածուած է , զոր օրինակ կռա-պարիշտ , ամպարիշտ : Այս արմատէն սեղմեալ եւ ամփոփեալ ձեւ մ'ալ ունիմք պաշտ , յորմէ պաշտօն , եւն . եւն :

51. Պատասխանի = Ճ'կ փասիւխ : Այս երկու ձեւերն , որ ի սկզբան անդ իրարմէ բաւական , հեռի կը թուին , միմեանց հետ բնական կերպիւ կապելու համար դիտելի է որ Ճ'կ պարսիկ բառը բարգեալ է ի կ (փա=ոտք) որ Կ' (փայ) ի կրծատեալն է , եւ ի Ճ' (սիւխ=խօսք) արմատէն որ Խ' (սիւխէն) ի կրծատեալն է : Որով Ճ'կ իբր Խ' կը նշանակէ , բառական իմաստով խօսիին ոտքը : Եւ որովհետեւ պատասխանը միշտ այն խօսքն է որ իրմէ առաջ

(\*) Փ. Արմատը աւելի Թուրք լինել կը Թուրի:

անցած խօսքը կ'ենթաղրէ, այն է հարցում մը որուն կը հետեւի, ըստ իմիք կ'արդարանայ վերի ըմբռունումը, իբրեւ ոտք եւ հետեւորդ գլխաւոր խօսքին :

Իսկ թէ ինչո՞ւ փայտիւխեն կամ, ձայնաւորաց մերձաւոր հնչմամբ, փայտախեն՝ կը լինի առ մեզ պատասխան եւ ոչ գոնէ պայտախան որ աւելի ողջ կը պահէր հնչումը . դիտել կուտամք որ օ ով նըրբացեալ բառերն առ հասարակ > (ա) ով պահուած են մեր մէջ, զորօրինակ և փեյթէր = պատկեր . չէ՛ փեյլինս = պատուանդ, շուշ. փեյլիսր = պատուաստ : Այս սովորութիւնը այնչափ յաճախադէպ է որ կրնայ մինչեւ իսկ կանոնի տեղ ընդունուիլ :

Ապացոյց որ ի հնումն պարսից մէջ ալ թաւացեալ և հնչումը կար, ունիմք ԿԱ մայէ բառն որ թէ այս նուրդ ձեւով եւ թէ օս մատէ հնչմամբ կայ եւ կը համապատասխանէ մեր մատակին :

Սակայն երբեմն ալ, գուն ուրեք, պահուած կը տեսնեմք օ գիրը հայերէնի մէջ, որպէս . և փեյթէար = պայքար : Երբեմն ալ վերջին • (հէ) գիրը փոխուած կը տեսնեմք ի օ, զոր օրինակ և՛ նիկեահ = նկատ եւն :

Ուստի սոյն օրինօք եղած է փայտախանն առ մեզ պատասխան :

52. Պատիւ = ԿԱ փայէ : Վերի բացատրութիւնը հարկ չի թողուր կրկնելու որ հոս ալ եւ օ գրոց փոխադրութիւն կայ :

53. Պատշաճել = Նաև պայիսրէն, պարտ՝ անկ եւ պիտոյ լինել . — դարձեալ նոյն փոխադրութիւն :

54. Պատուհան = նախագծան պատիսան :

55. Պատուհաս = նախագծան կամ հատուցումն բարեաց, բարիչատուցումն կամ հատուցումն բարեաց, իսկ առ մեզ հակառակ իմաստով հատուցումն չարի : Ասոր կը մերձեցնեմք նաեւ պատիմը որ փատաշին մի այլ ձեւն է, եւ յարմարապէս կը զուգորդի պատուհասին :

56. Պատրաստել = պատճեն փիյրասթեն, յարդարել՝ հանդերձել՝ կազմել՝ պատրաստել : Այս ալ վերի օրինաց կը հետեւի :

57. Ռոճիկ = օճառ րուզե, օրական թոշակ :

58. Սկահ, ծագեալ ի Սկիհ և (սիկի)է, որ յիշատակեալ է յայլոց եւ կը նշանակէ նոյնպէս գաւաթ՝ բաժակ :

Ասկէ կ'երեւեի նաեւ սկաւառակ, ուր ւը թաւանալով կը նոյնանայ զրեթէ ի ի հետ :

59. Սկեսուր = ըստ խիւսուր (աներ), ըստ խիւսուր (սկեսուրայր) եւ ըստ խիւսուրէ (զոքանչ) : Առ մեզ այս նույրը զանազանութիւնը կորսուած կամ բնաւ առնուած չէ, եւ լոկ մի առումն եւ եթ պահուած է :

Բառին այս լոին մերկութեան եւ պարզութեան առջեւ, այլ եւս հեռաւոր աշխարհներ երթալով sva-sar, stu-sa, su-na-sa, sva-su-ra, sva-çva, եւն. մինչեւ իսկ յոյնէն խնրօս փնտոելու տեղի չկայ, կարծեմ :

60. Սպայ = սպասարկութեան որ եւ ուստի սպասարկութեան իսպահն որք կը նշանակեն զօրք՝ զօրական՝ սպայ : Յորմէ սպասարկութեան որք սպասարկութեան ուստի սպասարկութեան զօրք՝ սպասարկութեան կամ այս սպասարկութեան :

61. Սպանդարամետ = սինդարմ սիփենտարմիւս  
եւ մանդարմ իսփենտարմիւս, որ բազում այլ իրաց  
հետ կը նշանակէ նաև դիմ, երկիր, իրո գիք բա-  
րեկենգանաւթեան գործածուած է առ մեզ :

62. Սպառ = քառ սիփերի, կատարած՝ վախ-  
ճան՝ լրումն : Յորմէ ի սպառ :

63. Սպար եւ ասպար = քառ սիփեր, վահան,  
մկունդ :

64. Ստէպ = شتاب շիրապ որ նոյն է ընդ շտապի,  
որոյ եղանակաւորեալ մի ձեւն է : Զի հաւասարա-  
պէս կ'ըսուի շտապաւ եւ ստիպաւ :

65. Ստուար = استوار իւսրիւվար : Հոս Հ. Տէր-  
վիշեանը հասկնալ կարելի չէ . ուստի չպիտի փոր-  
ձենք ի մէջ բերել :

66. Վանդակ վանդ արմատէն, որ է ան պէնտ,  
կապ՝ արգելան :

67. Վարժ = այ, վերգ, ի բայէդ նայա, վեր-  
գիյտէն, որ կը նշանակէ ուսանել՝ ուսուցանել՝ սո-  
վորել, եւն : Ասոր մի այլ ձեւն մարզել, մարզ-  
պան, մարզիչ : Ասոր մօտ ձայնէ մը այ վիրտ (ա-  
շակերտ) բառէն կուգայ նաեւ մեր վարդապետը,  
իրբեւ պետն աշակերտաց, ուսուցիչ նոցա եւ մար-  
զիչ եւ հրահանգիչ :

Հ. Տէրվիշեան ալ որոյ հետ բաւական խօսած  
էինք սոյն նիւթին վրայ, թէ եւ քիչ մը ճապաղ՝ այլ  
գոհացուցիչ կերպիւ կը մեկնէ այս բառերը :

Իսկ Տ. Հիւնք. Հայր դարձեայ լատինին կը դի-  
մէ եւ veritas (ճշմարտոթիւն)էն կը բռնազրօսէ  
բերել վարդապետը :

Ասոր հերքումն իւր մէջ ըլլալով՝ երկարելու տե-  
ղի չկայ :

68. Վարունգ = մարդ վարենիկ :

69. Վաւեր = բար պավեր , հաւատ , ի բայէն նարնակ , պավերիյտեն , հաւատալ : Որով վաւերական , վաւերացնել , եւն . կը նշանակեն հաւատալի , հաւատարիմ եւ հաւատարիմ առնել կամ գործել , հաւատարմացնել , եւն : Այս է նաև ստոյգ իմաստն վաւեր եւ այլ բառից առ մեզ :

70. Տաճար = թերեւս քէ թէնէր , որ ձմեռնատուն ըսել է : Բառի մը իւր նախնական նշանակութենէն ելլելով տարբեր եւ անդր մօտ բաներու ալ տարածուիլը հազուաղէպ չէ : —

Հոս կնքելով մեր այս փոքր հաւաքածոյն եւ որ եւ իցէ աշխատութիւնը , հարկ կը համարինք , այս առթիւ , հրաւէր կարդալ ազգային բանասիրաց որ եթէ ունին այս եւ այլ ծանօթ ցանկերէ դուրս բառեր , կամ եթէ պատահին յետ այսորիկ , թող հաճին ի հրատարակութիւն տալ հետ զհետէ , որպէս զի ըստ կարի ամբողջութիւն մը կազմէ եւ լրանայ գրական այս մասը :

Տ. Թագավոր



ԵՐԱԺԵՏՈՒԹԻՒՆ

Թանձր ու խաւարչտին գիշեր մ'է . աղջառելջին  
հաստ ամպեր կը ծածկեն երկնից պայծառ երեալ ,  
նման սդոյ անթափանց բրերին որ գեղեցիկ  
կնոջ մ'անուշակ դէմքը կը քողարկէ : Թաց տղմուտ  
սալայատակին վրայ փողոցին կանթեղները դժգոյն  
լոյս մը կը հեղուն . տանիքներէն կաթկիթող ջուրի  
կայլակները մեռելոց զանգակին գանգիւններուն  
ազդեցութիւնը կ'ընեն վրայ , եւ անզուսպ փափաք  
մը կը զգաս ապտակելու այն անցորդն որ , անտարբեր  
սրտիդ ցաւին , անտարբեր այն գիշերուան անհուն  
տիրութեան , կ'անցնի թեթեւուան՝ ծիծաղկոտ խօ-  
սակցելով իւր ընկերոջ հետ :

Հասած ես այն տարիքին յորում մարդ իւր առա-  
ջին ցնորքներէն հմայաթափ կ'ըլլայ , եւ իւր պա-  
տանեկութեան երազներն , այն ոսկի երազներն զոր  
յուսոյ երիներանգ թեւերուն մէջ օրօրած , իւր սըր-  
տին ամենէն փափուկ , ամենէն զգայուն մասովը  
մնուցած ու աչաց ամենէն քաղցր արցունքովն ո-  
ռոգած է , այն գեղափայլ յոյսերը բաղդին մէկ ան-  
գութ հարուածով կը ցնդին կ'անհետանան , եւ սիրտը  
կը մնայ թափուր՝ կ'արծես գաղրելով բարախելէ , դա-  
դրելով զգալէ : Եւ անսահման տրտմութեան մը մատ-  
նուած՝ կը քալես մութ գիշերին մէջ , սահելով թաց  
սալայատակին վրայ , գրեթէ թմրած՝ անզգայ շուր-  
ջրդ անցած դարձածին , դիտելով մութ երկինքն ,  
ուր ոչ մէկ լուսոյ աստղ չ'երեւիր , ոչ մէկ սիրական

գէմք չի ժպտիր, ոչ մէկ բարեկամ ձեռք քեզ չի կարկառիր : Աչերդ միայն դատարկութիւն կը տեսնեն, եւ հառաջներդ մեռնելով կոկորդիդ մէջ կը խեղեն զքեզ . եւ կ'անիծես զայն որ յառաջին անգամ ճանչցուց քեզ ցաւը, ցաւն անսպորոյն որ իւր ոսկրուտ թեւերով զքեզ կը սեղմէ ու արտիդ վէրքը կ'արիւնէ, կ'անիծես օրն յորում ծնար, եւ մոշար քայլերով կը յառաջանաս մութին մէջ . . . ցանկալով մեռնիլ գերեզմանին խաւարին մէջ առ յաւէտ թաղելու համար վիշտդ . . .

Այլ յանկարծ . . . գիշերուան ծոցին մէջ նուազող աւաշի մը նման մեղմիկ մրմունջ մը կը Վրդովէ շուրջդ տիրող չարագուշակ լուսութիւնը . անոյշ նուագ մը հեշտօրօր տակաւ կուգայ ունկդ գգուել եւ անըզգալաբար զքեզ դէպ յինքը կը քարշէ : Երազի մէջ քալովի մը նման յառաջանալով դէպ յերանաւէտ բնակարանն ուրկից կը լսուի երաժշտութիւնն, ինքովինքդ կը գտնես բարեկամի մը տանն առջեւ, ուր մտերմական երեկոյթ կայ . դողդոջ ծունկերդ ակամայ զքեզ կը տանին սանսդուխն ի վեր, եւ կը հասնիս շողշողուն որահն որ կարծես պարիկներու բնակալայրն է . այնքան լոյս, այնքան բոյր, այնքան շնորհ կայ հոն . գեղեցիկ կանայք զարդարուն՝ փայլուն, զիցուհուոյ արձաններու նման անխօս, շարուած են թաւշապատ ալթոռներու մէջ, եւ արք տեւազգեաց մեռելակիրներու նման լուռ ու տխուր կեցած են յոտին . այլ դու անուշաղիր այդ ամենուն՝ անձկակարօտ աչօք կը զիտես մի միայն այն զգգոյն աղջիկն որ, գանգուր վարսերը ուսերն ի վար, սեւ հիանալի աչերն երկնային խանդով հրավառ,

սպիտակ մատանցը ներքեւ կը դողացնէ վիթխարի դաշնակ մը :

Ի՞նչ անբացատրելի զգացումներ կ'արտայայտէ իւր եղանակը . նախ՝ մաքուր է եւ ջինջ , անհուն տիրութեամբ մը համակուած , նման այն մելամաղ-ձոտ հծծիւնին զոր մարդ մութին մէջ գերեզմանոցէն անցած պահուն նոճիներուն մէջէն կը լսէ , եւ ուր իւր վաղամեռիկ բարեկամաց հոգիներու տըր-տունջն ըլլալ կը կարծէ : Յետոյ անդգալաբար մեղմիկ նուազը տեղի կուտայ ահարկու եւ հնչուն խա-գերու . փոթորիկը կը սկսի , մութ անտառներու մէջ հովը կը սուրայ , երկինք որոտընդուստ կը գոռայ , սոսկումը կը տիրէ . մարդկային կրքերու ահոելի պայքարն է այն , կարծես սատանան է որ կ'անցնի , դժոխային ժխորով , ամէն տեղ սարսափ սփոելով . . . քրտանց խոչոր կայլակներ կը սկսին հոսիլ ճակտէդ ի վար , եւ սիրտդ կը սեղմուի . . . : Այլ իսկոյն մրրիկը կը խաղաղի , հանդարտ շունչ կ'առնես , բուռն հովին տեղ անոյշ զեփիւոը կը թեւածէ , նո-րածիլ տերեւոց մէջ իւր սիրոյն վրայ ողբացող սո-խակի երգին նման մեղմիկ եւ միսիթարիչ հրեշ-տակի մը բարբառին պէս քնքոյշ նուազներ կու-գան հոգիդ զգուել , ու երեւակայութիւնդ կը սա-ւառնի ներդաշնակութեան անհուն ովկէանին վրայ-էն մեղմօրօր դէպ յերանաւէտ վայրեր դոր դեռ մահ-կանացուաց ոտքը չէ պղծած , եւ հոն կը ստեղծէ քեզ աշխարհ մը լուսածածան , ուր ոչ ատելութիւն կայ , ոչ քէն . այլ համայն լոյս եւ յոյս , ուր երկինքը պայ-ծառ է յաւէտ , ուր օդը ջինջ է , եւ ուր մշտալար ոսկի քնարներու արձագանզը կ'երթայ միանալ ար-


ծալթի վտակին հեզիկ մրմունջին, եւ կը թուիս ապրիլ հոն՝ շրջապատեալ անոյշ ու հրեշտակային արարածներէ, որոց աչաց մէջ երկնային բարութեան մը ցոլացմունքը կը շողայ, որք համայն գորով են, համայն խանդաղատանք, որոց տեսքն իսկ բաւ է ամէն թախիծ ճակտէդ վանելու . . . եւ արցունք կ'ողողին այսերդ :

Եղանակը նուաղած է դաշնամուրին փղոսկրեայ մատերուն վրայ, որք կարծես տակաւին կը թրթըռան սեւահեր աղջկան փափկիկ ձեռաց ներքեւ . եւ դու քու սքանչացմանդ մէջ կարծելով տակաւին լսել այն մարգարտաշար խազերու արձագանզը՝ սիրտդ զեղուն դուրս կը պանաս սրահէն, ուր հասարակ չնորհաւորութիւնք կը տեղան արուեստագէտ օրիորդին գլխուն :

Անձրեւի կաթիլներն ոչ եւս տիրահնչուն կը կաթկթին տանիքներն ի վար, ոչ եւս խաւարին է սալայատակը տղմուտ, ուր լուսնոյ շողերն արծաթափայլ կը ներկին ջրալից ակօսները . աղջամղջին հաստ ամպերը փարատած են, եւ մաքուր անբիծ երկինք մ'աստեղազարդ կը հակի գլխուդ վերեւ . հոգւոյդ վիշտն եւս փարատած է . յուսոյ նշոյլներ սկսած են տակաւ լուսաւորել միտքդ. ցնորք խօլ թիթեռնիկներու նման կը թեւածին շուրջդ, ու աչերդ իւրաքանչիւր աստղի մէջ կը կարծեն տեսնել բարեկամ դէմք մը՝ որ քաջալերական անոյշ ժպիտ մը կ'ուղղէ քեզ, եւ կենաց մթին ուղւոյն մէջ կ'առաջնորդէ քայլերդ տակաւին անհաստատ : Փափաք մը կը զգաս ձեռքը սեղմելու այն անտարբեր անցորդին որ՝ հոգւոյդ վիճակին անտեղեակ՝ թեթեւուն կ'անցնի

քովէդ խօսակցելով. սփոփիանաց հառաջը կուրծքդ  
կ'ուռեցնէ, եւ կ'օրհնես այն աղջիկն որ ցաւդ ամո-  
քեց ու կարծրացեալ արտէդ նորածիլ վիշտդ վանեց,  
եւ ժպտագին կ'ընթանաս սահելով սալայատակին  
վրայէն, գոհ ապրելուդ, տրամադիր օրհնելու օրն  
լորում ծնար:

*Հերթ ամբողջություն*



ԿՆՈՉ ՍԻՐՏԸ



Անիրաւաբար ըսուած է թէ կնոջ սիրտը փափուկ է : Այո՛, դիւրազգած է կնոջ սիրտը, շուտով կը կարեկցի, դիւրաւ կը վշտանայ . այլ կարծուածին չափ փափուկ չէ : Կեանքի ամէն պարագայներու մէջ, երբ սիրտը դեր մ'ունի կատարելիք, հո՞ն է կինը : Երբ թշուառութիւն մը կայ սփոփելու, հո՞ն կ'երեւնայ, եւ շատ անզամ հրաշքներ կը գործէ իր քաղցր եւ սփոփիչ խրասներով : Եթէ վշտակիր մը կայ մսիթարուելու, հո՞ն ալ կը տեսնես զինքը, ուր կ'ամոքէ ցաւերը իր կենարար սպեղանփով . սրտին բոլոր սփոփիչ գանձերը կը թափէ, եւ կը յաջողին մեղմացնել վշտացեալ սիրտը : Կինն իր կրած ցաւերուն ալ կը դիմադրէ . սրտի ամէն պայքարներու մէջ յազթող կը հանդիսանայ միշտ . եւ եթէ երբէ՛մն կքի, երբեք չի կոտրիր . առակի եղեգին պէս : Երբ թշուառութեան մէջ գտնուի, սրտապինդ եւ անվհատ կը մարտնչի անողոք ճակատագրին դէմ . ի՞նչ որ այր մարդը պիտի վհատեցնէր ու կասեցնէր, կինն աննկուն կը մնայ անոր մէջ : Եթէ վիշտ մը ունի, այդ վիշտն որքան ալ բուռն ըլլայ, գիտէ դիմագրել անոր . չընկճիր բնաւ վշտի բեռին տակ : Ո՞ւր որ այր մարդը յուսահատ կ'ողբայ, կինն յուսալից կը ժպտի :

Ի՞նչէ՞ն է այս ոյժը կնոջ սրտին մէջ . ի՞նք որ մարմնով տկար արարած մ'է, ի՞նչպէս կ'ըլլայ սիրտն այնքան զօրաւոր :

Զի հաւա՛տք ունի : Եւ այս հաւատքն է որ, Սանդուխտէն մինչեւ կատարինէ, ա՛յնքան վաեմ արարքներ գործել տուած է հայ կիներուն իսկ : Ուստի մաղթենք՝ որ հայ կինը միշտ հաւատքով մնայ :

---

ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ՄԵՐ ՎԱՐԺԱՐԱՆԵՐՈՒ ՄԷԶ

---

Մեր վարժարաններու մէջ հասարակ ընթերցումիշատ կարեւորութիւն չի արուիր ընդհանրապէս . Եւ այդ պատճառաւ՝ հոգ չի տարուիր որ տղայ մը իր ընթերցանութեան առաջին տարիներուն մէջ կարենայ, անսխալ կարդալէն զատ, պէտք եղածին պէս կարդալ, այսինքն զինքը մտիկ ընողին հասկնալի ընէ իր ընթերցումիք :

Վարժարաններու մէջ՝ առ հասարակ՝ կը բաւականան աշակերտին անսխալ ընթերցում սորվեցնելով. ա՛լ նկատողութեան չեն առներ թէ անոր կարդացածը հասկնալի կ'ըլլա՞յ թէ ոչ . Կիտադրութեան ուշադրութիւն կ'ընէ°, չեշտերը պատշաճօրէն կը գործածէ°. մինչեւ անգամ, եթէ կարդացած ատենը եղանակ մը դնէ, անոր ալ անփոյթ կը գտնուին շատ անգամ ուսուցիչները : Ասկէ առաջ եկած է որ մեր վարժարաններէն՝ այսինքն կ. Պոլսոյ հայ վարժարաններէն ելլող շատ մը աշակերտներ, մանչ կամ աղջիկ, յոռի ընթերցում մը ունին : Անոնց ո՛չ հնչումը ուղիղ է եւ ո՛չ կէտերուն եւ շեշտերուն ուշադրութ իւն կ'ընեն . իսկ ձայնի ելեւէջ բնա՛ւ չկայ

Պաշտօնական կերպ մը , արուեստակեալ ձայն մը  
կ'առնեն աշակերտները , երբ գիրքը ձեռք առնեն  
կարդալու համար : Եւ այս ամէնը՝ գիտէ՞ք ինչու .  
վասն զի առաջին տարիներուն մէջ տղան սխալ ըմ-  
բընած է ընթերցումի կանոնները . չէ գտնուեր մէկը  
որ իրեն ճանչնէ իր սխալները : Մէկ խօսքով՝ կա-  
րեւորութիւն չէ տրուեր վարժարանի փոքրագոյն  
կարգին :


Եւրոպական ազգերու մէջ մասնաւոր գիրքեր կան  
որոնք կը սորվեցնեն՝ թէ ի՞նչպէս կարդալ պէտք է :  
Մեր մէջ կը պակսին այդ տեսակ գիրքեր . — եւ  
դեռ շատ տեսակներ՝ նոյնքան կարեւոր . — ուրեմն  
մի միայն ուսուցիչներուն պարտքն է սորվեցնել տը-  
դուն՝ իր առաջին քայլերն ուղիղ առնել :

Կը յիշեմ որ , ասկէ քառորդ դար առաջ , հայ աղ-  
ջիկներու վարժարանի մը մէջ , որու խնամակալու-  
թիւնը թաղին տիկիններէն կը բաղկանար , այբու-  
բենի դասը բարձրագոյն կարգի աշակերտներուն  
հայկաբան դասատուին յանձնուեցաւ : Արգեօք ամէն  
դպրոցի խնամակալութիւն իգական սեռէ՞ն պէտք է  
բաղկացած ըլլայ , որպէս զի հոգ տարուի ապագայ  
սերունդին դաստիարակութեան տարրական ըն-  
թացքին :

Գալով արտասանութեան դասին , ինչ որ կ'աւան-  
դուի մեր վարժարաններու մէջ , ուրիշ բան չէ ,  
այլ լոկ բերանացի սորված շատ մը բառեր , որոնք  
աշակերտներուն զիսին մէջ զետեղուած են : Եւ այս  
ալ իր արուեստակեալ կերպն ունենալէ զուրկ չէ :  
Աշակերտը երբ սուքի կ'ելլէ գոյց սորված ոտանա-  
ւոր մը արտասանելու համար , մտիկ ընողը՝ քեր-

Թուածին մի միայն յանգերն եւ տողերուն քանի  
վանկէ բաղկացած ըլլալը կրնայ ըմբռնել . իսկ ի-  
մաստը՝ բնա՛ւ :

Ոտանաւոր գրուածք մը արտասանելու համար  
ընդհանուր կերպ մը ունին . արտասանօղ աշակերաը  
իւրաքանչիւր տողէն վերջը անպատճառ շունչ մը  
կ'առնէ . առաջին տողին ծայրը՝ ստորակէտի քով  
կենալու չափ կը կենայ, իսկ երկրորդ տողին ծայրը  
վերջակէտի մը քով կենալու չափ . եւ ա՛յս՝ քեր-  
թուածին առաջին տողէն մինչեւ վերջը այսպէս կը  
շարունակուի . իւրաքանչիւր տողին մէջտեղէն ալ  
կէս շունչ մը կ'առնէ արտասանօղը :



ՍՓՈՓԱՆՔ ԳԻՏՈՒԹԵԱՆ



Երանի՛ զիտունին :

Պատանի է գեռ , այլ վաղ իսկ անուշադիր իւր շուրջըլորը պատող ունայն հրճուանաց հրաւէրներուն , ուրիշներէ աւելի հրճուանք կը զգայ , երբ կուգան հետզհետէ պարզիլ իւր առաջ համայն արարչութիւնը վարող անխախտելի օրէնքներն :

Նման անփորձ ճանապարհորդին որու ամենն քայլ մի նորութիւն է , որու ամենն հայեացք տենչանք կը թերէ մօտենալ տեսնուած առարկային եւ չըգոհանար երբէք մինչեւ չ'ընտելանայ անոր հետ , ուսանողն գոհունակութեան մի շունչ կ'առնու ամենն անգամ որ կը զգայ իւր միտքք պարարտիլ :

Կ'ուսանի անդադար , եւ անդադար իւր ուսաներու ախորժն անյագելի կը լինի : Ժամանակին արտադրած եւ համբարած հմտութեանց պաշարն է որ կը վայելի :

Ժառանգն է նա ժառանգութեանց պատուականագունին՝ զոր սերունդներն դարէ ի դար , ուղեղէ ուղեղ կ'աւանդեն իրարու :

Աչքի առաջն ունի այն հոյակապ անձանց օրինակն , որք ուժգին եւ յանկարծական մի մղում տուած են մարդոց վիճակը դէպ ի բարելաւութիւն : տանելու համար . զի դա՛ է ճշգրիտ գիտութեան արդիւնքն եւ ճշմարիտ գիտունին նալատակը :

Եւ կ'իմանայ որ իւր անձն օր քան զօր կը բար-

ձրանայ սովորական մարդոց մակերեւոյթէն վեր, եւ  
սիրտն արդէն յուսով եւ ցնծութեամբ լեցուն է :

Երանի՛ գիտունին :

Զափահաս է այժմ եւ մշտական գործաւոր մի  
չէնքի՝ որու հիմնըն իսկ հազիւ թէնախագծուած են :

Չը տեսներ թէ ի՞նչ տքնութիւնք եւ յուսախա-  
բութիւնք կ'սպասեն իւր ճամբուն վրայ, եւ կը  
քայլէ միշտ :

Կը բերկրի հոգին ամեն անդամ որ խելամուտ  
կը լինի տարերաց պէսպէս յատկութիւններուն եւ կը  
լուծէ աստիճանաբար տիեզերային հանելուկներն, որք  
միմեանց կցորդ՝ անընդհատ մի շղթայ կը կազմեն :  
Գիտէ թէ բնութեան մէջ ծածկեալ ոյժեր կան, զորս  
մարդ չ'է կարողացած տեսնել տակաւին, եւ թէ  
հանձարն յերեւան պիտի բերէ մի օր :

Զըկայ իրեն համար գիտութեան մէջ մի մանրա-  
մանութիւն որ արհամարհելի լինի : Զըկայ պարզ  
մի օրէնք նիւթերու սեպհական՝ որ աւելի բազմա-  
յօդ օրէնքներու լուծման չ'առաջնորդէ : Եւ այսպէս  
ծանօթէն դէպի ի անծանօթը յառաջանալով՝ կը յան-  
գի կենաց օրէնքներուն լուծման :

Եւ գիտութեան ամեն յաղթանակը կը գործածէ  
մարդկային կեանքն աւելի հեշտ եւ երկարատեւ  
ընելու :

Երանի՛ գիտունին :

Նա տարածութիւններն կը սեղմէ, մարդկութիւնն  
ի մի խուրձ կ'ամփոփէ, շահերն կը հաւասարէ, հա  
մապարտ ընելով ամենքը :

Նա կ'ընէ հողն աւելի արգաւանդ եւ նորա ար-  
տադրութիւններն ամենուն մատչելի :

Նա՛ կ'որոնէ եւ կը գտնէ մեր մէջը ապաստա-  
նուած, միր շուրջը պատած անդր քան զթիւ թըշ-  
նամեաց լէգէոնները, որք ամենափոքր եւ անտե-  
սանելի՝ առաւել քան զայլս նեխիչ եւ քանդող են :  
Եւ կը սպառազինի անոնց դէմ եւ կը յաջողի խլել  
միխոնաւոր կեանքեր տարաժամ քայքայումէ :

Եւ կը թուէ զիւտերու հետզհետէ յառաջ բերած  
բարիքներն, թշուառ եւ կարեկցութեան արժանի  
արարածներուս նկատմամբ : Եւ ի՞նչ անխառն սիո-  
փանք իրեն, երբ կ'որոշէ իւր բաժինն այդ բարե-  
գործ վաստակոց մէջ :

Երանի՛ զիտունին :

Կենաց առօրեայ եւ միօրինակ տաղտկութիւններն  
չ'են կարող երբէք վհատութիւն բերել իւր հոգւոյն :  
Երեսն հազիւ թէ կը ժպտի, երբ կը սփուն իւր ա-  
ռաջ այն հասարակ ցոյցերն որք սնապարծներն եւ  
եթ կը փառաւորեն : Հատուցում չը մուրար :

Իւր վարձքն ընդհանուրին յարգանքն է եւ երբեմն  
իսկ ապագային երախտազիտութիւնը :

Եւ վիրջի ժամուն, երբ մնծ ճամբորդութեան ազդը  
կը տրուի իրեն, մի վիշտ միայն կը զգայ որ չըպիտի  
տեսնէ իւր յաւէտ երազած մարդկային երջանկու-  
թիւնը: Բայց ինքն իւր պարտքը հատուցած կը մեկնի:

Եւ գոհ է յոյժ իւր կեանքէն :

Երանի՛ զիտունին :

ՄՏ. ՎԻՃԱԿԻ ՏԱՐԱՅ ՁՒ ԱՆ

ԱՌ ՆԱՒԱԶՆ ԵՐՋԱՆԻԿ



Հանգիր այդպէս , իմ քա՛ջ նաւաղ , քաղցրաքուն .  
Ննջէ յանդորր ընդ հովանեաւ նպւակիդ .  
Քանի՛ հեշտ է կապոյտ յերկնից անթաքուն  
Ընկողմանիլ ծովուն ալեաց մօտ վրճիտ :  
Դու զօրն ի բուն կը պատառես անխընայ  
Կորակս անթիւ , կուրծ տաս հողմոց վրտանգին .  
Կտրես անդունդս , ընդ որ սրաթեւ նաւդ գընայ ,  
Դիւցա՛զըն ջուրց , յոշնչ գրելով կեանքդ անգին :  
Դու պրտահեշտ առնուս քրտանց քոց ի պտակ  
Զկներ պէսպէս . ծով մեծ պարզէ քեզ երկիր .  
Երկինք՝ պայծառ աստեղդ հոյլեր , ջինջ լուսնակ .  
Փոյթ չէ թէ մերթ գոչեն տարերք քեզ՝ երկի՛ր ,  
Կոռւիս , պարզես նաւուդ թեւեր կարապի .  
Երգեն յրթունքդ ընդպէմ ամպոց որ գոռան .  
Դու ծիծաղիս , մինչ նաւդ հողմէն տառապի .  
Անփոյթ թէ ծով կուլ տայ շատեր քեզ նըման :  
Այլ երբ գալրի մրրիկ հողմոց զլիափար ,  
Ուերկնի երեսք վառ շողերով յարսարին ,  
Դու մոռանաս անցեալ ամէն պատահար  
Եւ գոհութեան յըղես մրմունջս Արդարին :  
Իսկ թէ հանդարտ է ծով եւ օդ խաղաղիկ .  
Արեւ անամապ քեզ աւետէ երկին զուարթ ,  
Ոգի՛դ ալեաց , յայնժամ լինիս երանիկ՝  
Քաղեալ առատ արշալուսոյ քրքում , վարդ :  
Նաւակդ ո՛չչափ սիրեմ փոքրիկ եւ ի գոյն

Սպիտակ, թեթեւ եւ ապահով ի նառել .  
Զի յարաժամ ցանկայ սերտիւ սիրտ հիքոյն  
Ենել ի ծով, խոյս տալ յաղմկաց առաւել :  
Բիւր երանի քեզ, ո՛ նաւազ դեռատի ,  
Երբ կը թռչիս ընդ կողա ալեաց ջուրց հակայ .  
Դու ի ծովու գտնես ըզվարձ աղքատի ,  
Թանջունչ տարերց առնուս պարզեւ մշտակայ :  
Ի տղայ տիոց սիրել ըզնաւ միշտ ուսար ,  
Քեզ ցանկալի եղեւ ծովու կեանքն ազատ .  
Զիք լաւագոյն ինչ ասպարէզ, մի՛ յուսար  
Գտնել այլ բախտ, ալեաց զաւակդ հարազատ՝  
Առ ի՞նչ, աղէ, սիրել տըխուր զայս ցամաք .  
Զի՞նչ փոյթ թէ մերթ ծովն ամբոխեալ խոժոռի ,  
Երբ ցանկ պատեն աղէտք զերկիր մեր համակ ,  
Ուր բարք մարդոյ են միշտ անարդ եւ յոռի :  
Հանգիր այժմիկ, արի՛ նաւազ, յանոյշ քուն .  
Ննջէ խաղաղ աստ առընթեր նաւակիդ .  
Քանի՛ քաղցր է ի ջինչ երկնից անթաքուն  
Ընկողմանիլ ծովուն ալեաց մօտ վըճիտ :  
Եւ երազէ անհունութիւն, փոթորիկ ,  
Յաղթանակ մնձ՝ զոր կը տանիս դէմ տարերց ,  
Երկին անբաւ, ջուր անյատակ, նաւդ փոքրիկ՝  
Երբ զերդ կարապ ճախրէ սուրայ ծովահերձ :

ԱՐ ՇՈԳԵՆԱՍԻՆ



Վայրիկ մ'ալ կաց , ա՛հ , շոգենաւ , մի՛ հեռանար  
ափունքէս ,  
թոյլ տուր տեսնել ինձ սիրելւոյս դէմքըն վայրիկ  
մ'առաւել .  
Օ՞ն , կասեցուր քո սուր ընթաց , սակաւ մի վերջ  
փութա զնալ ,  
Մի՛ շտապեր լինել անհետյեղերց զըւարթ Մարմարայ .  
Կա՛ց սակաւիկ , զի բանք են իմ ընդ պաշտելի մը-  
տերմիս .  
Կաց , ո՛ անգութ , այդպէս փութով մի՛ խուսափիր  
դու յինչն :  
Ցըռուկովը սեւագոյն ճեղքես կապոյտ ծովն ընդ-  
արձակ ,  
Յանձնեալ շոգւոյն իրանդ հակայ սուրաս արագ , եւ  
մենաւոր  
Թողուս զիս աստ ի ծովեղեր՝ բիրերս ի լճակ ար-  
տասուաց ,  
Այլ եւս անզօր տեսնել սպիտակ ըզթաշկինակ սի-  
րելւոյս ,  
Զոր շարժէ կարօտակէզ կամզնած յեղեր սեւ կողիցդ :  
Օ՞ն , դարձիր յետս անդրէն , մի՛ լըքաներ զիս միայնակ ,  
Տե՛ս , մեկուսի սիրտ իմ բեկեալ քեզ աղերակ պա-  
ղատագին .  
Օդակոտոր թեթեւաթոփիչ կը սուրայի դէպ ի քեզ ,  
Թէ մի վայրկեան... ո՛չ , մի ըոպէ՛ , արծուին փոխ  
տայր ինձ իւր թեւեր .

Իցիւ թէ խութ ես լինէի , եւ վշրէի՛ր յիս , անգութ .  
Է՞ր հեռանաս այդպէս երագ՝ զիս ի պատրանս թող-  
լով աստ .

Տուր ինձ տեսնել գէթ հուսկ նուագ մըտերմիս  
գէմքն անձկալի . . . :

Գէ՛թ գու , թոչնիկ , թըոփր արագ , տար կաթոգին  
ողջոյններս .

Երգէ խանդիւ , պատմէ սրտիս թախիծ ու սուգ եւ  
ջերմ արտօսր .

Ա՞հ , տար այս թուղթ , իմ անձկակէզ հոգւոյս պատ-  
կերն այս թերթիկ .  
Թող այս պատմէ իմ պաշտելոյն բոցածաւալ սէրս  
ըսպառիչ :

Այլ հեռացա՛ր . . . չըզգաս երբեք . — վայտերն ու-  
նին սիրտ հողի . —

Լինիս անհետ , զերդ սեւ մի բիծ արատես ծովն  
ըսպիտակ . . .

Ա՞հ , սիրելիս հանէ ցամաք , եւ շա՞նթ պայթի քո  
վերայ :

*Տ. Ա. Աբրամյան*

ԱԶՆ ՈՒ ԶԱԽԸ

—————♦♦♦—————

Առաջարկ մը.

Իմաստուն բնութիւնը չնորհած է մեզ երկու համանման եւ համագործ աշքեր՝ մի եւ նոյն նպատակի համար . որ է տեսութիւն . եւ երկու համանման եւ համագործ ականջներ՝ մի եւ նոյն նպատակի համար , այն իսկ է լսողութիւն : Այս երկեակ գործարաններ ի մուտս բնակութեան բանին , ներուի ինձ նըմանեցնել երկու զուգայարմար բանալիներու , որոնց մին եթէ վեասուի կամ փճանայ , պահեստէ զուրկ չենք մնար . հիանալի նախատեսութիւն Արարշին :

Արդարեւ այս գործարաններու միջոցաւ ամրարին ի միտս մեր , ըստ մեծի մասին , գաղափարք , առանց որ զգալի ըլլայ մէկ աշքի կամ մէկ ականջի բացարձակ առաւելութիւն միւսին վերայ պաշտօնի , քանի որ առողջ վիճակի մէջ են , եւ ինքնաբերաբար համընթաց : Սակայն առ ի՞նչ պիտ' օգտէին գաղափարք , եթէ նոյն կանխասես բնութիւն չնորհած չըլլար մեզ միանգամայն յար եւ նման երկու բազուկներ եւ ձեռքեր , կատարելապէս յարմար յաշխատութիւն իբրեւ սպասարկուք բանին : Բայց այս վերջի քոյր անդամք չեն առջիններուն պէս համագործ , հետեւաբար՝ ոչ համապատիւ : Եւ ուստի այս անպատեհ խտիր , եթէ ոչ մեր կամաց ինքնահաճ մանաւանդ քան օրինաւոր միջամտութենէ ի գործս ձեռաց , որով մին՝ զոր աւելի բանեցուցեր ենք ,

այն իսկ է աւելի կրթեր ենք, կոչուեր է աջ. եւ միւսը՝ զոր հրահանգելու մի եւ նոյն խնամքը չենք տարած, անուաներ է ձախ: Ի վաղուց անտի աջ ու ձախ, անուանց տարբերութիւնը չէ հոգ: բայց իրատիրը՝ ոչ ալդպէս, քանի որ երկրորդն իր բնական իրաւունքէն զրկուելով՝ եղեր է առաջնոյն, առ առաւելն, օժանդակ կամ վարպետի քով արուեստ ուսնելու յաւէտ անընդունակ ստորին մի սպասաւոր, ոչ թէ ընկեր: Եւ աստի որպիսի՛ անպատճենութիւնք: Նախ ամբողջ ձախակողմը նուազ թափ է ստացեր իբրեւ նուազ աշխատող, որով ուժերու զուգակշխոք ճիշդ չեն պահուած: Հոս իննդիրն առնու, ձեռնահասի համար, մի բնագննական կերպարան. մինչ ինձ համար գիտականէն աւելի բարոյականն է ուշագրաւ, այնու զի մարդիկ նոյն իսկ բարեշնորհ բնութեան վերաբերով իրենց անհոգութեան տիրուր հետեւանքը՝ ձախին սեպհականեր են ամեն ձախորդութիւն, ամեն ինչ որ յոռի է կամ անհաճոյ. մինչ աջին ընծայեր են ամեն յաջողուած, ամեն ինչ որ բարի է կամ հաճելի. բացատրութեանց եղանակ՝ զոր սովորոյթը միայն կարող է արդարացնել:

Կարելի է սակայն ըսել. «Աջ ու ձախի իննդիրը հանրական է, հետեւապէս ընդունելի.» Այս առարկութիւն չի թուիր լիովին համոզական, քանի որ կային (եւ կան տակաւին) հանրական համարուած գաղափարներ՝ զորս տպիտութիւն կամ մի քիրտ ունակութիւն ընդունելի էր ըրած. բայց ապա գիտութիւնը մերժեց զանոնք ի բաց, կամ կրթութիւնն ամոքեց:

Արդ, միթէ իսկապէս անհնա՞ր է մարդոյ երկու

ձեռքերն ալ հաւասարապէս վարել ի գործ , մին՝ միւսին ընելով օժանդակ , ի պէտո , անխտրաբար .— անշուշտ ոչ : « Լաւ աստիճանսաւորեալ մարզանք յաղթեն շատ դժուարութեանց . » իրաւացի առած մի է այս , առ որ ի դէպ է յաւելով թէ մատաղ հասակի մէջ այդ մարզանաց յաջողութիւնն ապահովագոյն է եւ զիւրագոյն : Սակայն յիշեմ ես ուսանող պատասի մը որուն աջ ձեռքը կարի վնասուած անգործածելի էր . բայց ուսաւ գրել եւ գծագրել իսկ՝ ձախովը . աներկբայելի փործ հաստատ կամաց ազդեցութեան , որով անհնարին կարծուածներն իսկ կրնան ըլլալ հնարաւոր : Այժմ որ կոյրերն ալ ուսանին ընթեռնով , առողջ աչօք մարդիկ չպիտի՝ կարենան իրենց ձախ ձեռքն աջին պէս տակաւ կրթել ի գործ , մանսաւանդ զի երկացողակի (անպիտեհսիր) անօրինակ չեն , թէպէտ կարի սակաւաթիւ : Բայց դու այժմէն իսկ տես սա նորատի օրիորդը որ ձախ ձեռքովը չէ կարող թեն ասեղին անցընել , մինչ դաշնակի ստեղնաշարին վրայ երկու ձեռքերն ալ սուրան հաւասարապէս . եւ միւս պարոնը՝ որ չէ կարող ձախով մկրատ գործածել , զոյգ դաստակիներու տաաը մատերով սրնգի վրայ նուագէ ազատօրէն . մինչ անդին ջութակահար մը աղեղակալ աջէն աւելի ձախովը գործէ լարերու վրայ իբրեւ քաջ արուեստական :

Այս երեւոյթք այլ եւս տեղի չեն թողուք տարակուսի՝ թէ այն ամեն արտազրութեանց մէջ յորս երկու ձեռքերու համաշխատովթիւնն անհրաժեշտ է , մարդիկ արդէն իսկ են « յերկոցունց ձեռաց աջողակ , » ինչպէս ըսուած է առ մեզ . մինչ այլուր առ հասա-

բակ աջն ունի բացարձակապէս առաջին դերը , եւ  
եթէ երբեք սա վիրաւորի կամ տկարանայ , աշխա-  
տութեան առջին պիտի մնանք բոլորովին ապիկար :  
Խորհինք վայրկեան մ'աս կէտին վրայ , եւ կար-  
ծուածէն աւելի կարեւոր պիտի նկատենք դարմանը ,  
զոր դիւրագոյնս գտնելու համար հարկ է հետեւեալ  
միակ բնական միջոցին դիմել :

Աջն ու ձախի խնդիրը , իբրեւ մարմնոյ մարզանք ,  
դաստիարակութեան կրնայ պատկանիլ . ուստի յուշ  
ածեմ ընթերցողին թէ մանկավարժի գործէն առաջ  
որ ուսուցչին է , կայ մանկաբուծի գործը որ ծը-  
նողացն է , յատկապէս մօր : Արդ մենէ աւելի կիրթ ,  
մենէ աւելի ժիր մի սերունդ ունենալու համար  
հարկ է համոզուինք՝ թէ Ուրանն է առաջին դպրոց ,  
ուր բնական դասատուին ( միրուն մօր ) խնամօք  
պէտք է , ըստ կարելւոյն , ստանան մանկունք տար-  
րական ուղիղ սկզբունք :

Արդ , եթէ Տիկին Մայրերը հաճին ընդունիլ իմ  
առաջարկս եւ յատկապէս հոգ տանին իրենց ման-  
կիկներուն փոքրիկ ձեռքերը միօրինակ մարզել ,  
պիտ' ունենան շատ ճարպիկ եւ աշխատութեան  
յարմարագոյն զաւակներ . եւ այս պիտ' ըլլայ իրենց  
համար , անտարակոյս , հաճելի փոխարինութիւն եւ  
ինձ համար առիթ գոհունակութեան , որ այսու ծա-  
ռայութիւն մ'ըրած պիտի համարիմ ինքզինքս մեր  
մատաղատի սերունդին :

ՈՒՂԵՐՁՔ

Առ. ՓՈՒՅՅ.

Մօր կաթի խառն որրանի մեղք , կենաց առջի քաղ-  
ցրութիւն .  
Խոնջ անդամոց դու կազդուրիչ , ի կեանս մահու  
վարժութիւն .  
Ճոխ թէ աղքատ ի մոռացօնս՝ քեզմով միմեանց  
հաւասար .  
Թէ խղճի խայթ զքեզ չը խռովէ , դու մեր վերջին  
մըխիթար : —

Առ. Հայ օրիորդն .

Վարդի զարդն է պարզ տերեւ .  
Պարզութիւնը դու սիրէ ,  
Եթէ վարդ մ'ես արդարեւ : —

Առ. Պննասէրն .

Աղուոր դէմքի կոկիկ մի զարդ՝ է պարզ խնդիր ճա-  
շակի ,  
Զոր չունեցողն անընտրաբար քսակ պարպէ նորոյթի .  
Համեստ դէմք մ'ալ՝ բընականով կը յաջողի հրապուրել .  
Ծաղրելի է տան մէջ հաւիկ՝ դուրսն հնդկահաւ երեւել :

ՆԿԱՐԱԳԻՐՔ

— — —

Մեծամիտն .

Ճոխ թէ գիտուն , կամ արի ,  
Կամ թէ գեղով շըպարի ,  
Կարծեօքն միշտ վեր քան զոր է ,  
Բարձրէն մեզ փոքր կը տեսնէ .

Հարկ է զգածուիլ . —  
Կարծեմ ոչ .

Օր մը , դէպքի հարուածով՝  
Տիկն ուռուցիկ մնայ անհով ,  
Եւ մեծամիտն՝ ամօթով : —

Փառամոլն .

Իրմէ ստորնոց միայն զարմանք՝ փառամոլն է ծաղրելի ,  
Ոչ թէ միայն քանի կ'ապրի՝ այլ եւ յետ որ մեռանի .  
Երբ զինքն այլ եւս ոչ ոք յիշէ , նա թողու յա-  
չըս մարդկան ,  
Անշուք հոգւոյն յետին վկայ , մի մեծաշուք գերեզման :

Շողոբորբն .

Բազմապատիկ կենդանի , գիտէ սողալ եւ սուզիլ ,  
Հստ իւր հաշուոյ պահանջման՝ ոստնուլ , թաքչիլ կամ  
փախչիլ .  
Տեսքովն անկեղծ , մերթ ապուշ , բայց իրօք միշտ  
երկդիմի ,  
Շահու համար բարեկամ , շահու համար թշնամի : —

Բանսարկուն .

Բարի բան մը զրուցելու՝ խօսքը պակաս , լեզուն  
մտնջ ,  
Բամբասելու առիթ գըտնայ՝ արագ անուոյ է մրմունջ .  
Բերան բանալն՝ իրեն համար է որոմ մը սերմանել ,  
Մօտաւորը անխիղճ խամրել , հեռաւորը տոչորել :  
Ամեն չարիք մէկ տեղ գալով՝ նուազ քան զայն ի  
կըշոփ ,  
Ճշմարտութեան այնչափ մօտ ես , որչափ անկէ ես հեռի :



Ժ Պ Ի Տ Ը



Ամրան հեղձուցիչ ու տօթակէզ օրերու անտառնելիութենէն ու միաձեւ կեանքի մը ձանձրոյթէն պահ մը խոյս տալու համար, Վոսփոր կ'ելնեմք ու կանգ կ'առնունք Պէօյիւքտէրէի Քաղինօին առջեւ:

Խուռն բազմութիւն մը պաշարած է Քաղինօն : Հոս, հոն շարժում կայ, կեանք կայ. կը խօսին, կը կանչուըռտեն, կը ճլուըլան, կը շաղակրատեն, կը խնդան, կը զրօնուն: Գեղեցիկ նուագերգութիւն մը կ'որորէ զմեզ :

Եւ ես, որ Օրթաքէօյի ամայութենէն վերջ յանկարծ ժխորի մը մէջ կը գտնեմ ինքզինքո, կէս վայրենիի մը ձեւն առած կը դիտեմ :

Կը դիտեմ ծովը, այն անսահման խորութիւնն որ իւր մէջ խորհուրդ մ'ունի, վսեմ ու անթափանց, իւր յարածուփ տարածութեան մէջ :

Երկինք վճիտ է. հոն, հեռուն, Ուշա-Տէտէի բարձունքը, մշտականաչ մարմանդներուն վրայ, արեւը իւր վերջալուսոյ բեկրեկ ցոլմունքը կը ցայտեցնէ :

Եւ միշտ ուշադիր կը դիտեմ շուրջս :

Մեզ դրացի են երկու ալեմօրուս ծերունիներ, որք տօմինօի մը խաղն ամբողջացնել կը նկրտին : Ակնդէտ կը հետեւիմ իրենց շարժմանց, ու խորշոմած դէմքերնուն ամենափոքր մէկ ծամածութիւնը աչքէս չի վրիպիր :

Յանկարծ ծերագունին դէմքին վրայ ժպիտ մը կը ցոլայ, ժպիտ մ'անհուն գոհունակութեան՝ որ անցեալի մը մրրկալից կեանքէն ու ապագայի մը մտահոգութիւններէն զերծ անփոյթ մարդու մը ժպիտնէ. խաղը շահած է ու կը ժպտի:

Դիմացս դեռատի կին մը կայ, ճոխութեամբ եւ սեթեւեթով հագուած. գեղանի է ու խարտիչահեր, եւ խորահայեաց կապուտակ աչացը մէջ անմեղութեան դրոշմ մը կայ գողցես: Ոտիցը տակ, աւազին վրայ, կը թաւալի ժանեակներու մէջ փաթթուած փափկասուն մանկիկ մը. մանկիկը կը ժպտի, ու մայրն ալ նոյն անմեղունակ ժպիտը կը փոխանակէ:

Մանկիկը կը հեռանայ սանտուին հետ. նոյն անվերջանսալի ժպիտը մօրը դէմքին վրայ նկարուած է: Կանացի նրբամտութեամբս կը գուշակեմ ամէն ինչ: Տիկինն ինձ դրացի եղող պարոնին կը ժպտի: Նենդաւոր ու կեղծաւոր ժպի՛տ, որ զանմեղ մանկիկը կը խարէ:

Կը նողկամ, կը սարսոամ ու երկաթեայ վանդակէն դուրս կը սեւեռեմ ակնարկս: Հոն թշուառութիւնն՝ պերճանքին, վիշտը՝ ինսդին, արցունքը՝ ծիծաղին այնքան մօտ են:

Մինչ հոս ամէն ոք հանգիստ ու անդորր կը զրօսնու, անդին վանդակին ետին խոզվայոյզ ոգիներ ցեխի ու վշտի մէջ կը թապըլաըկին:

Նիհար ու դալկատիպ տղեկ մը կը մօտենայ երկաթեայ վանդակին. կ'արտասուէ, կը պաղատի, հացի մը գինը կը իննդրէ: Եւ հոն, ներսը, հարուստը որ լիաբուռն մսիսել զիտէ իւր անձնական հաճոյից համար, չ'ուզեր տալ իւր լումայն աղքատին. տղան

յուսահատ կը տարածուի գետնին վրայ :

Եւ ահա կնոջ մը սեւ ու ջղուտ ձեռքը ներս  
կ'երկննայ, ու հարուստի մը ակրատին մնացորդն  
եղող հացն ու պանիրը մարմարէ պաղ սեղանին  
վրայէն կ'անհետացնէ : Կիսանուաղ մանկան մօտե-  
նախ ու զանոնք վտիտ ձեռացը մէջ սսհեցընելն  
ակնթարթի . մը գործը կ'ըլլայ : Ծղան գոհ է . մայրը  
կը ժպտի, մայրենի գորովալիր ժպի՛տ՝ որ ոսկիով  
չի գնուիր :

Այս մաշած գրգիւակներու մէջ փաթթուած ման-  
կիկը քիչ մ'առաջ տեսնուած ժանեկազմարդ ման-  
կիկէն երջանկագոյն է, զի մայր մ'ունի որ իրեն  
միայն կը ժպտի . . . :

Սոյն պահուն կ'անցնի անկից գեղջուկ տղեկ մը,  
ոտքը արքիններու մէջ սեղմած, քրտնաթոր ճակա-  
տը սրբելով, լիոնսաբոյս մորով լեցուն կողով մը  
թեւին տակ, անցորդին կը կարկառէ զայն անհոգ ու  
զուարթաղէմ . կ'ընդունի իւր վարձքը, հեգնելով կը  
նայի հարուստին ու միանդաման մատղաշ մուրաց-  
կին ու կը հեռանայ ժպտելով : Աշխատութիւնն է  
այն որ ծուլութեան կը ժպտի գոհութեամբ :



ՍՓՈՓԱՆՔ ԿՐՕՆԻ



Երկրիս վրայ շատ խեղճութիւններ տեսայ : Ականատես եղայ մեծ եւ անդարմաննելի աղէտների եւ զրկումների : Հեք մարդկային ցեղը ահռելի հարուածոց ներքեւ կը տառապի : Բնական պատահարք մի կողմէն եւ բարոյական թշուառութիւնք միւս կողմէն կը չարչարեն ու կը տառապեցնեն մարդկութիւնը : Տառապի՛լ . այս է արդեօք միայն դժբաղդ մահկանացուացս բաժինը .— չեմք կարծեր : Զի Աստուծոյ բարութեան դէմ է այս :

Վերջին ժամանակներս աշխարհի երից մասանց , Եւրոպիոյ , Ասիոյ եւ Ամերիկայի մէջ ոգողումների , սովու , նաւաբեկութեանց , սոսկալի համաճարակների երեսէն մարդկութեան կրած տառապանքն շատ սրտաճմլիկ եւ աղէխարշ են . Բիւրաւոր կեանքեր հնձուեցան , ընտանիքներ կործանեցան , հազարաւոր աչերէ դառն արտասուք հոսեցան , հեծեծանաց անհուն աղաղակներ առ Աստուծած բարձրացան . բայց Ամենակալին արդարութիւնը տակաւին անողաքելի կը մնայ :

Զի համաճարակը—քոլերան—կարծես թէ դեռ յագեցած չէ եւ կ'սպառնայ պարբերաբար շարունակել իւր կոտորած եւ անճիտել մարդկային ցեղը : Թերեւս մարդիկ ասոր ալ դարմանը գտնեն , բայց Աստուծոյ ձեռքը գործիք կամ միջոց կը պակա՞ միթէ , պատուհասելու համար ամբարիչտ աշխարհը :

Գիտեմ, Աստուածային արդարութիւն եւ պատուհաս բառերը շատերու ծաղը պիտի շարժեն : Ի՞նչ փոյթ . Միթէ նոցա անհաւատութիւնը պէ՞տք է արգելու զիս հաւատալէ՛ : Միթէ Առաքեալը նուա՞զ համարձակութեամբ քարոզեց զմաշելեալն Քրիստոս, երբ հրեայք կը գայթակղէին եւ հեթանոսք յիմարութիւն կը սէպէին զայն : Թող ուրեմն անհաւատք բնութեամբ կամ դիպուածին վերագրեն զոր ինչ մեք պատուհաս կ'անուանեմք . թող նոքա աներկիւղ ըլլան, եթէ կրնան . մեք կը սոսկամք՝ Աւետարանի սա հետեւեալ ազդարար եւ, մի եւ նոյն ժամանակ, փրկաւէտ պատգամը յիշելով . «Կը կարծէ՞ք որ այն Գալիեացիք բոլոր Գալիեացիներէն աւելի մեղաւոր էին . կը կարծէ՞ք որ այն տասնեւութ անձինքը երուսաղեմի բոլոր բնակիչներէն աւելի յանցապարտ էին, որ այնպիսի անցքեր կրեցին . ո՛չ . — կ'ըսեմ ձեզ. եթէ դուք ալ չապաշարէք, ամէնքդ նոյնպէս պիտի կորսուիք : » Պատգա՞մ աստուածային, որ կ'ահաբեկէ զմեզ . բայց ընդ նմին կը միսիթարէ առաւելապէս : Զի նախ մատնանիշ կ'ընէ անոր գթութիւնը, որ պատրաստ է ներել մեզ եւ հեռացնել մնէ մահացու հարուածը, երբ կ'ապաշարենք : Կրօնը, ամէն ատեն, ամէն հաւատացեալ սրտերու մէջ կը հեղու սոյն հոգեպարար եւ միսիթարիչ յոյսն ու լոյսը՝ նոցա ո եւ իցէ գժբաղդութեան ու զրկմանց մէջ :

Թէպէտ, տարաբաղդապէս, յոյժ բազմաթիւ են այնպիսիք, որոնք իրենց անհաւատութեամբ, մեղսասիրութեամբ եւ անզղջութեամբ ո՛չ միայն կը պատուհասուին, այլ եւ յաճախ նոյն պատճառներով

անմիտիթար եւ անյոյս կ'ապրին եւ վերջի ի վեցրոյ կը կորնչին . սակայն ճշմարիտ եւ երկիւղած հաւատացեալները , եթէ երբէք իրենց կամ այլոց մեղօք եւ ձեռօք փորձութեանց եւ դժբաղդութեանց հանգիպին , կը փութան սիրով ընդունիլ կրօնի տուած սփոփանքը , եւ ապագային համար փրկութեան քաղցր ակնկալութեամբ մեծապէս կը քաջալերուին :

Կրօնի այս փրկարար միսիթարութիւնը կենաց ամէն պարագաների եւ սովորական սրտաբեկութեանց ատեն ալ , տխուր եւ կակծագին դէպքերի մէջ ալ կարեւոր եւ անհրաժեշտ է :

Տեսէք սա խղճալի մայրը : Կորուսած է իր սրտի հատորը—մէկ հատիկ զաւակը—ծաղիկ հասակին մէջ , զոր գառնապէս կ'ողբայ : Ո՞վ կը համարձակի այս յուսահատ եւ որդեկորոյս մօր միսիթարական խօսքեր ըսել , եթէ ո՛չ կրօնի պաշտօնեայն , որ երկինքը ցոյց տալով նմա՝ լաւագոյն կեանքի մը վրայ կը խօսի , եւ կը յաջողի անոր կարեվէր խոցեալ սրտին վրայ սպեղանի դնել , թէ եւ դժուարաւ :

Ահա մի ծաղկատի պատանի , շատ կանուխէն որբ մնացած : Պէտք ունի պաշտպանութեան եւ խրնամոց չթարշամնու համար : Եկեղեցւոյ հովանւոյն ներքոյ կ'ապաստանուի :

Տեսէք սա թշուառ մարդը , որ կորմնցուց իւր քաղցրիկ եւ պարկեշտ ամուսինը . կը թողու իրեն հինգ հատ փոքրիկ զաւակներ , որոց ամենէն պըղտիկն , աւա՛ղ , չճանչցաւ իսկ զիւր ծնողն : Հէք մարդուն կեանքը խորտակուած է այլ եւս . բայց կրօնը նմա ոյժ կուտայ , չիթողուր որ յուսահատի : Կը յիշեցնէ թէ պարտի ապրիլ մանկանց համար ,

զորս աստուածային Փրկիչը սիրեց :

Վերջապէս տեսէք մանաւանդ սա գեղջուկ կինը ,  
աղքատ եւ ողորմելի : Աւազակները զարկին մեռու-  
ցին էրիկը : Այժմ այրի է եւ որբերը մնուցանելու  
բացարցակապէս անկարող : Բայց կրօնի պաշտօնեայն  
հոն է միշտ, կը քարոզէ եւ կը միսիթարէ զնա : Ասկէ  
աւելին ալ կ'ընէ : Դրացի գեղացւոց գութն ու կա-  
րեկցութիւնը կը հրաւիրէ եղկելի որբերուն վրայ :  
Կուտայ նոցա հաց, կըզգեցունէ նոցա մերկութիւնը :  
Այսպէս, երկրիս վրայ, երկնային նախախնամու-  
թեան պաշտօն կը կատարէ : Այս է իր ուխտն ու  
կուչումը . « Աւետարանել աղյատաց առաքեաց զիս ,  
բժշկել զբեկեալս սրտիւ » « Որ ունիցի ականջս  
լսելոյ , լուիցէ » :

Խաչ վրտ առէրւուցաց



ՆՈՐ ՍԵՐՆԴԵԱՆ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻԾ



Գրաբարի եւ աշխարհաբարի խնդիրը դարձեալ հրազգարակ նետուեցաւ . երկու դասուն պատկանող ախոյեաններու փաստերը հետաքրքրութեամբ կարդացի . հիները՝ աններող ոգւով՝ չիք փրկութիւն , կ'ըսեն , գրաբարէն դուրս . նորերը՝ առանց ակնածութեան՝ հիներուն ոճին չեն հաւնիր : Անոնք կ'ուզեն ուամիկ լեզուն ազնուացնել եւ հետզհետէ բարձրացնել մինչեւ գրաբարին . ասոնք կ'ուզեն գրաբարէն զտել աշխարհաբարը եւ կոկելով ժողովըրդեան խօսած լեզուին մօտեցընել զայն :

Ո՞վ պիտի դատէ այս անվերջանալի վէճը , կամ ո՞վ հաշտարար պիտի ըլլայ , եւ ո՞ր դասուն պահանջածն է որ պիտի արժանանայ կազմել մեր գրական անարատ լեզուն , որոշ սահմաններով գծուած : Խնդիրը իր սուր վիճակին մէջ է . համաձայնութիւն մը գոյացնելու հաւանականութիւն չկայ . որովհետեւ հիները յամառ եւ նորերը յաւակնոտ են , եւ ով գիտէ ապագային մէջ ո՞ր սերունդը պիտի լուծէ զայն : Մինչեւ այն ատեն գրականութիւնը տարտամ պիտի գետերի եւ տառապի , եւ ամեն ոք պիտի գրէ ու շարադրէ իր քմացը համեմատ խառնաշփոթ ոճով :

Ցաւով կը տեսնեմ սակայն որ հիներէն ոմանք , փոխանակ լրջօրէն վիճելու , արհամարհանոք եւ նախատանօք կը պատասխանեն . արդեօք մրցելու յու-

սահատած՝ իրենց գատը կորսնցնելնուն համոզո՞ւմն ունին արդէն. մինչդեռ նորերը, թէպէտ երիտասարդ, բայց աւելի զգոյշ եւ պաղ արեամբ կը ծաղրեն ու կը ձաղկեն զիրենք :

Ո՞վ կ'ուրանայ թէ գրաբարը, նախնեաց գրքերուն մէջ, ճոխ ու վսեմ լեզու մ'է. ես ալ զայն գնահատողներէն եմ. բայց եթէ ճգնինք մշակել զայն, գիտենք թէ չպիտի կրնանք երբեք բարձրանալ այն կատարն ուր կը թառին մեր նախնիք. այլ շատ հեռու պիտի մնանք եւ միշտ յուրի նմանող եւ կեղծ պիտի ըլլանք : Սակայն կը սիրեմ աշխարհաբարը աւելի գուրգուրանօք, թերեւս անոր համար որ մեր մանկութեան ծիծաղներուն լեզուն է. նախկին բառը, առաջին իղձը այդով արտասանած եւ արտայայտած ենք, եւ բնական է որ զայն աւելի ճկուն կը գտնենք մեր միտքը ու զգացմունքը բացատրելու՝ նուրբ կամ ազդու եւ բազմազան ձեւերով :

Կ'ըսուի թէ գրաբարը չունի այն յատկութիւնները զորս կը պահանջնին արդի կեանքը ու գրականութիւնը, եւ թէ մոզի պէտք է յստակ, սահուն, զիւրաթեք, ալսինքն գործնական աշխարհաբար մը. եւ հիներէն շատերը ասոր համոզուած են : Բայց ի՞նչ ըրին քառորդ դարէ աւելի միջոցի մէջ այս նպատակին հասնելու համար . ի՞նչ կանոններով օժտեցին զայն, ի՞նչ ուղղութիւն տուին գործին . — գրեթէ ոչինչ . եւ սակայն գրական պատեհ առիթներ ունէին այս ամմանը իրագործելու եւ աշխարհաբարը ծաղկեցընելու համար . հազիւ մասնակի ջանքեր, վարանոտ փորձեր եղան . մեծագոյն մասը գրաբարին սրբազան յարգանք տածելով, անով յափշտա-

կեալ միշտ , շատ երկչուա էր , եւ չէր համարձառ-  
կեր եւ ոչ իսկ բառ մը կազմել որ նախնեաց բովին  
անցած չէ . աւանդը անեղծ պահել ուզելով անշար-  
ժութեան դատապարտուած մնաց :

Իսկ նորերը , երիտասարդները , պէտք է խոստո-  
վանիլ թէ աւելի գործօն դեր մը կը կատարեն , ա-  
ւելի կարուկ եւ խիզախ , աւելի հաստատամիտ , լաւ  
կամ յսաի որոշ նապատակի մը կը դիմեն . անխոնջ  
կը գրեն , կ'արաւաղբեն շարունակ ինքնաստեղծ ու  
գուով , եւ մէկ քանի տարրուան մէջ յեղացրջում մը  
ըրին . ու հիմա ըլբոսաացած սանձարձակ առաջ կը  
քալեն , ու արդէն այնքան հեռացած են որ հիները  
կարող չեն այլ եւս անոնց վազքը կասեցընելու , ի-  
րենց ձայնը լսելի ընելու . ու հիներուն ամենապարզ  
ու սահուն ոճն անգամ՝ մութ , թանձր եւ անդաշ-  
նակ կը թուի նորերուն , եւ հաւատալու ենք թէ  
իրենց այս կարծիքը չափազանցութիւն չէ , այլ ան-  
կեղծ է :

Կը համակրիմ նոր սերնդեան ձգտումներուն , ար-  
խորժով կը կարդամ երիտասարդաց զեղուն եւ վար-  
վուուն գրութիւնները , եւ իրենց յանդուգն ու նորա-  
հար բառերը ու դարձուածները կը ժպտեցնեն զիս :  
Կը գովիմ իրենց եռանդը եւ զիտաւորութիւնը . բայց  
պէտք չէ կարծեն եւ պարծին թէ արդէն նապատակին  
հասած են յօրինելով նուրբ , գողտր , աշխոյժ աշխար-  
հաբար մը , գրական կեանքին յարմար . նապատակին  
աւելի առաջ գացած են . չափաղանցութիւնը , չարա-  
չար զեղծումը՝ բարւոքումն չէ . եւ նորակազմ յաջող  
թեանց կը հանգախիմ որք օտարամէտ եւ ծպտեալ՝

հայերէնի չնորհը չունին եւ խորթ կը հնչեն ական-  
ջիս . թերեւս վարժուած չիմ տակաւին :

Եթէ հիներն կը ճգնին գրաբարի ձեւեր գործածել՝  
վասնութեան փայլ մը տալու համար իրենց գրուա-  
ծոց , միթէ նորերն ալ փա՞ռք կը համարին գրաբա-  
րէն բոլորովին հեռանալն՝ ժողովրդական ըլլալու հա-  
մար :

Այնքան կը պարզեն իրենց աշխարհաբարը որ գոե-  
հիկ կը գառնայ . նախդիմներն անխնայ կը հալածեն . ի  
մը կցելով միայն գրեթէ ամեն գոյականի եւ ածա-  
կանի սեռական կը կազմեն , ներդաշնակութեան կա-  
նգնաց հակառակ , ինչպէս գօսիի , կենդանիի . եւ  
չպիտի զարմանամ , եթէ գրեն նայրի , սերի , փոխա-  
նակ մօր , սիրոյ . երբեմն ալ արմատ բառի մը քով  
անտեղի ել կամ իլ մ'աւելցնելով՝ բայ մը կը ձուկեն  
բարբարոսաբար . բայց կը դիտեմ նաեւ որ ի հարկին  
անոնք ալ դասալիք կ'ըլլան եւ գրաբարին կը փա-  
րին , երբ մանաւանդ նեղը մնան ոտանաւոր գրու-  
թեանց եւ թարգմանութեանց առթիւ . ասկէ կը հե-  
տեւի թէ յորդ եւ ստուար գրութենէ մ'աւելի  
դժուար է երկու տող համով ոտանաւոր շարելը .  
եւ թէ բաւական չէ լեզուի հմտութիւնը , բանաս-  
տեղծական եռանդը . այլ ներդաշնակութիւն պէտք  
է ամեն գրութեանց մէջ , մանաւանդ մեր լեզուին  
համար որ կոկորդային եւ խուժդուժ բառեր ալ ունի :

Իմ եզրակացութիւնս սա է՝ թէ գրաբարէն խըրտ-  
չելով հեռանալու չէ , օտար լեզուաց սիրահարելով  
տիպար առնելու չէ զայնո , եւ ոչ ժողովրդական բար-  
բարին միայն հետեւելու է . մեր ժողովրդը մտա-  
ւոր զարգացումէ զուրկ , լեզուն ալ թէ եւ նկարուն

եւ կորովի , այլ սահմանափակ է եւ չի կրնար գոհացընել գրականութեան բազմաճիւղ արուեստը . պէտք է քաղել այդ ամենէն պատշաճ չափով ինչ որ գեղեցիկ , շահեկան եւ ներդաշնակ է , եւ պէտք է որ Հայկական լեզուի դրոշմը փայլի միշտ այդ ամենուն վրայ :

Առ այժմ բաց է ասպարէզը ուր կը նետուին երիտասարդները . կը գրեն աշխուժիւ , կը բարդեն ու կը ջարդեն բառերը , կը փոխեն ու կ'ոտնակոխեն կանոնները , կը խզեն գորդեան հանգոյցը , չուզելով կաշկանդուիլ եւ գերի մնալ լեզուին , եւ կուտան անոր ձեւ , կաղապար իրենց երեւակայութեան կամ պահանջմանց յարմար : Հիները լքացած , ապշութեամբ կը դիտեն այս տենդոտ շարժումը , այս շփոթութիւնը , յորմէ պիտի ծագի թերեւս նորը , վայելուչը եւ պիտանին :

---

Երանի՛ թէ յաջողին մեր աշխարհիկ լեզուն չնաշխարհիկ ընել :

Առաւօտ է պայծառ ու գով ,  
Ծովը կ'երգէ վըսեմ շեշտով .  
Լեռն է հաղեր ոսկի շապիկ ,  
Հարսնիք կ'ընեն երկինք երկիր .  
Դեռ քընանա՞ս մըշիկ մըշիկ .  
Այդն է ծաղեր , ա՛լ արթնցիր :

Արշալոյսն իր վարդէ փրփուր  
Յանէ վերայ ճակտիդ մաքուր ,  
Ու զեփիւռին շունչն անդրանիկ  
Շոյէ մազերըդ ցանուցիր .  
Դեռ քընանա՞ս մըշիկ մըշիկ .  
Ժամն է սիրոյ , ա՛լ արթնցիր :

Արթուն նստիմ զլխուդ վերեւ .  
Ի՞նչպէս շունչդ է հեզ ու թեթեւ ,  
Ելեւէջն է ո՞րչափ յուշիկ  
Ճերմակ կուրծքիդ չքնաղածիր .  
Այդ քունիկըդ մըշիկ մըշիկ  
Զիս վրդովէ , ա՛լ արթնցիր :

Ո՞հ , կը վախնամ թէ մի գուցէ  
Հոգիդ հրեշտակ մը թոցընէ ,  
Ու դիտելով քունդ անուշիկ՝  
Քովիկդ հսկեմ ես անձանձիր .  
Այդպէս անհոգ մըշիկ մըշիկ  
Մի՛ քընանար , ա՛լ արթնցիր :

Աչքերըդ պահ մը բանաս կէս ,  
Ժպտիս ինձի , դարձեալ փակես .  
Ո՞հ , այդ նայուածքը բաց խըփիկ  
Շըփոթէ զիս հետաքրքիր .  
Նատ քընացար մըշիկ մըշիկ .  
Հոգիդ սիրես , ա'լ արթնցիր :

---

Բա՛ց աչքերըդ լուսածաւալ  
Ուր կը սիրեմ բաղդըս կարդալ ,  
Ուր պահուըտի սէ՛ր քնքուշիկ .  
Երազներով հեշտապատիր  
Հերիք այդպէս մըշիկ մըշիկ  
Մոյլ քընանաս , ա'լ արթնցիր :

---

Այդ ըրածըդ ինձի նազ է .  
Անուշ անուշ դու երազէ ,  
Մինչ ես գողնամ ջերմ համբուրիկ  
Շրթունքներէդ վարդակարմիր .  
Ա'լ փոյթըս չէ , մըշիկ մըշիկ  
Մուտ քընացիր կամ արթնցիր :

ԱՌ ԱՆՀԱՐԱՏՆ

Երբ մանուկ էիր, ամեն առաւօտ ,  
Մայրըդ բարեպաշտ , ամեն երեկոյ ,  
Կրկնել տար քեզ մէկ սրտառուչ աղօթ ,  
Եւ վախն Աստուծոյ դրոշմէր ի սիրտ քոյ :  
Երիտասարդ գու ցընորիւք գինով  
Ի զուր պարծենաս թէ չունիս հաւատ .  
Եւ այր կատարեալ՝ գիտութեանց յենլով՝  
Ի զուր կ'ուրանաս զԱրարչութեան մատ :  
Յուսոյ թերթերն, ո՞հ, փետես մէկ առ մէկ .  
Ափսո՞ս , մինչեւ իսկ հոգին կը ջնջես ,  
Բայց մօրդ աղօթքը սրտէդ ոչ երթեք :  
Եւ մահն ահաւոր սեւ թեւեր բացած  
Երբ կանգնի քո դէմ , գու անմիջապէս  
Խաչ հանես երեսդ եւ գոչես Աստուած :

Ա. Վահագին



ՔՈԼԵՐԱ



ծագումն յոկերայի. — Քոյերան յեւրոպա. — Քոյերայի միբրուսն. — Քոյսի աշխատուրիսներն. — Պատուաս յոյերայի դեմ. — Փոխանցումն յոյերայի՝ հողի օդի եւ ջրոյ միջոցաւ. — Մայրատումներու դրուրիսն. — Հականեխման դրուրիսը գիտուրեան արդի պայմաններովն. — Զուրը մայրելու եղանակներն. — Առողջապահիկ կանոններ անհատի մը հանաւ.



Դարուս մէջ, Եւրոպայի վրայ արշաւող առաջին համաճարակը քոլերան եղած է : 1817ին, առաջին անգամ քոլերան Գանգեսի եզրերէն Հնդկական թերակղզւոյն մէջ կ'անցնէր, Պիրմանի կայսրութեան մէջ կը մտնէր . անտի Սէլլան, Մոնիս, Պուռպօն, Սումաթռա, Ճավա, Պոռնէօ կղզիներն այցելելէն յետոյ կ'անցնէր յԱրաբիա եւ ի Պարսկաստան . 1823ին բովանդակ Եւրոպայի մէջ իւր ահաւոր կոտորածներն ի գործ կը դնէր :

Այդ թուականէն առաջ, Հնդկական թերակղզւոյն մէջ տեղական համաճարակներ միայն գոյութիւն ունեցած են . չենք գիտեր ինչ պատճառներով այդ թուականին համաճարակը սաստկացած՝ Ասիայէն յաջողած է յԵւրոպա մտնել . այնուհետեւ Եւրոպական երկիրները միշտ համաճարակին ենթակայ եղան անոր տարբեր ձեւոց եւ ազդեցութեանց ներքեւ : 1823ին, Աժտէրիսանի մէջ ծագեցաւ . անտի Քիէվ եւ Վարսովիա այցելեց, Պալմիկէն անցաւ, Լոնտոն

Եւ էտիմպուրկ մտաւ . ամէնէն վերջ իոլանտայէն Ֆրանսա եկաւ : 1823 , Մարտ 15ին , Քալէի մէջ ծագեցաւ . տասն եւ մէկ օր վերջ , Փարիզու մէջ . մայրաքաղաքին մէջ մէկ ամսուան զոհերուն թիւն էր 18,405 : Սպանիա , Բորբուգալ եւ Իտալիա նոյն համաճարակին բազմաթիւ զոհեր տուին . միայն Զուֆցերիա եւ Յունաստան վտանգէն ազատ մնացին : Տասը տարիներ շարունակ Եւրոպայի առողջապահական վիճակը բարւոքեալ մնաց : Վտանդը բոլորովին հեռացած կը նկատուէր , երբ 1846 ի համաճարակն ամէն յոյս ի գերեւ հանեց . այդ համաճարակն 1842 ին ի վեր կ'աւերէր Պիրմանի երկիրն , Հնդկաստան եւ Պարսկաստան . 1847 ին , երրորդ անգամ լինելով Աժտէրիսանի մէջ մտաւ . 1848 ին կայծակի արագութեամբ բովանդակ Եւրոպայի մէջ տարածուեցաւ . Փարիզ , Մարսիլիա , Թուլոն , Պոլիս բազմաթիւ զոհեր տուին : 1853 ին նոր համաճարակ մ'եւս ծագեցաւ . պէտք չէ ենթադրել թէ այս անգամ Ասիայէն կամ Ամերիկայէն կուգար . Բոլոնիոյ եւ Սիլէզիոյ մէջ կը ծագէր . նախորդ համաճարակ-ներու միջրոպաներն էին որք իրենց երկար ժամանակեայ թմրութենէն ելնելով կը շարունակէին իրենց աւերումներն աւելի ահաւոր , աւելի քստմնելի : Չորրորդ համաճարակը 1865 ին ծագեցաւ . ծովային ճանապարհաւ մտաւ յԵւրոպա . Հնդիկ նաւեր Հիճազ բերին . Արաբիայէն անցաւ յԵգիպտոս . անտի այցելեց կարգաւ Պէյրութ , Պոլիս , Մարսիլիա , Ալմեր , Նիւ-Եօրք : 1883 ին , Եգիպտոս 50,000 զոհ տուաւ համաճարակին : Նոյն այդ համաճարակ 1884 ին Թուլոնի , Մարսիլիայի մէջ մեծ կոտորածներ ըրաւ .

Անգղիս , Խտալիս , Սպանիս , Ազճերիս , Աղբիաւ կանի եղբերը վտանգին ենթարկուեցան : 1890 ին և Սպանիոյ մէջ երեւցաւ . զոհերու թիւը 4000 եղաւ :

Համաճարակն իւր այս տարբեր ձեւոց ներքեւ , տարբեր թուականներու մէջ , միշտ Հնդկաստանին ծագում առած է : Հնդկական երկրին մէջ է հետեւաբար քոյերայի բոյն . համաճարակը միշտ Հնդկաստանին Եւրոպա եկած է ցամաքային կամ ծովային ճանապարհոք : Շատ անգամներ նոյն իսկ Եւրոպական ինչ ինչ մասանց մէջ ծագում առած է նախորդ համաճարակի միքրոպաներէն որք հողին մէջ թաքուն կը մնան , կը զարգանան այդ միջավայրին մէջ , եւ օր մը օղին կամ ջրոյն միջոցաւ կը յաջողին իրենց գազանի բոյնէն զուրա ենել եւ մտնել մեր գործարանային կենաց մէջ վերոկանելու համար իրենց աւերիչ պաշտօնն :

Հողն ամենէն մնծ ընդունարանն է ուր համաճարակին միքրոպաները կ'ապրին ընդ երկար . տարիներ կ'անցնին եւ օր մը , անձրեւի եւ գետերու ջրոց միջոցաւ , երկրիս մակերեսին վրայ կ'երեւին . Այսպէս շատ անգամ Եւրոպիոյ հողին վրայ համաճարակը ծագում առած է . բայց ինչպէս դիտել կուտայ Միւնիիսի հոչակաւոր առողջաբաններէն մին , Պ. Բէթէն-քօֆէր , միքրոպին զարգացումն եւ բազմանալը միջավայրէն կախում ունի . որովհետեւ ինչ ինչ վայրերու մէջ միքրոպը կարող եղած է ապրելու , զարգանալու , եւ նոյն միքրոպը տարբեր վայրի մը մէջ չէ կրցած աճիլ , մեռած է , ջնջուած է . հաւանականաբար երկրաբանական եւ առողջապահիկ պայմաններ միայն այս տարբերութիւնը յառաջ բերած

են . եւ մինք մինչեւ ցարդ չենք կրցած գիտնալ՝ թէ  
ի՞նչ ազդեցութեանց ներքեւ է միքրոպիներու աշու-  
խարհն երկրագնդիս զանազան մասանց վրայ :

Քոլերան տարափոխիք հիւանդութիւն մ'է . իւր  
յատուկ միքրոպն ունի . 1883ին , Հնդկաստանի եւ  
Եգիպտոսի մէջ , Ռուպէր Քոխ գերմանացին գտաւ-  
այդ միքրոպն . ստորակէտի մը ձեւն ունի . հետեւ-  
աբար նոյն անունն (bacille virgule) եւս ստա-  
ցած է : Այս մասին Քոխի աշխատութիւններն նշա-  
նաւոր եղած են . առարկութիւնն մը միայն եղած է .  
Քոլերայի միքրոպներն այլազան են , իբրեւ թէ կալ-  
կաթայի , Սայկոնի , Փարիզու մէջ ծագող համաճա-  
րակներն տարբեր միքրոպներ ունեցած ըլլան . այս  
ենթարկութիւնը ճշմարիտ լինելէ շատ հեռի է . ուր  
որ ալ լինի Քոլերան , ինչ միջավայրի մէջ ծագած ,  
մի եւ նոյն միքրոպը պիտի գտնուի հիւանդութենէն  
վարակեալ անձի մը վրայ , այսինքն Քոխի գուած եւ  
նկարագրած միքրոպն :

Քոխ գեղեցիկ փորձերով կրցած է հաստատել՝ թէ  
թթուները կ'ուպաննեն համաճարակին միքրոպն .  
մեր գործածած ջրոյն մէջ մի քանի կաթիլ կիտրո-  
նական թթու (acide citrique) գնելով մարսողա-  
կան խողովակէն միքրոպը ներո ընդունելու վտանգէն  
ազատ կը մնանք : Տր. Քրիսթմաս Բասթէօնեան  
հաստատութեան մէջ հետաքրքրական փորձեր կա-  
տարելով՝ յանձնարարած է վարակեալներու թթո-  
ջուր գործածել , իբրեւ լաւագոյն միջոց միքրոպն  
սպաննելու :

Բայց ամենէն գեղեցիկն քոլերայի դէմ պատուաս-  
տի աշխատութիւններն են : 1885ին , Պ. Ֆէռան ,

սպանիացի բժիշկն , բազմաթիւ հիւանդներ պատուաստեց իւր հնարած պատրաստութեամբն որոյ եղանակն ինք գիտէր : 1888ին , Պ. Կամալէա պատուաստի փորձերը ըրաւ հնդիկ խոզերու վրայ՝ միքրոպի մասնաւոր բաղադրութեամբ մը զոր մինչեւ 120<sup>0</sup> տաքցած էր : Եւ այժմ Բասթէօնեան հաստատութեան մէջ , Պ. Հաֆքին ամենէն գեղեցիկ փորձերը կը կատարէ . քոլերայի ժահրը կը մշակէ 29<sup>0</sup> ջերմութեամբ մնուցիչ արգանակի մը մէջ . այդ ժահրով կը պատուաստէ ճագարներ , հնդիկ խոզեր , աղաւնիներ . այդ անսասունները իրենց պատուաստէն վերջ՝ քոլերայի չեն վարակուած : Պ. Հաֆքին եւ իւր երկու ընկերներն , Վիրապուշչի եւ Թամամչչի , իրենց անձին վրայ փորձած են այդ պատուաստը . շատ թեթեւ նեղութիւն մը զգացած են . եօթներորդ օրը քոլերայի միքրոպներով լի միջավայրի մը մէջ մտած են . համաճարակն թեթեւ ներգործութիւն մ'ըրած է անոնց վրայ : Խուսիացի բժիշկը կը շարունակէ իւր փորձերը պատուաստի գիւտը կատարելագործելու համար :

Քոլերային ուղղակի փոխանցումը երկար ժամանակէ ի վեր ընդունուած է . վարակեալի մը հանգերձներն եւ կղկղանքները միակ միջոց են հիւանդութիւնը տարածելու . ընտանեկան յարկերու եւ հիւանդանոցներու մէջ այս կերպով համաճարակը կը տարածուի : 1865ին , Պ. Բրուստ դիտած է հիւանդութեան փոխանցումն անկողինէ յանկողին . Փարիզու Շառիթէի հիւանդանոցին մէջ : Քոլերայէ վարակեալ մը Ս. Շառլի սրահը կը մտնէ . թիւ 5 մահիճը կը արուի նմա . յաջորդ օրը թիւ 6 . երրորդ

օրը թիւ 7. եւ այսպէս շարունակաբար մինչեւ թիւ 16 մահիճներուն մէջ եղող հիւանդները քոլերայէ կը վարակուին, թէպէտ երկրորդ օրը համաձարակը բերող հիւանդը անկէ հեռացուած եւ քոլերայէ բըռնուողներու յատուկ սրահին մէջ տարուած էր :

Հիւանդութեան ջրոյ միջոցաւ փոխանցումը հաստատուած է : Վարակեալ վայրերէ եկող նաւեր, քաղաքին կոյուղիները, անձրեւի ջուրերը գլխաւոր միջոցը կը կազմեն ջուրը ապականելու : Ջրոյ մէջ քոլերայի միքրոպը շատ լաւ կ'ապրի . Պերիֆնի առողջապահական համաժողովը փորձեր կատարելով՝ եօթն ամրա կրցած է պահել : Քոխ իւր միքրոպը դասած է ի կալկաթա, ընդունարանի մը մէջէն որոյ ջուրը խումբ մը հնդիկներ գործածելով՝ քոլերայէ վարակուեցան : Հետեւաբար մեծահամբաւ Քոխ կը պաշտպանէ ջրոյ միջոցաւ փոխանցման դրութիւնը (Trinkewasser theorie), որ ընդհանրապէս ընդունուած է Թրանսայի եւ Անգլիոյ մէջ : Լստ այս դրութեան, կարելի չէ՛ որ մթնոլորտին մէջ գտնուող բիւրաւոր փոշիները փոխանցեն հիւանդութիւնը . առաջին եւ միակ փոխանցիչը ջուրն է . Անգլիոյ մէջ թաղեր գեսի մը կամ աղբիւրի մը ջուրը գործածելով՝ վարակուած են համաձարակիէն, մինչիւռ նոյն քաղաքին մէջ՝ ուրիշ թաղեր տարբեր աղբիւրներու ջրով մնած ըլլախուն պատճառաւ՝ վտանգէն ազատ մնացած են : Թրանսայի եւ Գերմանիոյ մէջ հաստատուած է թէ՛ քոլերայի ամենէն զօրաւոր միքրոպները կրնան ամբողջ տարի մը ըմպելի ջուրերուն մէջ ապրիլ 150 և 200 բարեխսառնութեան ներքեւ :

Պէտք է ընդունիլ նաեւ հիւանդութեան օդի եւ

հողի միջոցաւ փոխանցումն . հողը շատ նպաստաւոր միջավայր մ'է միքրոպներու զարգացման . երկիրը մեծ ընդունաբան մ'է ուր ամէն հիւանդութեանց միքրոպներն իրնան ծնունդ առնուլ , ապրիլ եւ աճիլ : Բասթէօռ ինքն ածխախտի սերմերը գըտած է այնպիսի փոսի մը մէջ՝ ուր տասն եւ երկու տարիներ առաջ նոյն հիւանդութեան ենթակայ առնասուն մը թաղուած էր : Կրանչէր եւ Տէշան ժանտապունդի միքրոպը գտած են երկրի մը մէջ ուր հինգ ամիաներ ապրած է : Ֆրէնքէլ եւ Կիաքոս իրենց գեղեցիկ փորձերով քոլերայի ստորակէտ-միքրոպը տեսած են երկրիս մակերեսը կաղմող խաւերաւն մէջ : Զարմանալի չէ<sup>o</sup> աեւնել քոլերայի միքրոպն որ մարդկային աղեաց մէջ այնքան լաւ կը մնանի՝ կը յաջողի նաև արագ զարգացում մը կրել հողին մէջ , ուր իրեն համար կը պակախն լաւ մննդեան մը տարրական նիւթերն :

Քոլերայի միքրոպը հողէն երբ գտւրս կ'ենէ , աւելի առոյգ եւ զօրաւոր է քան մարդկային աղիք-ներէն դուրս ենող միքրոպն . այս վերջինը բաղդատմամբ գրեթէ անվնաս է . հետեւաբար կղկղանք-ներն աւելի դիւրաւ հականեխման կ'ենթարկուին : Մինչդեռ նոյն միքրոպը , զարգանալու եւ իւր կատարելութեան համար , հողի մէջ ապրելու պէտքն ունի . յանժամ աւելի արագ իւր ապղեցութիւնն ի գործ կը դնէ մնր կենսական գործարանաց վրայ . ոտամոքսային հիւթին թթուն կարող չ'ըլլար սպաննել զայն : Այս է առաւել կամ նուազ խոնաւ հողին միջոցաւ փոխանցման դրութիւնն (Grundwasser Theorie) : Պ. Տիւքլո , Սոռպոնի ամննէն

հմուտ դասակաօմներէն մին , կը բացատրէ բնութեան այն հանճարեղ եղանակներէն մին որով երկրի ներքին խաւերէն միքրոպները կը յաջողին մակերեսին վրայ ելնել . ամէն միքրոպ որ կը գտնուի երկրի խորութեանց մէջ՝ գործարանային մարմինները կը տարրազարդէ իւր ամենապարզ տարերաց , որոց մէջ պիտի գտնուի անհրաժեշտ ածխական թթու : Բոլոր խաւերը այս կազով պիտի յագենան . եւ այն միքրոպներն որք կ'ուղեն օդին մէջ ապրիլ՝ թթուածին կաղին պէտք ունին . չպիտի գտնեն զայս իրենց միջավայրին մէջ եւ անտի պիտի ջանան դուրս ելնել , մակերեսին վրայ գալ : Յայնժամ շատ զիւրութեամբ մեր գործարանաց մէջ պիտի մտնին սննդական խողովակին միջոցաւ , եթէ ոչ եփուն բան-ջարեղէններ առնունք . եւ կամ օդը փոշւոյ երեւոյթին ներքեւ զանոնք պիտի մտցնէ ի մեզ չնչառական ճանապարհաւ : Թոքախտի եւ այլ հիւսնդութեանց այս կերպ փոխանցումը դիտուած է :

Այսպէս քոլերան կրնայ ճարակիլ հողի եւ ջրոյ միջոցաւ : Այս երկու ենթադրութեանց ո՞րն աւելի ձիշդ եւ ընդունելի կը նկատուի : Երկուքն ալ կարեւոր փոխանցիչներ են : Սրդարեւ , հիւսնդութեան միքրոպը մեր ըմպելի ջուրերուն միջոցաւ կը փոխանցուի մեր ներքին գործարանաց . բայց աստի , շատ անգամներ ո՞չ ապաքէն մեր քթէն եւ բերնէն այդ միքրոպները կը յաջողին ներս մտնել : Փորձերը չեն հաստատած թէ ըմպելի ջուրերուն մէջ քոլերայի միքրոպն այն ատեն աւելի զօրաւոր եւ առոյգ է , երբ արդէն ժամանակ մը հողին մէջ բնակած է եւ անձրեւի ջուրերուն միջոցաւ երկրէն դուրս յաջո-

ղած է ելնել : Հականնեխական եղանակներն , ջերմութիւնը լաւագոյն միջոցներն են համաձարակին սաստկութիւնը մեղմացնելու , արգիլելու վերջապէս անոր արագ աճումն : Երբեմն այսպէս կ'ենթադրուէր թէ քոլերան միշտ չնդկաստանէն կրուգայ . աղետին սերմը կը ջնջուի եւրոպայի մէջ . անոր յարատեւ աճման միակ նպատաւոր միջավայրն Գանգեսի ժանտահոտ ճահճճներն են : Միքրոպներու վրայ այժմ նորանոր աշխատութիւններ կը կատարուին . նոքա կը ցուցնեն թէ միքրոպը կարող է հողին մէջ մնալ թաքուն , հոն ապրիլ , զարգանալ , եւ օր մը անտի ելնելով՝ տարածուիլ մեր գործարանային կեանքին մէջ համաձարակի երեւոյթին ներքեւ : Կը կարծուէր թէ մարդկային մարմինն էր միակ բոյնը տարափոխիկ հիւանդութեանց սերմերուն . եւ այդ սերմերը օդին միջոցաւ միայն մարդկանց մէջ կը փոխանցուէին : Այսօր ստուգուած է թէ հողը միքրոպներու ամենէն մեծ հայթայթիչն է . նա է որ իւր ծոցին մէջ մնուցած միքրոպները մերթ օդին եւ մերթ ջրոյն կը հաղորդէ :

Քաղաքները տարափոխիկ հիւանդութիւններէ , մասնաւորաբար քոլերայէ ազատ պահելու համար , մաքրատուններ կը հաստատուին . այս զրութիւնը շատ հին է . երկար տարիներէ ի վեր կը գործադրուի : Ցամաքային մաքրատուններն , որոց առողջապահական շղթայ անունն եւս կը արուի , ակնկալեալ արդիւնքը չեն երբեք ունեցած : 1873ի Վիէննայի համազգային վեհաժողովին մէջ Ֆրանսաց ցամաքային մաքրատուններու դրութիւնն ընդունեց . 1885ի Հռովմայ Վեհաժողովին մէջ միրժեց . որովհետեւ փորձերն ա-

պացուցին թէ ցամաքի վրայ հաստատուած առողջապահական շղթայներն այնքան կանոնաւորութեամբ չեն գործադրուիր : Եւրոպական երկրաց մէջ միայն Թուրքիա ամենէն գեղեցիկ օրինակը տուած է իբրեւ լաւագոյնս գործադրող այդ գրութիւնն . Ծովային մաքրատուններն անհամեմատ առաւելութիւններ ունին . տարակոյս չկայ որ այս վերջինը կանոնաւոր կերպիւ պէտք է որ գործադրուփ . նաւերն իրենց ճանապարհորդներով խիստ եւ լուրջ քննութիւնն մը պարտին կրել . հազորդակցութեան միջոցները գոյութիւն պէտք չէ որ ունենան պայմանաժամի մը համար : Պարագայներ կան երբեմն յորս ծովային մաքրատունը կը կորսնցնէ իւր կարեւորութիւնը . 1884 ին , Սպանիա հիւսիսէն դէպի հարաւ , արեւելքէն դէպ յարեւմուտս , համաձարակէն վարակուած էր . Ֆրանսայի եզրերէն եկող նաւերուն դէմ զգուշական միջոցներ ի գործ գնելն կը նմանէր ծխողի մարդկել՝ որ իւր լուցկին հրգեհի մը մէջ նետելու համարձակութիւնը չունենայ :

Երկրի մը սահմանագլխոյն վրայ եւ կամ քաղաքի մը մօտ մաքրատուն մը երբ հաստատուի , կրնանք համոզուիլ թէ ամէն վրանգ հեռացած է մենէ : Վարակեալ վայրերէ եկող ճանապարհորդաց համար երկար շաբաթներ մաքրատան մէջ մնալն օգտակար չէ միայն . ամէն բան պէտք է որ մաքուր ըլլայ . ճամբորդին ծործերը , զգեստները , բոլոր ծրարները հականեխական դեղերու աղդեցութեան ներքեւ եթէ մնան , այն ատեն մաքրատունն իւր գերը կատարած է . նաւերը , շոգեկառքերն ամենախիստ քննութեան մը պարտին ենթարկուիլ . կառավարութեան կող-

մանէ կարգուած բժշկաց խումբ մը լուրջ քննութիւն մը պիտի կատարէ այն ամէն բանի վրայ որ վարակեալ կամ կասկածելի վայրէ մը կուգայ : Եւ այժմ այս աշխատութիւնները շատ դիւրաւ կը գործադրուեին . զիտութեան արդի փորձերը կարի դիւրացուցած են հականեխական եղանակները , եւ ամէն օր կ'ընծայեն մեզ հականեխական գեղերու մեծ մըթերք մը :

Այն օրուընէ ի վեր յորում Բասթէոփի աշխատութիւններն ամենէն մեծ յեղաշրջումը յառաջ բերին զիտութեանց մէջ , միքրոպներու խնդիրն մասամբ լուծուած կը նկատուի . տարրագիտական բազմաթիւ բաղադրութիւններ դիւրամատչելի գնով մը կրնանք մեր տրամադրութեան ներքեւ ունենալ՝ միքրոպներու դէմ պաշտպանելու համար մեր անձը . այդ օրուընէ ի վեր է որ մարմնոց և բնակարանաց հականեխումն տարրագիտաց ձեռքին մէջ նոր գիտութիւն մ'եղած է : Հիմա հականեխումը զիտնապէս ի գործ կը զրուի . երկու զիխաւոր հականեխականներ ունինք . սնդիկի աղն (sublimé corrosif) եւ փենական թթու (acide phénique) . այս երկու նիւթերուն գինը քիչ մը բարձր է . ջրոյ մէջ դիւրաւ կը լուծուին . առաջինն որչափ աւելի խառնուած ըլլայ թթուի մը հետ , այնքան մեծ կը լինի իւր ազդեցութիւնը քոլերայի միքրոպին վրայ . ոյս միջոցներուն քով պէտք է զնել նաեւ ջերմութիւնը . ո՛չ թէ չոր ջերմութիւնն որոյ փորձերը չեն ունեցած բնաւակնկայեալ արդիւնքն , այլ խոնաւ ջերմութիւնը որոյ կիրառման համար հոչակաւոր է Քոխի փուռը . աս գործին թիթեղէ զանաձեւ ընդունարան մ'է ,

թաղով ծածկուած, որպէս զի պաղութիւնը ներա չը-  
մտցնէ: Վերի բերանին վրայ կափարիչ մը կը գըտ-  
նուի թաղով ծածկուած: ասոր վրայ ծակ մը կայ  
որմէ շոգին դուրս կ'ենէ: զլանին մէկ քառորդ մասը  
ջրով կը լեցուի: Ջրոյ մակերեսուէն մի քանի հարիւ-  
րերորդամէթր վեր հաստատուած է վանդակ մը որոյ  
վրայ կը գրուին կասկածելի նիւթերը: Վառարանին  
ջուրը կազով կը տաքցուի: շուկոյն բարեխառնու-  
թիւնը 1000 է: Երբեք չի փոխուիր: Փորձերը յաջո-  
ղութիւն գտած են: Քառորդ ժամուան մը մէջ 1000ի  
բարեխառնութիւնը կրցած է փոխանցուիլ նիւթե-  
րուն եւ սպաննել համաճարակին միքրոպները:

Գիտութեան արդի պայմանաց համեմատ, հակա-  
նեխական ամենէն գեղեցիկ կայարանները կը գըտ-  
նուին Միացեալ Նահանգայ եւ Քանատայի մէջ: Ամենէն գեղեցիկն, ամենէն մեծը Միսիսիպիի բե-  
րանին մէջ կը գտնուի: ընդարձակ սենեակ մ'է 18  
մէթր երկայնութեամբ, 3 · 15 մէթր լայնութեամբ  
եւ 2 · 15 մէթր բարձրութեամբ: Հոն կը գտնուին  
ամենէն մեծ ընդունարաններն, որոց մէջ պատրաս-  
տուած կը մնայ հականնեխականը: այդ ընդունարան-  
ներէն երեք խոշոր խողովակներ կը մեկնին եւ նա-  
ւուն մէջ կը մտնին ամէն կողմէ՝ մինչեւ 13,000  
լիտր բաղադրութիւն տալով նմա երկու ժամուան  
միջոցի մէջ: Շատ մեծ խնամօք պէտք է հականե-  
խել նաւերու, շողեկառաց ատաղձներն, միքրոպն  
իւր բոյնը այդ ատաղձներու նրբագոյն անջրակետ-  
ներուն մէջ իսկ կը դնէ: Պ. Պապէս, Պուքրէշի մէջ,  
քոլերայի ստորակէտ միքրոպը գտած է զօրանոցի մը  
ատաղձներուն մէջէն: եւ որովհետու շատ անգամ-

ներ փոշիներն իրենց հետ ընդ քարչ կ'ածեն միքրոպ-ներու լէդէռններ, հետեւաբար անհրաժեշտ նկատուած է առարկայներն, օրինակի համար կահերը, հայելի-ները, այս ամէնը մաքրել հացի փշուրներով . այդ փշուրները ամէն փոշի իւր միքրոպին հետ կը ջնջեն . իւր գերը կատարելէն յետոյ, հացի նոյն կտորը պէտք է որ այրուի : Այս պէս այմանաց ներքեւ՝ մա-քրատան մէջ երկար օրեր սպասելն իւր կարեւորու-թիւնը կը կորսնցնէ : Աւելորդ չի լինիր, եթէ ըսենք թէ այս ամէն միջոցները միշտ ապարդին պիտի մնան, եթէ առողջապահակոն պաշտօնեայք խստիւ չկատարեն իրենց պաշտօնը . 1865ի համաճարակէն ի վեր Պոլիս միշտ ազատ մնայած է վասնգէն . քա-նի անդամներ քոլերան թուրքիոյ շուրջ գեգերած է ՎԵՆԱԴԻԱԿ Կայսեր վիրին հսկողութեան եւ առող-ջապահական պաշտօնէից աշալուրջ գործունէութեան հնորհւ է՝ որ Թուրքիոյ հողին վրայ չէ համարձա-կած մտնել համաճարակն :

Եւ որովհետեւ քոլերայի առնենէն գլխաւոր փո-խանցիչներէն մին ջուրն է . կ'արժէ գիտնալ թէ ի՞նչ կերպով պէտք է մաքրել աղտեղի ջուրները հա-մաճարակի միջոցին : Երևք միջոցներով . զոմամբ, եռացմամբ, ջրոյն մէջ օտար նիւթերու յաւելմամբ, որք անլիսաս ըլլալով մարդուն՝ միայն միքրոպը կը սպաննեն :

Աւաղաքարէ, ածուխէ պատրաստուած զտիչները բանի մը չեն ծառայեր, որովհետեւ միքրոպը չեն բններ . եւ եթէ երբեք չմաքրուին այդ տեսակ զախները, նոքա եւս իրենց կարգին միքրոպաներու բոյներ կը ներկայացնեն . յայնժամ զտեալ ջուրը շատ

աւելի վտանգաւոր պիտի լինի քան ոչ զտեալն։ Լոնտոնի, Համպուրիի, Պերլինի, Ֆրանքորթի, Վարսովիոյ մէջ, գետերու ջուրը կը զտեն աւազի միջոցաւ։ բայց շատ անկատար եղանակ մ'է այս, ո՛րքան ալ նուրբ եղած լինի աւազն։ Այս տեսակ զտիչներ եթէ անգամ մը գործել սկսին, աստիճանաբար աւազին վրայ միքրոպները խաւ մը պիտի կազմեն։ Եւ օր մը արուեստական զտիչը գործարանային զտիչ մը պիտի լինի։ ջուրը չպիտի կրնայ անցնիլ միքրոպներու այդ թանձր խաւէն։ Ամենէն աւելի օգտակարն յախճապակիէ զտիչն է։ Եթէ երբեմն մաքրուի, անհամեմատ ծառայութիւն կը մատուցանէ համաճարակի ժամանակ։ Այն եռացեալ ջուրն որով պիտի մաքրուի գործին, եթէ թթուներու հետ խառնուի, եւս աւելի ազգեցիկ կը լինի միքրոպին դէմ։

Եռացումն ամենէն կատարեալ եղանակն է ջուրը անվևաս ընելու։ Երեք թերի կողմեր միայն ունի. սուղ է։ Ջրէն կը բառնայ այն կազերն որք ըմպելին հածելի կ'ընեն։ պղտոր երեւոյթ մը կուտայ հեղուկին։ Եւ սակայն եթէ մտածուի թէ ահաւոր համաճարակի մը միքրոպներէն ազատ կը պահենք այդումեր ամենաօրեալ ըմպելին, այդ երեք թերութիւններն յայնժամ կը կորմացնեն իրենց կարեւորութիւնը։ Զուրն եռացմանէն անմիջապէս վերջ պէտք է խմել, եթէ ոչ՝ գործարանաւոր էակներն կրկին կ'երեւէին հեղուկին մէջ եւ քիչ ժամանակի մէջ արագ աճում մը կ'ունենան։

Զուրը տարրագիտական եղանակներով մաքրելու առաջն փորձն արեւելից մէջ եղած է. պաղեղը կրնայ

մաքրել ըմպելին . նաեւ համաճարակի միջոցին ջրոյ մէջ կիտրոնական թթու (acide citrique) կը դնեն . այսու հեղուկը կը մաքրուի իւր գործարանաւոր էակներէն եւ միանողամայն կը ներկայացնէ շատ հաճելի եւ ախորժահամ' ըմպելի մը : Այս եղանակը կրնանք ի գործ դնել այն ամէն ջուրերուն համար որք կը գործածուին մեր տան մէջ . կիրակուրի ջուրը , արդուզարդի ջուրը , լուացքի ջուրը , ամէնն առողջապահիկ պայմանաց ներքեւ պիտի գտնենք , եթէ ջուրն այս միջոցներով մաքրելու հետամուտ ըլլանք , մանաւանդ քոլերայի ժամանակ՝ յորում ջուրերը մեծ մասամբ իրենոյ մէջ փուրընկալած են ահարկու միքրոպան :

Անհատ մը ի՞նչ զգուշական միջոցներու պիտի դիմէ համաճարակին ժամանակ : Վաստառողջ բնակարանի մը մէջ չպիտի բնակինք . աղբիւրի ջուր միայն պիտի խմենք . քոլերայէ բանուողներու վերաբերեալ բոլոր նիւթերը պիտի հականեխենք . չըպիտի ուտենք կարագ , այն միակ մնունդն որոյ մէջ միքրոպը քառասուն օր շարունակ կ'ապրի . խակ պտուղներ , հում բանջարեղիններ ուտելէ պիտի զգուշանանք . սաստ'կ յոդնութենէ , յրտէ պիտի զգուշանանք . մեր մննդառութեան մէջ օրինակելի կանոնաւորութիւն մը պիտի դնենք , գիտնալով որ դժուարամարսութիւնք կրնան աղեաց մէջ միքրոպները բազմացնել . հեռու պիտի մնանք քոլերայէ բանուողէն , առանց դպչելու կասկածելի առարկալից . աճառախառն կամ եռացած ջրով պիտի խողանակներ մեր ակռայները . որովհետեւ բերանը լաւագոյն ընդունարան մ'է այն միքրոպներուն զորս ար-

տաքին փոշւոյն հետ ներս առնելու միշտ ենթակայ կը գտնուինք. ժանտահոտ, նեխնալ ջուրց եւ գետակաց եղբերը չպիտի թափառինք . մաքուր , ժուժկալ եւ աներկիւղ պէտք է գտնուինք աղետին դէմ :

Այս առողջապահիկ օրինաց եթէ հսազանդ գըտնուինք , յոյս մնծ պէտք է ունենանք թէ չպիտի վարակուինք հիւանդութենէն : Ինչպէս անհատի մը , նոյնը կրնանք ըսել կառավարութեանց համար . առողջապահական լաւագոյն շղթայներն , պաշտօնէից ամենախիստ քննութիւններն , մեր Օգոստափառ Վեհապետին հայրական աշալուրջ հակողութիւնը կը պարզեւեն մեր երկրին ժողովրդեան անդորր կեանք մը , երկիրն ազատ պահելով համաձարակի վտանգէն :

W. D. Թույլի



ԼԵԶՈՒԻ ՀԵՂԻՆԱԿՆ ՈՒ ԳՐԱԳՀՏՆ

Լեզուաց առաջին հեղինակն է Բաբելոնի աշտարակն : Անդ խառնակեցաւ մարդոց լեզուն , կ'ըսէ Ս. Գիրքն , եւ այն խառնակութիւն՝ հետզհետէ տարածուելով եւ ամէն կողմ ճիւղեր արձակելով՝ հարիւրաւոր թերեւս իսկ հազարաւոր լեզուներու եւ բիւրաւոր բարբառներու ծնունդ տուաւ :

Ըստ կարծեաց մեր նոր գրագէտներէ ոմանց , ձեզուի հեղինակը ժողովուրդն է միայն , որ կենաց «ամենօրեայ սալին» վրայ կը դարբնէ զայն իւր կա «մաց , պիտոյից , զգացմանց եւ հաճոյից համեմատ » Բայց թէ ի՞նչ սկզբամբ , ի՞նչ օրէնքով կամ ի՞նչ կանոնով ժողովուրդը կը դարբնէ լեզուն . հաւաքարա՞ր , ժողովով՝ խորհրդակցութեամբ թէ ամէն ոք առանձնաբար ըստ իւր բնազմուն , ըստ իւր պիտոյից , ըստ իւր հաճոյից , — այս կէտերը չեն բացատրուած :

Արդ , բազմադարեայ փորձերով հաստատեալ իրուղութիւնն այս է՝ թէ ժողովուրդ մ'ինքնին , մանաւանդ մտաւորական մշակութիւնէ գուրկ եւ անառաջնորդ ժողովուրդ մը . ոչ թէ լեզու , այլ պարզապէս աշտարակ կը չինէ . վասն զի ամէն ոք հեղինակ է յայնժամ . ամէն անհատ , ամէն ընտանիք կրնայ իրեն համար լեզու մը դարբնել՝ ըստ իւր հաճոյից՝ իւր կինաց ամենօրեայ սալին վրայ : Ո՞վ կրնայ արգելու :

Աւասիկ աշտարակաշինութիւն՝ բովանդակ իմաստով բառին, եւ անվրէալ արդիւնք՝ Բարեկոնական խառնակութիւն։ Այս է պատճառն որ դպրութիւն չունեցող կամ անուամբ եւ եթ ունեցող տգէտ ժողովրդոց լեզուն, ոչ միայն աղաւաղման, այլ եւ յարաժամ փոփոխման ենթակայ է, եւ կը տարբերի միշտ գաւառէ գաւառ, քաղաքէ քաղաք, գիւղէ գիւղ եւ մինչեւ իակ թաղէ թաղ։

Այսպէս եղած էր մեր մէջ ալ մեր դպրութեան անկեալ միջոցին։ Պոլսոյ ռամկօրէնը թաղէ թաղ կը տարբերէր ասկէ 40-50 տարի առաջ։ Երբ անծանօթ պոլսեցոյ մը խօսակցութիւնը լսէինք, իսկոյն կը գուշակէինք ո՞ր թաղի բնակիչ լինելը։ Սամաթիացի<sup>o</sup>, Գումգաբուցի<sup>o</sup>, Պալատցի<sup>o</sup>, Խասդիւցի<sup>o</sup>, Օրթագեղցի<sup>o</sup>, Խոսկիւտարցի<sup>o</sup>։ Այսչափ մեծ էր աշտարակին աղեցութիւնը։

Կը փոխուի սակայն ինսդիրն՝ երբ ժողովուրդ մը դպրութիւն, գրականութիւն եւ զրագէտներ կ'ունենայ։ Յայնժամ վիրջ կը գտնէ լեզուին անկայուն ու յարափոփոխ վիճակը։ Ժողովուրդը կը դադրի իւր կինաց ամենօրեայ սալին վրայ լեզու դարբնելէ, այսինքն աշտարակ շինելէ, զի գործը կ'անցնի գրագիտաց ձեռք, որք կը մշակեն զայն, կը կանոնաւորեն, կը գեղազարդեն, կը ճոխացնեն, եւ նորա քերականութիւնն ու բառգիրքն ալ յօրինելով՝ մնայուն վիճակի մը մէջ կը դնեն։ Յայնժամ ժողովուրդն ալ բնականաբար գրագիտաց առաջնորդութեան կամ՝ որ նոյն է՝ գրական լեզուին ստացած ուղղութեան հետեւելով, լեզուն ոչ եւս ուամկին քմահաճոյից խաղալիկ կը լինի, ինչպէս որ մեր մէջ ալ փորձով

տեսնուեցաւ : Ժողովուրդն (<sup>1</sup>) , ի բաց թողլով հեն  
ուամկական խառնախնդոր լեզուն , գրական աշխար-  
հաբարին հետեւցաւ , եւ այսօր Պոլսոյ Հայոց տիրող  
լեզուն եղած է այդ մշակեալ եւ փոքր ի շատէ կա-  
նոնաւորեալ աշխարհաբարն :

Արդարեւ ժողովրդեան բերնին մէջ լեզուն կրնայ  
դարձեալ արտասանական արտուղութիւններ կամ  
խոտորումներ ստանալ . բայց այն արտուղմունք  
կամ խոտորմունք չեն կրնար ազդել գրականին .  
գրագէտք չեն հետեւիր երբէք այն արտուղմանց ,  
թէ եւ ժողովրդէն մեծ մաս մ'իսկ ընդունած լինի ,  
այլ անստերիւր ուղղութեամբ կը շարունակեն  
իրենց կանոնաւոր ընթացքն : Օրինակի համար ,  
Ֆրանսացիք , ինչպէս գիտեն շատեր , այ երկրարբառը  
փոխանակ աի արտասանելու՝ և կ'արտասանեն . օ՛  
երկրարբառն օա կամ ուա կ'արտասանեն . im , in ,  
em , en տառերը փոխանակ իմ , ին , եմ , են ար-  
տասանելու՝ են , ան կ'արտասանեն ուրիշ բազա-  
ձայններէ առաջ(<sup>2</sup>) . բայց գրիչք միշտ գրականին կը  
հետեւին եւ ոչ արտասանականին , այսինքն անփո-

(1) Խօսքերնիս ժողովրդին ուսեալ կամ կրթեալ մասին վրայ է ,  
որ այսօր պատկառելի թիւ մը կը կազմէ :

(2) Մեր մէջ ալ այ երկրարբառը տվորաբար և կ'արտասա-  
նեն Փոքր-Ասիոյ վերնագաւառաց ազգայինք , ինչպէս նաև բովան-  
դակ Ռուսանայք եւ Պարսկանայք . Այսպէս այլ՝ ել , այս՝ ես , այդ՝  
եդ , այն՝ են , գայլ՝ գէլ , եղրայր՝ աղբէր . հայր՝ հէր , մայր՝  
մէր , ձայն՝ ձէն կամ ծէն , սայլ՝ սէլ , փայտ՝ փէտ եւ այլք :  
Քանի մը բառերու սկիզբն ալ և կ'արտասանեն . այգի՝ եզի , այրել՝  
երել , այրիկ՝ երիկ :

փոխ կը պահեն զրականն : Այսպէս է նաեւ ուրիշ  
ամէն լեզուաց մէջ , գրականն արտասանականէն  
չի՞պատակիր : Միայն մեր լեզուն բացառիկ հակա-  
պատկեր մը կ'ընծայէ այս մասին : Դրագէտք կամ  
դրիչք , թէ եւ ոչ ամենեքին , ներեն մեզ ըսել ,  
ստրկաբար կը հպատակին ուամկական խեղաթիւր-  
մանց եւ աղաւաղմանց , զորս տգիտութիւնը կամ  
որ նոյն է՝ աշտարակաշինութիւնն արտադրած է :

Ս.յդ պատուական գրչաց միակ փաստը կամ մա-  
նաւանդ պատրուակն այս է . քանի որ ժողովուրդն  
այնպէս կ'արտասանէ , իրենք ալ պարտին հպատակիլ  
եւ այնպէս գրել , այսինքն՝ ուղիղը մէկ կողմ թո-  
ղուլ եւ միալին հետեւիլ , թէ եւ ուղիղն ալ նոյն-  
չափ հասկնալի լինի ժողովրդեան : Այսպէս այդ գրիչք ,  
փոխանակ իրենք ժողովրդեան առաջնորդելու , կ'ըս-  
պասեն որ լեզուադարբին կամ աշտարակաշէն ժո-  
ղովուրդն իրենց առաջնորդէ . հետեւաբար ուրիշ  
բան չեն ըներ իրենք , բայց եթէ , դարձեալ ներեն  
մեզ ըսել , աշտարակաշինութեան ստորին գործաւոր-  
ներու (հող , քար , շաղոխ կրողներու) պաշտօն կը  
կատարեն , առանց բնաւ մասն ունենալու լեզուին  
մշակման եւ կանոնաւորման գործին մէջ , որ՝ ըստ  
մեր խոնարհ կարծեաց՝ ճշմարիտ գրագէտի մ'առաջին  
պարտականութիւնն է :

Յ. Ա. Բարեկամ

ՄԿՐՏԻՉ ԱՇԽՄԵԱՆ



Օրթագիւղ 1838 ին համեստ բանաստեղծ մը ծնած  
է, ամրան տօթակէզ օրերուն, գունադեղ ծաղկանց  
խնկարոյր ամսուն :

Մեր Սուրբ Թարգմանչաց վարժարանը նախակըր-  
թարան եղած է բոլոր Միջազիւղցոց, ինչպէս նա  
եւ բանաստեղծիդիդ :

Մերացած վարժարան մըն էր անի մեր օրով, եւ  
ընդարձակ սրան մ'ունէր վերի յարկը, որ Ուսում-  
նարան կը կոչուէր այն ատեն :

Շարք մը պատկերներ երեւելի արանց, ու շարք  
մը նկարներ հոգեցունց դիպաց, իսկ ճօճանակաւոր  
ժամացոյց մըն ալ եւրոպական դրութեամբ՝ երկու  
ահագին գրադարաններու մէջ տեղը վետեղուած՝ հոյ-  
ատեպի վեհութիւն մը կուտային Ուսումնարանին :

Մենք ալ 71ի սկիզբը դեռ «Մաղկոց» ին մէջ՝ անձ-  
կանօք կը սպասէինք ընդհանուր քննութեան, Ու-  
սումնարան ենելու համար :

Մանկական աչաց շատ մեծ կը թուի այդ Ուսում-  
նարանը, կամ ճիշդը խօսելով՝ «Ուսումնարանա-  
կանիր», որք կերակուրի ժամանակ յոխորտանօք  
կ'անցնէին մեր մէջէն՝ Մաղկոցին, յաղթական  
նայուածք մը ձգելով մեր վրայ :

Մաղկոցի մանկունք ամօթահար կ'երեւէին . գէթ  
իմ վրաս այդ տպաւորութիւնը գործած էր . չգի-  
տեմ միայն թէ յետոյ ես ալ առած էի այն յաղ-

թական ձեւերը , ամբարտաւան շարժումները :

Դեռատին Աճէմեան , 48ի միջացներն , հոն կը յա-  
ճախէր . Թարգմանչաց վարժարանի Ծաղկոցի ծա-  
ղիկն էր նա , գեռափթիթ , գեղածիծաղ :

Իր տասնեւչորս տարեկան եղած ժամանակ կը զըր-  
կուի ի Վենետիկ , Ռախայէլեան վարժարանը , դաս-  
ընկեր ունենալով գեղանիւս քերթողն Թովմաս Թէր-  
զեան , Սրապիոն Թղթեան , Գէորգ Ապտուլլահ եւ  
այլք :

Դպրոցական վեցամետայ շրջանն աւորածելէ յետոյ ,  
Պոլիս կը վերադառնայ , ուսուցիչ ունեցած լինելով  
զԱլիշան , այս՝ հայկաբանութեան , գրագիտութեան  
ու պատմութեան բազմաբեղուն նահապետը :

Երիտասարդ Աճէմեան իւղաներկ պատկերահանու-  
թեան մէջ քաջավարժ , մրցանակներով պճնուած ,  
միով բանիւ գեղարուեատի պատուական աշակերտ  
մը դարձած , կուգայ առ մեզ կուրծք տալու գործ-  
նական կենաց , եւ իր ապերասան դառնութեանց :

Նա հեռագրատան պաշտօնէութեան մէջ կը մտնէ,  
ուր քիչ յետոյ իր բարձր կարողութիւններն ի հան-  
գէս բերելով՝ կը գնահատուի մեծաւորներէ , ու կը  
զրկուի ի Վալոնա , Շքուտրա , եւ անտի գորխադրուե-  
լով ի Վառնա՝ հոն բնակութիւն կը հաստատէ մի  
քանի տարիներ :

Աճէմեան իր պարապոյ ժամերուն չի գագարիր եր-  
բեք պրաւորական զբաղումներէ . գեղանկարչական  
հաճոյից տալով դանձն՝ կը շինէ պատկերներ , ար-  
ուեստով , զգացումով , միշտ դիտող բնութեան , ու  
հետեւող բնականին գեղեցկութեան :

1866ին Պոլիս զարձած կ'ամուսնանայ իբր քսան-

ութ տարեկան : Անտի ի վեր անսպիւտ արժանեօք եւ աշխատափրութեամբ կը յարատեւէ մինչեւ ցայսօր նոյն վարչութեան մէջ՝ վարելով թերայի կայարանի Տեսչութեան պաշտօնը 1872 էն մինչեւ 75 , ապա փոխադրուելով երկրաչափական սենեակը , որոյ Տը-նօրէնն է այժմ :

Ազգային շրջանակի մէջ Մկրտիչ Աճէմեան խիստ փոքր դեր վարած է , իբրև հոգաբարձու եւ իրրեւ Թաղային խորհրդոյ եւ Ընդհ . ժողովոյ անդամ :

Ի սկզբանէ անտի աւելի կ'ախորժի առանձնացեալ կեանքէն ու կը պարապի , ինչպէս լամնք ի վեր անդր , ուսումնական , արուեստական աշխատութեամբ , եւ երբեմն ալ պատկերհանութեամբ :

Հին դպրոցին կը վերաբերի նա , այն դպրոցին որ աւագ գործեր արտադրեց , որ Հայ ազգին աւագ գը-րականութեան լայն , լայն հորիզոններ բացաւ , ու անցաւ . . . :

Աճէմեանի ոճը ուահուն է , գրիչն ալ ճապուկ :

Նա ստէպ չ'երեւիր հրապարակին վրայ (եւ առ մեզ ո՞յք կ'երեւեին) . բայց երբ կ'երեւի , գոհարա-զարդ մատենիկ մը ունի իր թեւոց տակ . « Ժպիտ » մըն է այն՝ որ յիշեսս ի վեր կը դումնայ , « Արտա-սուք » մըն է այն՝ որ յաջկունս ի վար կը կաթկը-թէ . . . :

Երբ կ'երեւի Աճէմեան , « Լոյս » մըն է այն՝ որ կը փայլի ու կը պլպլայ եւ կամ , « Ստուեր » մը որ կու-գայ խաւարին աշխարհէն , ու կ'երթայ դէպ ի խա-ւարակուո աշխարհը :

Աճէմեանն ընթերցողը այնպէս կը զգայ՝ թէ զՊէ-չիլթաշիան կը կարդայ . երկոքին Մկրտիչք կար-

ծես նոյն յուղումն ու նոյն յղացումն ունին , նոյն կորո՞վ ու նոյն գորո՞վը : Սակայն ոչ այն փափուկ երանգը կը տեսնես , որով Պէշիկթաշլեան « Ձեփիւռ » ու « Գարուն » ը նուազեց , ոչ ալ այն խորազգաց միտքը , ներոյժ ու թափանցկոտ ոգին , որով « Օրհասսական » ու « Մերձ ի մահ » ու լեզրեց :

Չես գտներ դարձեալ այն երկնասալաց երեւակայութիւնը , այն հանճարայիր խանգը , ոչ ալ բոցաթոփչ խոյանքը , որով ճարտարեց Պէշիկթաշլեան իր « Թատրերն » ու հրաշագործեց գերթուածներն :

Մին՝ բանաստեղծ լինելու համար ծնած , միւսը՝ բանահիւսութեան սիրող մ'է եղած . մին՝ Պարնասեան աղու դաշնակը կը յօրինէ , միւսն՝ անոր հեշտընկալ եղանակները կ'ածէ . սա ստեղծող մընէ , նա յարդարող մը :

Սակայն չմոռնամք յաւելուլ թէ մեծն Մկրտիչ , իր կոչման , իր արուեստին յարտծ է , մինչ կըրտսերն՝ իր բազմազբաղ պաշտօնէն ժամեր ու վայրկեաններ շորթելով քնարո գրկած է :

Հետեւաբար սա արուեստագէտն է , նա՝ արուեստահեր . մին՝ փառք կը սեպես , միւսը պարծանք . զայս կը պաշտես , զայն իը սիրես :

Եւ յիրաւի չի սիրուի՞ր այն բանաստեղծն որ հետեւեալ հոգեխանդ մրմունջներով իր սրտին սուզը կը յայտնէ բանաստեղծ Թէրզեանին , որոյ մեղմօրօր քընարին թրթոռն ձայնն արձագանգ կուտայ մինչեւ մեր մթազգած հոգւոյն խոր յատակը .

« Ձեփիւռք զողզոջունք Պոափոր՝ ափերէն , Բարեկամ , անոյշ երգերդ ինձ բերեն .

Ներդաշնակ ձայնէգ առնեմ զիմ կարօս ,

Մագէ սեւ սըրուիս մէջ քո առաւօտ .

Վէրքերուս վերայ աստղունք կը շարես ,

Մատներուդ ծայրէն վարդ շուշան պէս պէս

Բարդ ու բարդ տեղան , շրթունքէդ ալ գութ ,

Բայց կայծակն ունիս պահած աչքիդ մութ .

Մաղկունք վեր կանգնին ծըծել քոյին շունչ

Հրեշտակք ալ ուզեն սորվիլ քո մրմունջ :

Ես ալ երգեցի երբեմն եռանդուն ,

Զիս ալ զըգուեցին յոյս , ծաղկունք , գարուն .

Բայց , աւաղ , հիմա սեւ ամպ , սեւ գիշեր

Մածկեց զառաւօտն իմ , ծածկեց զաստղեր .

Բնութիւն ինձ համար փոխել է շիրիմ ,

Պաշտած փառքերուս վերայ արդ շրջիմ . . . .

Երգք հրճուանք անցնին , լոկ մընան վշտեր ,

Արեւ խնդրելով՝ չօշափեմ ըստուեր ,

Սէր նշմարելով՝ սիրտ իմ առնու թունգ ,

Զեռքըս կարկառեմ բայց գտնամ անդունդ .

Օտար հողու մէջ սիրտըս կտրած սառ՝

Երթամ լեռնէ լեռ , անտառէ անտառ .

Կախուած վըհերսւն եզերքէն անվախ՝

Խորերը կ'ուզեմ ընկղմիլ ուրախ :

Մթին մէջ միայն վասի սիրտ հիպիս ,

Միայն սուզի մէջ քեզ ինդայ հոգիս . . . .

Այս գեղեցիկ որքան մելամաղձիկ շեշտերն , բանաստեղծի հոգեկան ներշնչումներն , ա'յնքան խոր կ'ազգին ի մարդն՝ որ ի լուր այս թխպոտ ու գառնադղորդ խորհրդածութեանց , սեւ գծից ու սեւաթոյր մտածութեանց , յորս քերթողին միտքը կը թափառի , հսկայ անդունդներու վրայ կը շրջի . —

ըսէ՛, Եղիա, Նիրվանայի՞ն կը փարի . — ի լուր այս  
հեծութեանց, կըսեմ, մարգս բանաստեղծին հետ կը  
վերանայ, անծայրածիր սահմաններ կը սաւառնի եւ  
այդ անեղրութեան ու գծծութեան վրայ պահ մը  
քամահրանաց բաժակը կը պարպէ . պահիկ մըն ալ  
յետոյ, այս ցաւոց հովտին տարաբաղդիկ զոհերուն  
վրայ դառնութեանց արտօսրը կը թափէ :

Ե՛ն, մարդն իր վրայ ի՞նչպէս չարտասուէ . . . .

Տխուր չէ՞ այս . եւ սակայն միտիր ո՞ւր պիտի  
ապաստանի, մահուան նպատակն ո՞ւր պիտի հասնի.  
ճակատագի՞ր, ճակատագի՞ր, ո՞ւր պիտի տանիս  
մարդկային այս նախիր :

«Երգք, հրճուանք անցնին, լոկ մընան վշտեր .

Սրեւ խնդրելով՝ շօշափե՞մ ըստուեր . . . .»

Վահ, պիտի ջնջուի՞ մնր սրտին սէրը, պիտի կո-  
տըրտի՞ յոյսերնուս սլաքը . եւ սակայն կարող չենք  
կապտել մեր զգացումը, հեշտին անրջոց վայելումը .  
այսու հանդերձ պիտի երթանք սուզիլ ի խորս մա-  
հահանգոյն նիրհմանց, ի ծոց բացարձակ անէութեանց,  
ուր կենաց հորիզոնը կը սպառի եւ դատարկութեան  
ահաւորութիւնը կը սկսի :

Աճէմեան կը սիրէ գաղափարաց աշխարհը, կը սի-  
րէ հոգուոյ խորախորհուրդ թատրը, անդ ի հանդէս  
բերելու աղեգորով ողբերգութեանց գաղտնիքը, կե-  
նաց հակապատկերներու դժխեմ նկարագիրը :

Այո՛, կեանքը իր անյատակ վիհերն ունի . կեանքը  
դարձեալ իր գոյութի՛ւնն, իր ոչնչութի՛ւնն ալ ունի .  
երկու եղբեր, երկո՛ւքն ալ անհունութիւններ . . . .

Մեր Աճէմեան միոյն վրայ կը զնէ իր զմայլման ու  
հիացման կնիքը, միւսին վրայ կ'ոգեզրէ դիւրանուագ

շեշտերով տիեզերական ունայնութեան տիսուր  
մահերգը . . . :

Աճէմնան, սակայն, միշտ յոռետես մատենագիր՝  
մը չի սեպուիր. Աճէմնան լաւատես զրիչ մ'ալ չի հա-  
մարուիր. « Ժպտին » ծալուց մէջ « Արտասուքը »  
պահած չէ՝ մի. « Լուսոյ » ետեւ՝ թանձր « Ստուերը »  
շօշափիած չէ՝ մի . . . :

Այն ինչ հանդիսատես կը լինիս իր ժպտներուն,  
որոց փթթումը կը զգաս դիմացդ վրայ, եւ ահա  
խաւարի վարագոյրը կ'իջնայ իսկոյն՝ արտասուաց  
կաթիներով ողողուն։ Այն ինչ լուսոյ ցողմանց ու  
ճառագայթից որբանուէր նշուլից ներքեւ հոգիդ կը  
խայտայ, եւ ահա ստուեր մը, գանգաղկոտ եւ ա-  
հարկու, յեղակարծուատ կը կանգնի առջեւդ, դժո-  
խածին խուճապներով զինեալ, ուրուականաց սառ-  
նութեամբ առլցեալ. կուգան սոքա կենացդ առա-  
ւոտն ամպոտելու եւ գոյութեանդ միջօրէն նսեմա-  
ցընելու . . . : Վա՞ն, չէ՞ զա մահուան այն յամր ու  
պալ զօղաննն, որ զանգակին խուլ թրթուանքին  
թեւերով թափ կուտայ ականջիդ, մինչ կեանք մը,  
ա՞ն, պատանով մը կը լուծուի՛, կը քայքայուի՛ :

Քերթողը գերեզմաններու առջեւ ի՞նչ չէ : Հո՞ն  
ուր այնքան երազներ կան մթերուած, կեանքեր  
զրաւուած, յոյսեր ցիրուցան եղած . հո՞ն, յաւիտե-  
նականին ծոցը, հողին խորոցը մէջ, ուր գանկաց  
եւ ուղեղաց հսկայ խորհուրդներ զեռնոց կեր եղած  
եւ կամ թերեւս ստորերկրեայ հրաբուխներ յարու-  
ցած են . ի՞նչ է անդ քերթողն :

Այլ երեքեան ուրուականք ըստ զաղիացի հեղի  
նակին կանգուն կեցած են քերթողիս առջեւ . Ա-

Ճէմնան կը նայի ֆառուսին , Տօնժուանին , որոց մին  
կը ներկայացնէ զիտութեան ընդունայնութիւնը ,  
միւսը կը մարմնացնէ սիրոյ ընդունայնութիւնը .  
ասոնցմէ չճնա՞ւ «Ժպիտն ու Արտասուրքը» , «Լոյն  
ու ստուերքը» :

Այսպէս ահա իր սրտի ովկէանու մէջ ալեծածան  
կ'իջնէ , նաւաբեկող միտքը՝ անգնդոց ահոելի  
ընդերքը ու անոր ահարկու ոչնչութիւնը կը չափէ :  
Սնհունի գատարկութեան խորխորատն է այն , ուր  
աշնչան մարդիկ ընկղմած են , աշնչան ուղեղ-  
ներ սպառած :

Մկրտիչ Աճէմնան լաւագոյնս կը յաջողի իր այս  
կարգի տողերուն մէջ , ամիտոփելու որտին կայիծն ու  
մորմոքն , որք իր հոգւոյն մէջ կը կաթէկթեն այն սեաւ  
մաղձն ու թոյն է , եւ այն գառն հեգնութիւնն որ  
կարծես զրադդն կ'արհամարհէ կամ զմահն կը ծաղրէ :

Աճէմնան , բանաստեղծական երկերէ զատ , թարգ-  
մանած է թատոերգութիւններ , Լամընէի հատուած-  
ներ , Լափոնթենի ու Պէրանժէի քերթուածներ :

Ստուգիւ չփ սիրե՞ր մարդ այն բանահիւմն որ ան-  
զուգական բարեկամին անդարձ մեկնումին առթիւ ,  
չնաշխարհիկ նուագով , սրտապին ալ մրմունջավ կը  
հարցնէ . «Ո՞ւր կ'երթան մեր հոգիք» :

Օտեանի մը գագաղին առջեւ , այս հարցումը միայն  
կընար ըլլալ . Անոր՝ որ ոչ միայն մտաց այլ եւ հո-  
գւոյ մեծ մարդն էր : Ա՛հ , ո՞ւր կ'երթան մեր հոգիք .  
արդեօք հո՞ն ուր կերթան մեր իղձերը , մեր մտաց  
տիրութիւնները , ուր որ կը զիմէ գետակն , խոխո-  
ջուն առուակն :

Ա՛հ , ո՞ւր կ'երթան մեր հոգիք . — արդեօք հո՞ն

ուր մեր հաւատքը կը վերանայ ու խունկը կը բարձրանայ :

Ո՞ւր կ'երթան մեր հոգիք , Աղնիւ Աճէմնան . — ուր որ վերջ ու վախճան չկայ , ուր դառնութիւն ու տառապանք չկայ . չկայ լիշտ , յուսախարութիւն ալ չկայ , եւ ուր թերեւս բազում երանութիւն , երջանկութիւն կայ , Յաւիտենական մը , Աստուած մը կայ :

Ո՞ւր կ'երթան մեր հոգիք . — Յանհունութիւն ու յանմահութիւն կերթան . յոշնչութիւն ալ չե՞ն երթար արդեօք : Ո՞վ գիտէ իրօք . . . :

Բայց թողում որ դու խօսիս , թողում որ դու լսելի՞ լինիս .

« Ո՞ւր երթան հոգիք , միթէ հո՞ն ուր շունչ Հողմոց թափառիկ երթայ անսրտունջ .  
Կամ հո՞ն ուր անդարձ թաւալին ալիք ,  
Միթէ հո՞ն երթան եւ մարդոց հոգիք . . . :  
Դու ոչ խորչէիր ննջել մահու քուն ,  
Զի ոչ վախնայիր զարթնուլ յետ մահուն .  
Պատմէ՛ թէ գո՞ն ես , թէ լցա՞ն փափագ ,  
Եւ կարօտ սրտիդ անեղր եւ անյագ :  
Պատմէ՛ թէ մեր կեանք՝ մի տգեղ երազ՝  
Հանդերձեալ կենաց է յառաջավագ ,  
Եւ թէ հոն մնան մեզ հեշտ անպղտոր  
Երազներ անվերջ՝ միշտ չքնաղ եւ նոր . . . :  
Մեր հորիզոնէն այսպէս մեկնեցար ,  
Եւ երկբայութեան զիս պատեց խաւար .  
Թէ քո հետ տանիս դու մահուան գաղտնիք ,  
Ո՞վ ինձ մեկնէ թէ ո՞ւր երթան հոգիք . . . :

Ո՞ւր երթան հոգիք . . . իբրեւ ծաղկանց բոյր  
Միթէ կը ցրուի՞ն . . . իբրեւ մեղմ համբոյր,  
Իբրեւ երդ թռուցիկ կը մարի՞ն միթէ .  
Հապա ո՞ւր երթան հոգիք . . . —

Ո՞վ զիտէ :

Այս վերջի տունը մանաւանդ ամենագեղեցիկ է .  
Նո՞ւրբ , զգայնիկ բանաստեղծութիւնը իր շքեղու-  
թեամբն ու փափկութեամբը , իր ուժգնութեամբն  
ու վսեմութեամբը կ'երեւի՛ , կը փայլի՛ :

Սակայն վերջաբանը մեծին Լամարթինեայ յետա-  
գայ պարբերութիւնը կը յիշեցնէ ինձ , ուր քերթողն  
իրաւամբ կ'ըսէ . «L'esprit humain veut donner un  
visage aux idées , un nom , un cœur , une âme ,  
une individualité aux choses .»

Մարդս այսպէս է . մտաց յագուրդ տալու , զան-  
տեսանելի՞ն , զանիմանալի՞ն ըմբռնելու եւ լուծելու  
համար ի՞նչեր կը հարցասիրէ , ի՞նչ բաներ կ'ոչնչացնէ :

Արդ , քո մտերիմդ ալ , Աճէմնան , պատասխան  
չի տար հարցմանդ . Օտեան ալ ցրտասարսուո շիրմին  
պէս կը մնայ լո՞ւռ , յաւիտեան լո՞ւռ . իսկ քո հարց-  
մանդ արձագանքն ալ ի զո՞ւր պիտի կրկնեն համայն  
դարերն ու խոլ մարդերն՝ թէ ո՞ւր կ'երթան մեր  
հոգիներն :

Այո՛ , յաւիտեան չպիտի պատասխանեն այն հոգե-  
լո՞յս ոգիք , եւ ցոյց չպիտի տան տեղն . . . յոր կ'եր-  
թան մեր հոգիք :

Ա՛հ , թանձր է , շա՛տ թանձր , մտերիմդ հողեղէն  
անկողինը , ուսախ սնթթափանց պիտի մնայ ձայնդ :  
Բարէ՛ , խոր է անոր քունը , յաւիտենակա՞ն է անոր

նինջը, ալ չունի առաւօտ զարթնլոյ, ա'լ չունի տիւ գործելոյ։ Մշտնջենական գիշեր մըն է այն հո-զակերտ բնակարանը, ուր կը մտնէ մարդ, թերեւս իուզառ չելնելու համար . . . .

Ե՞րբ արդեօք, Աղնի՛ւ Աճէմեան, լոյսը պիտի թափանցէ ու ձայնը պիտի զօրէ համնիլ այդ դամ-բաններուն, այդ գերեզմաններուն մէջ :

Կա՞յ արդեօք այդ մնծ լոյսն, այդ հզօր ձայնն, որ օր մը փողփողի ու որոտայ այդ անդրաշխարհեան անյարիր ու անօդ մթնոլորտին մէջ, ինչպէս կը շողզողայ ու կ'որոտայ սոստ, փայլեցնելով իր կեն-սատու ճառագայթներն ու հասցնելով փրկարար ար-ձագանզը մինչեւ ի դրունո աստեղաձեմ երկնից, օթեւան հոգւոցն անմահից . . . .



ՄԻ ՔԱՆԻ ԽՕՍՔ

ԱԽՏԱՑԻՆ ԺԱՌԱԳՄԱՆ(1) ՎՐԱՑ

Բժշկական գիտութեան թէեւ ամենէն մթին ,  
այլ կարի շահաւէտ խնդիրներէն մին է հիւանդու-  
թեանց պատճառներու քննութիւնը . վասն զի անոնց  
ծանօթութեամբ կարելի է ոչ միայն , անհատական  
եւ հանրային առողջապահութիւն մը հաստատելով ,  
այդ ախտերու ծագումն արգելուլ , այլ նաեւ յաճախ  
բժշկել իսկ զանոնք :

Թէպէտ երկայն դարեր բժիշկք եւ գիտունք հե-  
տամուտ եղած են գտնելու այդ պատճառներն , այլ  
այն ատենուան սահմանափակ ծանօթութիւնք  
եւ անբաւական միջոցք չթոյլատրելով հասնիլ ճշշ-  
մարտութեան , ինչպէս որ բժշկութեան ամէն ճիւ-  
ղերու մէջ յոյժ սակաւաթիւ իրական ճշմարտութիւն-  
ներ միայն կրցած էին երեւան գալ , բժշկութեան այս  
մասին մէջ եւս յաճախ անորոշ , վերացական եւ  
մինչեւ իսկ ենթադրական եւ սիսալ ծանօթութիւն-  
ներ իրր կատարեալ ճշմարտութիւններ ընդունուած  
էին :

(1) Hétrédité. — Թէպէտ ժառանգականութիւնը բառը սովորա-  
բար կը դորձածուի այս իմաստով , բայց մենք նախամեծար հա-  
մարեցինք ժառանգումն բառը , առաջինն աւելի համապատաս-  
խան նկատելով հերետիտար բառին , այսինքն համանշանակ ժա-  
ռանգելիութեան :

Այս վիճակ երկայն դարեր տեւելէ յետոյ , ներկայ գարուս , մանաւանդ նորա վերջին քառորդին վերապահուած էր բժշկութեան այս մասին վրայ եւս ճշշդրիտ ծանօթութիւններ ստանալ :

Վերջին տարիներս , մանաւանդ , բժշկական գիտութիւնն ի բաց թողած է , արդարեւ , ամեն ինչ որ դարերէ ի վեր , սերունդէ սերունդ , հազորդուած էր իբր աւանդութիւն , եւ սկսած է վերստին փնտուել , ֆննել , փորձել , ստուգել ինչ խնդիր որ իյնայ իւր խուզարկութեանց տակ , եւ ընդունիլ այն ծանօթութիւնները միայն որք այդ բովէն անցնելով երեւան կուգան իբր ճշգրիտ եւ անվիճնելի :

Այս եղանակը , սակայն , շատ դժուարութեանց դուռ կը բանայ , այնպէս որ ամենապարզ երեւոյթ մը , որ դարերէ ի վեր իբր որոշ ճշմարտութիւն ընդունուած էր , այսօր շատ բժշկայ եւ գիտնոց մէջ մեծ վիճաբանութեանց եւ դժուարին փորձարկութեանց ենթարկուած է , եւ տակաւին չէ կրցած իւր վերջնական բացատրութիւնն ստանալ :

Պարզ օրինակ մը կը բաւէ զայս ապացուցանելու : Պազը , ցրտառութիւնը , որ հազարաւոր տարիներէ ի վեր իբր ամենազօրաւոր եւ ամենահասարակ պատճառ մը նկատուած էր , այժմ մեծապէս իւր կարեւորութիւնը կորուսած է , այնպէս որ շատ բժիշկք յոյժ երկրորդական ազդեցութիւն մը կը վերագրեն նմա , եւ կան բժիշկներ իսկ որք բոլորովին կը մերժեն նմա որ եւ է ազդեցիկ դեր՝ իբր որոշ պատճառ հիւանդութեանց :

Մեր նպատակէն դուրս լինելով խօսիլ աստ ախտային ընդհանուր պատճառաբանութեան վրայ ,

կ'ուզեմք մի քանի ծանօթութիւններ տայ այն զըլ-խաւոր երեւոյթին վրայ , որ հիւանդութեանց ծագ-ման մասին այնչափ մեծ ազդեցութիւն ունի , եւ որոյ վերայ բժշկական գիտութիւնը վերջին տարւոց մէջ ընդարձակ խուզարկութիւններ եւ մեծ յեղա-շրջումներ կատարած է , որոցմէ , եթէ ոչ այժմէն , գոնէ մօտաւոր ապագայի մը մէջ , մարդկութիւնը մեծամեծ պիտի օգտի : Այդ երեւոյթն է ժառան-գումն :

Ինչպէս որ դեղաբանական , անդամավննական , բնախօսական , հոգեբանական այնչափ յատկութիւնք սերունդէ սերունդ կ'անցնին , նոյնպէս եւ հիւան-գութիւններէ ոմանք ծնողներէ կ'անցնին գաւակաց : Եւ ինչպէս որ վերոյիշեալ յատկութիւնք երբեմն ծննդեան ժամանակէն կ'որոշուին եւ երբեմն ետքէն , կենաց այս կամ այն շրջանին , այս կամ այն պա-րագային մէջ , նոյնպէս ալ ժառանգեալ հիւան-գութիւնք իրենց յատուկ ժամանակներուն եւ պայ-մաններուն կ'ուպասեն երեւան գալու համար :

Ժառանգելի հիւանդութիւնք երկու մեծ կարգե-րու կրնան բաժնուիլ . անոնք որք սերունդէ սերունդ կ'անցնին ուղղակի , այսինքն միեւնոյն հիւանդու-թեան ձեւով , եւ անոնք որք ուրոյն հիւանդու-թիւն մը չեն համարուիր եւ յաջորդ սերունդին կ'անցնին կազմային վիճակի մը ձեւով , որ՝ իրաւամբ՝ պարտէր աւելի անդամազննութեան վերաբերիլ քան ախտաբանութեան :

Այս վերջին կարգին կը վերաբերին , օրինակի համար , մորթին , մազերուն , աչքերուն գոյնը , գի-րութիւնն ու նիհարութիւնը , երկայնահառակ կամ

կարճահասակ լինելը , մորթին եւ լորձամաշկերուն(1) նրբութիւնն կամ պնդութիւնը , ակռայներուն բարեկազմ կամ յոռեկազմ լինելը , եւն : Ուրիշներ ալ կան , որք բնածին չեն , այլ յետոյ երեւան կուգանու Այսպէս են մազերու սպատակացումը , ճաղատութիւնը , սրատեսութիւնը , կարճատեսութիւնն ու հեռատեսութիւնը , եւն : Որչափ որ ալ սոյն հանգամանք պարտին հիւանդութիւն չնկատուկի , այլ լոկ կազմային վիճակ , ուակայն մեծապէս կը ներգործեն մարդուս առողջութեան վրայ իբր տրամադրիչ պատճառ , եւ այս կամ այն հիւանդութիւնն ընդունելու տրամադրութիւն մը , մասնաւոր դիւրութիւն մը կուտան մեզ :

Այս խնդիրը բաւական շահեկան լինելով , կ'արժէ որ մի քանի ծանօթութիւններ տամք անոր մասին , ցուցինելով ի ստորեւ մի քանի օրինակներ այն զանազան երեւութից որք անկէ կը բղիխին :

Ծնդհանուր չնչերակային դրութեան յատուկ հիւանդութիւն մը կայ արերօմ(2) կոչուած , որոյ պատճառաւ չնչերակաց ներքին թաղանթը , փոխանակ լերկ եւ ողորկ լինելու , տեսակ մը կազմալուծութեան կ'ենթարկուի , զոր կարելի է նմանցընել երկաթի ժանգին : Այս հիւանդութիւնը , որ միջինէն վեր , ծերութեան սկզբնաւորութեան մէջ կ'ոկոփ յաճախ , իրարմէ ըստ երեւութին բոլորովին տարբեր հիւանդութիւններ յառաջ կը բերէ՝ ըստ այն չնչերակին որ անկէ վարակեալ է : Այսպէս , օրինա-

(1) Muqueuse.

(2) Athéromasie.

կի համար, եթէ սիրան, որոյ անդամագննական կազմութիւնը չնչերակաց ընդհանուր կազմութեան նման է, վարակեալ լինի այդ ախտէն<sup>(1)</sup>, սրտի հիւնդութեանց բազմազան տեսակներն յառաջ կուգան, որք իրարմէ կը տարբերին սրտին այն մասին, ծակին կամ կափարիչին համեմատ որ անկէ վարակեալ է։ Այսպէս է նաեւ իցուածի<sup>(2)</sup> կոչուած հիւնդութիւնն եւս, որ յառաջ կուգայ ուղեղին այս կամ այն չնչերակին խցումէն կամ պայթումէն, եւ որ ուղեղին այս կամ այն մասին համեմատ տարբեր ձեւեր եւ տարբեր սաստկութիւններ կ'ունենայ. զգայազրկութիւն<sup>(3)</sup>, անդամալուծութիւն<sup>(4)</sup>, զղաճգութիւն<sup>(5)</sup>, կիսահարութիւն<sup>(6)</sup>, խելայեղութիւն<sup>(7)</sup> եւն։ Նոյնպէս է նաեւ ծերական կամ չոր փտախս<sup>(8)</sup> կոչուած հիւնդութիւնն, որ յաճախ ուժներուն մասներէն սկսելով գէպի վեր յառաջ կը քալէ, եւ որ յառաջ կուգայ որունքին չնչերակաց խցումէն։ Շնչերակաց այս թերութենէն կը ծագի նաեւ չնչերակաց անգայտացումն<sup>(9)</sup>, որ յառաջ կու-

(1) Իսկ այն սրտի հիւնդութիւնը, որք ուրիշ պատճ ուներէ. մանուռնդ յօդացաւէ յառաջ կուգան եւ սովորաբար երիտասարդ կամ չսահանա անձանց յատուկ եւն, ժառանգելի չեն։

(2) Apoplexie.

(3) Perte de connaissance.

(4) Paralysie.

(5) Convulsion.

(6) Hémiplégie.

(7) Démence.

(8) Gangrène sénile կոմ սèche.

(9) Anévrisme.

գայ նոյն ախտէն վարակեալ չնչերակին առաձգութեան պակասութենէն : Կը հետեւի ուրեմն որ , եթէ ծնողաց միոյն սիրտը կամ այս կամ այն չնչերակը կանուխէն վարակեալ ըլլայ այդ ախտէն , իւր զաւակն ալ , այն տարիքներուն մէջ , կամ աւելի շուտ՝ եթէ երկու ծնողք եւս ունենան զայն , պիտի կրնայ հաւասարապէս ունենալ նոյն հիւանդութիւնը կամ նորա մի տարբեր ձեւը տարբեր գործարանի մը մէջ : Եթէ , զոր օրինակ , հայրը կամ մայրն իջուածք ունեցաւ , զաւակը տրամադիր է ունենալ նաեւ , բաց իջուածքէ , սրտի այս կամ այն հիւանդութիւն , փտախտ , չնչերակի անգայտացում , եւն . եւ փոխադարձար :

Յօդախտ<sup>(1)</sup> կոչուած հիւանդութիւնն ալ ժարմնոյն կազմուածքին մէկ թերութիւնն է , որու պատճառաւ , մէզին միջոցաւ մարմնէն դուրս արտաքսուելիք քնամեկ<sup>(2)</sup> կոչուած նիւթին տեղ , որ ջրոյ մէջ լուծելի է , մոծ քանակութեամբ կը կազմուի մի այլ նիւթ եւս միզային քրու<sup>(3)</sup> կոչուած , որ նուազ թթուածին կը պարունակէ քան բնամէզն , եւ որ անլուծելի լինելով՝ չի կրնար ամբողջովին մարմնէն դուրս արտաքսուիլ մէզին միջոցաւ , եւ այս կամ այն գործարանին , մանաւանդ երիկամանց եւ յօդուա-

(1) Arthritis. — Դէտք չէ շփոթել սոյն բառը Ռհumatisme բառին հնատ , որ բոլորովին տարբեր նշանակութիւն ունի : Զունենալով և չզտնելով յարմարազոյն բառեր , Arthritisը յօդախտ անուանեցինք , յօդացաւը պ սհելով՝ ըստ ընկալեալ սովորութեան՝ Ռհumatisme բառին :

(2) Urée.

(3) Acide urique.

ծոց (ձեռքի եւ ոտքի մատներուն, մանաւանդ ոտքի բթամատին) վրայ քարացեալ ձեւով կը խտսնայ: Ա-հա այս կերպով է որ երիկամանց քար ունեցող մարդու մը զաւակը կրնայ նաեւ ունենալ կաթուած<sup>(1)</sup> եւ փոխադարձաբար:

Զդախս<sup>(2)</sup> կոչուած շատ հիւանդութիւնք եւս այսպէս են: Օրինակի համար, լուսնոտի<sup>(3)</sup> մը զաւակը կրնայ ըլլալ նաեւ խելագար, խուլ-համր, ջղագար<sup>(4)</sup> անդա-մալոյժ, եւլն, եւ փոխադարձաբար: Նոյնպէս կը թուին ըլլալ նաեւ յօդացաւը<sup>(5)</sup>, մորթի քանի մը հիւանդութիւնք, աւշային<sup>(6)</sup> եւ արենային<sup>(7)</sup> խառնուածք, եւլն. եւլն:

Զկարծուի սակայն թէ այսպիսի պարագայից մէջ զաւակն անպատճառ ունենալու է իւր ծնողաց հի-

---

(1) Goutte. — Թէպէտ ժողովրդեան մէջ իջուածի եւ կարուած բառերն իբր հոմանիշ կը զործածուին, բայց առաջինն այնչափ լու կը հոմապատասխանէ apoplexie բառին, և երկրորդը՝ goutteին, որ հարկ է, զանոնք նուիրագործել՝ շփոթութեան տեղի չտալու համար:

(2) Névrrose.

(3) Épileptique, épilepsie.

(4) Hystérique (hystérie) — շդախտութիւն բառն՝ լստ մեզ՝ լոււազոյն համապատասխանող կը թուի այս ախտին բան արգանդամոլութիւն բառն, որ hystérie բառին վրայ յորի թուած աննոռնի և սիսալ բառ մ'է: Հապս բնչպէս անուանելու էինք այն hystérieն, որ՝ լստ արդի զիտութեան՝ տեղի կ'ունենայ նաեւ այրմարդուն վրայ:

(5) Rhumatisme.

(6) Lymphatique.

(7) Pléthorique.

ւանդութեան այս կամ այն ձեւը : Եթէ այսպէս ըլ-  
լար, կարելի չպիտի լինէր առողջ անձեր գտնել :  
Բժշկութիւնը կրցած չէ տակաւին որոշ բացատրու-  
թիւն մը տալ, թէ ի՞նչպէս զաւակ մը լիապէս եւ  
սաստկագոյն իսկ կը ժառանգէ իւր ծնողաց միոյն  
ունեցած հիւանդութիւնն , մինչվեռ ուրիշ մը զերծ  
կը մնայ այնպիսի հիւանդութենէ մը , ուսկից վա-  
րակեալ էին՝ իւր յղացման ժամանակ՝ ծնողներէն մին  
կամ երկուքն իսկ: Ասոնք բացառութիւններ են լոկ,  
եւ այնպիսի գաղտնիքներ՝ որք տակաւին շատ հե-  
ռու են լուծուելէ . դի բնութեան ամենէն խորին ,  
անթափանցիլի խորհրդոց կը վերաբերին եւ չեն կա-  
րող ենթարկուիլ մեր խուզարկութեանց անթիւ՝ այլ  
գեռ անբաւական միջոցներուն :

Այս նկատմամբ է անա որ հսմարիւն ամուսնու-  
թիւնք վեասակար են ընդհանրապէս , նոյն իսկ եթէ  
երկու ամոլք զերծ լինին որ եւ է ախտէ: Վասն զի,  
եթէ իրենց մի մօտաւոր նախանայրը կամ նախա-  
մայրն ունէր մը հիւանդութիւն , որ՝ նպաստաւոր  
պայմաններ չգտնելով՝ երեւան եկած չէր իրենց որ-  
դւոց վրայ , այլ թաքուն վիճակի մէջ անցած էր նոցա  
որդւոց , այժմ , նպաստաւոր պայմանաց մէջ գրտ-  
նուելով , որպէս է երկու միեւնոյն տրամադրութիւնն  
ունեցող անձանց միացումն , մեծ հաւանականու-  
թիւն կը ցուցնէ երեւ ան գտլու իւր բոլոր սաստ-  
կութեամբ : Այսպէս է որ կը մեկնուի երբեմն առ  
երեւոյթս առողջ թուող ծնողաց զաւակաց այսպիսի  
համացել հիւանդութիւններէ վարակեալ լինեն: Ամէն  
ոք իւր ծանօթներուն մէջ կը յիշէ սոյն երեւոյթին  
բազմաթիւ տիսուր օրինակներ:

Դանք այժմ այն հիւանդութեանց որք , փոխանակ պարզ տրամադրութեան մը ձեւով երեւան գալու , ինչպէս են նախապէս յիշուած հիւանդութիւնք , ուղղակի կ'անցնին ծնողներէն իրենց զաւակին :

Հոս է ահա որ երեւան կուգայ տրամադրութենէն տարբեր տարր մ'եւս , որ , արդի գիտութեան սփանչելի գիւտերէն մին է , եւ որոյ չնորհիւ կարելի եղաւ մեկնել ախտաբանական այնչափ խնդիրներ որք երկայն ատեն անլոյծ մնացած էին :

Այս տարրն է միգրորը<sup>(1)</sup> : Ուղղակի ժառանգման եւ փոխանցման ճշգրիտ բացատրութիւնն այն ատեն տրուեցաւ արդարեւ , երբ՝ մանրադիտին օժանդակութեամբ՝ կարելի եղաւ երեւան հանել այն անհունապէս փոքրիկ էակներն , որոց ուսումն այսօր բժշկութեան ամենօգտակար մի ճիւղը . կը կազմէ , եւ հետզհետէ կատարելագործուելով հսկայական յառաջդիմութիւններ կ'ընէ , եւ կը խոստանայ ապագային մէջ բազմաթիւ գաղտնիքներ երեւան հանել եւ լոյս սփռել գիտութեան ամենէն խաւարին խորչերուն մէջ , որք՝ առանց նորա օգնութեան՝ յաւէտ անծանօթ պիտի մնային :

Միգրոբաբանութեան կատարած այս մեծ գիւտին չնորհիւ կարելի է արդ ըսել՝ թէ սոյնպիսի հիւանդութիւնք ծնողներէն իրենց որդւոց կ'անցնին միգրոբներու միջոցաւ , որք , հօրն համար յղացման վայրկեանէն , իսկ մօր համար ամբողջ յղութեան միջոցին , կը հաղորդուին մանկան , եւ նորա մէջ

---

(1) Microbe.

ժամանակ մը լուռ եւ անվնաս մնալէ յետոյ<sup>(1)</sup>, յանկարծ կը զարգանան, կը բազմապատկին եւ իրենց յատուկ նշաններով երեւան կուգան։ Հետեւաբար կարելի է ըսել թէ այն հիւանդութիւնք, որոց միգրոբները կը թափանցեն ամբողջ կազմուածքին մէջ, կրնան ժառանգելի լինիլ։ Իսկ նոքա որոց միգրոբները տեղական են միայն, այսինքն չեն թափանցեր ամբողջ կազմուածքին մէջ, չեն անցնիր ժառանգմամբ։

Միգրոբներու միջոցաւ այսպէս ընդհանուր կազմուածքին մէջ թափանցող հիւանդութիւններէ ումանք, վաղանցիկ կերպով ներգրծելով մեր մարմնոյն վրայ եւ ժամանակ մը յետոյ անհետանալով, ուրիշ հետք չեն թողուր հոն, այլ միայն այն հանգաւմանքը<sup>(1)</sup>, որով այլ եւս զերծ կը համարուինք նոյն ախտէն։ Ասոնք են նեխական<sup>(2)</sup> սրբնթաց<sup>(3)</sup> կոչուած հիւանդութիւնք, որոց գլխաւորներն են, ծաղիկը, կարմրախտը, հարաանիթը, ժանտատենդը, ժանտախտը, եւլն։ Որչափ որ ալ դատողութիւնն ենթաղել կուտայ որ, եթէ յղացման միջոցին ծընողաց մին այսպիսի հիւանդութենէ մը վարակեալ ըլլայ, զաւակն ալ պարտի նոյն հիւանդութիւնն ունենալ, բայց այս հիւանդութիւնք տեւական լինելով եւ բուժուելէ յետոյ որ եւէ հետք չթող-

(1) Ինչպէս որ հունտը կրնոյ երկոյն ատեն, տարիներ իսկ անգործ մնալ, եւ յետոյ՝ նպաստաւոր պարագայից օգնութեամբ՝ աճիլ եւ զարգանալ։

(2) Այս հանգամանքն իմμունիտէ կը կոչուի, զոր կարող եմք թարգմանել ախտազերծութիւն։

(2) Infectieux.

(3) Aigu.

լով, անկարելի կ'ըլլայ հաստատել թէ սաղմն եւս  
արգանդին մէջ ունեցած էր այն հիւանդութիւնն  
որ յետոյ՝ մինչեւ ծննդեան պահուն՝ անհետացած լինի:  
Գիտութեան մէջ մի քանի օրինակներ կան, սակայն,  
այս տեսութիւնն ապացուցանող Յղութեան վերջին  
ամսոց մէջ ծաղիկէ վարակեալ կիներ տեսնուած են,  
որոց զաւակունք ծննդեան կամ վիժման պահուն  
կը կրէին ծաղիկի որոշ նշաններ: Արդ կարելի է հն-  
թաղբել թէ այսպիսի տղայք իրենց կենաց մէջ այլ  
եւս չպիտի ունենան մի եւ նոյն ախտն, զի իրենց  
սաղմնական վիճակին մէջ՝ իրենց մօրը միջոցաւ՝ այդ  
ախտին համար ախտազերծութիւն ունեցած են: Կա-  
րելի է ուրեմն հետեւցնել ասկից՝ թէ բոլոր վերոյի-  
շեալ սրբնթաց հիւանդութիւնք եւս, եթէ պատահին  
մօրն՝ յղութեան միջոցին, ախտազերծութիւն յառաջ  
բերելու են մանկան վրայ, որ վարակուելու չէ այլ  
եւս նոյն ախտէն, Բայց զիտութիւնը տակաւին իւր  
փորձարկութեանց եւ հակափորձերու բովէն անցու-  
ցած շինելով սոյն ինողիրը, պէտք է զայն տակաւին  
վերապահութեամբ լնողունիլ:

Գալով այն ախտերուն որոց միգրոբները չեն  
անհետանար շուտով եւ երկայն ատեն՝ անգործ կամ  
գործունէութեամբ՝ կը մնան մեր մարմնոյն մէջ, եւ  
որք նեխական յամրընթաց (1) հիւանդութիւնք կը  
կոչուին, սոցա գլխաւորն է ծիւրախսն (2) իւր բազ-  
մաթիւ ձեւերով:

(1) Chronique.

(2) Tuberculose.

Շատոնց դիտուած է որ ծիւրախտը ժառանգելի հիւանդութիւն մ'է։ Բայց ամէն ծիւրախտաւորի համար մօտէն կամ հեռուէն ժառանգման աղբիւր մ'որոնել եւ նմա վերագրել նոյն դէպքին պատճառն, առանց բազմակողմանի հետազօտութեամբք հաստատած լինելու թէ ծիւրախտը չէ կարող այլ հղանակաւ եւս յառաջ գալ, շատ անտեղի եւ վեասակար զրութիւն մ'է, որ երկար ատեն տիրած է բժշկաց մէջ։ Մինչդեռ նախնի բժիշկք կ'ընդունէին՝ թէ ամէն ծիւրախտաւորի ծնողաց կամ նախածնողաց մէջ անպատճառ ծիւրախտաւոր մ'եղած լինելու է, (եւ յայտնի է թէ առկից աւելի դիւրին բան չկայ՝ ինկատ առնելով այդ հիւանդութենէն վարակելոց ահազին թիւն, ) այժմեան լուրջ բժշկաց ամենամեծ մասն, ընդունելով հանդերձ թէ երբեմն ծիւրախտը ժառանգման օրինօք կ'անցնի ուղղակի ծնողներէն զաւակաց, մի ուրիշ աղբիւր եւս կ'ընդունին ծիւրախտի, այն է փոխանցումն(1), որ ժառանգումէն աւելի յաճախ տեղի կ'ունենայ։

Բայց այս տեսութիւնը չլինելով այնչափ պարզ եւ դիւրամեկին՝ որշափ լինել կը թուի, արժան է որ մի քանի բացատրութեամբք լուսաբանեմք զայն։

Ամէն ոք դիտած է անշուշտ թէ ծիւրախտաւոր մ'ունեցած է զաւակներ, որք՝ կատարելապէս առողջ չափահասութեան հասած, առողջ զաւակաց տէր եղած եւ մինչեւ իսկ ծերացած են։ Միւս կողմանէ, կամ առողջ ծնողքներ ալ, որոց որդիք

---

(1) Contagion.

հետզհետէ զոհ գացած ևն ծիւրախտի , մինչդեռ  
ծնողք կը հասնին ծերութեան կամ մեռած են բոլո-  
րովին տարբեր հիւանդութենէ :

Առաջին պարագայն կը բացատրուէր ատենօք սա  
ենթադրութեամբ որ, եթէ վարակեալ ամուսնոյն ըն-  
կերն կը գերակշռէ զաւակին կազմուածքին վրայ ,  
սա զերծ կը մնայ անկից . ապա թէ ոչ ինքն ալ կը  
վարակի : Երկրորդ պարագային համար կ'ընդունէին  
թէ հիւանդութիւնը պատեհ առիթ չգանելով՝ ծա-  
ծուկ պահուած կը մնար ծնողաց միոյն մէջ , բայց  
նոցա զաւակաց մէջ որ եւ է պատճառով ծիւրախտն  
երեւան ենելով՝ նոքա կը վարակին : Եւ ի հաստա-  
տութիւն սոյն տեսութեան , ի մէջ կը բերէին սա  
պարագայն եւս՝ թէ երբեմն իրենց զաւակներէն յե-  
տոյ ծնողք եւս կը ծիւրախտաւորուին :

Փոխանակ զանազան առարկութեամբ մի առ մի  
հերքելու սոյն ենթադրութիւններն , ինչ որ շահե-  
կանութենէ զուրկ է բոլորովին ընթերցող հասարակ  
ժողովրդեան համար , նախամնծար կը համարիմք  
պարզել աստ այն տեսութիւնն որ այժմու լուրջ  
զիտնոց մեծագոյն մասէն ընդունուած է , եւ որ լա-  
ւագոյնս կը բացատրէ վերոգրեալ պարագայներն եւ  
ուրիշներ ես , որք կարի դժուարին անհեթեթ և եղա-  
նակաւ պիտի մեկնուէին ըստ առաջին տեսութեան :

Միւրախտին սկզբնական եւ միակ պատճառն է  
մանրազիտային ամենափոքր էակ մը , զոր յաջոր-  
դաբար ենթադրած , կասկածած եւ նշարած էին  
բազում զիտունք , այլ զոր՝ զառաջինն՝ Գօխ , նշա-  
նաւոր միգրոբաբանը , զատեց , ճանչցաւ եւ ու-  
սումնասիրեց :

Այս գիւտով ոչ միայն գիտցուեցաւ հնտախտին ուրոյն, որոշ սերմէ մը յառաջ եկած մասնաւոր հիւանդութիւն մը լինեն, այլ նաեւ թէ ուրիշ մի քանի հիւանդութիւնք եւս, որք բոլորովին տարբեր կը թուին, ուրիշ բան չեն եթէ ոչ ծիւրախտներ : Այսպէս են խոյլլ (<sup>1</sup>), (որ այժմ կը նկատուի իբր ծիւրախտային գեղձատապ (<sup>2</sup>), յօդատապ (<sup>3</sup>), ոսկրատապ (<sup>4</sup>), եւլն.), ուղեղի մաշկերուն յամրընթաց բորբոքումը, որ է ծիւրախտային մզնատապը (<sup>5</sup>), ծիւրախտային աղեստապն (<sup>6</sup>) ու աղեմաշկատապը (<sup>7</sup>), լուբուսը (<sup>8</sup>), որու վրայ երկու տարի յառաջ այնչափ խօսուեցաւ Գօխի հակածիւրախտային հոչակաւոր ներարկմանց առթիւ, եւլն : Այլ, որչափ որ ալ այս բոլոր հիւանդութիւնք մի եւ նոյն սերմէն յառաջ կուգան, բայց եւ այնպէս այնչափ իրարմէ կը տարբերին ըստ տեւողութեան, ըստ սաստկութեան եւ ըստ այլ հանգամանաց, որ նոցա իրարմէ ունեցած տարբերութիւնները մեկնել կարենալու համար, հարկ է գէթ ընդունիլ զօրաւոր ազգեցութիւնն երկրորդական պարագայներու, որոց վրայ կարելի չէ խօսիլ այսչափ սեղմ յօդուածի մը մէջ :

---

(1) Scrofules, scrofulose.

(2) Adénite.

(3) Arthrite.

(4) Carie.

(5) Méningite.

(6) Entérite.

(7) Péritonite.

(8) Lupus, (Թերեւս՝ ուրուկ) :

Արդ , եթէ յղութիւն տեղի ունենայ առաջին պարագային մէջ , որ ատեն միգրոբները տակածին թափանցած չեն ընդհանուր կազմուածքին մէջ , զաւակն առողջ է ընդհանրապէս . իսկ երկրորդ պարագային մէջ՝ վարակեալ : Բայց երբ վարակեալ կ'ըսենք , ի՞նչ կը հասկընանք : Եթէ զաւակը 15 - 20 - 30 - 40 տարեկան եղած ատեն ծիւրախտէ վարակուի , պիտի ենթադրենք թէ նա ունէր արդէն ծիւրախտի միգրոբներն , որք , այնչափ ատեն անգործ մնալէ յետոյ , յանկարծ բազմացան եւ սկսան գործել : Այս ենթադրութիւնը , զոր գեռ բժշկաց ոմանք կ'ընդունին , տեղի կուտայ հետզհետէ սա միւս ենթադրութեան , որ լաւ եւս կը պատշաճի բազմաթիւ գէպքերու եւ աւելի ընդունելի է դատողութեան :

Եթէ միգրոբները թափանցած են սաղմին մէջ հօրը կամ մօրը միջոցաւ , զաւակը կամ կը վիժէ եւ կամ կենաց առաջին տարիներուն մէջ կը վարակուի ծիւրախտէ : Բայց ինչպէս քիչ մ'առաջ ըսինք , երբ ծիւրախտ կ'ըսենք , չըմբռնենք միայն թոքային ծիւրախտը , որ հաղուադէպ է տղայոց մէջ , այլ անոր ենթակայ եղող ուրիշ գործարաններու ծիւրախտն եւս , որ յաճախադէպ է մանկանց վրայ : Այսպէս են մանաւանդ խոյը , աղիքի ծիւրախտը եւ մզնային ծիւրախտը : Եթէ մանուկն այդ չըջանէն անցաւ անվտանգ , եւ եթէ բարեկազմ է եւ առողջ , հարկ է այլ եւս ընդունիլ թէ ծիւրախտ ժառանգած չէ իր ծնողքէն : Իսկ եթէ այդ տղան ապագային մէջ ծիւրախտորի , պէտք է ընդունիլ թէ ուրիշ եղանակաւ հաղորդուած է իրեն այդ ախտը . այն է փոխանցումը :

Արդարեւ փորձուած եւ բժշկաց գրեթէ ընդհան-  
րութենէն ընդունուած է այժմ՝ թէ ծիւրախտը փո-  
խանցիկ եւս է իւր միզրոբներուն միջոցաւ, ո-  
րոնք այլ եւ այլ կերպով կուգան հաստատուիլ մարմ-  
նոյն այս կամ այն մասին մէջ եւ ժամանակ մը յե-  
տոյ կը ներգործեն ընդհանուր կազմուածքին վրայ :  
Այս գործարաններուն գլխաւորը բայց ոչ միակն է  
թոքը, որուն մէջ գտնուող ցնցուղներուն մակերե-  
ւոյթը, որոյ ամբողջութիւնը քառակուսի մեզրի մը  
չափ տարածութիւն ունի, ընդարձակ եւ յարմար  
վայր մ'է միզրոբներուն զետեղուելու եւ բազմանա-  
լու : Ուրեմն եթէ ընդունինք որ ծիւրախտին մի-  
զրոբները տարափոխիկ են, պէտք է զարմանալ չէ թէ  
անոր համար որ այսչափ շատ է ծիւրախտաւորաց  
թիւն, այլ անոր համար որ բոլոր մարդիկ, մանա-  
ւանդ մեծ քաղաքաց մէջ, ամէն ոք չի վարակուիր  
հիւանդութենէ մը, ուսկից բոնուողք, երկայն ա-  
տեններ կէս-հիւանդ եւ կէս-առողջ, կը թափառին  
եւ կը տարածեն ամենուրեք իրենց ախտին թունա-  
ւոր սերմերը (մաղաս, պալղամ) : Ասոր պատճառը  
սա է թէ շնչառական եւ մարսողական դործարանք  
պաշտպան թաղանթ մ'ունին իրենց վրայ, որ մեծ  
պատուար մ'է միզրոբներու ամման դէմ եւ կը վա-  
րէ ներսէն այն պաշտօնը զոր զրսէն կը վարէ մոր-  
թը՝ արտաքին յարձակմանց դէմ : Այլ եթէ այդ թա-  
ղանթը, պատուարը, որ եւ է պատճառաւ վնասուե-  
լով, չկարենայ իւր արդելիչ պաշտօնն ի գործ գնել,  
այն ատեն միզրոբներն, որք կը գտնուին ամենու-  
րեք, այլ մանաւանդ ներշնչեալ օդին մէջ՝ ամենա-  
նուրը անտեսանելի փոշիի ձեւով, հաստատուելով

այդ վնասեալ կէտերուն վրայ , կ աճին , կը զարգանան , կը բազմանան եւ յառաջ կը բերեն ծիւրախտը :

Բայց թէ ինչո՞ւ համար ամէն անձինք հաւասար դիւրութեամբ չեն վարակուիր ծիւրախտէ , այս երեւոյթն եւս կը մեկնուի այն ժառանգման օրինօք որոյ վրայ խօսեցանք նախապէս :

Ամէն մարդոց կազմուածք մի եւ նոյն պնդութիւնն ու դիմացկունութիւնը չունենալով , կան անձեր որոց վերնակեղեւը (1)՝ մանաւանդ՝ շատ նուրբ է եւ ամենաթեթեւ կերպով վնասուելով տեղի կուտայ միգրոբներուն : Արդ , վերնակեղեւին այս յատկութիւնը՝ նման այլ կազմածային յատկութեանց ժառանգական է . եւ եթէ մի եւ նոյն ծնողաց զաւակունք ծնողներէն ժառանգած են սոյն յատկութիւնը . մեծապէս տրամադրիր են ծիւրախտը դրսէն ընդունելու , ուսկից կրնան գերծ մնացած լինիլ իրենց ծնողներն : Ուստի , այսպիսի պարագայից մէջ , ընդունելու է որ չէ թէ ծիւրախտը ծնողաց վրայ երեւնալէ յառաջ իրենց զաւակաց վրայ երեւցած է , այլ թէ զաւակներն իրենց ծնողներէն ժառանգած են միայն ընդունակութիւն մը , տրամադրութիւն մը այդ ախտէն վարակուելու : Սոյն պարզ տրամադրութիւնը կը բաւէ ընդունելու ետքէն ծիւրախտին միգրոբներն , որք դրսէն կը հաղորդուին : Եւ Բնչ կայ աւելի դիւրին քան փոխանցումը մի եւ նոյն սերնդէ անձերու մէջ , որք միասին կ'ապրին , եւ որոցմէ մին վարակեալ է ծիւրախտէ : Ամէնք-

(1) Épithelium.

նին ալ մի եւ նոյն կազմուածքն ու արամագրութիւնն ունենալով՝ կ'ապրին միեւնոյն միջնորդատին, միջավայրին մէջ, եւ միգրոբներն ամէն դիւրութիւն ունին բազմութեամբ թափանցելու նոցա թոքերուն, աղեաց եւ մինչեւ իսկ արտաքին վէրքերուն մէջ :

Այս տեսութեան ապացոյց կրնան նկատուիլ՝ ի մէջ այլոց հետեւեալ երեւոյթք, որք կարի յաճախաղէալ են, եւ որք խիստ բռնազրօսիկ եղանակաւ պիտի կրնային մնինուիլ լոկ ուղղակի ժառանգման տեսութեամբ :

Երբ երկու առողջ ծնողաց զաւակունք հետզհետէ զոհ երթան ծիւրախտի, դիտուած է որ յաճախ նոցա վարակման մէջ երկայն ժամանակ չ'անցնիր, այլ մի քանի ամրուէն մէկ երկու տարի միայն : Եթէ մնացեալք այդ միջոցներուն մէջ չվարակուեցան, այլ եւս չեն վարակուիր ընդհանրապէս :

Վարակեալին եղբայրը կամ քոյրը, որնորա բնակակից չէ, չի վարակուիր սովորաբար :

Ծնողներէն մին կամ երկուքն, որք բաւական տարիքոտ լինելով կրնային զերծ նկատուիլ ծիւրախտէ, իրենց զաւակէն քիչ յեաոյ կը վարակուինս նոյնպէս, եթէ մարդ մը ծիւրախտաւոր ըլլայ, շատ տարիներ յառաջ իւր ունեցած զաւակները պէտք չէ վարակեալ նկատել, որք ծնած էին իրենց ծնողաց առողջ եղած ժամանակ :

Միեւնոյն սերնդէ չեղող այլ միասին ապրող անձանց մէջ եւս կը տեսնուի նաեւ որ ծիւրախտաւորի մը կը յաջորդէ ուրիշ մը եւ յաջորդաբար : Այսպէս կ'ըլլան երբեմն երկու ամուսինք՝ իրարմէ վարակուելով, կամ սպասուհիէ մը յետոյ՝ ընտանիքէն մին

եւ վոխաղարձաբար, կամ տան մը մէջ իրարմէ ետք բնակող անձինք, եւլն։ Այս կարգի երեւովթք կը տեսնուին նաեւ մարդոց եւ այն կենդանեաց միջեւ իսկ, որք իրենց հետ սերտ յարաբերութեան մէջ են։

Ուղղապէս ժառանգեալ ծիւրախտը, որ կը պատահի առաջին եւ երկրորդ մանկութեան մէջ, յոյժքիչ անգամ երեւան կուգայ թոքերուն մէջ, այլ զրեթէ միշտ ներքին գործարանաց մէջ, յորու չէ կարող միգրորը դրսէն թսփանցիկ. այսպէս են ուղեղին թաղանթները, աղեմաշկը, ոսկորները, յօդուածները, եւլն։ Եթէ ընդունինք թէ չափահաս անձանց վրայ ալ ետքէն կրնայ երեւան գալ ժառանգեալ ծիւրախտ մը, որ երկայն ատեն թաքուն մնացած լինէր մարմնոյն մէջ, ինչո՞ւ համար չափահամներու վրայ չի տեսնուիր որ ծիւրախտն յանկարծ ուղեղին մաշկերուն կամ ուրիշ ներքին գործարանի մը վրայ երեւան գայ, առանց նախապէս ուրիշ գործարաններ վարակած լինելու, որք արտաքին աշխարհին հետ սերտ յարաբերութիւն ունին եւ հետեւաբար ենթակայ են փոխանցման, որպէս են թոքը, աղիքները, միզային գործարանները, եւլն։

Գալով այն խնդրոյն թէ ի՞նչպէս ծիւրախտաւորի մը մէկ կամ մի քանի զաւակներն երբեմն զերծ կը մնան այդ ախտէն, զայդ կարելի է բացատրել ընդունելով թէ այդ տղան, թէպէտ ծիւրախտաւորէ սերած, այլ իւր սաղմնական վիճակին մէջ չէ պարունակած այդ ախտին միգրորներն. վասն զի սոքաչէին գտնուած այն սերմի մասին մէջ, որ նորա յը-

դացումն արտադրած է : Այս պատճառաւ է նաեւ  
որ աւելի մեծ թուով առողջ տղաքներ կրնան ծնիլ  
ծիւրախտաւոր հայրերէ քան ծիւրախտաւոր մայ-  
րերէ . վասն զի հօրը գերն անցողական , վայրկե-  
նական է լոկ . մինչդեռ մայրն , ամբողջ յղութեան  
տեւողութեան միջոցին արեամբը մնուցանելով զա-  
ւակը , աւելի մեծ հաւանականութիւն կը ցուցընէ  
իւր զաւակը վարակելու :

Կը հասկցուի ուրեմն թէ գիտութեան մէջ կա-  
տարուած սոյն յեղաշրջումը լոկ վարդապետական  
տեսութիւն մը չէ , այլ թէ գործնական ամենամեծ  
օգտակարութիւն ունի . վասն զի կարելի է փոխան-  
ցումէ զերծ պահել այն անձերն որք ընդունակու-  
թիւն ունին այդ ախտին , մինչդեռ՝ լոկ ժառանգ-  
ման տեսութեամբ՝ հարկ պիտի լինէր խել մը դեղեր  
եւ առողջապահական պատուէրներ անօրինել , որոց  
մաս չպիտի կազմէր , սակայն , փոխանցումէ զգու-  
շանալը : Մեր նպատակէն եւ սահմանէն դուրս է  
յայտնել աստ այդ ամենօգտակար պատուէրներն ,  
զորս ընթերցողը կրնայ գտնել այլուր :

Բաց ասկից , ո՞րչափ անձինք , որք քիչ շատ ի-  
րենց առողջական վիճակին հոգածու են եւ տե-  
ղեակ ժառանգման անողոք օրինաց , պիտի յուսա-  
հատէին գիտնալով թէ օր մ'իրենք եւս , իրենց ծը-  
նողաց կամ եղբարց պէս , պիտի ծիւրախտաւորէին ,  
եւ այս պատճառաւ եթէ ծիւրախտաւոր ալ չինէին ,  
պիտի կրնային ենթարկուիլ մի քանի ջղային հիւան-  
դութեանց , ինչպէս են մնլամաղձութիւն(1) , ախրա-

(1) Hypochondrie.

մոլութիւն(1), մինչեւ իսկ յիմարութիւն, եւլու :

Գաղղիական տիտն եւս կրնայ մինչեւ աստիճան  
մը նմանցուիլ ծիւրախտին հետ, սա տարբերու-  
թեամբ միայն որ նորա միզրոբներն այնչափ դիւ-  
րաւ չեն փոխանցուիր այլոց : Գալով ժառանգման  
խնդրոյն, սա եւս բազում օրէնքներ եւ բացառու-  
թիւններ ունի, որք միեւնոյն տեսութեամբ կրնան  
մեկնուիլ, բայց որոց մանրամամութեանց վրայ  
խօսիլ շատ հեռուները պիտի տանէր զմեզ :


Մորթի մի քանի հիւանդութեանց մասին եւս,  
արդի նշանաւոր մորթաբաններէն բազումք կ'ըն-  
դունին՝ թէ ժառանգելի թուող մորթի հիւանդու-  
թիւնք մնձ մասամբ փոխանցմամբ կ'անցնին, որում  
ենթակայ են ընտանիաց զանազան անդամք՝ իրենց  
առօրեայ բնակակցութեան պատճառաւ :

Վերջապէս, վերջերս կատարուելու վրայ եղող մի  
քանի փորձեր, ինչպէս նաև անկողմնակալ եւ լուրջ  
դիտողութիւնք եւ խորհրդածութիւնք կ'սկսին բը-  
ժըշկաց կասկած տալ թէ կարկինոսն(2) . եւս գուցէ  
փոխանցիկ հիւանդութիւն մ'է :

---

(1) Lypémanie.

(2) Cancer.



ՄԱՂԱՔՆՁԻՆ ՄԷԶ ՕԶԸ

Ի՞նչ որ է խորշակը ծառատնկին, նոյնն է քաղաքակրթութիւնը մարդկութեան . նա կը գօսացնէ արմատին մէջ կենսատու հիւթը , սա կը ցամքեցնէ արիւնը մարդուն երակաց մէջ . քաղաքակրթութիւնն սպաննիչ տարրն է մարդկութեան: Այլանդակ պիտի երեւի անշուշտ ի սկզբան այս կարծիքը , եւ սակայն պէտք չէ յախուռն կերպիւ դատապարտել զայն . ո՞չ ապաքէն ինդիր մը ուսումնասիրուած ատեն պարտաւոր եմք, լաւագոյն կողմերը ցոյց տալէ յետոյ , յոռի եւ վնասակար կէտերն ալ թուել : Գեղեցիկ վնջի մը մէջ օձը կը թաքչի . ծաղկին բոյրը կ'արքեցնէ զմեզ, ինչ որ արգելք մը չի կրնար ըլլալ թունաւոր սողունը նշմարելու :

Մեր ազգային սահմանափակ շրջանակին մէջ միայն տեսութիւն մ'ընելով զննեմք՝ թէ ի՞նչ օգուտ ունեցաւ Պոլսեցի հայ աղջիկը քաղաքակրթուելով :

Պոլսեցի հայուհին վարժարան գնաց , ուսաւ , շըրջանաւարտ ելաւ . եւ ինչ քաղեց . — յուսախարութիւն եւ պատրանք . նոր բարձր մժնողորտի մը մէջ մտաւ , եւ շահեցաւ ինչ որ կը շահի գեղեցիկ տեսարան մը դիտելու համար սեպաձեւ ժայռէն վեր մագլցողր , այսինքն գլխու պտոյտ մ'անտանելի , բարձրութեաւուցը : Ուսաւ ֆրանսերէն, ինչ որ չար շարժառ մ'եղաւ իրեն վերծանելու ֆրանսական այն գարչ վէպերն որք հեշտութեամբ թոյն կը կաթեցնեն :

մենքն ամբիծ հոգիներու մէջ։ մնաւ վիպական գաղափարներով. իտէականի մ'ետեւէ վազեց, ցուրտ իրականութեան բաղխեցաւ. եթէ տաղանդ մ'ունէր, չըմբռնեցին զինքն, էութիւնը քայլքայեցին, ապագայն խորտակեցին. եթէ իտէալ ամուսին մ'երազեց, շուկայի մարդուն հանդիպեցաւ, որոյ հետ յաւիտենական պայքար մը մզեց ու եղաւ զժբախդ։ Իսկ եթէ այնքան՝ հզօր էր իւր բարոյականը որ պարտաճանաչ մ'եղաւ, սոսկ աւելի տառապեցաւ, քանզի յար զոհողութիւն ըրաւ։ Այլ պիտի առարկուի թէ այդ զոհողութեանց մէջ իւր անձնասիրութեան գոհացումն ու խղճի հանդարտութիւնը գտաւ. ո՞չ ապաքէն այդ զոհողութեանց մէջ գերագոյն տառապանաց բաժակն ալ քամնց լիուլի։

Պոլսեցի հայուհին տգէտ, երջանիկ, առողջ, գեղեցիկ, զուարթ ու կայտառ էր. զարգացեալ մտօք եղաւ իսդէռիի մը, յուսախար մը։

Մրցանակաբայխութեան հանդիսի մ'առթիւ իրաւամբ չբողոքեց գրագէտն՝ խրատելով աւել մը տալ հայուհւոյն ձեռք քան գրիչ ու մատեան։

Մի պղծէք նաեւ կոյս մտքերն գաւառացւոյն. ձեր քնքոյչ ձեռքերով հարուստին լումայն կորզեցէք ո՞չ թէ լոյս սփռելու համար ի գաւառս, լոյս մը ուրոյ ետին սեւ խաւարը կը թաքչի, այլ բոլիցաձիին պարտքերէն ազատելու համար գաւառացի կնոջ ամուսինն, որ իւր կարգին կը գեգերի ի Պոլիս ցեխին մէջ անկնելով ի վերջոյ։

Գաւառացի աղջիկը մաքրութեան գաղափարը չունի, կ'ըսէք. թող հոգին մաքուր ըլլայ. ի՞նչ փոյթ, ո՞է ո՞ջիներ կը պտտին գլխուն վրայ, գանկին ներքեւ

Գոթորիկներ թող չունենայ . ի՞նչ փոյթ , իթէ ձեւ :  
շնուակնայ . երանի՛ անոնց որք կոյր են մտօք :

Եւ սակայն մարդկութեան ճակատագիրն է յառաջ  
երթալ . ո՞ւր . — անդնդին խորն հուսկ . բայց պէտք է ,  
բնութեան օրէնքն է այն . պէտք է , այո՛ , պէտք է .

Il faut que l'herbe tombe au tranchant des  
faucilles.

Il faut que dans le bal les folâtres quadrilles  
Foulent des roses sous leurs pas.

---

### ՍԵՒ ԱՄՊԵՐ

---

Սեւ ամպեր երկինքն են պատեր . թիսպայորդ  
ամպեր պաշարեր են , երկնից կապոյտն են ծածկեր .  
մթին են , կուգան , կը դիզուին , կը կուտակին գուն-  
դագունդ , անհետացնելով իրենց ետին լուսին եւ բոյլ  
աստեղաց փալփլուն : Գիշերուան ահարկու լուռ-  
թեան մէջ բուերը միայն կուլան սրտածմիկ վայերով .  
հեռուն գետնադէզ դիականց վերայ խոյացած գիշա-  
կեր անզեղք իրենց խաւարչտին մնունդը կը լափ-  
լիկեն . սեւաթոյր ջղջիկներ գերդ մահահու եւ մա-  
հաբեր ոգիներ կը սաւառնին օդին մէջ , լսելի ընկլով  
իրենց դիւային թեւոց ճողփիւնը . լուսոյ թեթև  
նշոյլը չկայ . ո՞հ , սեւ ամննուրեք :

Բաբէ՛ , երկնից կապուտին չափ հանդարտ էր սիր-  
ու վծիտ . աստեղց բոյլն իմ անհամար յոյսերս էի

մէկ մէկ աշխարհ լուսաւոր , զորս ապագային  
անհունութեան մէջ կ'երազէի հրճուանոք : Սեւ սեւ  
ամպեր , դառնակսկիծ հոգեկան վշտաց ամպերու  
լէգէն մը պատեցին էութիւնս , եւ պատրանաց  
բուհճակներ կուլան սրտիս աւերակաց մէջ . ան-  
գրղներ են այն բիւրաւոր իղձերս մարած ոյք , կը  
կրծեն լեարդս անխնայ . եւ ջղջիկները մթութեան  
մէջ այն ահոելի տարտամութիւններն են , այն եր-  
կիւղն վաղուան անդնդին , որք սուկումն եւ արհաւիր  
կը կաթեցնեն հոգւոյս մէջ կալակ առ կայլակ :

Ո՞հ , սեւ սեւ ամպեր երկինքն են պատեր , սրտիս  
երկինքն , որ այնքան վճիտ էր ու կապոյտ :

---

### ԵՐԿՈՒ ԽԾԱՔ

Ֆ Ի Մ Ի Ի Վ Բ Ա Յ

---

Հայ գրագիտուհեաց փոքրաթիւ գասուն մէջ ու-  
նեցանք հատ մ'ալ որոյ անուան չուրջ չկար աղ-  
մուկ , եւ որ միայն իւր մտերմաց շրջանակին մէջ  
իբրեւ ասուպ փայլեցաւ եւ հուպ շիջաւ : Հէք  
Մաքրուհի Զալեանն է դա , հրապարակին վրայ Ֆի-  
մի ծածկանուամբ ծանօթ , որոյ կեանքն , թէ եւ փո-  
թորկայոյզ եւ կարճատեւ , այլ խիստ գործօն եղաւ :

Սյդ կինն , այլանդակ խառնուրդ բուռն զգայնու-  
թեանց , հակամէտ ծայրայեղութեանց , կանուխէն  
կենաց դառնագոյն ցաւոց ու պատրանաց պատա-  
հեցաւ . փորձեց սփոփ գտնել գրականութեան մէջ ,

Եւ իւր արիւնած սրտին բեկորներն էին . զորս երբեմն ի տես կը զնէր հասարակութեան ևնոց մ'օրագիրը վերտառութեամբ : Ֆիմիի մէջ կարողութիւն մը կար , տաղանդ մը զոր վաղ սպաննեց այն դժնդակ ջլային ախտն :

Նորա սիրելագոյն բարեկամուհիներէն մին ըլլալու գերազանց հաճոյքն ունենալով՝ սրտին զեղումներն ալ փոփոխակի թղթակցութեան մը մէջ կ'ընդունէի յար , եւ ախորժանօք կ'ընթեռնուի ոճն որ սահուն էր , եւ գրիչը՝ սիրուն իւր տարօրինակութեան մէջ :

Տաղանդաւոր բարեկամուհիս իւր զգացմամբ սըրտին տենդայոյզ բարախումներն կը տքնէր գիտութեան լուրջ եւ զրական ասպարիզին ցրտութեան մէջ մարել . զայդ կը բացատրէ յետագայ զրութեամբ , յուրում ապագային մէջ զիտուն կին մ'ըլլալու երազը կը նկարագրէ առ իս ուղղած մէկ նամակին մէջ :

### ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

(Հատուած մը Ֆիմիի օրագրէն)

85 նոյ. 23 Օրթաքէօյ .

«Ամէն օր իղձ մը կը վերածնի յիս , եւ տենչ մը կը մարի ընդ հուպ սրտիս մէջ ... եւ ծրագրի մը աշխատակից բարեկամուհիս ալ կը մտածէ թերեւս՝ թէ օր մը պիտի մրցիմ իրեն հետ գիտութեան եւ ուսման կրկէսին մէջ . բարէ՛ ... :

«Սակայն վայրապար կը հառաջեմ վերացական մարդու մը պէս . յաւ եւս է ներկայէն օգտիլ միշտ

ապագայ վշտին դէմ դնելու համար եւ եթ :

«Ըսդմիջեցի օրագիրս. եղբայրս ներս մտաւ սենեկէն, ուր գլխիկոր կը գրէի, գրքերով ծանրաբեռնուած գրասեղանիս հանդէպ .— ասեղի ինդիր մը առաջարկեց ինձ եղբայրո . . . քանի մ'ասեղներ անցուցի շտապաւ իւր վերարկուին վրայէն եւ ընդհուպ վերադարձայ գրասեղանիս քով : Այս պահուս ընթրեաց զանգակը կը հնչեցնեն :

«Ներկայն ինձ վերապահել իմ սկզբունքս եղած է . բայց ներկային ժամ-անցը սահմանափակ է : անցեալ իղձերդ իրագործուած են . պահ մը յետոյ ընելիք որոշումներդ այնքան իրականալի չեն թուիր միշտ . առ այս մութին մէջ կամուրջ մը կը ձգեմ ներկայէս ապագայիս կապուած . թող որ յամրաքայլ ընթանամ այդ կամուրջին վրայէն :

«Ս.յժմու վիճակիս վրայ նախ զրամական ոյժս կը ծանրաբեռնեմ . դժբաղդօրէն այդ ոյժը, լաւ եւս է ըսեմ բեռը, շատ թեթեւ է : Մտիկ ըրէ :

«Երկու անշարժ կալուտներ ունիմ եւ եթ այսօր, յորոց գոյացած հասոյթը՝ հազիւ կը համապատասխանէ տարեկան ծախուցս . եւ եթէ քիչ մը ինսայողութիւն ընեմ, այն ատեն միայն կրնամ գնել քանի մը փոքր հատորներէ կազմուած գրեան եւ մէկ երկու լրագրաց բաժանորդագրուիլ : Եթէ քսան երկու տարեկան հասակս յանկարծ ապստամբի ինձ դէմ, եւ մտաբերեմ լաւ հագուկի առաջիկայ տարւոյն մէջ, այն ատեն տարի մը փոխ առնուած գրոց ընթերցումը պիտի համբարեմ մտացս մէջ . . . Երեւակայելու է պահ մը՝ թէ ի՞նչ շահ կայ փոխ առնուած գրոց ընթերցումէն, երբ չես կարող գիշերն անկողին

մը կազմել քեզ անոնցմով, ընկղմել անոնց մէջ ու զին մոռնեալ . . .

«Սենեակ մը կը կահաւորեմ, ճիշդ այն սենեկին նման զոր մորֆինը երբեմն ուրուագրած է աչացս հանդէպ, միայն այդ սենեկին անկեանը մի խորչն ալ անառնոց դիակներու յօշոտմանց եւ տարրալուծական փորձերու յատկացնելով. որովհետեւ մորֆինամոլ կնոջ երաղը երկնից կապոյտին մէջ թաթխուած էր, ես այդ կապոյտը երկրի խաւերուն հետ պիտի խառնեմ. որովհետեւ աստեղագիտին համար գետին չկայ. ամէն տեղ զենիթ է ի հարկին :

«Ա.մբողջ գիշերն հակեցի. հազիւ ժամէ մ'ի վեր թիկնաթոռիս մէջէն յափշտակած էր զիս Մորփիէոս, նիրհելու անզգալի տենչ մը զարթոյց զիս յանկարծ. զլուխս մազերուս տակ թաղուած էր. թմբիր մը կը ծանրանար վրաս. զիշերաշրջիկի մը պէս դէպ այն աղմուկը վազեցի առ խարխսափ. ակնթարթի մը մէջ դիտակիս կը բաղնիքի. արձանացայ անոց՝ ուշս ամփոփելու համար քիչ ետքը. ձեռքս գործիք մ'առած էի անզգալապէս ու կը զարձնէի. ուշագրութեամբ զննեցի զայն. մեծ ժամացոյց մ'էր որ կը ճանչէր. չէ, չէ, այն շոխնդը կը լսեմ որ պահ մ'առաջ թիկնաթոռէս ոստնուլ տուաւ ինձ. . . խենդի պէս սենեկիս շուրջը դիտել ակսայ. անկողինը քակուած չէր տակաւին. հետեւաբար այն զիշերը պառկած չէի երբէք. բայց ժամը առաւօտեան նը կը նշանակէ այս գործին, եւ այն շոխնդն որ զիս զարթոյց՝ դիտարանիս մօտ կը կոչէր զիս. — 50 մանրերկրորդ կորուսած էի հովուին աստեղ (Արուսեկի) նուիրելու ժամէս. Ո՛հ, այս մազերն տանջանք են ինձ. զայնս

գլխուս վրայ ամփոփելու համար ծամակալ մը կ'առնեմ եւ դէմքս ու մասնաւորապէս աչքս կ'ազամեմ այդ վերարկուէն . կը խոստովանիմ քիչ մ'անիծելով այն անձը որ երբեմն մազերուո գերին եղած էր , եւ թէ ստիպուած էի իւր յիշատակը յարգելու համար չկտրել զանոնք երբէք :

«Կապարեայ մ'ունիմ ի ձեռին , եւ թերթ մ'ալ թուղթ , Արուսեկի վրայ եղած հայիւներ ամփոփելու համար այդ թերթի վրայ . կը բանամ դիտակս եւ նորա սկաւառակն առաւոտեան աստեղ կը զարձընեմ . . . ա՛հ , երկինք ամպոտ են եղեր , եւ անհնար է փորձ մ'իսկ ընել ամպոց մէջէն նորա հետքն իսկ նշմարելու . — մէն մի իղձ վիճ մ'ունի ընկղմելու համար :

«Ծրամելու եւ յուսահատելու տկարութիւնն աքսորած եմ սրտէս հինգ տարիներէ ի վեր . առ այս անտարրեր կը վերադառնամ կրակարանիս մօտ , խարոյկը կ'արծարծեմ , կաղնւոյ մը կոճղ կ'առնում ձեռքս եւ կը խոկամ :

«Սղոցով մը լայնքին կը կտրեմ այդ կոճղը . կալնւոյն այդ արմատին շրջանաձեւ գծերը կ'առպացուցանեն թէ 25-30 տարեկան ծառի մը կոճղն է դա , տարակոյս չկայ նախորդ կաղնւոյ մ'արմատէն սերած , նախորդն իր նախորդէն , եւ միշտ յաջորդաբար . . . դայեակս յանկարծ բաղխնց դրան . քիչ մը ռամիկ է նա , հետեւաբար պէտք չէ մեր կոճղին հետ ունեցած ընկերութեան ականատես ըլլայ . շտապաւ կը բակը կը նետեմ զայն որ ակնթարթի մը մէջ կը ճարճատի . . . ա՛ , դայեակս սամօվառ մը դրաւ սեղանիս վրայ եւ թէ վագրիկ ափսէն . տղու մը պէտք որ իւր խաղալիկներուն վրայ կ'զմայլի , կը հիանամ

ես ալ սամօվառիս վրայ . այդ հինգ տարու բարեկամս ալ ամենէն թանկագին սաևօվառին չեմ փոխեր , Ֆիմի , — զայեակիս անունն է , — այլ եւս վարժ է իմ սովորութեանց . իւր պաշտօնը լրանալուն դուրս կ'ելլէ . խեղճ Ֆիմիս , թերեւս քիչ մը կը սիրեմ զինքն . — ի՞նչ , սի՞րել . . . ա՛ , խենդի պէս ես ալ յափշտակած կարծեցի զիս մազերուս , կաղնւոյն , սամօվառիս եւ Ֆիմիին հետ . չէ՛ , չէ՛ , կ'անսարգեմ զհամայն . պէտք է :

«Հինգ տարի է որ առաւօտը սուրճ առնլու սովորութիւնը մոռցած եմ. սուրճը երազողին սահմանեալ է, թէյը զիտնոյն. սակայն թէյի ամենօրեաց գործածութիւնն այլ եւս չի ներգործեր մտաց վրայ. դա պարզապէս նախաճաշաւ մ'է ինձ այսօր :

«Երեք գաւաթ թէյ առի խորհրդածելով եւ շատ մը  
պա սիմաթ կերայ կարծեմ . քանզի պնակին մէջ  
բուրգի մը նման բարձրացած պախիմարներէն հա-  
զիւ կարգ մը մնացած է . մարտողոթեան դժուա-  
րութիւն մը կ'զգամ ստամոքոյիս մէջ . ի՞նչ մտազբա-  
զութիւն Աստուած իմ : Աստուծոյ իսկ նեցուկը չու-  
նիմ մտազբաղ վայրկեաններուս մէջ սթափելու հա-  
մար . միայն» . . . . .

(pūñhūstwī)

80 yr  
Wiffo. Long time

Անոնք որ մօտէն ճանչցան համակրելի Ֆիմին, մեծ  
հաճոյքով ընթերցան անշուշտ նորա բազմերեւոյթ  
սրտին այս մէկ խօլ տենչն, եւ ես կը հաւատամ  
թէ տարաբաղդ բարեկամուհւոյս անուշակ հոգին  
պիտի խայտայ՝ զգալով իւր երազներն ու վշտերը  
բաժնուած ընթերցող հասարակութեան հետ :

*Բայրութի Փոքրիք*



ՀՈՒԹՈՒՐԼՈՄԻԼՈՍ (1)

ԲԼՐՈՅՆ ԿԱՏԱՐԸ



Կ'ողջունեմ խորհրդակոծ սրտիւ խաւարն . . . հերետիկոս աչերս կը վկայեն գոյութիւնը , անհաւատ սիրտս ջերմեռանդութեամբ կ'զգայ գոյութիւնը . սկեպտիկ միտքս այլ եւս համոզուած է . գոյութիւնն մ'է խաւարն , կ'աղաղակէ բարձրագոչ . գոյութիւնն մ'է մոայն աղջամղջային , զիշերն սեւադէմ :

Խաւարն գերիշխան , վանելով իւր առջեւ պարտասած արեւն , որ վերջին բեկբեկումներն արձակելով Գատըգիւղի ապակեաց վրայ , կ'երթայ միսրածիլ խորերը , տալով ազատ ասպարէզ ահեղակուռ աղջամղջին , տիրելու ծով ու ցամաքի , լեռ ու ծործորի , բառնալու մեր աչերէ տհանելու աւաղելի կարողութիւնն աններդաշնակ ու աննպատակ հողակոյտի մը վրայ թաւալող արկած ու պատահար , վիշտ ու աղէտ :

Էոյս է խաւարն , արեգական ոսկեշող ճառագայթքն՝ խաբուսիկ , . . շացած են բիբերն լուսաբորբ տարափէն , հպատակ բնական օրինաց , տեսնել ու զիդ ինչ որ խոտոր է , թիւրն՝ ճշմարիտ , չարն՝ բարի , վիշտն՝ հաճոյք , աղէտն՝ բաղդ , երջանկութիւն :

Յաղթ իրանն սփռած է խոնաւ ու նամէտ անյատա ովկիանու վրայ , որոյ խուլ մոնչիւնը կոհակներո

---

(1) Հալիքի կողիմ :

սեւ մթութեան մէջէն կ'անցնի եւ կուգայ սոսկմամբ  
մեր լոելեաց : Խաւարն , իւր անծիր ծոցոյն մէջ ,  
կը թողու սուրալ եւ շառաչել մոնչող հողմին , բաղ-  
խելով ցրտաքիրտն ճակատիս , որպէս փրփրերախ ա-  
լիքներ փշին լերկ ու կոշկոնեալ ժայռից դէմ :

Պատսպարեալ հինաւուրց բոլորշի աղօրիքի որմին  
տակ , .աչերս դէպի ծովն ալէխոռով , դիտեմ յոգնա-  
տիսուր հոգւով աղօտ լոյսն պլազացող , հեռուն , ձըկ-  
նորսին նաւակին մէջ , ընկոյզի կեղեւ մը , փայտի  
կտորիկ մը ալեաց գիրկը խաղալիկ , վտանդեալ  
վայրկենէ վայրկեան , ըմբոստ թիերու հարուածոց  
տակ , զոր վարէ կոշտացած կորովի ձեռքն , ի խըն-  
դիր պատառ մը հացին :

Ծո՛վամոյն , . . . ո՛հ , նաւավար , մի՛ այդպէս . հէք  
մանկիկներն հայրիկ կ'աղաղակեն , նօթի են , հացի  
կարօտ . հասի՛ր , տո՛ւր պատառն . կուշտըկէս լի ,  
սակաւիկ մի կազդուրած , սրբեն ճակտիդ կայլակն .  
մեղմէ՝ խոնջանքդ մանկամարդ սիրուն աղջիկդ , որ  
վշտաբաբախ սրտով նստած առկայծեալ կանթե-  
ղին մօտ կարէ անշուք զգեստ մը , . . . հարանու-  
թեան օժիտն , եւ ի մօրէ որբ , իրր մայր , տակա-  
ւին կարօտ մօր , մօր գուրգուրանօք օժտեալ , ա-  
ղապատանօք քովիկն առած փոքր եղբայրիկներն ,  
հայրիկին վրայ խօսի , նկանակ մը թեւին տակ , այդ  
օրուան հացիկը :

Յո՛յսը . . . ո՛վ անուշիկ սարսուռ , հրաբոց սառոյց ,  
միսիթարութիւն դառնակսկիծ : Յո՛յսը , . . . անմեկ-  
նելի պատրանք . մեծատունն ու աղքատն , ծերն ու  
գեռատին , իմաստունն եւ երանելին , փարած ան-  
գոյ իրանիդ , լուսովդ կուրացած աչերն , մոլեալ ու

մոլորեալ, թափառաշրջիկ կենաց փշալից ու տաստասկաշտատ բաւղին մէջ, շաւղին վրայ, կ'ըսպասէ ու կ'ըսպասէ . . . :

Ժամանակն, իրականութեամբ լի, կը համնի, կը փշէ յոյսը, ջարդակոտոր ըրած ակնախաիդ պետրանքդ, թաւալում սին հաճոյից գագաթէն վշտաց ու տառապանաց անդունզը: Յիմարացած, մնծատան թեւերն վեր ի վայր շրջած, մնծամիտին թեւերն ջախջախած, երիզակապ աչօքն տակաւին, կենացը թշուառութեան մէջ, այդ մոայլամած, ցեցակեր մատենին մէջ, առ խարխափ, չօշափէ, չոյէ հին հաճոյքներն . . . ո՞հ, վերքեր թարախալից, շարաւոտ, . . . խոցեր ահոելի:

Ինչու խնդանք հնդիկին վրայ, որ իւր սպիտակ ատամները մեզ ցոյց կուտայ խօլական ծիծաղի մը մէջ, հաշիշի գինովութեան ներքեւ զուարթութեամբ թմրած մտօք: Յոյսը չէ՞ ոչ-հնդիկին հաշիշն, երանելի բերկութեամբ մոռցած ներկայն, շլացեալ աչօք, խոլոր հայեացքավ, անստոյգ ապագայի մը կեղծաղէմ երեսին նուիրած ժպիտ ու ժմիտ, անգիտակից կուրծքի ետին ցաւերու գոյութեան, անտեղեալ սիրտը պատռելով խոչակէն դուրս ժայթքող հառաջանաց պատճառին, . . . մատնեալ անզգայ թմրութեան, ոխերիմ թշնամի այս օրուանէ, գաղուան երկրպագուն, անցելոյն ողբացողն, յուսոյ կալանաւորն, խոհականութեան դասալիքն, երանելի լաւատեսութեան անմիտ ցանցին ողորմելի որսը:

Հնդիկին քրքիջը, ներհուն հայեացք մ'է նիրվանայի դուռը, յաւերժագայի անդորրութեան անյատակ ովկիանն: Ահոելի ծաղըն՝ իւր խորին հաւատքն

է հողակոյտի մէկ խորշն , հողակոյտի վրայ:

Փախի՛ր , փախի՛ր վշտէն . հոն է երջանկութիւնն . երջանկութիւնը վշտին բացակայութիւնն է , երջանկութիւնը սրբափ մէջ , անդորր կուրծքի ետին , սրտին մէջ ազատ բարելի գձուձ կրքերէ , սիրտ մը զերծ դժոխային թոհ ու բոհէ , հեռի ոռզուն ու երկրաքարչ ըղձերէ . անապակ սիրտ մը՝ երջանկութիւն է , սիրտաղուծ սիրտն երջանիկ է :

Դարձո՛ւր աչերդ խրճիթին վրայ . տե՛ս երանութիւնն մանկուոյն . կը կրծէ սիրտը նօթութիւնը , երջանիկ է եւ զուարթ : Միտքը խաղաղ , հոգին անքիծ , հեռի խառնաղանձ ժխորէն , մօտը քուրիկին , ձկնորսին հէք դուստրն , աղօտ ճրագին տակ , ձեռքը աշխատութեան վրայ , սիրտը փոքրիկներուն վրայ , խօսեցելոյն հետ , կը սպասէ փիլխառփայի մը տրտմութեամբ , ակտնջը դուռը , հայրիկին ողջամբ դարձին :

Դարձո՛ւր , ո՞հ , դարձո՛ւր տչերդ քարուիիր չքեղ տունը , հարուստ ու գեղեցիկ օրիորդին վրայ , մութ խաւարին մէջ , առանձինն իւր ունեակը , ձեռքը խորւ խորւ մազերուն մէջ , աչերը մոլեգին , սիրտն ի արոփ , ջղերն պրկուած , ահոելի խղճի խայթին ներքեւ ընկճած , շնչահատ , մեռելատիպ դժգունութեամբ . վագրային ճանկերով կ'ուզէ փորել , բանալ հողը , մանել մէջը , թաղուիլ , աներեւակայելի խորերն իջնել , հեռի զիտող թափանցող աչերէ . մտքին մէջ բնաջինոջ հայր ու մայր , ընտանիք , կորուսած սէր եւ ամէն ինչ , կատաղօրէն բաղձայ անհետանալ անյարտանալ ինք իւր հոգովն , խղճին խայթը :

Ո՞հ , ահոելի եւ փարելի գիշեր , խորհրդոց զիտա-

կին անզոյդ միջոց , մեծ ու փոքր աշխարհաց վրայ ճառագայթող արեւ , թանձր ու խոնաւ քողոյդ մէջ կը տեսնեմ , այս , ճշմարտութիւնը . . . քամահրելով չար եղելութիւնը , խլացած սոճեաց սոյլէն , ահարեւ-կած աղեաց գոչիւնէն , աներեւութացած այլ եւս մակոյկն ու իր պլազուն լուսիկն , տաք ճակատով , պաղ քրտինքով , փախչիմ , խոյս տամ առանձնու-թենէս , հոգետանջ սրտէս , աղէխարշ խորհուրդնե-րէս , չաւառ անձնէս . խելառ քայլերով կ'իջնեմ գայթ ի գայթ , արհամարհնելով խոչ եւ խութ , կ'իջնեմ բլրոյն գագաթէն , սոսկմանցս կատարէն , պակուցիչ գայթակղութենէս . . . կը շշն ետեւէս , կը ճշեն ա-ջէս , կը սուլեն ձախէս , ձայն մը , հունչ մը . . . ոչ ոք . քունը տիրած է ընդհանուր , խաղաղութիւն ա-մինուրեք , լոյսերն շիջած , լուսութիւն կղզեակին մէջ . Ստուերներ յարաճօն , ուրուականներ , կը յառաջա-նան անձայն , անխօս . ձայնս կոկորդիս մէջ կը խեղ-դուի . չորս հինգ հոգի գլխիկոր կուգան կ'անցնին քովէս , հաւասար քայլերով . հորիզոնաձեւ բեռ մը ուսոց վրայ : Զկնորսին լոյսը իւր խրճիթին մէջ կը պլազայ այժմ մարելու մօտ . ձայն մը չկայ . հոն կը մտնէ փոքրիկ խումբը , բեռն ուսերուն վրայ . ահ-ուելի ճիչ մը ներսէն . . . : Թշուառ արարած :

Սարսափած կը փախչիմ :

ԳԻՏԵՐ ԲԱՐԻ

• • • •

Փակուեցէք այլ եւս , այրող ճակտիս տակ  
Խոնջած հէք աչեր , վըկայք անդիտակ  
Զարեաց անըսկիզբ ւ'անվերջ աշխարհի ,  
Եւ արդ ըսէք . Գիշեր բարի :

Ո՛հ , չէ բարի , ո՛չ . մռայլ խաւարն համբուն  
Մերկանայ սրտի վշտերը թաքուն ,  
Ահուելի երազ մ'իսկոյն քեզ փարի  
Այն ինչ կ'ըսես . Գիշեր բարի :

Գիշերն է բարի , հեռուն , անդ հեռուն ,  
Ուր չի ծագիր լոյս բնաւ , ծոցը մահուն ,  
Ուր ոչընչութիւնն եւեթ բարբառի . . . .  
Յայնժամ ըսէք . Գիշեր բարի :



ԿՈՅՐՆ

Եղնայ ու մեծցայ , օր քան զօր մեծնամ ,  
Զըգիտեմ թէ ո՞ւր եկի , ո՞ւր գընամ .  
Զըգիտեմ , այս , թէ ի՞նչ կայ իմ շուրջ .  
Որոց կը լըսեմ աղմուկ խառնաշունչ .  
Կ'իմանամ ձայնիկ ալեաց լընակին ,  
Որ կ'երթայ խաղալ հետ իւր եզերքին .  
Անդ ձրկունք մանունք ըգնոյն գործեն խաղ ,  
Զըկունք խատուտիկ յօրինեն նոր տաղ :

Կ'իմանամ , պրտիս կարծես թէ ի մէջ  
Նորանոր ըղձանք կուտան ելուէջ .  
Անդ խօսին գիլ գիլ վըտակաց լեզուք ,  
Մեղեղիս մնչեն ծառողըն շըշուկք .  
Ձայն կուտայ անտառ , պատասխան տայ հով ,  
Ի բան կը փութայ ծաղիկն անվրդով :  
Այլ թէ այնոքիկ ո՞յք են եւ կամ գի՞նչ ,  
Զըգիտեմ թէ ի՞նչ իշեն թէ ոչինչ :

Ամպոց որոտմունք լըսեմ գոռ ի գոռ ,  
Շանթից՝ կայծականց շառաչս ահաւոր .  
Զիւնից՝ անձրեւաց հոսումբն վէտ վէտ ,  
Պղտոր հեղեղաց յորձանք հետ ի հետ  
Կուգան կ'ողողեն , ու կ'անցնին կ'երթան .  
Թըւի թէ կային , թըւի թէ չըկան .  
Մարդ , երկինք , երկիր , բոլորն ինձ անտես .  
Տեսնելու փափաք չըգընաց սրտէս .  
Այսպէս խաւարին գերեալ կամ անյոյս՝  
Որպէս ի շիրմի , ուր չի հասնիր լոյս .  
Խարխափեմ ի քայլ , վարսնիմ յերեր ,  
Աշխարհ օր ունի , իսկ իմս է գիշեր :

Բարէ՛, իմ ծընած օրէս մինչ այսօր  
Զեկն արշալուսոյն չըտեսի բոսոր .  
Չըտեսի լերանց գըլուկս ոսկեզօծ ,  
Որ ի շող կարմիր ծըփան հոծ ի հոծ .  
Երբ հարցի , ըսին — Ունի վարդագեղ  
Դէմք , ում կան ի սպաս թռչնեկաց գեղգեղ . —  
Բայց ես ո՞չ մի օր , ոչ ժամ , ոչ վայրկեան  
Չըտեսի նորա երես պատուական :

---

Այգուն ծիծաղիոտ չըտեսի պատկեր ,  
Ոյր համար կ'ըսեն ջինջ ներկէ զեթեր .  
Մի վըսեմ մատեան կը բանայ կենաց ,  
Յորում կ'ընթեռնուս զանսահմանն Աստուած .  
Կ'ընթեռնուս հրճուանք ու սէր սնարխեղծ ,  
Զոր անդ յաւիտեանք կը պահեն անեղծ :

---

Դեռ չեմ ճանաչեր գոյն արեգական ,  
Ոչ մարդ ու ծաղիկ , ոչ օրեր գարնան ,  
Ոչ զերկնից կապոյտ դաշտն անծայրածիր ,  
Ուր չողան անհուն փառքեր լուսալիր .  
Փառքեր՝ զոր Աստուած շարեց մի առ մի  
ի վայել մարզոյ ի կամար երին .  
Անծանօթ են ինձ այնք առ հասարակ ,  
Զայնցանէ երբէք դեռ չեղէ գիտակ .  
Թէ ի՞նչ ձեւ ու գոյն . շրքե՞ղ կամ տրգեղ ,  
Զայն ըղձանայի տեսանել շատ հեղ .  
Ըսին — Այնոքիկ Տեառն են պատկեր . —  
Այլ որպիսի՛ ինչ , լաւ չէի գիտեր :

---

Կ'ըսէին թէ հով եւ ծով , հող ու բոյս  
Զանուն Արարչին կարդան յամէն կոյս .  
Թէ առ այն ծնկով կան միշտ երկիւղած  
Մարդ , լուսին , աստեղք , ու' արեւ լուսապանծ .  
Մուսայք Անեղին , քընա՛րք ներդաշնակ ,

Որ ելնեն լընուն գհոգւոցն աշխարհք .  
Լընուն առ ոտիւք Հաստշին համայնք  
Զաղօթ եւ ըզիսունկ ի բուրվառ սրտից .  
Լըսէի, համայնք կը պատմէին զայն .  
Այլ զի չըտեսի, չունիմ ասել բան :

Գեղեցկին անուն լըսեցի թէպէտ ,  
Որ ըսին — Վարէ ըղմարդն ի յաղէտ — .  
Ըսին թէ — Առ այն շատ ինչք ու շատ կեանք  
ի ձեռաց մահու չունեցան փրկանք — .  
Ըսին — Շատ քաղաք, շատ ու շատ շէնքեր  
Գեղեցկին ի զոհ փոխեցան յաւեր — :  
Այլ սիրալս ըզգգաց բընաւ իղձ մ'առ այն ,  
Սրտիս ժամք եկան, անվրդով անցան .  
Խնչպէս որ ծովու ջուրքըն հանդարտիկ  
Մանրազիլ խօսին երգօք գեղեցիկ ,  
Անդորր ու խաղաղ նրմանօրինակ  
Կ'երգէի տենչչւ հողեճայն նըւագ .  
Իրա՛ւ, չրտեսի, այլ լըւայ միայն ,  
Սակայն տիեզերքն յիս դրտի համայն .  
Յիս անպարազիր մեծութիւն կին  
Տեսի, եւ մի խանդ զեղաւ յիմ հոգին :

Թողի զաշխարհի նիւթըն, ձեւն ու գոյն ,  
Որք էին զաչօքս թուխ ամպոց համսգոյն .  
Եւ ես ըզգացման սուր թեւով յերկինք  
Վերացայ, անդ ուր կենացն հայրենիք .  
Անդ առի ապա երգել այն օրէն  
ի յաւիտենից յաւիտեանս՝ Որ էն :

ԱՐԱՀ. Տ. Վ. ԺԵՂԱՐԴԻՆԻ

## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

---

|                                    | էջ                            |
|------------------------------------|-------------------------------|
| <b>Յ. Գուրգեն</b>                  | <b>ԱԶԴԻ</b>                   |
| <b>Ա. Մ. Գարագաշեան</b>            | 7                             |
| <b>Դ. Յ. Խաչիկան</b>               | Թարգմանութիւն Հիմքերորդ դարու |
| <b>Զապէլ Կ. Տօնէկիեան</b>          | 11                            |
| <b>Ե. Տեղիթճիպաշեան</b>            | Միջին դարու աշխարհ            |
| <b>Գ. Վարդանեան</b>                | 22                            |
| <b>Գար. Եպ. Մռուանձեանց</b>        | Քաղաքակրթութիւնը գաւառացի     |
| <b>Տ. Տեղիթճիպաշեան</b>            | աղջկանց համար                 |
| <b>Զ. Պատմութիւն</b>               | 27                            |
| <b>Միամին</b>                      | Պատմութիւն                    |
| <b>Վ. Սիրակ Արքային</b>            | 33                            |
| <b>Դ. Վարդանեան</b>                | Միամին                        |
| <b>Գ. Վարդանեան</b>                | Պատմութեան յիշատակներ         |
| <b>Դ. Հովհաննեանց տօն ի Ս. Էջ-</b> | 38                            |
| <b>Տեղանց</b>                      | միածին                        |
| <b>Տօն. Գ. Մեւեան</b>              | Կարեւորութիւն Լեզուի          |
| <b>Պատրիարք Կ. Պոլսոյ</b>          | 44                            |
| <b>Խորեկ Արքային.</b>              | Համբերէ շտրախօսութեան         |
| <b>Նուրիկ Ախմոնեան</b>             | 78                            |
| <b>Ռեքոս Գրապիւրին</b>             | Ո՞յֆ կ'ըլլան անկրօն           |
| <b>Ա. Գ. Փանոսեան</b>              | Գուրը կանանց մէջ              |
| <b>Ա. Գ. Ռազմունեան</b>            | Հին Յունատանի դեր             |
| <b>Ա. Գ. Մարտիրոս</b>              | Խաղաղութիւն                   |
| <b>Ա. Գ. Շահնազար</b>              | Կինը անկախ                    |
| <b>Եղ. Վ. Գալիխանեան</b>           | Կուսութիւն                    |
| <b>Յովհ. Ք. Մկրեան</b>             | Լեզու եւ Կրօն                 |
| <b>Ա. Գ. Փանոսեան</b>              | Բարձանք                       |
| <b>Սաքինիկ Մալէկեան</b>            | Հայ աղջիկը                    |
| <b>Յովհ. Վ. Միսինեան</b>           | Ուղեւորութիւն Անենայէ ի Բիւ-  |
| <b>Վելիսենդեկ Արքայ.</b>           | զանդին                        |
| <b>Մուրատեանց</b>                  | Ճշմարտութիւն                  |
| <b>Վ. Վ. Ս. Մինասեան</b>           | Մովու վրայ                    |
| <b>Վահան Գ. Մալէկեան</b>           | Յայտնութիւն                   |
| <b>Մարի Գ. Գելլեան</b>             | Փոքր մեծին բով                |
| <b>Վահան Գ. Մալէկեան</b>           | Ա'յս է                        |
| <b>Վահան Գ. Մալէկեան</b>           | Աննէլիւր                      |
| <b>Մարի Գ. Գելլեան</b>             | Դպրոցական կեանքէ              |
|                                    | 128                           |
|                                    | 133                           |
|                                    | 136                           |
|                                    | 139                           |
|                                    | 145                           |
|                                    | 146                           |
|                                    | 147                           |
|                                    | 154                           |

|                            |  |
|----------------------------|--|
| <b>Մարիամ Սկսկրժեան</b>    | Բամբասանք . . . . .                    |
| <b>Ենովի Թէյեան</b>        | Անհունապէս փոքրերը . . . . .           |
| <b>Մկրտիչ Ճանըմեան</b>     | Տնտեսագիտական . . . . .                |
| <b>Տօֆ. Յ. Թիրեալեան</b>   | Լեզուաբննական . . . . .                |
| <b>Եւդիմկ Աւեսիսեան</b>    | Երածութիւն . . . . .                   |
| <b>Եւդիմկ Օսեան</b>        | Կնոջ սիրը . . . . .                    |
|                            | Ընթերցում մեր վարժարանաց մէջ . . . . . |
| <b>Տօֆ. Յ. Փէշիմալեան</b>  | Սիրոփանք գիտութեան . . . . .           |
| <b>Զարուհի Ա. Սէփերեան</b> | Առ. նաւազն երշանիկ . . . . .           |
|                            | Առ. ըղբեան . . . . .                   |
|                            | Աշ ու ձախր . . . . .                   |
| <b>Յակոր Ռոկան</b>         | Ուրեմք . . . . .                       |
|                            | Նկարագիր . . . . .                     |
| <b>Խորիկ Ֆրէնկեան</b>      | Ժայիր . . . . .                        |
| <b>Մադ. Վ. Տէրունեան</b>   | Սիրոփանք կրօնի . . . . .               |
| <b>Մկրտիչ Աճեմեան</b>      | Նոր սլենդեան աշխարհաբարք . . . . .     |
|                            | Արթուրի՛ր . . . . .                    |
|                            | Առ. անհաւատն . . . . .                 |
| <b>Միկրան Մօզեան</b>       | Քոյերա . . . . .                       |
| <b>Կ. Պ. Իւրիմեան</b>      | Լեզուի հեղինակն ու գրագէտն . . . . .   |
| <b>Գասպար Նեմցէ</b>        | Մ. Անկմեան . . . . .                   |
| <b>Ո. Յակովրեան</b>        | Մի բանի խօսք ախտային ժառանգ . . . . .  |
|                            | ման վրայ . . . . .                     |
| <b>Մայրուհի Ֆրէնկեան</b>   | Ծաղկեփնջին մէջ օձը . . . . .           |
|                            | Սեւ ամպեր . . . . .                    |
| <b>Ա. Համբարզաբրան</b>     | Երկու խօսք Ֆիմիի վրայ . . . . .        |
| <b>Ս. Ֆելչեկեան</b>        | Հուրուրլոմիլոս բլոյն կատարք . . . . .  |
|                            | Կոյրն . . . . .                        |

## ՎՐԻՊԱԿՔ

| Եջ. Տաղ. | Սիմալ                  | Ուղիղ                 |
|----------|------------------------|-----------------------|
| 12.      | 9 արդարեւ չեն խոսելիըս | արդարեւ չեն խոսելի ըս |
| 22.      | 8երինսիանոս            | 8երենսիանոս           |
| 41.      | երեւայական             | երեւակայական          |
| 45.      | 3 բուրեցան             | բուրեցաւ              |
| 64.      | 9 Պճրուհի              | Պյուռուհի             |
| 96.      | 17 արդի                | արժի                  |
| 140.     | 2 զիսեր                | զիսէր                 |
| 159.     | 23 աղջիկը              | աղջիկ                 |
| 244.     | 10 գորգեան             | գորդեան               |
| 267.     | 10 շաղոխ               | շաղախ                 |
| 281.     | 10 դեղաբանական         | ցեղաբանական           |
| 285.     | 22 ջղախտուքիւն         | ջղագարուքիւն          |
| 285.     | 23 համապատիսանող       | համապատասխանել        |
| 285.     | 24 Թուած               | ծեւուած               |
| 291.     | 22 անհեթեթ եւ          | եւ անհեթեթ            |
| 299.     | 3 ծիւրախտին հետ        | ծիւրախտին             |



